

աշ. 1-19742.

ԹԷՌԴԻԿ

✓

ԴՐԱ
1851

ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ

ԶԲՈՍԱԼԻ ԱԽ ՊԻՏԱՆԻ

1907




ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԻՆ Վ. Ա. Հ. ՏԵՐ-ԱՎԵՐԻՄԵԱՆ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

Տարբեր. Ա. Խ. Հ. ՏԵՐ-ԱՎԵՐԻՄԵԱՆ

Առլիք - Համայնք



Ամենապատճեն

Մրազան Պատրիարք Հօր կուրծիքը՝ Տարկոյցիս մասին.

Ամենապատճեն
Տարկոյցիս մասին

معارف نظارات جليله ستک فی ۱۵ حزیران ۳۲۲ تاریخی و
۱۲۲ نویسروی رختنامه سبله طبع اوئندەر



← → 5,5 սմ.


(2)

ԱՄԵՆԱՊԱՏԻՔ S. S. ՄԱՂԱՔԻԱ ԱՐքԵՊԻԿՈՎՈՍ ՕՐՄԱՆԵԱՆ

Ա. Պատրիարք Հայոց Թուրքիոյ Հայոց

[Կարգավ Կիլակագրամբն զբծեր, էջ 32, ն. Արագածոտնան
Ոնտանը տօնադարձին առ ինտով]





176 (9)

ՅՈՒՆՎԱՐ



Տարեկան հաշիր զըրելու համար՝
Պէտք է մեզ՝ կազմով, բուղբով լաւ ՏՈՄՈՒ.Ր.
Ո՞վ կը ծախսէ զայն: — Հո՞ս, Տէր - Ներսէսեան
Տիար Վահրամին ու Տիար Հրաչեան . . . :



ՅՈՒՆԴԱՐ = 31 ՕՐ = ՔԵԱՆՈՒՆԻ ՍԱՆԻ



Յ-Ն-Հ-Ե անունը կուզայ Էս. Januarius բառէն : Յ-Ն-Յ լատին դիցարանու Պեան չաստուածներէն մին է : Կոստու երկինքին վաւուելով այնքան բաւ ասպզնականութիւն գտա : Յանոսի բով որ մոգական կարողութիւն մը շնորհեց անոր : Պացեալլ եւ ապանին անոր աչքին առջև էին միշտ : Այս կրկնակի կարողութեան համար Յանոսը ներկայացուցած են խարու ներհակ ուղղութեամբ նայող շ գէմրով : Ն Պամպիլյոս անոր ՚ի պատի տաճար մը կառոյց 12 բազիններով, տառ-էյն ամբաներուն թիւով :



Տարւոյն առաջին ամիսն է : Յունվարը՝ մեր գործածած Յուլիան տոմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Գրիգորեան տոմարի հաշուով՝ Յունվարը 13 օր կանուխ կ'սկսի մերինէն Խոկ Հուլիս, տարւոյն 11րդ ամիսն է, վասն զի տարեկործիսը առաջ Մ-Ռ-Շ-Էն կը հաշուուէր : Յունվարը նախամին ընդունելու տոփութիւնը 340 տարուան նութիւն մը ունի. 1567ին էր որ ամբողջ Ֆրանսա Ընդունեց Կուրորտ Թ.ի նորվարտակը՝ Ամանոր Յունվար մէկէն սկսելով:



Պազառու ծառեր մնկերու, եւ ա՛րգին ժնկուածներուն տակերը փորփշեկելու նու ազրելու ատենն է : Երկրագոծքը կը բարձայ առաք ծիւն, որ այնքան արդիւ-նաւու է հողին բննմուած սերմերուն համար :



Յունվարի խորհրդանիշ պատկերն է Զ-Հ-Ն-Ը (Versesau)՝ որ Զողիստկոսի 11րդ Գլուխանակերպն է : Կը ներկայացունեն զայն ներմակ վերակուով անձ մը՝ որ Զիւնը կը ցուցուեէ, անզին մուշտակով տրոյ մը՝ կրակարանին բով կծկտած : Պատկերին խորը կ'երեւի նաեւ գայլ մը . վասն զի մարան այս ամսուն է որ նոյն կինդանին դր ուսոր փնտել կ'ելլայ :



Մեր նախնիք ԱՐԱՅ կոչած են Յունվար ամիսը, որ է ձմեռ Եղանակին եր-ւեսկ ամբաներէն միջինը : — 1870 ալրան Առաւականին սկիզբները թէւ վործ մը եղու : Յ-Ն-Հ-Ե օտար անունը փոխանակելու Ս-Ն-Ն-Շ- նոր յոշորշմամբ, — իր համառօտութիւն ստունորեր ամիսարի, բայց ընդունելութիւն չի գտա :

ՄԵՐ ՆՈՒԷՐԱՆԵՐԸԿԱՂՋԱՆԴԻ ԱՌԻԹՈՎԱՄԷՆ ԱՆՑՆՅ

Բ. — Գ. սր պահոց Մնական. կ-ՀՀՀ
և Տարբերակ 1907 թուալունի Քայլ.

- որոնք կը փափամին մեւրիմ ընկեր մը նարել, իրենց
առանձնութեան ու ձաւձարոյրի վայրկեաններուն .
- որոնք կ'ուզեն ամենդ' ժամանց մը օարեն ինչպիննուն,
ամսուր, բացողեայ վայր մը մեկուսացած.
- որոնք կը սիրեն առեն նիւրէ բղբատուլիք նատու մը
ձգած ըլլալ իրենց սալոնին նեւսաղարանին վրայ.
- որոնք անձուկն ունին օգտակար կերպով սահեցունելու
ժամերը՝ ձերան երկար զիշերներու.
- որոնք նոգի՝ կուտան իմանալու համար զանազան ծանօ-
րութիւններ ու զարմանազան այժմութիւններ.
- որոնք կ'երազեն բացուած տեսնել ծիծաղկոս ծաղիկը
ժայիտին՝ իրենց տրում դեմքին վրայ.
- որոնք տեսն ունին ընդլայնելու իրենց միտի նորիզոնը՝
զիտական նօրերով ու բարոյական նիւրերով.
- որոնք երջանկութիւն կը սեպեն նմանալը կեանի ու
Գատողութեան լուրջ պարմաններուն.
- որոնք «սիրանին» կը փնտուին, եւ ներ մկանի՝ չեն
կրնար բարձի բողի ընել «զբուալի»ն.
- որոնք ծարսուր կ'զգան Կոօնի, Օրենի, Լեզուի ու Գե-
ղարուեսի հարթիւր խօսեր վայելելու.
- որոնք տրամադիր են զործնական պատուեններ լակու-
րիզդեմ խանգարման «Անձին Առողջապահութեան».
- որոնք, վերջապէս, նախոյ կը նկատեն մեր գրողներուն
դեմքները տեսնել՝ իրենց արտադրած նոր նոր էջերուն
առ ընթեր.
- անոնցն և, սարին ամբողջ անոնցն և անա այս զիրեր:


Գ. — Կ. սր պահոց Մնական

ՏԱՐԵԳԼՈՒԽ

Բնծաներ ապրու եւ առնելու հոգը յանձնե՞նք
թրինց տէրերուն, «Շնորհաւոր Նոր Տարի եւ բարի կա-
ղանդը բանաձեւը՝ բարեմազթուներուն, «Ամէն տարի բա-
րով համնիք»ը՝ ժամկրչներուն ու դիշերապահներուն, և
թողու՞նք որ «օխտը ըռափսին» ճնկին բաղնի խրն-
կարկուներ, ու մննք նայինք թէ Նոր Տարին ի՞նչու
Յունիար և հի կ'սկսի, փոխանակ, օրինակի համար, Փե-
տրվար 16 էն կամ Մեպանմբեր 27 էն սկսելու։

Պէտք չէ կարծել թէ ամէն ատեն Ամանորը Յուն-
վար 1 ին սկսած է։ Բաղդասարար, շատ նոր է այս
սովորութիւնը։ 1564 ին էր որ Ֆրանսացի կարողոս թ.ք.
հրավարասկով Նոր Տարին Յունվար 1 էն սկսիլ առա-
ջարկուեցաւ, և 1567 ին պարաւորիչ դարձաւ։ Անկից
առաջ ապահով ակզրնաւորութիւնը ժողովուրդներուն
համեմատ կը փոխուէր։ Հոռմուլոսի՝ Հոռի հմանադրին
օրով, տարին Մարտ 1 էն կ'սկսէր։ Օտմանցիք նոյնպէս
Մարտ 1-ը կը ձանչնան տարեգլուխ, կոչելով զայն «Ել-
մտական տարի»։ Ֆրանսացի Գալուգիկեանց օրով՝
Ծնունդէն կ'սկսէր Ամանորը, ու Գարեգեանց օրով՝ Զա-
տիկէն։ Շատ ժողովուրդներ տարեգլուխ ընտրած էին
այն օրն ուր աստղաբաշխական մեծ երեւոյթ մը կը պա-
տահէր, ինչպէս զարնան ու աշնան գիշերահաւասար-
ները կամ արեւադարձները։ Հայերուն տոմարական թուշ-
կանին համաձայն, Նոր Տարին կ'սկսի Նաւասարդ ամսուն
1 ին, որ ի սկզբան կը համապատասխախունէր Մարտ 9 ին,
այսինքն գարնան գիշերահաւասարին։ Զինացիք տարին
կ'սկսին ձմրան արեւադարձին (10 Դեկտ.), իսկ Հրեաները՝
աշնան գիշերահաւասարին։ Նորմանացի աշխարհակալ
Ռեփերուի ժամանակ, 1066, տարին Դեկտ. 25 ին կ'սկսէր։

Տարին չէ թէ 365 օր է միայն, հապա 5 ժամ՝
48 վայրիւն և 46 երկրայրիւն ալ աւելի, որ է տեւո-
ղութիւնը Երկրին՝ Արեւին շորջը ըրած շրջանին։ Առկէ
է ահա իր «Արեւադարձային տարի» կոչումը։



Արք. — Հարցութիւն Մնական և Առաջան
ճպայտեածքան Քրիստոն:

فَهَذَا مِنْ حُكْمِنَا وَهُوَ أَعْلَمُ بِمَا يَعْلَمُ

أَوْ لِيُؤْرِكَهُ فَلَمْ يَرْجِعْهُ . فَلَمَّا
أَتَى مُوسَىٰ رَبِيعَ الْأَوَّلِ مِنْ
سَنَةِ هُجُورِهِ أَتَاهُ اللَّهُ عَزَّ وَجَلَّ

جَنْدُوكِرْ - كَلْبُوكِرْ - مَهْمَهْ - كَلْبُوكِرْ - مَهْمَهْ - كَلْبُوكِرْ - مَهْمَهْ

۲۰۰۰ میلیون دلار و ۷۵۰ میلیون دلار و ۷۰۰ میلیون دلار

ՃԱԾԱԿ ՀԱՅ. ԵԿԵՂ. ԵՐԳԵՑՈՂՈՒԹԵ.
ՑԻՍՈՒՄ-ՄԱՆԿԱՆ ՕՐԵՐԴՔԸ

Ա. Մանդուկյան, պարագագի աշխատավորութեան էրը վերաբերութեան է և մեղին պահանջութեան համար, դաստիարակութեան մեջ առաջատար է առաջարկ առ Յիշեալ Առաքյալ յանձնաց է։ Այս օրեւէն ինձաւ եղածական չեւ Ա. Հայոցը մեջ բայց պահանջութեան է առաջարկ առ Յիշեալ Առաքյալ յանձնաց է։

ՄԱՅՐԻԿԻ ՕՐՈՒՆԵՐ

Երախսն ի քուն հրաւիրելու համար, մօր շուրթունքէ արտարերուած մնալանուշ ու մեղմօրօր գեղգեղանքներ են օրօրները՝ որոնց բառերուն մէջ ժողովրդական բանահիւսութեան գողար ու գոնար հաստածներ կը վիստան։ Մեծամասնութեամբ, հիմազ կոչուած արեւելեան եղանակին վրայ շինուած են այդ օրօրները՝ որոնցմէ մէկ քանի դրուագ կը դնենք ստորեւ, իրը նմառ։

❖

Լեռները կապեմ կախօրան,
Չուանը մասներով եմ նուսեր.
Մէջ տեղը վարդ մըն է բուսեր,
Բոլորն ալ ռենան։

❖

Օր, օր, օր, աղւոր խուժիկ,
Քընացի՛ր մըշիկ մըշիկ,
Խօսոր ներմակ լուսինկան
Ցարեր է օրանիդ վըրան։

❖

Գրլուխսդ դնեմ խաս վարդին ծառին,
Վըրան անուշիկ պիւլպիւլներ բառին։
Քընանաս վարդերուն նոտովը,
Աւրքննաս պիւլպիւլին ձայնովը։

❖

Լեռներ ձորեր ձիւն է եկեր,
Խմ զառնուկիս բունն է եկեր։

❖

Օր, օր, օր, օր, ալլըման,
Մար մը չէ բերեր նըման։

❖

Տարուբեր, նովե՛ր, տարուբեր,
Գառուկիս բունիկն ա՛ռ ու բե՛ր։

(ԲԱՋԴԻՐՔԱԾՈ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ

ԹՐԱԳՈՒԿՆԻ ՎԱՐԴՔ

Արագութիւնը քսաներորդ գարու մեծ պահանջներէն մին է : Ծագեկառքը, ելեկտրական հանրակառքը և օմագովիլը հասկցած են զայն ու ասրուէ ասրի իրենց արագութիւնը աւելցունելու վրայ են : Կան որ մինչեւ 150 է աւելի քիլոմետր արագութեամբ կը սուրան մէկ ժամուան մէջ : Դերմանիա կատարուած փորձեր ձեռք թերած են մինչեւ 210 քիլոմետր՝ մէկ ժամուան մէջ, ելեկտրաշարժ լոքամօթիվի մը միջոցաւ : Տայց սովորաբար չոգեկառքերը այսօր 120 քիլոմետրը չեն անցնիր . ինքնաշարժներն ալ երբեմն մինչեւ 150 քիլոմետր կը սուրան փոքր միջոցի մը մէջ :

Թռչունները սակայն մարգեացն այս փորձերուն վրայ կը թուին ծիծաղիլ, ցոյց տալով արագութիւններ՝ որոնց համար համար դեռ բաւական տահնի և համբերութեան պէտքը կայ :

Այսպէս, լորանարգին (ոլլորձին) մէկ երկվայրկեանի մէջ 17 մէթր ճամբայ կ'ընէ, այսինքն 61 քիլոմետր՝ մէկ ժամուան մէջ : Մինչեւ մօտ ատեններս Զուիցերիոյ մէջ ճեպընթաց մը տակէ աւելի արագ գտցած չունէր :

Աւզեւրը աղաւնին մէկ երկվայրկեանի մէջ 27 մէթր կը կարէ, կամ, ժամը 100 քիլոմետր :

Արծիւը կը սուրայ մէկ երկվայրկեանի մէջ 31 մէթր արագութեամբ, որ ըսել է ժամը 121 քիլոմետր :

Շիծեննակը՝ 67 մէթր, մէկ երկվայրկեանի մէջ, կամ, ժամը 241 քիլոմետր :

Վերջապէս մաքալուկը (տաղ գրլանկրոն) բառին բան նշանակութեամբը կը սուրայ՝ մէկ երկվայրկեանի մէջ 88 մէթր ճամբայ առնելով, այսինքն 316 քիլոմետր՝ մէկ ժամուան մէջ :

Այս օդապալաց էակներն են որ պիտի խլեն միշտ բացարձակ արագութեան մրցանակը :

ԷՐԻԿ-ԿՆԿԱՆ ՇԻՄԱՂՆԵՐ

(Կիմը). — Կանչէ՛ սա ծառաղ, աղէ՛կ մը առակէ, քեզ նայիմ:

= Ի՞նչ բաելով, ի՞նչ ըրաւ խեղճը:

— Սյաօր գիտնի գորգերը պիտի թօթիլէ, բարկացած ըլլայ նէ ուժով կը թօթիլէ:



— Ա՛յս կնիկ, տուած գնդասեղդ կլլեցի:

= Նա՛ քեզի ուրիշ մըն ալ:



(Նոր փեսայ մը). — Կ'ազէի գիտնալ թէ կինու արդեօք ի՞նչ կը խորհի իմ վրաս:

(Հին կարգուող մը). — Ատկէ դիւրին ի՞նչ կայ: Անգամ մը սիսալմամբ իր զիմարելին վրայ նստէ՛. իսկոյն կ'ըսէ քեզի ի՞նչ որ կը խորհի քու վրադ:



(Բարոյախօսը). — Այրը սամունութեան մէջ նեցւին է՝ օրուն կը կոթընի ինո՞ւ տկարութիւնը:

(Տիկինը). — Բայց յաձախ նեցուկը գաւազան կ'ըլլայ ու... կը ծեծէ:



Ք... կինը ձգեր էր: Բոլոր ձանօթները զարմանք կը յայտնէին անանկ ազւոր ու բարեկիրթ կնոշմէ մը բամինաւած ըլլալուն համար: Անիկա կօչիկը ցոյց տալով պատասխանաց.

— Կը տեսնէք որ ձեւասոր է, բայց չէք զիտեր թէ սաքիս ուր տեղը կը ցաւցունէ:



(Կիմը). — Միշտ մըշտ կը յօրանչէք կոր:

(Այրը). — Առանձնութենէ կը ձանձրանամ կոր, անոր համար:

— Միթէ ևս քովերնիդ չե՞մ:

— Միրելիս, մասցա՞ք թէ այր և կին մէկ անձ կը կազմին:

Հայութ կամ այսպիսուն:

Հայութ կամ այսպիսուն:

Հայութ կամ այսպիսուն:

ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ԵԲՐԱՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ

(Անուանակոչութեան տօնիքն առիրով)

ՅԻՍՈՒՄ կամ Յնսու = փրկող . Մեսիա (ՔՐԻՍՏՈՆ) = օծեալ . Արքազողոմ = հայր խազազութեան . Արքահամ = հայր բազմութեան . Ագրիպպաս = գժուարածին . Աղամ = հողեղէն . Ահարոն = լեռնարնակ . Ահանիա = աստուածատուր . Յաւանարաս = միտիթարութեան զաւակ . Գարբիէլ = այր Աստուծոյ . Գիմէնն = մայրեւոր . Գաւիթ = սիրուած . Դիննեսիոս = աստուածազդեցիկ . Եղիա = իմ Աստուածս Եհավան է . Ենովք = նորիրուած . Եսայի = փրկութիւն Աստուծոյ . Եսաւ = մազեզ . Զարուդն = բնակարան . Զաքարիա = յիշաստակ Տեան . Զաքէոս = արդար . Էմմանուէլ = մնողի հետ է Աստուած . Թէոփիլոս = աստուածատէր . Խանոսկ = ծիծաղ . Կայէն = աստցեալ . Ղազարոս = օգնութիւն Աստուծոյ . Ղուկաս = լուսաւոր . Ղեւի (Մատթէոս) = յօդեալ . Մազաքիա = հրեշտակ . Մամրէ = պարարտ . Մանասէ = մուցունող . Մատութիա = պարզեւ Տեառն . Մոլոչս = ջուրէն հանուած . Յաքեթ = ընդարձակութիւն . Յովհաննէս = շնորհ Եհավայի . Յովհաթան = պարզեւ Տեառն . Յովհաննան = աղանդի . Նոյ = հանդիսատ . Կեփաս (Պետրոս) = վէմ . Խուրէն = ահա՛ որդի իմ . Սազաթիէլ = ազաչեցի Աստուծոյ . Սամուէլ = լսեց Աստուած . Սամիստն = արևեւ . Սաւուզ = խնդրուած . Սեմ = անուն . Սողոմոն = խազազաէր . Ստեփան = պաստակ . Տիմոթէոս = Աստուածապաշտ . Փելիքս = երջանիիկ . Փիլիմոն = զօրովալից . ևն .

ԿԱՆԱԿ ԱՆՈՒՆԵՐ

Դասիլա = դոյլ . Եղիսաբէթ = անոր երդումը Աստուած է . Հռութ = յագեցած . Մերովթ (Մէջնիւպէ) = աճում , Երիմիի = իմ քաղցրութիւնն . Ովոաննա = փրկէ՛ կ'աղաքնիք . Ռաբէլ = մաքի (էգ ոչխար) . Սառա = տիկին . Եւնիլիէ = քաջայաղթ . Մարիամ = մայր Յիսուսի . ևն :

ՅՈՒՀԱՆՆԻԿԻ ԿԱՐԱՊԵՏԻ ԾՆԴԵԱՆ ԳԻՒՂԻ

Երուսաղէմէն երկու ժամուան հեռաւորութիւն ունի Յովհաննու ծննդեան գիւղը, որ շինուած է բոլորչի բլուրի մը վրայ, և որ արարական բարբառով Այն ներիմ կը կոչուի գիւղին աղբիւրին անուանմը, ու կը նշանակէ «Աղբիւր Հնորհաց»։ Խակ տեղացի քրիստոնեաներ Ս. Աստուածածնի աղբիւր կ'անուանեն դայն։

Հաննէ վարդապետ իր «Պատմոթիւն Ս. Երուսաղէմի» անուն երկասիրութեանը մէջ կը միշատակէ թէ յայները «փորձութեան ջուր» կ'ըսնն այդ աղբիւրին, ուր կը կարծուի որ թլփատուած ըլլայ Յովհաննէս Մկրտիչ։

Աղբիւրէն դէպի արեւմտատք մնինելով՝ կը պատահինք երկաթ գուռի մը։ Աւանդութիւնը կ'ըսէ թէ Զաքարիա քահանայապետ ամարանոց մը ունէր հոս, ուր Մարիամ Ս. Կոյսը այցելեց իր մօրաքրոջը աղջկան՝ Եղիսարէթին։

Քրիստոնէութեան առաջին դարերէն ի վեր Յովհաննու ծննդեան գիւղին մէջ եկեղեցի շինուած կար։ Դանիէլ Եզրումնոս ռուսը 1113 ին Երուսաղէմ այցելութեանը՝ տեսած է այս տեղուանքը վանքեր ու եկեղեցիներ։ Հիմա լատինները ունին միայն վանք մը և եկեղեցի մը։ Այդ եկեղեցիին աջակողմնան դասուն մէջ 7 աստիճանով վար՝ փոքրիկ խորան մը կայ, ուր ծնաւ — կ'ըսնն — Յովհաննէս Մկրտիչ։ Գիւղէն շատ հեռու չէ նաեւ քարակոյտ տեղ մը՝ ուր կանդնած, ատենոք կը քարոզէր Ս. Յովհաննէս։

Յովհաննու ծննդեան գիւղէն գրեթէ 1½ ժամ կը տեւէ համար Փիլիպպոսի աղբիւր ըսուած տեղը։ Հոս էր որ նոյն առաքեալլ մկրտեց Կանթակացի եթովակ. ներքինին՝ որ Երուսաղէմ եկեր էր Աստուծոյ երկրագոթիւն ընելու։

ՀՀ — ՏԵՇ ԵԿԵԿ ՅՈՎՀԱՆՆԻ ԿԱՐԱՊԵՏԻ

ՀՀ — ԱՐԵՎԱԿ ԳՈՎԱՐ ՀԱՅՈՒԹ ՀԱՅՈՒԹ ՀԱՅՈՒԹ

ՃԱՌԱԿ ՈՒԽԵ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

« Ա Ա Կ Զ Ա Լ Ք Ա »

Մութ անտառի մը մէջ, լիճի մը եղերքը, ճգնաւոր մը խստամբեր կսահնքով իր հոգին փրկութեանը կ'առխտատէր. և սուրբերէն խաղբած չնորհը՝ իրեն համար մահուան սուրբ հանդիսան էր:

Ամառ օր մը, երբ իր աւերակ խրճիթին սեմին վըրայ կ'աղօթէր Աստուծոյ, անտառը անզգալարար տեղի կը մթքնար, մէզը՝ Երր զոր շոգի՝ լիճին մակերեսէն կը բարձրանար վիր, և լուսինը իր շաղերը երկինքէն դէպի ի ամպերը կը կաթեցունէր մեղմիւ:

Յանկարծ ինքզինքը վախէ մը շրջապատուած կ'ըղդայ. աչքերը կը շփէ, տեսածէն բան մը չկրնար հասկրնալ ու պահ մը իր դոյտթեանն իսկ կ'անհաւատի: Գիշերուան ստուերին պէս թեթեւ, լեռներու առջի ձիւնին պէս ճերմակ մերկ կին մը մէջ տեղ կ'եղէ ջուրին խաղաղ մակերեւոյթէն ու կ'երթայ ճակին վրայ նստիլ: Իր նայուած քններսը ծերունի բարեպաշար կը ծակծէլ և սիրանքով կ'ոկսի սանտրել իր ջրեղէն մազերը: Մենակեացը սարսափէն կը դողդղայ, և սակայն չկրնար իր աչքերը պահիկ մը հեռացունել այդքան թովչութենէն: Ան պէրաբար զլուխը շարժելով իրեն ձեռքը կը խընդրէ և յետոյ առուպի մը պէս կ'անհետի այիքներուն տակ:

Խեղճ խստամբեր ծերունին բոլոր գիշերը չկրցաքնանալ և մուցաւ աղօթքը: Ակամայ մուածումով մը մանկամարդ կնոջ ստուերը տեսնել կ'երազէր. ու նորէն անտառը իր սեւ գոյնը հագաւ, ու Ռուզալիքա—լիճին այդ պատելի յաւերժահարսը—ջուրին տակէն եկան ստառ վերատին, կու և տժգոյն:

— «Մենակեաց, մենափեաց, եկուր ինձի, եկուր ինձի»: Աւ իսկոյն թափանցիկ կոհակներուն տակ կ'ընկլուզի, ու ամէն բան խոր լուսթեան մէջ է:

Երրորդ օրը, այդ զիւթական ափերուն մօտ, ճրգնաւորը յափշտակուած նստած էր ու մանկամարդ աղջրիսն կ'սպանէր: Արշալոյր զիշերին խաւարը փարամեց, բայց ա՛լ ոչ ոք դառա ճգնաւորը: Միայն վոքքիկ մանչեր անոր աղերենի մօրուքը նշմարեցին ջուրին վրայ՝ որ կը լողար

Դաստիարակութեան պատմութեան մասին

Եշտած Անդրադակ, Տիգրան Անդրադակ անդադակ անդադակ

ԳԻՐԱԿԹԻՒՆ, ԵՒ ԹԱՆՉՐԱՄՍՈՒԹԻՒՆ

Գերեզը ծանրաշարժ կըլլան և յայտնի գժգռնանք
մը ունին միշտ իրնց մսեղ, լայնափոք իրանէն՝ որ ա-
նընդունակ կ'ընէ զիրենք առօրին անդրամենչա զործո-
նէութեան: Այս անստանելի վիճակէն զերծ մեալու դի-
տումով առնուած գեղերը քիչ կամ չատ վասնգաւոր
եղած են առողջութեան: Առողջաբանութիւնը միայն
արամագիր կ'երեւաց չարթը դարձանելու:

Պէտք է քիչ ուստեղ, պրատիկ ծառայի մէջ շատ որ-
նընդարար նիւթ պարունակող բաններ հաշակել, նախա-
պատուաթիւն առաջ թարմ հացին և բանջարեղինի, ինչ-
պէս թրթնջուկ, շոմին, ծներեկ, աղցան, ևն։ Աղը
շատ օգտակար է զէրերուն. անսոնց կերակոր թի հիմը
կազմելու են ոչխարի խորայած կողիկ մը, նոյն կերպով
եփուած եղան միտ, հաւու թեւ, խորայած ձուկ։ Վնա-
սակար չեն նաև ճարպոտ չեղող երէի միահրը, ինչպէս
ճագարինը, նուպաստակինը, ևն։ Մժ. թիկէնի, անուշե-
ղէնի, կարագի, րրինձի, դգմուն (մաքարնա)ի, դեւո-
նախնձորի, լուսիքայի ամննեւին մատչելու չեն։ Ճացի մի-
ջոցին չափաւոր առնուած ներմակ դինին օգտակար է
անսոնց։ Առայս արթննախնուն պէս եթէ դաւաթի մը
կտաւատի ջուր խմնն՝ շատ կ'օգտախն։ Գիրութիւնը
անցնելու նպատակաւ, առառուները ամսօմի փորանց խրմ-
ուած քացախը խերը կ'անիծէ ներքին դորձարանաց։
Իրիկուան ճաշը կազմելու են խնամին, թերխաց 2 հառ-
կիմ, պառող ու պանիր։ — Պառիլ կարծր անկողինի
մէջ, և 7 ժամ քունը բաւակրն սեպել։ Երբէք քնանաւ-
լու չէ ճաշերէն վերջը, և ճաշելու է օրը 2 անգամ
միայն՝ անօթութիւննը բողոքային չի բացեցուցած ուղա-
նէն ելլելով։ Կարելի եղածին չափ քիչ ջուր խմնէ,
սուրճ՝ սուանց շաքարի, և թէյ՝ քիչ շաքարով։ —
Մարմնամարդ ամէն օր, զործիքով կամ սուանց զոր-
ծիքի, յազնելու աստիճան, որպէս զի առաս քարինք
յառաջ դայ։ Հեծելանիւ, թիւայտաթիւն, դնդամող,
յաջորդարար երկարակուած պատրոներ են։ հաւասա-
րապէս օգտակար են, որնք յաբառուութեամբ պէտք է
ի զործ դրուն։

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԷՐ

Երիտասարդ մատենով
Բոլոր սրսով կը սիրե
Աղջիկ մը, — եւ բայ ո՞վ
Մրբեմ այս բան չէ բրեր:

Բայց սիրունին որ մ'իրեն
Հասաւ. «Կուզե՞ս ժեզ սիրեմ»
Ականջօն ի վար մեղմուկն,
«Ըսածս ըրէ՛, ժեզ տեսնեմ:

«Գրնա բե՛ր ինձ, կը լրսե՞ս,
«Մօրդ սիրը, որ չուտով
«Նուներուն տամ, եւ այսպէս
«Քեզի սիրեմ իմ հոգւով»:

Եռւս մը վազեց յիմարք,
— Ո՞հ, ի՞նչ սեւ օր, ի՞նչ փորձանին,—
Եւ սպաննեց իր մայրը
Որ տրած էր իրեն կեանի:

Խըլել սիրը այդ կուրծեն
Եւ դուրս ելելին մեկ եղան,
Եռւս հասնելու տեսչանիքն՝
Վազած ատեն վար ինկաւ:

Սիրը ձեռնեն սահեցաւ
Դրորեցաւ ի զետին.
— «Ո՞ւր տեղդ, օրդին, ցաւեցաւ»
Հարցուց Սիրը լալազին:

Յ. Ա. ՓԻԱՐ
(Նմանողաբար)

Բ.՝ — Սրբաց կիրակոսի և մերն Յանշանովի,
Վիստից խորիսի, Գոյի բռուի և Դրդորին.

246

Φ Θ Η Ι Ο Υ

Ահաւասիկ մնր գլխաւոր ընտանի թաջնոց թիստումի միջին տեւողութիւնը .—

Դեղձանիկ (քանարբա).....	13½	մինչեւ	15	օր
Ասյանաւ (Նէմցէ թավուզը)	18	»	20	»
Աղաւնի	18	»	20	»
Հաւ	20	»	22	»
Փասիան (սիլին)	20	»	25	»
Բագ	25	»	30	»
Սիրամարգ	27	»	30	»
Սագ	27	»	30	»
Հնդկանաւ	30	»	32	»
Կարագ	40	»	45	»

Werk

ՅԱԽԹԻՒՆ


Թռչնաղդիներէն յետոյ, յիշատակենք նաեւ մեր
գլխաւոր ընտանի անասնոց յղութեան միջին տեւո-
ղութիւնը. —

Եշթ	380	օր
Մատակ ձին	336	»
Կոլը	280	»
Ոչխարը	145	»
Այծը	145	»
Մատակ խողը (true)	115	»
Շռնը	60	»
Կատուն	55	»
Ճագարը (ատա թափշանը)	30	»

Այս միջին տեւողութիւնները կրնան փոփոխութեանի մը օր աւելի կամ նուազ . էշունը՝ — զոր օրինակ — է՞ն կարծ միջոցը 360 օր է , իսկ է՞ն երկարը՝ 420 օր :

Դրա - Արքայն Վահանաց Գողթնացուցին, Եւստակ Կիշենաց կուսակին, և Տօրին Փիլիպոպովի և մարդ

• 474 •



ԽՐԱՏԻ ՔԱՌԵԱԿՆԵՐ

Եշ. — Մրցած Եղամիսոյ, Մակարիսոյ,
Վաղերիսոյ, Կանզիսոյ և Ալբանոյ,

Ուր. — Գանձ.

Բարեկամիդ հետ կեր խրճի՛,
Բայց մի՛ ըներ առուտուր.
Ծանը սիրոյն փորձաբան է,
Ինչո՞ւ առիր՝ անանկ տուր:

◎

Թուկինդ երբ ունիս, ինչ պէտք անոր,
Հինեն աւելի՛ ընտէկ դուն նոր,
Եւ չուանո՞վդ իջիր օրիոր,
Առակս զի չիբաս կես նամբեն՝ խոր:

◎

Հովանոցը անձրեւ օրին,
Ըզբոսանքը թերեւ օրին,
Բակգունն է չունեւորին՝
Ըստակ պահել իր սեւ օրին:

◎

Թէեւ աղբա՞ բայց նարուսի պէս սկզ,
Թէեւ նարուս՝ բայց ապրող կծծի, սկզ,
Ներ՝ ներմակ մագեն չի խպնող երքի:
— Սա երեքն դուք միւս հեռու կեցկ՛:

◎

Ճոխէն շորեկ՝ աղբատին տուր,
Բուկին նամբադ է նզեմ:
Այրին ա՛ռ՝ կոկորդդ անցո՞ւր,
Եկո՞ւր նեզի Դրժոխին հետեմ:

◎

Դեռ չի մրտած անկողին՝
Հազուսներդ մի՛ հաներ.
Անքրդ ամեն ինկողին՝
Բուրդ ու բամպակ մի՛ մաներ:

◎

Անօրուրինը՝ հացին չոք չոր,
Սասիկ ծարաւը՝ ջուրին պղուր,
Բանիլ-սատին ալ՝ դիւր հանզատեան
Վայելի զատ զատ համեր կուտան:

«О*Р-ГРУНТЫ»

Այս խաղը շատ պարզ ու միեւնոյն ատեն չառ ալ զարմանալի է : Զեռական որ և է ճարտարութիւն չի պահանջեր, միայն քիչ մը հանճարեղութիւն՝ խաղը նուազ պարզ ցուցունելու և թող չի ապօ որ հանգի- սականը անոր լուծումը շատ մը գուշակեն :

Ներկաներէն ուղեցէք քանի մը հատ դրամ, (երկու քառորդնոյներ կամ մէծաբիէ), ամէնքը մէկ արժէքով, պայմանաւ որ իրաքանչիւրը մէյմէկ տարբերութիւն տնկնայ, այսինքն նոր կոխուած, կէս մը զործածուած, բալորովին սրբուած կամ վերջապէս վրան զմնլիի բեր-նով պղտիկ նշան մը ըլլուած, որպէս զի իրաբիէ զանա-զանելլ գիւրին ըլլոյ:

Կը ժողվէք այսպէս, օրինակի համար, 5-6 մէծիտ,
և առանց ձեւակերպութեան կը չարէք զանոնք շլմը-
նէին կամ մարմար սեղանի մը վրայ, մինչեւ որ աղէկ
մը կորանցունեն գրանի իրենց տաքոթիւնը։ Յետոյ
գլխարկի մը մէջ կը ձգէք զանոնք, առանց երկար ա-
տեն ձեր ձեռքին մէջ պահելու, որպէս զի չի տաքնան,
և գլխարկը ներկաներուն կարկառելով կ'սկսիք երեր-
ցունել զայն՝ անոնց ուղածին չափ։ Աս ալ ընելէ վերջ,
կ'առաջարիէք որ ներկաներէն մէկը դայ և մէջի գրամ-
ներէն հատ մը առնէ, խնդրելով իրամէ որ լաւ պահէ
զայն, վասն զի սուր նայուածք մը ունիք։ Դրամը առ-
նողը կ'սկսի քննել զայն ուշի ուշով, միւսներուն ալ
կը ցուցունէ, —եթէ ուղէ, —նորէն գլխարկին մէջ կը ձգէ
զայն՝ զգուշի։ Ուժով մը կը խառնէք, բայց ոչ երկա-
րաւել, և գլխարկը սեղանին վրայ դնելով՝ աջ ձեռքով-
նիդ իրարու ետեւէ կ'առնէք մէջինները և ձախ ձեռ-
քերնիդ կ'անցունէք։ Այն ստակը զոր բռնած առեննիդ-
տաֆ կ'զգաք՝ ներկաներուն քննածն է։ Հետաքրքրու-
թիւն արթնցունելու համար գրանները մօտէն քննելու
ձեւ մը կ'առնէք, կը դարձունէք, կը շիրտացունէք,
ևն, դուշակելիքնիդ ցոյց տալէ առաջ, զոր ձեռք ա-
ռած առեննիդ իսկ ճանհողած էիք արդէն։

Եր. — Արբեց Հայուսականոցի Աթոնութեան կ Երանցի, և Գրիգորի Առաքուածարունին :

卷之三

ԳԱՂԱՓԱՐԻ ՇԻԹԵՐ

ԲՀ.—Ա. Կիւրիքանուն հային, ին և ՀՀ վեցական հայության
 և կուսանաց Յաւնիարի հայության մասին՝ Եւ վեցական հայության
 բիությունը՝

ՊՀ.—Արդյան Աթանավելի հայության մասին՝ ՀՀ վեցական հայության

- * Երեւաճայութիւնը կը նկարէ, Միտքը կը բաղ-
դատէ, ծաշակը կ'ընտրէ, իսկ Տաղանդը կը գործադրէ:
- * Մուլութիւնը բոյն մըն է որուն մէջ Զարութիւնը
իր հաւկիթները կ'ածէ:
- * Մարդուն երջանկութիւնը կը կոչուի «կ'աղիմ»:
Կնոջ երջանկութիւնը կը կոչուի «Անփկա կ'ուղէ»:
- * Անհաւատարիմ ամուսնութեանց մէջ էրիկը «ա-
նուն է և սիրականը «դերանո՞ն»:
- * Աղջկան մը սիրոք հանելուկ մըն է, ամուսնու-
թիւնն ալ անոր մրցանակը: Սակայն հանելուկը լուծողը
չէ միշտ որ մրցանակը կ'առանայ:
- * Երեք տեսակ տգիտութիւն կայ: Բան մը չղիտ-
նալ, զիտցածը դէշ զիտնալ, անձին պիտանի չեղող
բաները զիտնալ:
- * Շատ մը լեզուներ սորվիկը մէկ երկու տարուան
գործ է: Իրենին մէջ պերճախօս ըլլալու համար ամբողջ
կեա՞նք մը պէտք է:
- * Ճամբրորդութիւնն մը մէջ տղան կը տեսնայ մեկ-
նումը, չափահասը՝ նախատակը, իսկ ծերունին՝ վերա-
դարձը:
- * Անմտութիւնը կը յառաջանայ տեսնուելու հա-
մար: ուշիմութիւնը ետ կը մնայ տեսնելու համար:
- * Իրապաշտութիւն կը կոչեն տգեղութիւնը, ինչ-
պէս անկեղծութիւն կը սեպեն կոպտութիւնը:
- * Ոչ հրեշտակ, ոչ ալ անասուն է մարդս: Բայց
թշուառութիւնը անասունն կ'ընէ հրեշտակ ըլլալ ուզողը:
- * Ով որ հարստութիւն, ընտանիք, զաւակ, հու-
կին մը չունի, վարկ, նեցուկ, ուժ, հանգիստ չունի.
Սակայն սա ալ սասոյգ է որ ասոնցմէ և ոչ մէկը չու-
նեցողն ալ հոգ չունի:
- * Մարդս փոխանակագիր մ'է: Քաջուած օրէն կը
սկսին օրերը պակսիլ: ուսափ լաւ է որ ըստ օրինի վճարուի
ժամանակին, առանց տեղի տալու զեղչի կամ բողոքի:

ՊՈԼԱՐՀԱՅՐԻ ԹԵՐԹԵՐ

«ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ»

1871 Յանվար 1 ին կ'սկսի հրատարակութիւն այս համեգէսը Խզմիրի մէջ Մատթէոս Մամուրեանի արտօնաամբառաթեամբառաթեամբ և խմբագրապետութեամբ : Մինչեւ 1900' տմաթերթ շարունակուելէ վերջ, երկարաթափներթի կը վեցածուի : Արտօնաամբոջը մահուամիւ (1901) «Ա. Մամուլ» կը փոխանցուի իր զատկին՝ Հր. Մամուրեանի, որ ցայտօր կը հրատարակէ զայն շաբաթամերթ, չորեքշաբթի օրերը, խմբագրական մարմինը կաղմած ըլլալով հետեւեալ անձներէ : — Հրանտ Մամուրեան (Խմբագիր—Տնօրէն) . Կ. Նաւաարդ (Վարսավ) օգնական խմբագիր :

Աշխատակիցներն են . Յ . Ալփիար (Քրոնիկ կամ Երգիծանք՝ ամէն շարթու), Նազարէիլ Հիլմի Ներսէսեան (Իրաւադիստեկան հարցեր), Գևորգ Պուպիլ (Քաղ . բաժին), «Պոլսոյ կեանքը» Ջրող Թղթակիցը, Նուրհան, Պէրպէրհան, Զ . Եսայեան, Զիքթէ Սարսափ, Մ . Պարտամեան, Արտ . Յարութիւնեան, Ե . Արմէն, Մ . Նուռպարեան, Պռուսային թղթակիցը, են . են :

«Արեւելքան Մամուլ» թերակղզած է իր 37րդ տարբերակում:

Բաժանորդագրութիւն. — Թարքիոյ համար տարեկան 50 դրչ., արտասահման 12 ֆրանք. Առոքէ կը ծախուի թիւր 1 դրուշի:

Հասցէ . — Մ . Մամուքեան Որդի , Խղմիր : Տպա-
գրութիւնն Մ . Մամուքեան Որդի :

Պոլսոյ 14 հայ թերթերէն, միայն «Արևելիան» Մամուչյան է Խղմբիքի մէջ յուս տեսնոց :

Ծառալ. — 24 էջ, միասիւն, խրաքանչիւր էջի
լայնք 11 սանթիսէթը, երկայնք 20 սանթմ.։ Բաց կա-
նանչ շաղիւկ, կոտքին զբայ հիմնադրին լուսանկարը, և
ծանուցմանց գեղին թերթին՝ մշշնոր գրուած։

ԽՈՎԵ ՅՈՒՆՈՒԱԳՆԵՐՈՒՆ


ՀՈՎԱՆՈՑՆԵՐԸ

Անհայտ բարձրութեան պարագաներն առաջ շարունակական առաջընթաց են:

Հ-ընդունելով ու հ-ի բարեկարգ պատճեն ու այս վայրի առաջնահարց գովազդ:

91 የ-ዚ--ና ሲ ደንብ-ናን ያ-ገ--ና እ-ሳ-ለ-ና-ው ፈ-ሰ-ት ክ-ፍ-ት የ-ለ-ና-ው የ-የ-
ጋ-ዳ-ት ተ-ገ-ና-ል ስ-ሰ-ት ተ-ገ-ና-ል ስ-ሰ-ት ተ-ገ-ና-ል ስ-ሰ-ት ተ-ገ-ና-ል ስ-ሰ-ት ተ-ገ-ና-ል ስ-ሰ-ት

Հայոց բանակը և ի հետ յետքի հետ դրանին եղան խօսքը
ի մաս բանի և ի մաս սահմանապահութեան եղան է բանակը:





ԵԳՐԻՇԵ ԵՊԲԱՆ ԴԱՅԱՐԵԱՆ

Ս. ԱՌԱՋՆՈՐԴ ԻԶՄԻՐԻ

Բանասեր, Բանասեղծ և նախկին Փոխ-վանահայր Արմաշու-Դպրելվանքին

ՆԵՐՈՒՄԸ



(ԴՐԱԽԱԳՆԵՐ Ա. ԳԻՐՔԵՆ)

«ՆՉ կը տեսնես», հարցուց Ասուած
Անարովիք մարզարէին,
Եթբ ձիւնն ամեն կողմ էր ծածկած,
Չայն ու ցոլեր-կը մարէին,
ԵՐԵՄԻՆ Ու լուռ բնուրեան ծոցէն ալ դուրս
Կեանիք բուրումբ տուած էր խոյ։
Ես կը տեսնեմ, բաւ խիզախ մարզարէն,
Նըսենիք ոս մը ծաղկած նրկարէն։
— Քա՞զ է, այդպէս խօսերա արբուն կը ծաղկին,
Եթբ կամ ու միտք ցուց բնուրեամբ կը բաղկին։

* * *

«Ի՞նչ կը տեսնես», հարցուց դարձեալ
Մրժմբուրեամբ մը Ենովան,
Եթբ զոհերու ծուխը ծալ ծալ
Կը մղձկէր օդն ու օրեվան,
Ու անմրուոնց կուռքի մը մօս,
Կը պապաջէր կիրքն անամօր։
Ես կը տեսնեմ, բաւ ցաւկոս մարզարէն,
Հռաւէկէ կարսայ մ'իշած երկնից կամարէն։
— Քա՞զ է, այդպէս կրակներա պիտի բորբոքին,
Եթբ ա՛լ ցամքի զիս ատող սիրսն ու հոգին։

* * *

«Ի՞նչ կը տեսնես», հարցուց Ասուած,
Բերելի զո՞ռ մարզարէին,
Եթբ աղքատին հացն էր խըլուած՝
ԱՄՈՎՍ Ու զրկողներն կը պարէին,
Եթբ զանձ ու շահ, ցուց ու ցըդի
Կը խըղդէին պորտն հանոյի։
Ես կը տեսնեմ, բաւ հովիւ մարզարէն,
Հաւորսի կո՛ւռ զորդիք մը՝ զոր կը լարեն։

— Քաջ է , ա'յդպէս պիտի ցանեմ զայրազին
Հացի տեղ սով , տօի տեղ սուրբը կեանին :

ԶԱՔԱՐԻՒՄ

«Ի՞նչ կը տեսնես» , հարցուց Ասուած
Սուրբ Քաղաքի մարգարեկին ,
Եթի խոր զիւերն եւ տարածուած՝
Քուն ու խոնջանի կը վարէին ,
Ու գրանին սնաւներուն շուրջ
Կը պսպրդար բոլիք մը անուրջ :

Ես կը տեսնեմ , բաւ արրուն մարգարէն ,
Աւսանակի լոյն ոսկեծոյլ ճշագներէն :

— Քաջ է , ա'յդպէս նայուածքս մի՛ւս կը վառի ,
Եթի մարդկեղէն բիբը մուրին կը յառի :

«Ի՞նչ կը տեսնես» . հարցուց դարձեալ
Տերը տեսո՞վ մ'երկնասլացիկ ,
Եթի երկրի վրայ նողարաւալ
Կը յողային Սուսն ու Կեղծիք ,
Ու նարակ խփդն ալ անազդակ
Կը սոնքանար լանջերու տակ :


Ես կը տեսնեմ , բաւ խրոխս մարգարէն ,
Մանգաղ մը մեծ՝ որ կը բռչի շա՛ս վարէն :

— Քաջ է , ա'յդպէս անեծքս իմբնին պիտի զայ ,
Հնձել շարիբն ու մոխւել կուրծքն անըզզայ :

ԶԻՍՈՒՄ

«Ի՞նչ կը տեսնեմ » , բաւ Ասուած .
— Հարցում մը չե՛ր մարգարեկին — ,
Եթի մեղքերով բեւնաւորուած
Արդարն ի մահ կը վարէին՝
Զոր խուժ նախանձը անհոգի ,
Զոհ կ'ընկը դո՛ւժ պատամունիքի . . . :

Բա՛ռ մը ուզեց լոկ բորովիլ Խային ,
Բա՛ռ մը ներման . . . ու բաց աշքերն՝ երկնային
Քաւութեան Գառն ու արխինի նոր Փեսան .
Իր Փառքերուն մեջ՝ Հօր աջ կո՞ղմը՝ տեսան . . . :





Առաջնորդ Ռ. Շ. ԳԻՐՈՒԹԵԱՆ

ՀԵՂԻՆԱԿ

«Մարզիկ և Իրքան, «Դաստիարակի մը Խօսքերբ»ին, «Խոհը և Յուշբ»ի, եւ լ.

ՀԻԱՅԱԽՄ



ՄԱՐԴԻ պատուող բնարելագոյն զգացումներէն մըն է հիացման զգացումը : Գեղարաւեսան անոր վրայ կը հիմնուի , ու նոյն խոկ բարոյական զգացման կարեւոր մէկ տարրն է : Եթէ մարդը ինչ ինչ ձևերու և պատկերներու , ինչ ինչ վիճակներու և գործերու վրայ հիանալ չգիտնար , ուր . պիտի ըլլային Գեղեցիկ Արաւետք , և նոյն խոկ կրօնքի ու բարոյականութեան գաղափարները մարդկութեան մէջ պիտի կրնային ստանալ այն զարգացումը որուն հասած են : Գեղեցիկն ու վաւեմին ըմբռնումը և զգացումը հիացման բկ'արտայաց առաքն , որ սէրն ու ներշնչութիւնը կը ծնցնէ , ու սոքա յառաջ կը բերեն ամէն ստեղծում և յառաջդիմութիւն խոկականին իրացման ամէն կարգերուն մէջ : Երբ հիացման զգացումը սերտ կը կապէ զմեղ գաղափարի մը , մեր պաշտաման առարկայն կը գառնայ այն , և պէտք է որ ըստ կարեւոյն իրականանայ այն մնդ համար , եթէ ոչ նոյն խոկ ընկերային հաստատութեան մը , ոգտակարութեան մը , Գիտութեան և ձարտարութեան մէջ գէպ յառաջ առնուած քայլի մը միջոցաւ , այլ բանաստեղծական ու գեղարուեատական ստեղծագործութեան ձեւին տակ որ գերագոյն մարդոց անորականը կը մարմնաւորէ ու ազնուագունին տենչով կը համակէ ժողովարդները : Այս կը նշանակէ թէ հիացման զգացումը քաղաքակարթութեան զօրաւորագոյն մէկ աղղակն է : Տարվին դայն նոյն խոկ անամուց մէջ կը զանէ , ու ընընտրութեան բարեշրջական օրէնքին շարժառիթներէն մին կը համարի : Թուչնոց մէջ արուին կամ էզին ձայնին գեղեցկութիւնը , կամ փետուրներու ակնահաճոյ երփներանդութիւնը , կամ այլ առաւելութիւններ հիացում կ'աղղեն , կը հրապարեն ու տարասեռ անհաները յիրեար կը յանկուցանեն , ու այս կը նպաստէ ցեղին տակառ աղնուացման : Զեմ խօսիր միայն գեղարուեատից ծագման ու զարդացման վրայ , որք նոյն խոկ նախնական մարդերէն սկիզբ կ'առնուն , քանի որ նախնական մարդուն թողած նշարներուն մէջ կը գտնուին Արուեստի նմուշներ , դեռ յոյժ տկար ու կոչտ , բայց բառական ապացուցանելու համար որ անձաւարնակ

վայրասուն մեր նախահարք զիտէին արդէն հիանալ սքանչանալ, այնպիսի զօրաւոր զգացմամբ որ կը մղէր զանոնք իրենց զարմացումը զրաւող գէմքն ու կերպարանը ներկայացնել ու հաստանել զծագրութիւններով ու կորոներու վրայ ու այսպէս կը հիմնէին Գեղարուեարք կրօնքը չէր ծներ աստեղազարդ երկնակամարի տեսլին աղդած հացումէն ու բնութեան հզօր դօրութիւններուն զարմանահրաշ տակաւորութիւններէն, երբ եթերի դաշտերուն մէջ ամպերու գումարաները կը պայքարէին, ու բռուն ճայթիւններ ու որոտումներ երկնից զանար կը գուացնէին, և հովերուն սաստկաշտունչ թափին տակ զողով բռնուած կը մանչէին անտառք ու ծովերու լեռնակուտափ ալիք մրմռալով կուզացին կոծել եղերքի խրխտ ժայռերը՝ իրենց մողեղութեան փրփուրը ժայթքելով անոնց երեսին։ Աւ բարոյականութիւնն ալ իր առտիձանական յառաջցումներուն մէջ ոչ սակառ կը պարտի հացումի այս զգացման։ Հիացումը ստեղծած է մարդկութեան բոյոր ներուները, ներուններ նախ և առաջ բիրտ ուժի ու ֆիզիքական առաւելութեանց, բայց և տակառ առ տակառ մտաւոր կորովի ու ընկերական առաքինութեանց, — բնութիւնը մնինող խմասուններ, ասրագայն կարդացող մարզարէններ և սիրոյ առաքեալներ, — Ներակիչներէն յետոյ Պիւթագորներ, ևսայիններ, Պուտաններ և Յիսուսներ։ Աւ Քաջին, ու խմասույն, ու առաքինոյն տեսլականներն ու աւանդավէսները կը կազմակերպուին, բարոյականութեան գեղեցկադիտական ազդակը կը շինեն մարդուն մէջ, ու նմանողութեան տենչով՝ անհատական կատարելագործման իդձն ու պարտականութեան զգացումը կը դնեն հոգիններուն մէջ։

Անհատին մէջ միշտ հացման զգացումը բարձրացման լծակ մը, աղնուացման խմոր մէ։ Հիացողը իր հացման առարկայն, որուն մէջ կը գանէ զերազանց հանգստանքներ, ի հարգէ տիսքար մը կ'ընէ իրեն, ու, ինչպէս մոլորակը արեւուն չուրջ, կը դառնայ անոր բոլորուիքը, կը ձգտի անոր կատարելութիւններուն, ու ճիգ մ'ունի անպատճառ բան մ'իւրացնելու այն յատկութիւններէն զորս այնքան խանդով կը գնահատէ։ «Ստուգիւ լաւագոյն ենք, կը գրէ կիւրյօ, երբ կը հիանանք, զմենգ մազմէ վեր ու բարձրը մզուած կ'զգանք և թերեւս կարող այն գործերուն որոց առջեւ յետս կ'ընկրկէինք սովորական տաենի մէջ։ Հոգին կը տարուի բարձրութիւնն անոր որու վրայ կ'ոքանաշանայ։» Հիացողը տեսլական մ'ունի իր հոգւոյն մէջ, առանց որոյ ոչ որիք, ոչ ոքի վրայ, ոչ մի գործոյ մէջ պիտի գանէր խանդավառութեան պատճառ մը։ Այն որ չի դիտեր հիանալ, եթէ անկեղծ է, ամէն բան իրեն համար տափակ ու հասարակ է, ամէն բան չոր ու անհրապոյր է, ու չոր է նաեւ իր կեանքը, որ զուրկ է այն երկնային

վայրին և առ սխրացիկ կանդ կ'առնու բնութեան կամ ընկերութեան մի տեսարանին առջեւ, գէմքի մը կամ պատկերի մ'առջեւ, ուր մարդ փոխազբուած կ'զգայ խնդզինք առքերեր, լաւագոյն որորտի մը մէջ՝ մոռնալով աշխարհի ստորական տղեղութիւնքն ու անկատարութիւններն, ուր մարդ մարդուն սահմանուած գերագոյն ձակառազիրներու հառատքն ու ազգելու ոյժը կ'զգայ իր մէջ, վասն զի այդ վայրկեաններն են որք կեանքին մէջ կը խասնեն մօսիթարիչ քաղցրութիւնը Գիղեցին, որք ճշմարիտ այն է զազափարական սիրոյն մաքուր հըրացրքով կը վառեն ու սուրբ ու բարձրագոյն հեշտութեան մը հոսանքներով կ'ողովեն և կ'երջանկացնեն հոգին: «Չկայ աւելի ախուր բան մը, կ'ըսէր Տիկին առ Սթալ, քան անցոյզ մնալ այն բաններէն որք պարտէին յայզ տալ մեղ. կը կարծէ մարդ թէ զօսացեր է իր հոգին, կը վախնայ թէ կորուսած ըլլայ տիւնի այն կարողութիւնը որ եթէ ըլլայ ա՛լ խորհելու կարողութիւնն ալ միայն կեանքին զգուեցնելու պիտի ծառայէր:»


Բայց ի՞նչ ըսենք անոնց որոց մէջ հիացման պակասութիւնը կաւառութեան մ'է գրեթէ, որք այո՛, կամաւ կը չորցնեն իրենց սիրոր, ցամքեցնելով խանդի ու սքանչացման ազրիւրը իրենց մէջ, վասն զի նորա չափազանց նախանձուններ ու դուռզամիտներ են, ու կը կարծեն թէ կը նուռաստանան ուրիշ արժանիքն ընդունելով ու մասնանքը կ'արգելու զիրենք անոնելէ մնծութիւնը որ կեցած է իրենց աշքերուն առջեւ: Նախանձը պղտիկցուցած ու նեղցուցած է անոնց հոգին, ու տարագէպ հպարտութիւնը թեւատած ու գետնի վրայ ըլլթայած է զայն: Ա՛լ չունին թոիչ, չունին զիրելք, չունին լայն չունչ, ու հիացիկ խանդին մասց առջեւ պարզած ընդարձակ հորիզոնները չունին գոյութիւն իրենց համար: Այն վարժութիւնը զոր կ'ընեն անտարբեր մնալու և արհամարհութ ըլլալու իրենց չուրջը, իրենց նմանեաց վրայ տեսնուած զեղեցկութեանց ու կատարելութեանց՝ անկարող կը դարձնէ զիրենք տակա ո՛ր և է զեղեցկութիւն, ո՛ր և է կատարելութիւն անոնելէ ու զնահատելէ, իրենցմէ հեռու շընանակներու մէջ ալ, բնութեան կարգին մէջ ալ. զեղեցկին զգայարանքն է որ կը բթի տակա. նախանձուր, ինչպէս առածը կ'ըսէ, բիծեր պիտի գտնէր առեւուն մէջ ու զանոնք միայն պիտի անոնելը, որպէս և վարդին վուշերը միայն պիտի ծամէին իր աշքերը: Արգահատելի են արդարեւ: «Ի՞նչ կայ աւելի անոյշ քան հիացումը», կը գոչէ Շոթոսպրիան, ու կը յաւելու թէ բնա՛ւ պէտք չէ զգացած լսելու երր հիացած է: Հիացումը այնքան և թերւու աւելի պատիւն է հիացողին, որքան անո՛ր որուն վրայ կը հիանայ, ազնիւ ու վեհատենչ հոգի մը կը մասնանչէ,

որ, անկեղծ ու պարզ, իր պաշտամանքը կը նուիրէ գեղեցիկ ու վսեմ
 գաղափարին ամենու թեք ուր կը պատահի անոր մարմնացումներուն,
 իրաց վրայ թէ մարդոց, օտարին ու հոգյն վրայ թէ տռնմախոյն ու
 ժամանակակիցին: Ու բարերախտ է, վասն զի աղնիւ ու անխէթ վա-
 յելումներու աղբիւրն ունի իր հոգւոյն մէջ ու բարձրանալու մղումը
 իր գործունէութեան մէջ: Եւ հարկ է զիանը որ յաճախ այն որ ինք-
 նին զուրկ է զնանատեղի յատկութիւններէ ու ազիկար ու ամուլ է
 աղւոր ու օդտակար արդիւնքներու մասին՝ այն է որ ամենէն աւելի
 պարսաւագէտ ու անհաւան կը ներկայանայ. այս՝ յաճախ անարդա-
 սիք անկարողութեան խղճալի նշան մ'է հիացման անընդունակութիւ-
 նը, որքան անձուկ ու ստոր բնաւորութեան մը: Ինքնին արդէն ընտ-
 կան արամադրութիւն մը թերութիւնները տեսնելու մեր չուրջը մա-
 նաւանդ քան սուաւելութիւնները՝ ցաւալի է, և, թէեւ միամիտ լա-
 ւատեսութիւն մը՝ իրեւ բարուքման ու կատարելադորձման աննպատ-
 ունենայ իր վասաները, միշտ բարույն ու գեղեցիկն հանդէտ կոյք մեսպ
 մեծաղոյն թերութիւն մ'է որ աշխարհէն ու կեանքէն կը խլէ ամէն
 հրապոյր ու հմայք. խոկ ո՛րքան աւելի ցաւալի ու վտանգալի է երբ
 կամաւոր ու բարյական կը լինի այդ կուրութիւնը ու ուl admirariն՝
 գործնական սկզբունք մը: Անձին դասիարակութիւնը անուն ընտիր
 գործին բարոյախօս հեղինակը, անդղիացին Պլաքի կըսէ. «Ոչինչ լաւ
 սպասանք անկէ որ, ինքնին, բան մ'արտադրած չըլլալով, իրեն բան
 գործ կ'ընէ ուրիշին պակասութիւնները դանել ու այս տեսակ մը թե-
 րութեանց որսորդութեան քննադատութիւն անունը կուտայ: Թող
 նախ և առաջ սովորի գեղեցիկութիւնները տեսնել, և ո՛չ պակասաները:»
 Գիտնանք որ Համայնքի մը մէջ այսպիսի նախանձու ու արդիւնա-
 զուրկ կրիտիկասութեան մը ոգւոյն ծաւալիլ յետազիմութեան զօրա-
 ւոր շարժապիթ մ'է, վասն զի անկեղծ ու արժանաւոր հիացումն ու
 գոյիսուոր աշխատառներուն ու արդիւնարեններուն քաջալերանք մ'ու
 վործք մ'նն, որոց պակասը այնպիսին ալ պակասներուն պատճառ
 մ'է, և յետոյ անոնց առարկայք իրական արժանեօք ստոր ալ մեան
 իրենց հանդէտ արտայատուած սքանչացումն ու գուցէ շռայլուած
 ներրողանքէն՝ բարոյական տափակում մ'է այդ որ կը մղէ ճիգեր ընելու
 կատարելապէս արժանանալու համար օր մը իրենց վրայ դրուած բար-
 ձըր համարման: Հիացումն այսպէս երկու կողմերուն, հիացողին ու
 հիացուողին համար լի է բարի բարի աղղեցութիւններով և արդեամբք:

ՓԵՏՐՎԱՐ



Երբ ըլլայ քատրոն, Յուազահանդէս,
Տէր-Ներսէսեանենի մի՛ առնելի անտես:
Անոնի կը սրպեն ՅԱՅՏԱԳԻՐ, ՏՈՄՈՒԱԿ,
Առոնց նըման չի՛ այլուր մի՛ յաւսամ . . . :





ՓԵՏՐՎԱՐ = 28 ՕՐ = ՇՈՒՊԱՐ



ՓԵՏՐՎԱՐ անունը կրուզայ լս. *Febrarius* բառէն. *februa*րէ բայց լատին լեզուի մէջ կը նշանակէ՝ *բբել*, *մարտ* Հաւովմայեցիր այս ամսունէ էր որ կը սարքէին շատ մը հանդէսներ՝ որոնց նպատակն էր ամբողջ ժորավրդնան արացումը, բառութիւնը, եւ գոհեր կը մասուցանէին ընտանի չափուածներու. Այս ամիսը նույրուած էր ծովու չափուածին՝ Պոսիդոնի, վասն զի ընդհանրապէս անօրեւոր է. ՓԵՏՐՎԱՐ առուզաբանած են նաև չեր-եր բառով որ «տեսն» կը նշանակէ. այսինքն տեսնի ամիս. 'Տ ննումն Հոռվիմի շրջակայրը նոյն ամսուն տեսնի պատճնումը յաճախակի էր,



Տարւոյն երկրորդ ամիսն է. ՓԵՏՐՎԱՐ՝ մեր գործածած Յուլիան տամարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Գրիգորեան տամարի հաշուով՝ ՓԵՏՐՎԱՐ 13 օր կանուխ կ'սկսի մերինէն. յսկ հունիմ. տարւոյն 12-րդ ամիսն է. վասն զի տահեղուխը առաջ Մ-ը-ըէն կը հաշուուէր.



Կորիզապռուդ ծառերը յօւելու եւ պատուասելու ատենն է. յսկ վերջին օրերուն պէտք է յօւել որմատունկը եւ մօխիր Թափել վարդենիներու բօնին տակ, զանոնք որդուստումէ զերծ պանկը համար. Հաւեղէնը Թուլիսի կը նսին.



ՓԵՏՐՎԱՐԻ խորհրդանիշ պատկերն է 2--իր (*Poisson*) որ Զոդիակոսի 12-րդ կենդանակերպն է, եւ զոր կը ներկայացունեն հորիզոնական դրուած երկու ծուկերով. Թերով մը իրենց բերաններէն իրար միացած.



Մեր նսինիք ՄԵՍԵԿԱՆ, կոչած են ՓԵՏՐՎԱՐ ամիաը, որ է 2մեռ. եղանակին երեխակ ամսաներէն վերցնինք, եւ կը բաղկանայ 28 օրէ՝ սոլորական տարիններու մէջ, յսկ 29^o նահանջ տարիններու մէջ ։ նահանջ տարին կը պատահի 4 տարին անզամ մը, զոր հաստատած է Յուլիս Կեսար. — Բանասեղծութիւնն ալ իր լեզուն ունի. որակիլու համար բնութեան այս եռամսնայ շրջանը. «Զմեռն է տիպ ծերութեան», Արեւամուտ Կենաց»: — 1870 ական Թուլիսինին սկիզբները թէւս փորձ մը եղան. ՓԵՏՐՎԱՐ օտար անունը փոխանակելու. Մ-ը-ըէն նոր յորչորդմամբ, — իր համաւուսութիւն ամրեկարնեց ամիսոի. — բայց ընդուներութիւն չի գտաւ.

ԿԵՆԴՈՒԵԱՅ ՏԱՐԻՔԸ

Նոյ նահապետ (սրբն անուան տօնախմբութիւնն է այսօր) . ջրհեղեղին՝ իր ասապանին մէջ հաւաքած անաստոններուն բազմութիւնը և անունները թէեւ գիտէր , բայց ապահովարար անուղեղեակ էր թէ ո՞րչափ ժամանակ կրնային ապրիլ ամսնք :

h₂, — *ηρεγ γαμβριανηγ* *Ազնայ*, *Արելի*,
Ամայ, *Էնցուս*, *Էնդրոյ*, *Նըիի*, *Ուղի-
սկիի*, *Արտանահան* *հ.ն.*,

Ժամանակակից նշանաւոր կենդանաբաններ երկար տարիներ ուսումնասիրութեան և հնագուստութեան առարկայ լնելով վայրի ու ընտանի բոլոր անառնոց ապրելու ժամանակամիջոցը՝ սա եղբակացութեան յանդած էն. Պարէնա ձռւկը կ'առարի դառերն վ, կարազը՝ մինչև 300 տարի, փլղը 200, բազէն 160, վայրի սազը 100 տարիէն աւելի, թութակը՝ նոյնպէս, ուղար 40-50, ձին 25-30, կովը՝ նոյնպէս, էշը 40, առիւծը 35, կկո թռչունը 32, ընտանի հաւը՝ մինչև 20, փափանն ու նոդկահաւը 15-16, քանարեակը 15, կաստոն 10-15, ոչխարը 15, շունը՝ նոյնպէս, կեռնեխը (գարս թափուղ) 12, սովորակը 10, աղաւանին՝ նոյնպէս:

Սովորներու երկարակեցոթիւնը լիովին ծանօթ չէ զիանց գեռ. միջին եղբ մը նկատուած է 15 տասնին:

կազմուն կրնայ ապրիլ 4-5 տարի, արու մեզուն՝
անկէ քիչ :

Բարձանկը (Ecrevisse, քիչիկ սթաքոս)՝ 40 կամ
50 տարի, խեցեստինը (Homar, սթաքոս)՝ անկէ շատ :
Խխունջը (Escargot, այլանկէօղ)՝ 4-5 տարի. սառ-
բէն (սթրիոփիտ) 4-5էն աւելի : Պողիսպողի ազգէն՝ կա-
ռարույոը (Actinie) նոյնակէս, ևն, , ևն, ,

Տարիներու այս երկար շարքին քով, որքա՞ն ան-
նչան պիտի նկատուի երբ դասենք օրիորդիկ կոմի միօր-
եայ կայտած ճանձը՝ որուն կետնքի տեւողութիւնը մը-
միայն մէկ օր է:

(ԿԵՆԱԾԱԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ)

Այսօր, Փետր. 6, թուրքից հայոց Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Տ. Մաղաքիա Ս. Արքեպիսկոպոս Օրմաննեանի անուանը տօնագործն է. հինգ օր վերջն ալ — 11 Փետր. Կիր. — Նորին Բարձր Արագնութեան ծնընդեան ներդ տարելիցը. Ասիթը բարեպատուն կը սեպենք մեր որդիական ջերմ չնորհաւորութիւնները ներկայելու իրեն, ու կը փոթանք կենսագրական դիմեր կցիլու այս կրկնակ ասիթներով :

Ա. — Բերա, 1841 փետր. 11 ին ծնած է. Հռովմ, Անտոննեան Միաբանութեան վանքը կը մտնէ 1851 Մայիս 25 ին. Կրօնաւորական Սքեմ կ'ստանայ 1858 յնվ. 12 ին ու կը հետեւի Ս. Ազգայինար եկեղեցական համալսարանի դասընթացքին 1858 հոկտ. 27 ին, որիէ երկու տարի ետք, 1860 օգոստ. 31 ին կը կրտսի Տքթ. Փիլիպառիայութեան և նոյն տարին հոկտ. 28 ին կ'սկսի դասախոսել Անտոննեանց վանքին մէջ : Հիւրմիւղեան Հ. Եղիշարք Արքեպիսկոպոսէ կուսակրօն քահանայ կը ձևանադրուի 1863 օգոստ. 12 ին : 1865 մայիս 27, կը կատարէ հրապարակային քննական բանավէճ աստուածարանական ուսմանց մէջ, և կը հաշակուի Տքթ. Աստուածարանութեան՝ նոյն տարին, օգոստ. 24 ին : Խոկ 1868 օգոստ. 20 ին կ'անուանուի Տքթ. Եկեղ. Իրաւադիտութեան և օգոստ. 23 ին անդամ Հռովմ Աստուածարանական կանառին : 1869 ին կը մասնակցի Հռովմ. Հայոց Կ. Պղիս գումարուած Մինոդին իրր խորհրդական և իրր քարտուղար :

Բ. — Կը լինի Շայրագոյն Վարդապետ Հայ Եկեղեցւոյ 1879 հոկտ. 28 ին, ու կ'ընարուի քարտզի Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցիին : 1880 ապրիլ 2 ին ընարութիւն և մայիս 29 ին սկզբնաւորութիւն Կարնոյ առաջնորդութեան, զոր կը վարէ 7 տարի Եպիսկոպոս կ'օծուի Եջմիածին՝ Մակար Կաթողիկոսէն 1886 յունիս 8 ին, ու միւս տարին Յուլիսին Գէորգեան Շնումարանին Աստուածարանութեան ուսուցիչ կը կարգուի : 1888 օգոստասին մայրաքաղաքս վերադառնալով Գարակէօմբիւկի քարոզիչ կը կոչուի և Եկեղ. Վարժարանի բացման Յանձնաժողովին կը նախագահէ և 1889 սեպտ. 18 ին բացում Դարեկանքին Արմացու, ուրուն վերատեսալութիւնը, ուսուցչութիւնը և փոխվանահայրութիւնը կը վարէ 7 տարի :

Գ. — 1896 Նոյեմ. Օրին կ'ընարուի Պատրիարք Հայոց թուրքիոյ :

ԶԵՐՄԱՆ ԶԱՐ

Այսօր, Փետրվար 7, է «օր իջանելոյ ջերմութեան արհետու յօդա»։ Պատշաճ է ուրեմն խօսիլ օդին ու ջերմաչափին վրայօք, Ֆրանսայի մէջ ընդհանրապէս օդին վիճակը ցոյց կուտան սանրիլրափի աստիճանով, Գերմանիոյ մէջ՝ Ռիումիւրով, և Անգղիոյ մէջ՝ Ֆարկենայրով, Կ'արժէ դիրուալ թէ ի՞նչպէս կարելի է մէկ ցուցումէն միւսին անցնիլ և հասկնալ — օրինակի համար — թէ 25 աստիճան սանթիլրաս օդին վիճակը՝ նոյն իսկ 20 աստ. Ռիումիւրն է և կամ 77 աստ. Ֆարկենայրը։ Հետեւեալ ցուցումին մէջ նշանակուած են 05ն 10 աստիճան վարէն մինչեւ 50 աստ. վեր սանթիլրափի աստիճաններուն ունեցած յարաբերութիւնները Ռիումիւրի և Ֆարկենայրի աստիճաններուն միջիւ։

Անթիւր.	Բնէօնիւր	Ժընճը.	Անթ.	Բնէ.	Ժըն.
— 10	— 8,0	14,0	+ 6	+ 4,8	42,8
— 9	— 7,2	15,8	+ 7	+ 5,6	44,6
— 8	— 6,4	17,6	+ 8	+ 6,4	46,4
— 7	— 5,6	19,4	+ 9	+ 7,2	48,2
— 6	— 4,8	21,2	+ 10	+ 8,0	50,0
— 5	— 4,0	23,0	+ 11	+ 8,8	51,8
— 4	— 3,2	24,8	+ 12	+ 9,6	53,6
— 3	— 2,4	26,6	+ 13	+ 10,4	55,4
— 2	— 1,6	28,4	+ 14	+ 11,2	57,2
— 1	— 0,8	30,2	+ 15	+ 12,0	59
0	0	32,0	+ 20	+ 16,0	68
+	+ 0,8	33,8	+ 25	+ 20,0	77
+	+ 1,6	35,6	+ 30	+ 24,0	86
+	+ 2,4	37,4	+ 35	+ 28,0	95
+	+ 3,2	39,2	+ 40	+ 32,0	104
+	+ 4,0	41,0	+ 45	+ 36,0	113
			+ 50	+ 40,0	122

Ժամանակակից առաջնային առաջնային առաջնային



ԱՆՀԱՀԱՑՆԵՐՈՒ ՀԱՍՑԵԻՆ

Բարօյագէտներու դպրոց մը կայ՝ որ բարոյականի ցրազիր մը գծած է առանց կրօնքի։ Ասիկա ապահովացն մըն է ընտթեան դէմ։ Խմաստափրութեան ուսուցիչ մը կրնայ ըլլալ շատ աղնիւ մարդ մը և անցանել մաքուր կեանք մը։ Կարծելով հանդերձ որ այս սքանչելի տիեզերքին շնուռած քը արդիւնքն ըլլայ կոյց հրւէներու պատահական համախանումին։

Սակայն արգահատող արհամարհնք մը պիտի ունենայինք հանդէպ մարդու մը որ ենթակայ է խելքի փշումներու և զուրկ է բարեձեւութիւններէ։ Եսյն բանըն է նաեւ անսառուածներուն համար։ Իրենց անսառուածութիւնը ըլլայ տեսական կամ գործնչումներէ։ Իրենց իմացական երկինքը կազարէ է, առանց ջերմութեան ու լոյսի։ Անոնք ամէն ճիգ կը թափին ունենալու համար այն դադանի գոյունակութիւնը՝ զոր իրենց կ'առթեն փցուն ծանօթութիւններին։ Եւ իրօք, իրենց կոշկուու մասները ուրիշ բաններու չեն հանիր, բայց միայն անոնց որ կը չօշափուին, կը դասաւորուին, կ'աւելնան կամ կը նուազին։

Կայ սակայն բան մը, որ խոյս կուտայ շօշափելիքէ, մանրադէտէ, ամէն ճանաչողութենէ, և է կեանքը։ Կեանքը բանն (raison) է գործօն, որ ուրիշ բան չէ եթէ ոչ Աստուծոյ մէկ ուրիշ անունը։ Իրերու ոյտ վեհագոյն անունը անգիտանալը՝ շոգեշարժ մեքենայ մը երեւակայել է, առանց ձէյմս Ռուօթի հանճարին։ մեծ քաղաք մը ջուր բերող ջրմուղներու քարտէ որ պատրաստել է, առանց նշանակելու ցայտուն ալբրիւրը՝ որ զանոնք կը վարարէ (alimenter). անձրկիլ մըն է միակ իրազութեան առջեւը՝ որ միւս բոլորը կարելի կ'ընէ։ մարտինը առանց գլխութողը է։ Ամէն բարօյական ազնուութեան աղբիւրը ներքին բարձր ներշնչումին մէջ է։ և Աստուծմէ՛ է որ՝ կը բիտ սոյն աղբերակը։

ՃՈՆ ՍԹՐՈՒՄԹ ՊԼԵՔԻ

Պարսքերնին վճարողները կը հարստանան :
— Ի՞նչ անխելք խօսք , — կը յարէ «ձեռքը ծանր»
մը , — տանիկ լուրեր տարածողները առնելիք որներն են :



(Դաստաւորը) . — Արհեստ ի՞նչ է :

(Քառջահամբ) . — Զեռքիս աշխատութեամբը կ'ապ-
րիմ . . . :



Դիմով մը տասանելով ճամբան գայած ատեն ան-
ցորդի մը կը բազիսի :

— Է՛ է՛ է՛ . . . կը դոչէ մարդը նեղարած , չէ՞ք տես-
նար կոր . . .

— կը տեսնամ կոր , ա՛յո , նոյն իսկ զոյտ կը տես-
նամ կոր . անոր համար ուղեցի . . . երկուքին մէջտեղէն
անցնիլ :



(Ծառան) . — Ո՞վ կ'ուզէիք տեսնել :

— Ազան :

— Ի՞նչ պիտի ընէիք :

— Պօնօ մը կայ . . .

— Երէկ զիւզ զնաց :

— . . . զոր պիտի վճարէի :

— Բայց ա՛ս առոտու վերադարձաւ :



— Ի՞նչ կ'ուզես ըլլալ՝ երբոր մեծնաս :

(Աղքատ տղան) . — Հացազործ :

— Հացազործ . ինչո՞ւ :

— Որպէս զի մայրիկս սափարուած չըլլայ ամէն օր
հաց զնելու :



Թատրոնը , բառատին : Պարոն մը ա՛յնքան ծռած է
ուրիշի մը վրայ որ տակինը անհանդիստ է : Նեղուողը
կը հանէ թաշկինակը և ուժով կը քաշէ իր վրայ ծռողին
քիթը , սրբելու եղանակու :

— Չէ՞ք տեսներ կոր թէ ի՞նչ կ'ընէիք :

— Ներողութիւն , կարծեցի թէ իմ քիթս էր :

Հայոց ազգական պատմութեան մասին , մասնաւուն ազգական պատմութեան մասին , մասնաւուն ազգական պատմութեան մասին ,

յի , — Ա , որ պատմ Անունական մասին ,



ՀԱՌԱԿԱԿԱՐ ՄԵՐԱԿԻՆԵՐ

(Փետր. 14, Օրուան Տօնիան առիրով)

Քրէսիյօն, Գրանսացի բանաստեղծ, որ 81 տարու էր երր իր վերջին ողբերգութիւնը զրեց :

Վոլթէր՝ որ 83 տարեկան հասակին մէջ եւրազայի տամէնէն դործունեայ և հզօր միտքերէն մէկն էր :

Վիքթօր Հիւկօ՝ որ 83 տարու, աշխատաթիւնն մէջ հոգին աւանդեց :

Միքէլ Անձէլօ տիեզերահոչակ խաւալացին՝ որ 88 տարեկան եղած ասին արձանագործի գրոցը դեռ չէր ձգած ձեռքէն :

Դիցիանօ՝ Գրանչիսկինան կրօնաւորներուն համար մեծ պատկեր մը շինելու ձեռնարկեց 99 տարեկանին :

Վենետիկի գուքսը՝ Հէնրի Պանտառօ կը յաղթէր Վենետիկի թշնամիներուն, և անոնց երկիրը կը զրաւէր 93 տարիքին մէջ :

Ֆրանչիլիին ամերիկացին՝ 82 տարու էր և Բէնսոնիանիոյ նախագահի պաշտօնը կը վարէր :

Նեւտոն անգլիացին՝ որ իրը նախագահ արք, ընկերութեան՝ կարեւոր ծառայութիւններ կը մատուցանէր 83 տարեկանին :

Ուրասվորին և Թէննիարն ութունամինի մեռան :

Լորտ Բալմէրսթըն, անգղ. համբաւուոր պետական մարզը 80 տարեկան էր, և մեղ կը բացատրէ այն գաղտնիքը որուն չնորդիւ կարելի է — հակառակ յոդնասաժան կեանքի մը — ողջ առողջ հասնիլ մինչեւ խործերութիւն : «Ծեր չէ որ կ'ասցիմ, վասն զի — կ'ըսէր — միշտ զիշերը զգեսաններուս հետ մէկաեղ վրայէս կը նետեմ օրուան մտահոգութիւններն ու անհանգատութիւնները» :

Ճիւզէրը Պիանքէրի 84 տարեկան է, և իտալիոյ խորհրդարանին վարիչ նախագահ ընտրուեցաւ 1906 ին :

ՀԱՐՑՈՒՑ, ՊԱՏՍԱԽԱՆԵՐ ԴԱՐՁՈՒՑ

Ո՞վ է այն որ կտափի առանց մարմինի, կը լսէ առանց ականջի, կը խօսի առանց բերնի, և օդն է միայն զինքը ձնողը:

— Արձադանիգը :

?

ԽԵՆՆ և մօրու քը մազէն ետքը կը ճերմիլի :

— Վասն զի անկէ 20 տարուի չափ փոքր է :

2

լինչ է այն որ արեւին առջեւէն կ'անցնի, առանց
շուրջ ձգելու:

— 2moff:

2

Ո՞ր սաքերը կոչ (հասրը) չունին :

— Գաւաթին ստքեր :

3

Ուշը էր որ դինին առաջ ու աժան խմանեցաւ :

— Կանաչի հարսնիքն մէջ :

2

Անասունները խշակցանոց սրբներ են :

— Լաֆօնյէկն, Բոխով, Խառն:

3

Լճակէ մը Պուր պիտի փոխադրենք այլուր, առանց
ամանի և առանց իսթի մը կոսմոսունեւու, հնատեւ:

—безъ ємної підтримки

1

Սիրտը քարի պէս ամուր, միաը դեղին և հագուստը
մոթ կապուա: Ճանաւա՞ս:

*— from: *fishes of Minnesota*.*

4

Մատղը կը տաքցունեմ, տաքցողը կը զովացունեմ.
ան որ սիս ունէ՝ իւսուս մենք ունենալու թիւնը.

— 60 —

3

Մասի մը ճիւղին վրայ թառած երեք թոշունները
լին կը կարմին.

— Անդոյդ թիւ մը :



ՃԱԾԱԿ ԻՏՈՒ. ԲՈՆԱՍԵՂՄԱՆԻԹԵԱՆ

b u g u s u

Երբոր դաւն ըլլաս պատառ ու կրակիդ քով այս
խեղճ առղերը կարդաս, կամաց կամաց միտքդ սիման
գան այն օրերը ուր զքեզ սիրեցի:

Ու թոռմած երեսող կուրծքիդ վրայ պիտի իշնայ,
քու զուարթ օրերուդ յիշատակովը։ Ներսէդ զազանի
ի՞ս պիտի խորհիս, ի՞ս որ մեռած պիտի լլլլլամ։

Ու քեզի պիտի թուի իմ ձայնու լսել հոգին մէջէն
զոր գորսէն ձմեռը կը հանէ քեզի պիտի թուի լսել
ձաղբանք մը , չար հեղնութիւն մը :

Ու ձայնը պիտի ըսէ . « Զե՞ս յիշեր , ալ չե՞ս յիշեր ,
ի՞նչպէս աղուր էին քու ոսկի մազերդ , քու մազերդ՝
սպիտակ լանջքիդ վրայ հոսուն :

«Ախ , ի՞նչպէս ժամանակը փոխեր է զքեզ , ի՞նչ-
պէս երեսիդ վրայ իր տեգոյն նշանները դրեր է ան : Ո՞ւր
են քու դուռող արհամարդանքներզ և քու խարսնաշ
ծամենք :

«Մի՛ս մինակ, տանդ մէջ, կը նստիս դուն, ողբա-
լով քու երիսասարդ չներհիդ մահը և ես, մինակս, կ'ող-
բա՛մ իմ գերեզմանիս մէջ :

«Եկա՛ւր, քեզի կ'սպասեմ»:

«Եկո՞ւր։ Եւ եթէ կեսանքի մէջ չունեցայ յայտը իմ
պայծառ օրերս քեղի հետ ապրելու, զերեղմանին մէջ
ամումնանք։ Եկո՞ւր։ մէկտեղ յատինք։»

ԺԱՄ ՈՒ ԺԱՄԱՅՈՅՑ

Ժամացոյցները մեծ մասամբ երկվագրիկնենի մը մէջ 5 ճանում կ'ունենան, վայրկեանի մը մէջ՝ 300, ժամը՝ 18,000, օրը՝ 432,000, տարին՝ 157,680,000։ Գրպանի խարսխաւոր ժամացոյց (մաշալլ, échappement à ancre) ներս մէջ ճանումը ընդհանրապէս 18 հազարդամէթր տրամադրի ունի, հետեւաբար 36 հազարդարդամէթր 52 շրջագիծ։ Արդէ, հաշունք թէ իւրաքանչիւն ճանման արտաքին կէտ մը շրջագիծին ամրող ուժեան չափ ճամբայ կը կարէ, այս հաշիւնն համեմատ, տարին 8,908,920 քիլոմէթր տեղ պարտած կ'ըլլայ, որով՝ $4\frac{1}{2}$ տարուան մէջ աշխարհիս ամբաղջ շրջանը կընայ լնել։



Եթէ պատի ժամացոյց մը իր մէկ տարուան մէջ զարնելիք հարուածները մէկ անգամին յաջորդարար կընէ, 3 օր, 8 ժամ և 18 վայրկեան ողէտք սիստի ըլլայ։



Քրիստոնի ծննդէն մինչեւ այս տարուան սկիզբը (1907 յունիս 1) սահած է մէկ միլիառ և իր 2 $\frac{1}{2}$ միլիան վայրկեան։



Անցեալ տարի զուխցերիացի ժամագործ մը հասրեց տեսակ մը ժամացոյց՝ որ մարդու ձայնով ժամը քանին ըլլալը կը զուրցէ, իր մէջ հաստատուած չափ պղտիկ ֆոնօկրաֆի մը միջոցաւ։ Մետաղէ բարակ թներթ մը՝ որ մարդկացին ձայնէ կ'ազդուի, կը շարժի ժամագործական անուիկներէն, այնպէս որ փափաքուած տակնին ժամը ցոյց տուող բառերու արտաքերութիւնը յառաջ կո զայ։ Անոնք որ իրենց մէկ սիրելին ձայնովը կ'ո զեն իմանալթէ ժամը քանին է, կընան այդ ժամացոյցէն հատ մը գնել, և անոր ձայնովը կանխառ արձանադրելով մէջի գլանը՝ հաճոյքով գործածել զայն։ — Զայնը 6—7 մէթր հեռուէն լսուելու չափ որոշ է։

 ՀՀ — Արդյունաբանական գովազնության
վեհականության մասին

 ՀՀ — Արդյունաբանական գովազնության
վեհականության մասին


ԷՌՆԷՍԹ ԱՐՆԱՆ

Մհամ է 1823 փետր. 27 ին ի Թրէկիէ : Եկեղեցական կարգը ընդունելու փափաքով Բարիդ գնաց և ԱՀՆ Սիւլբիսի կղերանոցին աստուածաբանական դասընթացքն հնատեցաւ : Առվեցու երբ . , արար . , ասոր . լեզուները : Բայց մոտքի անկախութիւնը համաձայն չըլլալով քանանայական կարգին պայմաններուն , հրաժարեցաւ կղերանոցէն : 1848 ին Վօլնէի մրցանակը ստացաւ Անհական լեզուներու վրայ դրամ մէկ լիշտակազրին համար : Իր «Վարք Յիսուսի» հռչակաւոր երկը հրատարակած է 1863 ին , որ շատ մը լեզուներու թարգմանուած է բիւրաւոր օրինակներով : Կղերը իրեն հակառակորդ ունեցաւ այս աննման դործով՝ որ կոչուած էր դարե՛ր ապրիլ : Այս գիրքը «Քանչելի կերպով կը պարզէ Քրիստոսի մարդասիրական երկնային քարոզութիւնները : Խնչ որ Ռաֆայէլ եղած է նկարչութեան մէջ Աստուածանին համար , և ոյնը եղած է Ռենան՝ Քրիստոսի համար : Քրիստոնէութեան անունը չի լսողն իսկ երբ կարդայ այս հասորը՝ խանդակատանքով սիրով սիրէ այն Դէմքը որ մարդկային տառապանքին մտիթարիչը եղած է :

Ռենան Քրանս . ակադեմիայի անդամ ընտրաւեցաւ 1878 ին , յաջորդելով Գլու Պէռնապի : Իր գործերը բազմաթիւ են բազդատական լեզուաքննութեան , պատմ . քննադատութեան և ընդհ . իմաստասիրութեան վրայ ։ 1863 ին էր որ սկսաւ իր ստուար և մեծավաստակ երկը , «Պատմութիւն Քրիստոնէութեան ծագման» զոր ստարաց 1882 ին՝ 7 մեծկակ հասորներով : Մեռած է 1892 ի աշնան : Սուրբի մը կեանքն ունեցած է՝ թշնամանքերու նկատմամբ իր մոռացմամբ . ուրիշներ յարջորջած են զինքը «ապագայի իմաստասիրութեան մեծ քուրմը» :

Ա . Տիւմա իրեն համար ըստ է . «Եթէ այս մասենագիրը մնծ չի մնայ , ըսել է ո՞չ մէկ մասենագիր մնծ պիտի մնայ» :

ԱՍՄԻԿՈՐԵՆ ԲԱՌԵՐ ՈՒ ՌՃԵՐ

Այբ ընել. Շորթել, գազառոկ բան մը գողնալ :
Պապմոցին պպլզնոցը. Վեղար ու վեղարակալ :
Բերանը բարա չի բրչիլ. Գաղօնիք պահել չդիտնալ :
Հոգու դեղ. Դրացիէ փոխուղուած և կծծիօրէն ստաց-
ուած խանուէ, աղ, ևն :

Կիրակինօրը ծներ է. Սաստիկ ծոյլ է :
Մազին բե՛լլ չարել. Մէկու մը արժանիքին ո՛չ մէկ
կերպով կամ կողմով հաւասար բլլալ .

Երինձը յարտ է. «Պատին վրայ ճանձ կայցի համազօր :
Թուշ ընել. Երախային լալ պատրաստուիլը :
Ժամու անել. (Հեղն.) Միշտ եկեղեցի գացող կին :
Աթիմ փուշը կըպալ. Ենանիլ սնովանդ, երկունքի
ձզնաժամկէն փրկուիլ :

Աջիլը կապուտնալ. Աղցաւոր վիճակի մը հանիլ :
Քարեն կար կրել. Խիստ ճարսիկ բլլալ :
Խանուր հանել. Դնողէն գազառոկ՝ միջնորդին բա-
ցառիկ շահ մը փրցանելը, առուտուրէ մը :

Խուռուկը լնցունել. Ստամոքոր խծիկիլ :
Դեց զիրը դնել. ձամբել :

Կրծած ուկոր. Դործ մը կամ անձ մը՝ որմէ շահարեր
կամ պիտունի սարբերը քաղուած են ալ :

Հազայ նէ՝ զօտին կը կտրի. Վերջին ծայր չքառոր է :
Մամուկ դառնալ. Շատ աշխատութենէ նիհարնալ :
Քարտ յաղաք. Հողվարք, գերեզմաննոց :

Վերնատունը մարդ չիկայ. Անխելք է :
Ներսին նայիլ. Քոնը եկած բլլալ, քնանալ :
Տոպրակը բօրվեցի. Հոգերէս աղատեցայ :

Մաշիկ ընել. Շորթել :

Դարդենին հազուեր է. (Հեղն.) Դիմով է :
Փատէ ձի է նաևեր. Կ'ուշանայ կոր գալու :
Ճանձին սանամարը. Զափազանց նիհար կին, աղջիկ :
Եօրը ծովին, մէկը կովին : Զրախառն կաթ :

Մաքը մոխիրը չի խօրել. Տնական սպասարկութեանց
քնառ չի մասնակցիլ :

Հայոց
ազգական
առաջնային
պատմութեան

Հայոց
ազգական
առաջնային
պատմութեան

ԱՃՊԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«θ· h θ· b θ· t· h t b t p l».

Ներկաներուն ցոյց կուտաք մուսին թուղթէ (ճարնական) քանի մը փոքր քառակուսիներ, երկուքի կը ծալէք, և մկրտուով մը երկու թիթեռնիկի ձեւը կուտաք անոնց: Յետոյ գանոնք կը գնէք ծաղիկներու փունջի մը վրայ, և հավահարի մը միջոցաւ վեր թուղունել կուտաք փունջին շուրջ, ևոքն ալ ամբողջ սրահին մէջ: Ներկաները կը կարծեն որ իրական թիթեռնիկներ են անոնք որ կը թռչախն: Այս մոգական արդիւնքը սատէս ձեռք կը բերուի: — Կ'առնէք իրը 80 սանթիմէթր երկարութեամբ սեւ մազ մը, որուն մէկ ծայրին կը կապէք 20 սանթիմ երկար ուրիշ սեւ մազ մը, մէջտեղէն: Այս վերջին մազի թելին երկու ծայրերը կը կապէք մուսին երկծալ թուղթ մը և համանման ուրիշ թուղթերու մէջ կը դնէք զանոնք: Մազին ազատ մնացած ծայրը կը կապէք ձեր զգեստին ձախ կողմի ամէնէն վերի լամբակին, հո՞ն ուր ծաղիկ կ'անցունեն: Կը ներկայանաք հանդիսականներուն, ձեւքերնիդ բռնածշատ մը թուղթեր, որոնց մէջ կը գտնուին կանխառ պատրաստուած երկու թերթերը, մազով կառչած ձեր լամբակին: Չեր թուղթերուն մէկ մասը քննել կուտաք, անոնց մէջէն 2 հատ կ'առնէք, — իրը թէ բատ բախտի, — բայց ի հարկէ կ'ընտրէք կանխառ պատրաստուած ները՝ որոնք իրարու վրայ դրաւած ըլլալու են: Մկրտառով այդ թուղթերուն կուտաք թիթեռնիկի ձեւ, զգուշանալով որ մազը չի կորէք: Թուղթին թեւերը բանալով, ձախ ձեռքերնիդ բռնած ծաղկեսփունջի մը վրայ զանոնք զետեղելէ վերջ հավահարով մը կը սկսիք թըսցունել մեղմու, որոնք ողջ թիթեռնիկներու պատրանքը կուտան դիսող աչքին: Պատրանքը կատարեալ ընելու համար, պէտք է թողուք որ թիթեռնիկները երբեմն կանգ առնեն զանազան առարկաներու վրայ, յետոյ ելլին կամ իջնեն, միջոցին մէջ թիռ թիռ թեւածելով լինէկ երկու անդամուան առանձին վարժաթիւն մը ընել կարեւոր է նախառէս:

$\beta_1^2, -U, U_{\text{eff}} \beta_1 \text{ and } \beta_1 \beta_2$, $\beta_1 \beta_2 \beta_3$, $\beta_1 \beta_2 \beta_3 \beta_4$, $\beta_1 \beta_2 \beta_3 \beta_4 \beta_5$, $\beta_1 \beta_2 \beta_3 \beta_4 \beta_5 \beta_6$.



Ք. — Արդյունական բանահանգը,



Հ. — Գողիք,




ՊՈԼՍԱՀԱՅԹԵՐԹԵՐ

«ԱՐԵԽԵԼՔ» . — 1884 Յնիք . 2 խն կ'սկսի հրատարակութիւն կ . Պոլսոյ մէջ , երեկոյեան օրաթերթ , Ա . Տամատեանի արտօնատիրութեամբ : 1898 յուլիս 1 խն վերըստին կ'ուրիս հրատարակութիւն , կարճ դադարէ մը վերջ , Զ . Եռւսութեանի փոխանցուելով (1898) , որ ցայսօր կը հրատարակէ զայն , հետեւեալ խոր . մարմինով . — Արթարի Սանտալձեան (արտօքին և ներքին լորիր) , Զարեհն Նեմցէ (նոյնին օդն . և թերթօնի թարգմ.) , Տ . Ա . , Ա . Անտանեան , Ար . Նաթանեան (վարչ . , եկեղ . , կրթ . ու գրական յօդուածներ) : Աշխատամիջոցք , Տրապիզոնէ Նիկ . Թորթվաեան (լեզուական-քննադասական յօդուածներ) և գաւառական թղթակց . : Աւզեւորական թերթօն Ա . Էջ . Արտամ Տէր-Մինասեան՝ լրաբեր : Դ . Էջ . ազդեր : «Արմենիք» թեւակոխած է 24րդ տարեցրշանը : Բաժանորդագրութիւն . — Պոլսոյ եւ գաւառաց համար տարեկան 140 , վեցտասնայ 70 , եռտասնայ 40 դրչ . արտասահման՝ 40 ֆր . : Չեռքէ կը ծախութիւր 20 դրչ . ի : Հասցէ . — Ղալոմթիա , Գամանաօ փողոց , թիւ 8 : Մուալ . — 4 էջ , 6 եակ սիւներով , էջի լայնք 43½ սանթիմ . , երկայնք 60½ սանթիմ . :

«Մ Ա Ա Ի Ա »

1852 Փետր . 2 խն կ'սկսի հրատարակութիւն կ . Պոլսոյ մէջ այս շարաթերթը կ . Ա . Խւթինեանի արտօնատիրութեամբ և աշակցութեամբ Նիկ . Զօրայեանի , Օրաթերթ ու պարշերական , զանազան շրջաններ բոլորեւէ եաթք , արտօնատիրոջը մահուամբ (1904) թերթը կը փոխանցուի իր գույքին՝ Տոքթ . Ե . Մասլիխի : Ներկայիս մէջ հրապարակ կ'ելլէ շարաթ օրերը , խմբագրապետաւթեամբ Տ . Ա . ի և աշխատակցութեամբ Տոքթ . Ատելիանեանի և Ալլահիերափողի (բժշկ .) , Արտամ Անտօնեանի (քննադասական են .) , Ենոովք Արմէնի , Ար . Պ . Պարասամեանի , Տիր . Հ . Նազարեանի , Միասք Մեծարենցի (բանաստ .) են . են . : «Մասիս» թեւակոխած է 56րդ տարեցրշանը : 8 տարիէ ի վեր Տ . Ա . ի վարչութեան տակ կը հրատարակուի (Մենասէր) : Բաժանորդագրութիւն . — Պոլսոյ համար 40 , գաւառաց համար 50 դրչ . , արտասահման՝ 12 ֆր . , ձեռքէ կը ծախութիւր 1 դրչ . ի : Հասցէ և տպագր . — Ղալոմթիա , Արեւելի խմազրատանը : Մաւալ . — 16 էջ՝ երկութւն . էջի լայնք 15 սնթ . , երկայնք 22 սնթմ . : Դեղին երկծալ շաղիկ , ծանուցումներով :

ԿՐԻԹԵՆՊԼՐԿԱՆ ՄԻՒԶԵԻ ԱՅՍՈՐ





ՏԻՐԵՐ ԱՎԵՐԱԿՈՅՑ

Ծանօթ Կերպարվածք



ԶԵՐՆԱՐԿՄ ՇՐՋՔՍԲԻՐԻ ՄԻ ԳԱԼՄԾԻՆ



Ի ՕՐ, չգիտեմ ի՞նչողէս մոքիս մէջ ծագեց աշխարհաւնաշակ Շէյքարթիրի լըացած մի դերը կատարելու օտարուի ցանկութիւնը։ Մի քանի օրեր մտածում էի միայն, թէ արդեօք այդ գժուարին և ծանր ձեռնարկութեամբ ևս պիտի ընկանէի այն որոշ բարձրութիւնից՝ ուր կանդնել էի իմ կանացի գերերով թէ իմ ձեռնարկը պիտի սպակւէր յաջողութեամբ և արդարացնել իմ յոյսերը։ Այդ իմ կողմանէ այնպիսի քայլ էր, որի գժուարութիւնը չէի կարող կը ուել նախապէս։ և ինձ անձանօթ այդ ձանապարհը անցնելէ գժուար էր հասկանալ թէ քանի քանի բարձրութներ և խոր ձորեր պիտի ելնէին իմ առջեւ։ Սակայն երբ մն՛ծ է արուեստագէտին սէրը՝ նա վազում է, ովանում է և չի կանգնում ոչ մի խոչնդուի առաջ, եթէ նոյն խալ այդ բարձրութներից անցած ժամանակ նաև նա գլորի և անհետ կորչի։ Սա թոխչք էր արուեստի, և նրա սիրով ես ուզում էի պահապ և հասնել այդ թոխչներին, իմանողու համար թէ մինչեւ ուր կը տանին ինձ իմ ոյժերը։

Մի երեկոյ, կարմրագոյն կոչուէ գիրքս ձեռք տառած, նստել էի սենեկիս մէջ միայնակ, և մտադիր էի ինձ արդէն ծանօթ պիեսը նորից կարգալ աւելի մնձ ուշաղըսութեամբ և աւելի մօտից ծանօթանալու համար խաղին հերոսին հոդերանութեան։

Շէյքարթիրի Տարած այդ գիրը ովկիանսս էր, որի մէջ կամա՛ ուզում էի խորասուզուել և չափել նրա ալքը, ինչպէս լուղորդը ցանկանում է։

Առաջին բոպէին որքան որ խորին ակնածաթեամբ էի մօտենում համաշխարհային համարի մնձ գործին՝ դարձեալ ինձ համար զգալի չէր նրա մնծութիւնը՝ որի ծանրութեան տակ գուցէ ընկաւէի

Անգիտակ՝ ինձ սպասող ճակատագրից, չէի երիւակայիր թէ խա-

դիմ հերոսին նման մարդկութեան կատարելատիպը եղող տաճջուած հոգու խորքերը մանելուց և խր ներքին խռովայոյդ աշխարհը թափանցելուց յետոյ պիտի կարողանայի՝ արդեօք բաժանւել իրմէ...։ Աչ, ինձ համար այդ անկարելի եղաւ։ Նրա ցաւերը տեսնելէ յետոյ՝ ոչ թէ բաժանւել իրմէ, այլ ընդհակառակն իմ ամբաղջ էութեամբ նուիրւելով՝ ես արդէն տառապում էի խր անվերջ և խորին վշտերով։ Կարդում էի խր դառնացած պրտի մաղձով գրած թերթերը, տանջըւած և հիւանդ հոգու խորին յոցերը, լսում էի խր արդար զայրոյթն ու բողոքը, զիտում էի խր մոայլ, թախծալի, գեղեցիկ, զունատ զէմքը, իւր հանձարեղ ուզեղի գրգիռը, խորասուզւած մաքերի մեծ փիլիսոփայութիւնը։ Լսում էի խր անվերջ ու անսահման սիրոյ խոստովանութիւնը դէպի Օֆէլիան և տեսնում էի այդ չնաշխարհիկ սիրոյ անհուն ցաւով կրած տառապանքը, տեսնում էի զինքն առանձնութեան ժամերում երրենն ինքն խր մէջ խորասուզւած, որ խզդում էր խր մէջ ազնիւ հոգու ձայնը. և երրենն ալ անզուսպ ցասումով պայթում էր ու խր խորտակւա» սիրառ միայն փրտում, ինչպէս կատաղի այլիքները զարնելով ժայռերին՝ իրենք են փրտում։ Մեծ էր նա հոգւով, հանձարեղ՝ մըտքով, խօսքով սրամիա, ողջամիտ դասողութեամբ, զեզուն՝ զդացմունքներով, սիրազներով, սրամիայի. նա մի գոհար էր անզնահատելի, սակայն և ծով էր անհուն ցաւերի.։ Ինչպէս չսիրէի նրա, ինչպէս քաժանւէի նրանից.։ Իմ երեւակայութեան մէջ խր ամբողջ էութեամբ մարմնացած, պատկերացած էր խր գեղեցիկ տժգոյն դիրը որն որ սիրում էի, սիրում էի.։ Եւ այդ սիրով ես կապւելով խր սրտի հետ, խոստացայ պատմել խր ցաւերը, բայց ես անարժանա իմ տկար ոյժերով պիտի կարողանայի՝ արդեօք խր արժանաւոր թարգմանը հանդիսանալ.։ Այս էր էական հարցն ինձ համար։

Աէրն էր ինձ առաջնորդ և աշխատասիրութիւնը՝ իմ լոյսը, որոնց մով սո արտեստի զագանիքը թափանցեցի. Իմ զդացմունքները և դասողութիւնը՝ նկարում էին իմ առաջ իմ ներկայացուցած դիրերի երեւակայական պատկերը զոր պատրաստում էի սուեզծագործել։

Տեսնում էի այդ պատկերը մարմնացեալ և ուսումնասիրում էի նրա հոգերանութիւնը։ Բայց իմ բոլոր կանացի դերերը հեշտ էր ինձ համար պատկերացնել, այնպէս որ երրենն ես նոյն խոկ զգացմունքներով ու երեւակայութեամբ տարւում էի և ինքս ինձ մոռանում.։ Խակ այժմ կանգնել էր իմ առաջ մի տղամարդ. և լսել եմ շատ անգամներ որ կինը երբէք չէ կարող տղամարդու հոգերանութիւնը ըմբռնել կամ արտայայտել բարձր փիլիսոփայական մաքերն, այն ալ

Օֆելիայի տարիաւորին նման զիր մը ստեղծել՝ որի հեղինակը զրածէր աղամարդու ֆիզիքական ոյժերի համապատասխան :

Աւելին ողամարդը ներկայացնելով խաղին հերոսին նման զերերի ամենագեռարինը, թէեւ ծանր և մեծ պիտի լինէր իւր աշխատանքը, սակայն գոնէ պիտի ունենար մի մեծ դիւրութիւն, քանի որ ստեղծըւել էր ողամարդ, և դերը՝ համապատասխան իւր ֆիզիքական ոյժերին, շարժունքներին և ձայնին : Արդ, եթէ մի դերասանուհի ձեռնարկէ այսպիսի դժուարին մի գործի որի պատասխանառութեան առաջ պայմաններն ոչնչանում են՝ պիտի լինին համոզուած լինի որ իւր աշխատանքը կրկնակի դժուար է քան մը դերասանի : Եւ ես ի նկատի ունէի որ ո՛չ միայն խաղին հերոսին բարդ բնաւորութիւնը պիտի ուսումնասիրէի, այլ նաև կինը՝ տղամարդի պիտի լինին համոզուած լինի որ իւր աշխատասիրութեան նպատակը պիտի լինէր ցոյց տալ հասարակութեան թէ ես ի՞նչ պէս եմ բմբանել և ի՞նչպէս եմ բացատրում հանձնարեղ հեղինակի մոռքերը : Բայց և այնպէս, եթէ ես գոնէ մի բոպէ կարողանայի ինձ ականատես եղող հասարակութեան մոռացնել տալ որ իւր առջեւ կանզնողը կի՞ն է, ես իմ նպատակիս հասած պիտի լինէի : Ուստի որ քան նաար էր՝ ես մեծ ուշադրութեամբ էի վերաբերուամ ձայնի փոփոխութեան, շարժուածքի ճկնութեան և առնական քայլերի : Ես չի շատպում ներկայացնել Շէյքսպիրի հեղինակած այդ դերը, որովհետեւ ինձ հարկաւոր էր ծանօթանալ զանազան քննադասների և հեղինակների կարծիքներին և մոռքերին, և նուրբ ուսումնասիրութեան համար ես կարու էի ժամանակի : Բայց ես շարունակ հետեւում էի, խորհում էի, գատում էի, ամէն մը բառ վերլուծում էի, և ամենագլխուորը՝ աշխատում էի կարելի եղած ինքնուրոյնութիւնը զնել իմ խաղի մէջ, և գլխաւորը՝ նուրբ կերպով շեշտել խաղին հերոսին ջղայնութիւնը : Իմ ամառնային արձակուրդներում, Պէյքոզի ծովեղերեայ գեղեցիկ մի բարձրաւանդի վրայ առանձնացած, հաճելի էր ինձ իմ սիրած դերով երկար ժամեր անցնել :

Տանեւութ ամիս խորին կերպով այդ անձնաւորութիւնն ուսումնասիրելէ յետոյ, յայնեցի խումբին՝ պատրաստել երկար ժամանակի և վեր սպառաւած փորձերին : Եւ ներկայացւելէն երկու ամիս առաջ դերակատարներն ընտրեցի և դերերը բաժանեցի : Իմ ընկերներն այնքան բարեխիգն կերպով էին վերաբերուամ այս ներկայացման որ նոյն իսկ ամանամեծ դերասանը հաճոյքավ պիտի բնդունէր մի փոքրիկ դեր՝ եթէ իրեն առաջարկէի :

Այդ երկու ամսուաց մէջ, արդէն լորջ կերպով սկսեցի դերս
անգիր հանել (գոց ընել), որովհետեւ մնաքնան պատրաստ էր և պէտք
էր միայն խղոսել որ արագ դառնար և անսնէի թէ արդեօք հարթ և
մաքուր է պատրաստած դործը: Այս, դեռ չառ անհարթութիւններ
կային: Թէպէտեւ իմ կարծիքով և դատողութեամբ համոզւել էի որ
հասկացել եմ այդ դերը, սակայն միայն հասկանալը բա չէր, հարկա-
ւոր էր հասկացածս բնորոշ կերպով արտայայտել: Եւ որքան քաղցր
էր այդ աշխատանքն ինձ համար. չառ գիշերներ ես անքուն կ'ան-
ցընէի մինչեւ արշալոյս: Երբեմն մէկ «այս» և «ո՛չ» ի համար երկար
մտածում էի, չէի գաղարում բարձրաձայն կարդալէ և աշխատում էի
մարդարտանման բառերը գեղեցիկ կերպով շարայարել, ուզում էի ա-
մէն մի հրաշալի մննախօսութիւնը զարդարել գեղարուեստական ձա-
ղիկներով և ամէն մի կորոյի արտայայտութեան, ամէն մի նոր մոքի,
ամէն մի խորին լսութեան՝ ես կարծում էի մի նոր գիւտ ընել: Կային
ժամնը որ իմ ամբողջ էութեամբ լարւած, յուզւած, պարտասուն,
քրանչնքն երեսին՝ նետում էի սեննեալիս դորս, բացովեայ պատշպա-
մին վրայ, մի քիչ զովանալու, առանց զզալու թէ դիշերւայ պազ
օդը կարող էր մնանել յոդնած կոկորդիս և չնչափողերւու: Այսպէս,
մի քանի տենդային շարաթներ անցընելէ յետոյ, ես արդէն չէի կա-
րսդանամ կարմիր զիրքս հեռացնել ինձմէ: Ես կարծում էի թէ իմ
գեղարուեստի ամբողջ սէրը կեղրոնացել էր միայն այս պիէսին վրայ,
կարծում էի թէ չեմ կարող այլ ես որիշ գործի ձեռք տալ, և իմ
ամբողջ կանացի վայլուն գերերս գողցես ելեր էլն աշքէս:

Ինձ այնպէս թւում էր թէ ուրիշ դերեր խաղալով ես պիտի դա-
ւաճանէի նրան և վշտացնէի իւր հեղինակը. բայց այս զաղանիքը մնաց
իմ մէջ, ես ինձ համար էի պահում իմ բոլոր մտքերը և բոլոր սէրը. այլ
եւս որիշ աշխարհ չգար ինձ համար. և ասպում էի այս պիէսին գլու-
խուսը անճնաւորութեամբը միայն: Պէտք է ասել որ իմ այդ աշ-
խարհին մէջ թէեւ անսահման երջանիկ էի համարում ինձ, բայց հան-
գիստ չէի. սիրտս անո՛վ յուզւած, ջիզերս անո՛վ լարւած, միտքս
անո՛վ յափշակւած, հոգիս անո՛վ տանջւած, քունս անո՛վ խոռո-
ված էր....

Թէեւ ամբողջ գերը հասկացել էի, կանգնել էի սակայն մի կէ-
տի առաջ և չէի կարողանում գանել ա՛յն բանալին որն որ պիտի բա-
նար այդ տղամարդուն սրտին ամենախոր խաւերէն մէկը: Սա այն
հրաշալի մննախօսութիւնն է որու մէջ նա ամբողջ էութեամբ այր-
ւում է և չի կարողանում վճռել «Լինել» թէ «Զլինել»: Այս երկու-
բառերը արտասանելու եղանակը ինձ համար երկար մտածելու հարց

ևզաւ : Ես գանում էի որ դասնացած սրբի վերքեր էին այդ երկու բառ-սերն . տատի մնա՞ծ վիշտ և յոյզ էի դնում այդ բառերի մէջ , բայց տես-նում էի որ աւելի՝ թուլանում էր մատքի արտայարտութիւնը : Որքան տաճանշանք և ցաւ էի ցոյց տալիս թէ՛ դէմքի և թէ՛ ձայնի մէջ՝ ա՛յն-քան գունաւել էր իմ խաղը . ո՛րքան բնկաւած և ճնշւած էի ար-տասանում «Լինել» թէ «Զլինել» բառերը՝ ա՛յնքան աւելի նոքա կորցնում էին իրենց մնձ նշանակութիւնը . . . : Զանազան չետով , զա-դազան միմիքով , մնձ լուռեթիւնով , նոյն իսկ շշուկով էի արտասա-նում . . . ո՛չ մի ապաւորութիւն . . . : Ինչ անել . . . հասպա ի՞նչպէս ար-տասանել այդ անողոք բառերը . . . : Քաղում էի արագ արագ , խօ-սում էի չղային գրդիսով , անգիտակ թէ որի հետ էի խօսւմ և որի պատասխանում : Զգում էի թէ ճակատ խոնաւ էր և մաաներս սսուած : Յուսահոտ էի . . . :

Նստայ սեղանիս առաջ , զլուխս ձեռքիս մէջ առած . . . : Եկատ բոսէ որ ես քուշելով իմ ճակար մատղերը՝ բացագանչում էի . «Տէ՛ր Ասու-տած , այս խաղին հերոսը այնքան չէ ասանչւել «Լինել» թէ «Զլինե-լ» մաքրով որքան ես եմ չարչարտում՝ այս անհերեւոյթ բայերով . . . » : Բայեր՝ որոնց վրայէն չէի ուղղում արագ անցնել , պէտք էր երկար կանգ-նել , և չէի հաւանում այն բոլորին՝ զըր արտայայտում էի : Ես զբժ-գոն էի . . . : Մարեցի լոյսը , և մննութեան մէջ , իմ այդ անհոգային հիւանդ բառէներին՝ խոհականութիւնու չէր բաժանուում ինձմէ . սկսայ նորէն քննել իմ հիւանդի երակները , լսել սրաի բարախուումը , երեւակայիլ այն բոլորն որ նա տեսաւ . իւր հօր տժգոյն և սրտաշարժ պատիկրը : Իւր սիրար խոց սրատեց և արցանքով խեղդւած մի ձայնով շնչեց . «Սուկա՞լի . . . սոսկա՞լի . . . ո՛չ , խի՛ստ սոսկալի . . . » :

* * *

Մի քանի քննադատներ գտնում են որ խաղին այդ հերոսը թոյլ և տատանմող ընաւորութիւն ունի . դա վճռական է : Բայց ես ո՛րքան ծանօթացել էի նրա բնաւորութիւնն և հոգերանութիւնն , ինձ թւում էր որ նա ո՛չ թէ թոյլ և տատանմող չէր երրեք , այլ ընդհակառակն ուժեղ և վճռական էր՝ երբ հարկը պահանջէր :

Նա ինքն ալ իրեն թոյլ էր անուանում , ինչպէս երկրորդ գործո-ղութեան ամենավերջին սքանչելի մննախօսութիւնն մէջ՝ ուր պայթում է նայ և գոռում . «Իսկ ես թոյլ կաւեայ զանգւածով մի թշուառա-կան . . . : Այո՛ , նա ինքինք թոյլ էր անուանում՝ զի բանականութիւնը և խելքը գերակռում էին իւր զգացմունքները , և կատաղի առիւծը դառնում էր մի զսպւած և ընկաւած մարդ . . . : Իւր կատակածներից

և այդ զսպումից յառաջ եկած մաղձը դոր նա շարունակ թափում էր իւր սրտի խորքը, հիւանդացնում էր նրան նոգւով և ջրդերը քայքայում։ Բայց նա ուներ այնքան ինքնաճանաչութիւն և մածաթիւն՝ որ ոչ մի բոլք ցոյց չէր տալիս շրջապատզներին իւր սրտնեղութիւնը ընդհակառակին ինքզինք խելտպար ձևացնելով արտադրում էր խելօքներին խօստավանել այն ինչ զոր ուզում էին կեղծել։

Թէեւ նոգւով հիւանդ էր նա, բայց մոքով առողջ էր և մեծ փիլատիայ։ Բայժանդակ աշխարհը թէեւ թւում էր իրեն մի նեղ շրջանակ որի մէջ զգում էր ինքզինքը սեղմած, բայց իւր մաւոր աշխարհին հորիզոնը այնքան մեծ էր և հայեացքները՝ այնքան լայն։ Փոխանակ այդ կեղծաւոր, ունայն և շողոքորթ աշխարհի՝ ուզում էր մինոր աշխարհ ստեղծել և այս հիւման վրայ յարդորում էր Օֆէլիան մանել կուսանոց։ Աւելի գերադասում էր զրկել արեւից և չօրացնել այն ծաղիկն որի բարձունքն արբեցնում էր զինքը, և ասկայն դողում էր հպել այդ գեղեցիկ վարզին, վախենալով որ գուցէ մի շունչով արատառութ և գունատի նրա գեղանոյ թերթիկները . . .

Այս, նա ուզում էր մինոր աշխարհ ստեղծել. և որովհետեւ այդ անկարելի էր, ուստի երկար տաճչւելուց յետոյ, խոր ամենատպան մի ժամանեց յուստահատ զրութեան մէջ բեկւած ձայնով ինքզինքին հարցանում էր. «Եինք թէ Ջինել»։

Ես լոեցի այդ ձայնը, խառար լոռ թեան մէջ կարծես գերեզմանից կուգար. նա մասն էր և մո՛թ ինչպէս զիշերը . . . տանջանքի բոցով չօրացած, ցաւով և թամսիծով կերկերւած . . . Մասներս ջղային շարժմանքներով շօշափում էին դեռ այրուզ ճակատս երր սթափեցայ ինքս իմ ձայնէն և այնչափ ուրախանալով զգացի որ հասել եմ նպատակին և կարողացել եմ բռնել այն լուսաւորը դէսի ուր թռչում էի։ Այդ զիշերւայ համար բաւակրն համարեցի իմ աշխատութիւնը, որովհետեւ արգէն ուշ էր . . . Հասարակութեան անդամներից շատեր որոնք տեսել էին իմ փորձերը, ինչպէս նաև մօտ բարեկամներ՝ մեծ հաւատով էին վերաբերում իմ խաղին, բայց երբեմն մտածում էին չինիք թէ առաջին ներկայացումը մի փորձաքար է, և իմ այդ փորձը թոյլ կամ անյաջող անցնի։

Վերջապէս հասաւ այն օրն ուր իմ յաջողութեան կամ անկրան հարցը պիտի վճռէր։

1901 թուին նոյեմբեր 19ին, երեկոյեան ժամը ձիշտ վեցին (Բ. Ե.), սենեկէս դուրս եկած բոլքիս՝ իմ աջ ձեռքը անզգալարար բարձրացաւ և կուրծքիս վրայ մի խաչ զրոշմեց . . . Առաջին անդամն էր այդ ինձ պատահում, որովհետեւ այս անդամ ես զնում էի Շեյսբրիջի ոլիէսին դերակատարութեան . . .

Նարագոյրը բացւեցաւ, սկսւեց առաջին մատչը. պատկադրութեան վերադարձն էր այդ. ամբողջ թափօրը մօնելէ վերջ մոտաւ նաև սդաւ ոք ազամարդը որի ճիշդ նման՝ իմ սիրան էլ այդ բողքին նոյնքան տրուժում էր ուժգին՝ երբ յառաջացայ դէպի նախարեմ...։ Գործողութեան վերջաւորութիւններէն յևոյ ոգեւորութիւնը մնձ էր, բայց աւելորդ և՛ համարում այս մասին ընթերցողների միտքը զբազեցնել։

Ներկայացումէն վերջ ծանօթներէ և բարեկամներէ բազկացած մի խումբով ընթրում էինք հիւրանոցի ձաշարահին մէջ և ամէն մէկը շնորհաւորում էին իմ յաջողութիւնը՝ բաժակներ պարպելով։

Զինայելով որ գյուար էր առաջին ներկայացմանը ամբողջովին հարթ և կատարելագործւած ներկայացնել այս դերը, երբ նոյն իսկ դայն ստեղծող ամսման Աղամեանը ունեցաւ իւր թերութիւնները առջի գիշեր. բայց իմ առաջին խաղը պարզեւում էր ինձ այն յոյսն որ ապագային Շկյարիսի այս թանկադին գործը իմ ամննայաջող և ուժեղ դերերէն մին պիտի համարուէր։

...Այդ գիշերն ես ինձ զգում էի անսահման երջանիկ։

16 Մայիս 1906

Գլ-Յ-02

Արքա



ՍԻՐԱՅ ՀԱՆԳԱԿԱԿ

Ուրը նըւազ մ'է , Հոգին՝ ճայնազիր ,
Մարզը ածողն է , Կինը՝ ունկնդիր :

Ուրը մշտակ մ'է , Հոգին՝ երխմար .
Մարզը ճամբան է , Կինը՝ ծիսամար :

Ուրը սպաւազ մ'է , Հոգին՝ իր երկին .
Մարզը՝ զմոյլող , լոկ զիսող մ'է Կին :

Ուրը կնորուկ մ'է , Հոգին՝ խնկաման .
Մարզը՝ փարաւոր , Կինը՝ սրբազն :

Ուրը քամի մ'է , առազան՝ Հոգին .
Մարզը կաթսան է , Կինը՝ իր շոգին :

Ուրը զինի մ'է , Հոգին՝ իր սրբակ .
Մարզը բմորօղն է , Կինը՝ մատուռակ :

Ուրը աղօթք մ'է , Հոգին՝ պահարան .
Մարզը՝ աղօթող , Կինը՝ իր խորան :

Ուրը քերթուած մ'է , ապառն է Հոգին .
Մարզը մատիսն է , զըմելին է Կին :

Ուրը մրրիկ մ'է , Հոգին՝ թունս ժովակ .
Մարզը՝ թիսամար , Կինը՝ իր նաւակ :

Ուրը խոյսիս մ'է , Հոգին՝ մթնոլոր .
Մարզը վանդակն է , Կինը՝ բաշ ուսարդ :

Ուրը խորխախ մ'է , Հոգին՝ փեթակ .
Մարզը ձեզուն է , Կինը՝ իր ձեխակ :

Ուրը քրոմմ մ'է , Հոգին՝ քրոմ հրզօր .
Մարզը՝ զերասան , Կինը՝ «ուէժիաօր» :

Ուրը կերն մ'է , Հոգին՝ ցուրտ զազաղ .
Մարզը՝ ննջեցիալ , Կինը՝ դիամաղ . . . :

ՄԱՐՏ



Կարծեմ թէ երեկ լրիմ նշանում.
Տէր-Ներսէսանեց ուս դիմեցէմ զում,
Ռապէս զի ընէմ ՔՈ.ՔԴերուլ *Faire Part*
Զեր ծանօթներուն՝ բարեկամարաւ . . . :





ՄԱՐՏ = 31 ՕՐ = ՄԱՐԹ



Մ-ը անունը կրագայ էս. Martius բաւէն։ Արամազդի եւ Հերացի զաւակը։ Մարտ (Արէս) Պատերազմի չաստուածն էր, եւ Հռոմուլոս — Նումի հիմնադիրը — անոր նույրեց այս ամիսը, վասն զի ընդհանրապէս վանդուկու է։ Ժողովրդական թերինին մէջ օլբաց 9 ին է ծննւց ոճ մը կայ՝ զոր անառակ տղոց կը կիսուկին։ Եւ այս ամսուան 9 ով կրիմուած օրերը՝ 9, 18, 27, սովորաբար մշշկալից կ'ըլլան։ — Հռոմինանցիք Մարտի ամսումուքը կը տօնէին մասնաւոր աւարողութիւններով, ի պատիւ Արևելին վերապարձին։



Տարւոյն երրորդ ամիսն է։ Մարտը՝ մեր զործածած Ցուփան տամարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն զործածած Գրիգորեան տոմարի հաշուով՝ Մ-ը որ կանուխ կ'ակրի մերինէն։ իսկ Հռոմի, տարւոյն Ա. ամիսն է, վասն զի տարեզուխը առաջ Մարտէն կը հաշուաւէր։



Այս ամսուն կը սերմաննեն մամրահառ հունսեր, ինչպէս զարի, վարսակ, կորեկ, եւն։ Եւ հոգ կը տանին պարտէցի ծաղկանց մշակումին։



Մարտի խորհրդանիշն է Կ-ը (Bélier) որ զոդիակրաի 1րդ կինդանակերպն է Եւ զոր կը ներկայացունեն համանուն կինդանիին (Քրէ) պատկերով։



Մեր Դասինիք Ամենէ կրկած են Մարտ ամիսը՝ որ է Դարուն եղանակին երեսակ ամիսներէն առաջնը, եւ . Բնութեան Ամանորը, վասն զի ամբողջ բուսականութիւնը վիւկինցազումի իր շրջանը կ'ակրի, երկիրս ծաղիկով ու դարմարիրով կը ծածկուի, Թուշուր իրենց բոյները կը շիննեն Եւ անանոց սեռային զգացումը կը զարթնաւ, Երկիրս իւ ընթացքին մէջ զարնան հասարակածին վրայ կը հասնի, որով ցորեկ ու զիւլու նաւասար կ'ըլլան։ Հունձքերուն ֆճացումը կը նկատուի Մարտի մէջ անձիւ վրազը, — 1870 ական նույնականին սկիզբները Թէեւ փառ մը եղաւ Մ-ը օսար անունը վայսամատինու։ Զ-ը բնա նոր յաշուշմամբ, — իր հայուսութիւն «զարթային ամիսի», — բայց ընդունելութիւն չի գտաւ։



ՃԱԾԱԿ ԱՐԵՒԵԼԵԱՆ

ԵՐԳԵՑՈՂՈՒԹԵԱՆ

Ճ Ա Բ Գ Ի Հ Ի Ճ Ա Զ

(Ա----Ա----Ա----Ա----)

Ալտանուայ՝ ումմա կիւզելերեն վեճա ,

Աըրգ արարար մի իրսինցր նեճա .

Ճեր հիմ՝ սօրումսա՝ տէսիլեր միախա» :

(ՆԴԻԹ) . Քիմ կիւզել սէվմիւ, սիւրմիւ պիր սէճա :

* * *

Զօֆ սատազար կեռքերիրեր եվմելա ,

Զանն իսկրին՝ սանա օրմու միւպրելա .

Եադըրըրլար պաշընա թիրի պէկա :

(ՆԴԻԹ) . Քիմ կիւզել սէվմիւ, սիւրմիւ պիր սէճա :

ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՆԱՅՆ ԶԱՓՈԽ

Աղւուներեն բընաւ խեր մի՛ բապասեր ,

Միրողա կ'առքեն վիշ ու խաբուսիկ սեր .

Առու հարցուցի՛ «Աւա՛դ» մը լսած եր :

Գեղեցկին յարողն «երշանիկ եմ» չըսեր :

* * *

Նախ կը ձեւանան վերշի՛ն ծայր անձնըւեր ,

Կը կարծես ու մեզի զերի են եղեր .

Քէզ կ'արձակեն յեսոյ փորձանիկ նեսեր :

Գեղեցկին յարողն «երշանիկ եմ» չըսեր :

U. S. G.

Առաջին օրն է այսօր մեծ որակոց։ Մեծ պահքը գրոց լեզուի մէջ իրեն համափառ ունի աղոխացի բառը, վասն զի ատենաք մերժոց բարեպաշտութիւնը ա՛յնքան ջերմ էր որ մեծ պահքի ամբողջ շրջանին մէջ հացը աղը կը թաթիսէին ու կ'ուտէին։

Աղք կերակուրի համ տալէ զատ կը գործածուի առաջնին շատ մը պէտքերու համար : — Ալքոնիլի մէջ լուծուելով՝ կը ծռայէ բիծեր անհնացունելու :

Հոգէ, ապակիէ անօթներ պազեցունելու. համար աղջուրի մէջ զնելու է զանոնք:

Լամբարդին լոյսը աւելի պայծառ ընկելու համար պէտք է քայլի ընդունարանին մէջ անու, ի ոսաւ մօտ ձեւու

Արայիները մաքրելու լաւագոյն միջոցն է քացախով թրծած աղ զործածել :

Գունաւոր, մահաւանդ սեւ լավեր աղ ջուրով երը լուացտին՝ անսպարտ կը մնայ իրենց դօյնը։ Աղը կը անցունոց է։

Փայտաթէ հիւսուածքներ (ալյոս, կազմվ են.) աղջը-
րոսած խռանակով չփուած առեն՝ նորի պէս կը մաք-
րուին :

Եկմանի ջուրին մէջ աղ դնելով մեղմ ջերմութեան մը մէջ լուծելու է, որով կարելի է ժանդի ու մնլանի բիծեր հանել :

Գորգեր իրաւունքը կը գտնաւորին, եթէ զանանք
մօջվել առելէ առաջ՝ փոշիացեալ թաց աղ ցանափ-
րանին. կամ փոշին առնաւելէ յետոյ աղջուրի մէջ թաթ-
խաւած սպանդով մը եթէ առաջի:

Լամբարի նոր շիշեր ճաթելէ պահպանելու համար,
պէտք է զանոնք աղջորով մե ամանի մը մէջ դնել և
10 վայրկեան խաել :

Իսկ ժողովրդական քժեկոթեան մէջ, տովորութիւնայ ազ ջուր քաշել առնգերէ վեր, հոսող արիւնը դադացւնելու համար:

ԳԱՐԵԱՆԱՑԱՌ ԶՄԵՈՒԵՐ

Դարնանամաւառ ըլլողով այսօր (մարտ 8), պիտի խօսինք գարնանացած հին ձմեռներու վրայ: 1288 ին, ձմեռը ա'յնքան գարնանային էր որ դեկտեմբերին կարելի էր մանիչակներ քաղել պարտէզներէ: Նոյն տարին ապրիլին՝ որթաստանկերը արդէն ծաղկած էին, 1572 ի ձմրան, ծոռերը տերեւներով դարդարուեցան յունիար ամստան: 1621 ին վեստիվարի մէջ, բնութիւնն ամբողջ վերընձիւզած էր: 1750 ին ձմեռը ո'չ ձիւն եկաւ, ո'չ այս սառ կապեց: 1782 ին, դեկտեմբերի մէջ օգոստոսի օդը մը ըրու, ու մայիսի պէս ամէն բան ծաղկած էր: 1821 ի ձմրան՝ օդին վիճակը տարօրինակ ջերմութիւն մը ցոյց տուառ. ողունք ծաղկած է դեկտեմբերին, և հաճարը՝ հնձուած մայիսին:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄԵՈՒԵՐ

Երբեւ փոխանցում այս ձմեռներէն հին տմառներ, ըստնք թէ 995 թուականին՝ Եւրոպայի մէջ ա'յնքան տաք անցաւ ամսաբը որ շատ մը անտառներ ինքնին ացրեցան:

1699 ին, ջուրը սկսաւ եռալ սափորներու մէջ, արելին աղղեցութեամբ: Եռաները ոռնալով կը ցատկրուաէին գեսնին վրայ որ կ'այբէր իրենց թաթերը: Բարիզ, Նօթրը-Տամի հրատարակին վրայ, մարդ մը «արելին մէջ խաչած» հաւկիթ կը ծախէր:

1793 ին Ռէօմիւրի ջերմաշափը չուքին մէջ 38 տափան եղաւ: Սաստիկ տաքութենէն պատերը ճեղքուեցան, մրդավաճառք կը ծախէին պատշեմեր՝ որոնք ծառերու վրայ արդէն եփուած էին: Անոշեղէններու ուկեղարը . . . :

Ա. Ղ. Օ Թ. Ք.

ԱՐՏԻ ԽՈՐԵՐԵՐԵՆ ԽՈՍՔ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

...Հոգեկան վերքերու պատաստ պատրաստելու համար կարօտ չես ոչ սպեղանիներու, ոչ ժամանակի, ոչ միջնորդի, ոչ օրերու երկարաձգութեան, ոչ կտրելու, ոչ խարելու, ոչ ալ անդամահատութիւն ընելու մարդկային անզատութեան համեմատ՝ ուր միշտ վրիպանքն ու տարակոյան է որ կ'երեւիք: Այլ Քեզ համար՝ որ հոգիներն ու մարմինները սահղծողն ես, ամէն բան լուսաւոր է, ամէն բան առջևեդ է, ամէն բան գրուած է, ամէն բան զիւրին է, ամէնքը հնարաւոր է, մածումը գործադրուած է, խոսաւմը՝ իրագործուած է, կամքը՝ կատարուած է. Քու կրակդ Աւետարան է. Քու վճիռդ (հոգւոյ) փրկութիւն է, Քու զիրքդ չնորհ է:

Ո՞չ օրէնքով սահմանափակուած ես, ոչ կանոնով կաշկանգուած, ոչ նուազութեամբ արգիլուած ես, ոչ հնազանդութեամբ՝ խոնարհած, ոչ պղտիկութեամբ ամփոփուած ես, ոչ ալ սահմանով չսփուած. ոչ բարկութեամբ կը վրիպիս, ոչ ցառումով կ'այլայլիս. խստութեամբ չես սխալիք, խոռվելով չես բորբոքիր և տղէտ չես որ տարակուսիս:

Ո՞չ ողորմելէ կը դադրիս, ոչ բարձրութենէ կը խոնարհիս, ոչ ացցելութիւնդ կը լքանես, ոչ կը տկարանաս փրկագործութեանդ մէջ:

Ամէնուն սկիզբն ու վախճանը Դուն ես և ամէն բան Քեզմէ է. և Քեզ փառք և երկրսպագութիւն թող ընծայուի մինչեւ վերջն ամէն:

Թարգմ. ԳԱՅԻԻՐ

Գր. ՆԱՐԵԿԱՅԻ

Գրաբորի բոլոր խրթնութիւններէն մերկացուցած, ԳԱՅԻԻՐ՝ 1903թն, սրբոց, ասնուն ու զիրանասկնուի ոչխարհարարի վերսմած է ՆԱՐԵԿ անուն հոգուաց արթադիրը, հուսարի ու բարեպաշտուանն եւուը արձարելով շատերու պատին մէջ:

ՊԱՌԱԽԱԾԱՒՅՑ

Դրան մը ուռնակին հետ տղայ մը եթէ, խաղայ,
սրբագութէ ընկըրը դուռը ափ կ'առնեն :

Ներևփող ջուր խմող ամուրին պսակման օրը ձիւն
կամ անձրեւ կը տեղայ :

Նորածին մանկանց և զունդները կ'զգուին մկրտուելէ, վախնալով որ մնանալուն զող կը լւան անոնք:

Մուկը խանութիւ մը ապրանք եթէ կրծէ, կ'եզրա-
կացունեն թէ խանութիւն տէրը խարդախտթիւն ըրած է :

Բորբոս (քիւֆ) կապած հաց կ'ուանն , Երտոսաղէմ
երթայու տևադրութեամբ :

Միաձանը պարզուելուն, եթէ առանուի որ մէջի կանանչը հաստ է՝ հասկեցը, եթէ վարդագոյնը՝ հարսեցը աս տարի առաստ պիտի բրաւ, կը բան։

Ով որ աւագ ուրբաթ օր ծասի մը վրայ զամ դա-
մէ մարմիննն վրայ երբեք պալար չի հաներ :

Առառաջարկութեան ամենամասն սկզբող օդի մը կին մը լաբի-
փոելու ելլալով՝ եթէ երկինք յանկարծ պայծառացած
տեսնէ, ամուսինին հետ սիրով ըլլալու սրու ապացուց է:

Զի մեռանուած մասնիկի եթէ պատղենս , ակրացի ցաւէ զերծ կ'ըլլաս : Նոյնպէս , կաղանդի խոչոք բոկեղը կը պահեն և Տեսանընդառաջին կտարելով կ'ուտեն , ակռացի ցաւ չ'ունենալու դիտումու :

(բԱՐՁՐՔՆԵՐ)

ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

Դշ. — թ. որ մեծ պահանջ :

Եմ կիսասուածի նպարտուքի՛ւնն իսկ
Փայլող աչերուդ պատարազ քրի ,
Եւ եսաւէրի սէզ բարձրուքիւնս իսկ
Միրոյդ , այ աղուոր , պատուանդան քրի :

Դուն փառաւորուէ՛ ու նպարտացի՛ր
Հոն , այդ դիրքին մէջ ու այդ բարձրուքեան ,
Ուր սիզանալու խնդուքեամբ անձիր՝
Ես չը ներեցի ոչ մէկ աղջկան :

Ու նոգիս , զիսե՞ս , ասինան քրի ,
Բարձրացնելու մեզ մինչեւ այսեղ ,
Ու սէրս իբրև նոզին բուրվառի ,
Կը խնկէ զիսզ , պարի՞կ դիզագեղ :

Ես՝ որ չեմ զերի բերեւ իղձերու ,
Դիսե՞ս , մեզ ուշա՞փ պէտք էի սիրել ,
Որ նպար սղի նովերէս նեռու ,
Քեզ այս տաղերը զայի նուիրել :

Եկո՞ւր , մեզ պատեմ խանդաղտաննիս
Անոյց բրնաբեր բուլուքեամբն անհուն .
Այգուն ցօղն ըլլայ՝ անձրեւէ նոզիս՝
Լանջիդ կուսական կար-ըուշաններուն :

Լրսէ՛ , սիրելիս , այս զինով սրդի
Անկապ երգերուն վանկը բրմածին ,
Ուր՝ ըունչը բրնաւ պիտի չը պադի
Նայուածովդ արբօխու բու բանասեղծին :

ԱՐՏ. ՑԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Դշ. — թ. որ մեծ պահանջ :

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

ԵՐԱՊԵՏԱԳԻ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԱՐԵՒԵԼԱԳԻՑ ԲԱՆԱՍԻՐՔ

- Անդրեաս Ակօլուր. Գերմ. 1704 նոյ. 4 ին միա . .
 Եօնան Շրկոսըր. Շոէտ. 1680—1756 դր. 8 :
 Կիյեվու Վիլֆուուա. Ֆրնս. 1690—1777 մբռ. 23 :
 Միմոն Լուուէ. Ֆրնս. 1729—1799 գերմ. 26 :
 Յրիսրիխ Նայման. Գերմ. 1790—1870 մբռ. 5 :
 Մեն Մարքեն. Ֆրնս. 1791—1832 դր. 4 :
 Բեյիկրման. Գերմ. 1801—1876 :
 Պոռկ. Ֆրնս. 1802—1880 օգոստ. 22 :
 Էտուառ Տիլզուիկ. Ֆրնս. 1807—1881 գեկու. 9 :
 Էօդկն Պոռկ. Ֆրնս. 1809—1878 ապր. 21 :
 Աղղումոն Մարկ. Անդլ. 1812 ապր. 10 ին ձնած :
 Ֆելիխ Նել. Գէլ. 1816—1893 :
 Բոլ Տրլական, Պորրիխուր. Գերմ. 1827—1894 :
 Վիլֆրոն Լանկուուա. Ֆրնս. 1829—1869 դր. 2 :
 Ալֆուս Կուտշմիթ Հեռման. Գերմ. 1831—1887
 գերմ. 18 :
 Յրիսրիխ Միլլեր. Գերմ. 1834—1898 միա. 13 :
 Օլիսար Գառիկո. Ֆրնս. 1838—1902 յուլք. 14 :
 Գ. Շոռումբը. Ալգաոցի. 1844—1892 գեկու. 4 :
 Համերիխ Կիլմեր. Գերմ. 1847 յնս. 19 ին ձնած :
 Հ. Հիւպշման. Գերմ. 1848 յնս. 19 (սղջ) :
 Լը Վայենան տը Ֆլորիվալ. Ֆրնս. Բարիզի արհեւլ.
 Խեզուաց վրժբն. ին տուուցիչ 1830 ին :
 Մորման. Գերմ. 1879 գեկու. 18 ին միա . .
 Յովինաննեն Համուշ. Լիէ. 1887 դր. 16 ին երիսա-
 սարդ միուառ :

Եւ. — Ալլ. սը կը գումարի կը կը գումարի

Խը. — Բը յը գումարի կը կը գումարի

ԱՆԱՊԱԿԻ ԽՐԱՏԱԿԱՆ

Արք — Երանեականություն և պահպան
 պահպանություն և պահպանություն :
 Երանեականություն և պահպանություն և պահպանություն :
 Երանեականություն և պահպանություն :
 Երանեականություն և պահպանություն :

Արք — Երանեականություն և պահպան
 պահպանություն : Անուշիք :

Զաման՝ ու չըլլաս կիրտերուդ մոլին,
 Զափով զործածէ՛ զինին ու օղին,
 Վայ կարգա՛ զիխուն շատկեկ խրմողին .
 — Զի փրփի՛ կանրը ականջիղ օղին :

* * *
 Մայրը չի կայ հաց ու պանիր ,
 Պարապ կիցիր , դուն մի՛ բանիր .
 Հասի՛ւ զիցիր , բզեզ ծանի՛ր ,
 Վաստակդ այլոց դուն մի՛ տանիր :

* * *
 Երառալ մարդը չ'ունենաւ տուն ,
 Նեղութը մարդը չ'ունենաւ տուն ,
 Զարուիր մարդը չ'ունենաւ զոյն ,
 Երւայս կինը չ'ունենաւ բոյն :

* * *
 Զորս յատկութիւն . — Մեղքեն դողալ ,
 Քսանկ տալով խաղ չի խաղալ ,
 Երբեք պարտի մեջ չի լողալ ,
 Աղեկ'կ նանջնալ իրեն սրխալ :

* * *
 Տեղի՛ն րեկ կատակը ,
 Ծոռուին ցուցո՛ւր ժիտակը .
 Թեռ չի շափած յատակը ,
 Մի՛ սուզիր դուն վրտակը :

* * *
 Երկինն ի վեր դուն մի՛ բնիր ,
 Թուրել կ'իյնայ բու նակաս .
 Քենէ մեծին խօսք մի՛ նետեր ,
 Խօսք կը բերես բու վրագ :

* * *
 Թիրեւ րեկ' բու կերակուր ,
 Վրագ զըլուխոդ ալ միւս մախուր ,
 Զի բարկանան երբեք ի զուր .
 — Տարիքդ հասնի ինչուան հարուր :

ՃԱԾԱԿ ՕՍՄ. ԲԱՆԱՍԵԴԾՈՒԹՅՈՒՆ

Ա. Ն

Աչքերուն մէջ ա'յն քան սիրաշող ցոլքեր կը խաղային՝ որ կարծես Գարունը իր է՛ն բանասաւեղծական ժպիտները նուբրած էր անսնց ծառի երանդին։ Նորավրթիթ վարդերու սիրալի գոյներ հաւաքուելով, կը ծփային անոր այտերուն վրայ։ Ծաղկասի աղջիկը — գարունէ և քերթուածէ բազաղրուած — դիւթական պատկեր մը կը ձեւացուներ աչքին առջեւ։ Ռոկիթնեւ թիթենիթիկի մը պէս թեւածելով անցու ծաղիկներու և դաղարեաց մէջէն, ուրախ և երջանիկ։ Նայուածքս ձըզգողական անդիմադրելի զօրութեամբ մը կը հետապնդէր այդ մարդկային երեւոյթով Գարունը։ Տեսայ որ ծաղկանց մէջ նոտած, բնութեան հրացալի քներուն կը ժպտէր անհուն սիրով։ Թոշուններն ու թիթեռնիկները թեւ կը թօթվէին անոր չուրջ։ անոր՝ դեռ նոր բացուած ծաղիկ մը ըլլալուն կամ չըլլալուն մասին կը տարակռւսէին։ — Մտածեցի թէ Սէրը եթէ շօշահելի մարմին մը ըլլար, ճիշտ ա'յսպէս սիրով ըլլար։

Ռոզեցի վազել և ոտքը իյնալ։ սակայն վախցայ որ թեւեր կ'առնէ ու կը թուի։



ՃԱԾԱԿ ԱՐԱԲ. ԲԱՆԱՍԵԴԾՈՒԹՅՈՒՆ

Ժ.Ա.Մ.Ա.Դ.Բ.Ա.Ի.Թ.Ի.Ի.Ն.Բ.

Հակասակ՝ գիշերանց ինձի այցելել խոստանալուն, ցորելինն եկաւ, պարեւգոտին երկար քղանցքը գետին քսելով։ «Ի՞նչո՞ւ խոստումիդ հաւատարիմ չեղար», ըսի անոր։ «Ի՞նչովէս հաւատացիր թէ գիշերանց արեւ կը ծագի» պատասխանեց։



Ինձի խմցոց այն գինին որ այտերուն գոյնին կը նմանէր, իր մազերուն պէս ուս այն գիշեր։ Ինչպէս որ իր մազերուն ու գիշերին սեւութեանը հանդէս՝ երկու գիշերներու միջեւ մնացի, այնպէս ալ իր այտերովը խրցոցած գինիին ներգործութեամբը՝ այդ երկու գիշերուն մէջ զոյգ արեւներու մէջ մնացի։

Խաղաղ գոյն առ գոյն գոյն առ

Գոյն գոյն առ գոյն գոյն առ



ԱՆԿԱՐԱ ՌԱՆՕԹԻՆԻԹԻԿԱՆԵՐ

Պէտք է մեջ պահպան

Առաջ է գոյաց մասնակիութիւնը

Դաշտովիկ 194 ½ միլիոն, Բաղոքական 114 ½ միլիոն
և 84,000, Օրթոսաքս 85 միլիոն և 870,000. համացու-
մար քրիստոնէութիւն՝ 394 միլիոն՝ 954,000 հոգի, բա-
վանդակ աշխարհիս վրաց:



Էն հարուստ լեզուն աշխարհիս մէջ արտաքիշն է՝
որ ուրասի համանիչ ունի «Անդր» բառին համար, երկու
հարիս՝ «օձ»ին համար, հինգ հարիս՝ «ասիւծ»ին հա-
մար, հազար՝ «աղաւում» ու «սուրբ»ին համար. իսկ «ա-
պիքջանկութեան» գաղափարը արտայացնելու մասին
մինչեւ չորս հազար բառ ու բանաձեւ ունի:



Մէկ լիոր կամիշն մէջ, —կյանելէն ժամ մը ետքը, —
9 միլիոն միլիոնակ կամիշն, երեք ժամ ետքը՝ 30 միլիոն,
չորս ժամ ետքը՝ 130 միլիոն, և 25 ժամ ետքը՝ 63,500
միլիոն:



Երկրի սբնակչաց թիւն է իրը 1,500,000,000. Արա-
կան ու իզական՝ սկսերը զրեթէ հաւասար են իրարու,
և կեսնաքի ահւողութեան միջին թիւն է 33 տարի. Մէկ
քառորդ մասը 15-ը չի լրացւուցած կը մնունի. Տարին
33,033,000 ման պատահելով ընդհանուր տիեզերքին վը-
րայ, ըսել է օրը՝ 91,501, ժամը՝ 3770, վայրիկեանը՝ 62,
և մէկ երկլայրկեանի մէջ իրը 1 հոգի կը մնունին:



Եթէ Քրիստոսի մեկ թուականին 20 փարանոց մը
տոկոսի զրուէր տարին 5% ով ու բաղադրեալ տոկոսով,
այդ գումարը դարէ դար սոսկալի կերպով անելով՝
1895ին պիտի համաէր օսմ. սոկիի հետեւեալ ահազին
գումարին, զոր ընթերցողաց կը թողունք կարդալ,
59,362,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000:
1895էն մինչեւ այսօր, 1907, սահող տարիներուն բա-
զագրեալ տոկոսը թող փարձնն հաշուասէր զպրոցականք:

Q. b. Q. U. Q. P. P.

Մանկանց ակուայ բռունելուն տաճանելիութիւնը
մեղմելու համար, հետագայ շուրուպը յանձնարարելի է :
Քյոյստ առ քաքատն 25 մնթիլը .

Тема 20

Уроно ур Ул фуко 5 лрн.

infusion —— 2 $\frac{1}{2}$

Այս բազմադրութեան քանի մը կաթիլով յաճախելի
չփել լինտերը մեղմու :

Ծըրթունքնիս երբոր ճամթռտին ցւրտէն , բացի կը-
լիսէնէ , զործածել նաև հետեւելը .

Թորեալ վարդաջոր 30 կրմ.

Լաւանում (արթիոն բուհը) — 4

Լաբէ վիրաբարձիկ մը այս շուրբին մէջ թաթխելով
թրջեց ուրիշները քանի մը բռպէ, կրկնումներով :

Հետեւեալ նիւթերը իրար խառնելով օծանակ մը կը պատրաստուի՝ զոր պէտք է կիրարկել ձմեռնակի (ձեռքին ցուրար խաճնելը) համար :

U.S. funds 10 kusd.

•Բամբուր (քեաֆիրի)----- 5 *

Անուշարժի բնածիստ — 10 *

Կապարի քացախուս 20 *

ଶୁଷ୍କାନ୍ତରୀ (axonge).... 120

Եխտերնիդ պնդացաւնելու համար լաւագոյն ակուաչիփիկ հեղուկ մ'է հետեւեալը, զոր գեղագործի մը չի-նել կուտաք :

U. I. P. M. 33°..... 1000

Ресурс дрібн. 100

Ծառայքն ար Ծաթանիսա— 100

Digitized by srujanika@gmail.com

Հասնա ար մանթ 2

» *parvulus* 2

» *m'wññfñ* 1

ՄԵԿ ՄԻԼԻԱՆ ՅՐԱՆՔԸ

ՏՆՏԵՍԻ կիրակին հասած ըլլալով, զբամի խօսք
բանալնիս անգատեն: Հինկառաւիր կարծեա: — Մէկ մի-
լիառ. (1000 միլիոն) ֆրանքը արծաթ զբամով՝ կը կշռէ
5 միլիոն քիլոկրամ, ուսի զբամով՝ 322,580 քիլոկրամ,
ֆրանսական պանքայի 1000 ֆրանքնոց տոմսերով՝ 1780
քիլոկրամ, և հարիւր ֆրանքնոցներով՝ 11,500 քիլոկրամ:
— Միլիառ մը փոխադրելու համար, — ենթազբքերով որ
մարդ մը ուժը ունենայ 100 քիլո քեռ վերցունելու, —
1000 ֆրանքնոց տոմսերով 18 հոգի պէտք է, հարիւր
ֆրանքնոցներով՝ 3225 հոգի, և արծաթ զբամով՝ 50,000
հոգի: Վերջապէս, 1000 ֆրանքնոց տոմսերով միլիառ
մը 500 թերթ պարունակող 2000 գիրքով զբաղարան
մը կինայ լեցունել: Ենչ պատկառելի ու երկրապակելի
զբաղարան, Առաջած իմ:

Այս զարմանալի հայիսէն գառ, հետաքրքրական
պիտի բլլար անշուշտ՝ երր մէկ միլիառ ֆրանքք արծաթ
դրամով քովի քովի շարէնք, հասկընալու համար թէ
ո՞չչափ երկարութեամբ դիմ մը կը կազմէ, եւ որովհե-
տեւ արծաթթ դրամին աքամազիձը 23 միլիոնիթը է, ուս-
տի 23 հազար քիլոմէթր աեղ պիտի բանէր մէկ միլիա-
ռը, որ ըսել է երկրիս շառասիղին զրէթէ չորս անգա-
մը, և կամ, «միջօրէտիկան» շրջանակին — կամ ուրիշ
բառով — «հասարակած»ին կեսէն ալ աւելի երկարութիւն
մը: Ժողովրդական միտքին աւելի՛ մասնելի հաշիւ մը
տալու համար, աւելցունենք թէ, երր մէկ միլիառ
ֆրանքք քովի քովի շարէնք, պիտի անենայինք երկա-
րութիւն մը՝ որ կոստանդնուպոլիսէն ինչուան Պալտաս
եղող հեռառորութեան եօթը ութը անգամն էր մօտա-
ւոր հացուով:

ՄԵՇՅԱՀԻ ՆԻՇԱԴԻ

Ապաշխարութեան չարաթներէն մէկուն համար, Երեցը առաջոց քարող մը զիրի առած էր զոր յանձնեց իր փոխանորդին, անոր կարծիքը առնելու մասք:

— Ի՞նչպէս գտաք, հարցոց Երեցը, երբ յաշորդ օրը փոխանորդը քարողը իրեն կը վերադառնէր:

— Երեք անգամ կարգացի զայն՝ առաջինին հիանալի դասայ, երկրորդ անգամուն՝ միջին, իսկ երրորդին՝ ... տափակի:

— Ո՞հ, բնափր է եղեր, բայս Երեցը որախութեամբ, քանի որ քարոզու մէկ անգամ պիտի խօսիմ ժողովարդիս:

— Ներեցէք, հայրառքը, կիրակի օրուան քարողնորդ մէջ կ'ըսէիք թէ «Աստուած ամէն բան լու և անթերի շնուած է», կ'ըսէիք սապատաղ մը՝ ճամբան վարդապետի մը հանդիպելով: Դիմուցէք անգամ մը դիս...

— Օրհնած, յարց քարողիքը քմծիծաղ. իրրեւ կուզ՝ բնդունեցէք թէ դուռք ալ շատ լու և անթերի շնուած էք:

●
Վարչխոսու մը հոգեվարք կ'իմաս: Կինը կը փութայ խաչնանդիստ մը ընկե տալ տունին մէջ: Տէրաէրը երբ արծաթէ խաչը ջուրէն հանելով հիւանդին բերնին կը կարկառէ ի համբոյը.

— Քեզի ըլլայ, Տէ՛ր հայր, կը թոթագէ վաշխառուն յուզուած, ատօր փոխարէն մեծ գումար մը չեմ կընար փոխ ատալ ես:

●
— Տէ՛ր հայր, ցնծալ ըսկով լնէ կը հասկնաք:
— Խնանք բացասարեմ որ խնանք հասկնա, աղա՛ս: Զոր օրինակ, կը ցնծամ, երբոր ցնծումներով վերցուեմք մնուել մը պատահի, վասն զի աղէ՛կ կը ցնծամ ինծի....

ՄԱՆԿԱԿԱՆ ԼԵԶՈՒ

ԽՀ. — ԽՀ. զբանագ :

ԽՀ. — ԽՀ. զբանագ :

Ապիս. — Աջնամբոյք, ձեռք պատճելը :

Բմբու. — (թերեւս ըմբիլ բայէն). ջուր :

Հարարա. — (թերեւս յափափիլ բայէն), այլ եւ մկայ, հասաւ :

Տախտախ. — Ձի. (Երիվարի սմբակաց աղմուկն իրազմուոծ բառ) :

Պղկպղ. — (լալլէպիին տառադարձութիւնը). Մոռը սիսու :

Հօշնօշ. — Փողոցի շուն :

Քորոր. — Շնիկ :

Կըծ. — Ակռայ :

Կըծ ընել. — Խածնել :

Բըխ բըխ. — Կորել, մորթել :

Բըչի բըչի. — Լուալ, լուացուիլ :

Մենանն տախ. — Մանկական նախաքայլ :

Բուշիկ. — Գանուուկ :

Հոսպա. — Պայտի տանիկ :

Հուպալա. — Վեր ցատկել ընդուատ, (զրոս) :

Տանտան. — (թերեւս տանտելէն), շարժել մանկիկը, վեր վեր նետել :

Ուժ և եղիո. — Կը ցաւի կոր, վերք կայ :

Պիսիշ. — Ստակ, զբան :

Ճիմի. — Խաղալիք, պախաճընամ, զարդ :

Պանկան ընել. — Պահել :

Տայտայ. — Մօրեղբայր :

Պաճիկ. — Պանկիլ, բնկողմանիկ, ննջել :

Պունուկ. — Չար ոչի մանկանց, խրսուիլակ :

Է և ընել. — Քնանապ, (մանաւանդ օրօրով) :

Աչուկ ընել. — Աչուքները քնքչօրէն թարթափել, քթթել :

Մամա. — Ռւտելիք, կերակուր, միրզ, եւացն :

(ԲԱՌԴԻՐԹԻՇ)

ՊՈԼԱՍՀԱՅԻ ԹԵՐԹԵՐ

« U. k b S U. R b P »

1855 ինվը. Յին կ'ուրսի հրատարակութիւն կ. Պղոսոյ
մէջ այս հանդէսը բողոք. միտիօնարներու խմբագրու-
թեամբ, և կը շարտնակութիւն ցարսոր Տքիւ. Ռ. Վ. Կրինի
արտօնատիրութեամբ ու Տքիւ. Հ. Ա. Պարներմի խրմ-
բագրապետութեամբ։ Հրատարակի կ'ելլէ շարտի օրերը,
բայց անդակութեամբ նոյն, երեք անջատ օրինակներով։ —
Հայերէն, հայատառ թրքերէն և յանատառ թրքերէն։
Հայ լեզուով հրատարակուածին խմբագիրներն են Առ-
մանէլ Վարժապետան և Նշան Գոհնայեան (անդդ. — հայ.
թարգմ.)։ Թրքերէնի, Վեր. Յ. Գ. Գրիգորեան (գլուխ-
խմբագիր, կրօն. ու զիտ. բաժին) և Սամոնէլ Յարու-
թիւնեան։ Խոկ Յանապէնին Ստեփան էֆ. և Այս շարա-
թաթերթը բազոք. հասարակութեան օրկանն է, պա-
րունակիլով ի մասնաւորի կրօն. նիւթեր, դաւառային
թղթակցութիւնք՝ բազոք. համայնքէն, վայուրք դիտու-
թեան և ամիգովոյք մը քաղ. ու ներքին լրոց։ «Աւե-
տարեր» անուան տակ լոյս կը տեսնէ նաև հայ. պատկ.
ամսաթերթ մը տղայց համար 6 զրշ գ բաժնեզինով,
նոյն մարմինին խմբագրութեամբը։ Աւետարեր թեւակո-
խած է 50րդ տարեցրանը։

Բաժմանորդագրութիւն.— Կ. Պալսոյ և զաւառաց
Համար տարեկան 30 դր., վեցամուկ 15, արտասահ-
ման տարեկան 36 դր.: Զետքէ կը ծախուի թիւը 30
փարացի:

Հասցէ .— Տըթ . Հ . Ա . Պարնոց , Ամերիկեան խան ,
Ֆինճանծրար : Տպագրութիւն Ա . Յակոբ Պոյաճեան :

Ծառակ. — 24 էջ՝ երկխմբ, էջի լայնք 17 սահմանը, երկայնք 23 սնթմ., ետապօյտ չափելի:

ԿԱՆՉՐԵՒԵ

Կանարնեւ : Կարիշմանուն անդույ անհատնում տարախն է դուրս, անձ զիւկերին մեջ : Սենեկիս կիսալոյս բախծորեանը մեջ ընկղմած՝ մշիլ կ'ընեմ Գիշերին որ կուպա :

Սեղանիս առջեւ, արոնի մը վրայ լուս, կը մտածեմ ծերունիսերու ներանձնութեամբ : Ի՞նչ քանի կ'զբաղեցնէ միւսն այս վայրիննիս . չեմ զիտեր . կ'զգամ միայն թէ համակ խոնանք եմ հիմայ : Ա՞վ զիտ, թերեւ աղջամուղջին տրմարեանը վրայ կը քանի միւսն . թերեւ սա սպաւոր անձեւեղջին վրայ, նեռուին մրմացող յիշատախներու վրայ, թերեւ բամբարիս դրսին վրայ՝ որ կը բուի տրմունի խորհիլ ինձի պիս . ինձի պիս . . . :

Ու կ'ունկնորեւմ սենեկիս անդադային տուրեան : Լուրիսն աշ երդ մըն է կարծես, մանե՛րգ մը՝ խորին ու մրին :

Աչ ձայն, ոչ շարժում, ոչ շունչ ու շշունչ . միայն իմ ձայնս որ, երեւնն, վայրի ձանձրոյրով մը կը մեռնի պատերն տակ, դուխային բրիջի մը մեջ :

Օ՛հ անտանելի առանձնութիւնը : Ժամացոյց իր արշին երկյան տրունինը կը մեռներք անքանին . հայեցիս՝ պատերն առերիս սակ, դուխային բրիջի մը մեջ :

Կանարնեւ :


Ու դուրսի բաց երածշտուրեան վերև, ու խուցիս ամայի ողորժեան, ու մասայ զանկին ալ մեջ, կուրծիս տակ . այնուու խոր, անձնուրել, ամձնուրել կը բոցի, կը ծփայ պատերն անո՞ր որ իմ երշամկութիւնս ու իմ տառապանիս շինեց : Ի՞նչ երանութիւն, երբ երկու արշեր իրար կը գրին միջոցին մեջ, ի՞նչ երկնայնութիւն, երբ երկու սկրեր համբոյր կուտան իրարու հեռաւոր սահմաններ : Կը կարծեմ զբունի հիմայ կարօսներու, սկրերու, բիբերու և արցունիներու աշխարհը . ապրիլ նոն երազորհն, աննիրորհն . ապրիլ, պիտի ըսկի մանելիլ . . . :

Եւ ո՞րքան նեց կ մեռնի, երբ մարդ կը սիրէ . ի՞նչ բաղցութիւն երբ մարդ կը դապրի նոզի բրայք ու կ'ըլայ յիշատակ մը, անուշ ու խնկիլի յիշատակ մը՝ մեռիմ նոզիի մը համար :

Կ'ուղեի ապրիլ այնպէս ինչպէս կ'ապրին երգերը, աննիր, երեւային կ'եանիցով մը :

Կ'ուղեի ապրիլ այնպէս ինչպէս կ'ապրին արցունիները, ասրաւուներով և յոյզերով առի :

Կ'ուղեի ապրիլ այնպէս ինչպէս կ'ապրին աղօքները՝ երկնատենչ երկնարոիչ տրոխուներով :





ԵՎ. ԲՈ. ՏԵՂՄԵՐՃԻԳՈՒՅՆԻՆ

Երևանի Խմբագրատիկ Դրակոն Ա. Խմբագրատիկան Հանդեսներու Ա.

ՀԵՂԻՆԱԿ

Ձրանառայ Բառազիրքի մը



ԱՆՑԻԳ ԷԶԵԲ

ԱՎ ՄՈՐ ՄԷ ՍԵՐՆ



Եր - ԹԱՐՅին արուեստական յաւիտենական ջղասպան արթնութեան ու թռչնելին բանաստեղծական հոդեւան քնոյն ընդ մէջ կամ քունեւարթուն, արտամօրէն յիշելով ժամանակներ՝ ուր լեզուս միավանկ էր այդ ժամացոյցի լեզուին նման, ու հոդիս միամրտ՝ այդ թռչնելին հոդւոյն նման, Անկողնեակակ կորուեէր, հագուստ վարդ կամ շոշան ամափեր, ոտիցո զետին՝ մօրս ծունկեր, աթուակու՝ իր թեւն, ու պնակու՝ իր սախնքն, ու ճաշասեղանս՝ իր լանջքն, ու զրասեղանս՝ իր դիմակն, ու զիրա՝ իր աչքն : Ահ, ինչե՞ր չը կարդար մարդ մըր մը աչացը մէջ, որ արդանադին անդրանիկ պառզըն ունի իր զիրկն :

Ո՞հ, մօր մը սէրն . . .



ԵԽԱԾԱՆՆ ՈՒ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Կ'անձրեւէր : Արեւն ամսոց ներքեւ կը ծածկուէր : Ու Շիածանը պարզուեցաւ գերասքանչ գունագեղութեամբ :

Կոյս մը տարակաց խօսեցելոյն կարօտովը կը հիւծէր : Ու վիշտն իր աչացը փարելով Արտասուք մը ծնաւ :

Ի ահօ Շիածանին, հձեւց Արտասուքը . — «Բոլոր դոյներն յափշտակեր ես» :

— «Բոլոր դոյներս ու գեղս տամ քեզ, և տուր ինձ Աչքն որ ծնաւ զքեզ» :

Եւ սեւ աչքն այնպէս զրկեց արտաքուքն, որ . . . Աստուած ամսոց եաեւէն բացաւ արեւ աչքն՝ սքանչանալու համար . . .

Ո՞ր պառազն ամէնէն աւելի կը սիրես :
 — Ելակ ,
 — Աչքդ գոցէ , բերանդ բա՛ց :
 — Կը նախընարէի վայրիկան մ'աւելի տեսնել գէմքդ

ՆԱՅՈՒԱՆՔԴ

Զոյգ սեւ աչուիդ զոյգ արար բառեր են , որոնց էակն են սեւ
 երկայն թարթիներդ :

ԿԱՊՈՅՑ

Գարունը կը գոչէ — յառաջ , Աշունը կը խլէ — հառաջ : Ամառը
 շող կը տեղայ , Զմեռը դող կը տեղայ : Գարունը — քանարինէ կը գըլ-
 խուղ վրայ կը սիրերդէ , Աշունը — գօս տերեւիկ — առքիդ առկ կ'ե-
 ղերերդէ : Թիթեռնը՝ դարնան՝ ծաղկըներան մէջ կը դեղերփ . թերթը՝
 աշնան՝ փոսերուն մէջ կը դեղերփ : Աշնան , գանգուր գինեթոյր տե-
 րմւը — փոսերու ծաղիկ — աշնան գարունը կ'ըլլայ :

Ամառուսն շողն ածխանանքը կը յօրինէ հողին տակ : Զմեռուսն
 գողը սառնահանքը կը յօրինէ շողին տակ՝ լերան վրայ : Աւ սառնա-
 հանքը լեռնէն վար կը վաղէ , կապուտակ առուն կը յօրինէ , որ վար՝
 երկիր կը վաղէ : Ածխանանքը հողէն կ'ելնէ : Հողը կը վառէ ու կա-
 պուտակ ծոխը կը յօրինէ , որ վեր՝ երկինք կը թեւէ :

Ուրեմն կապոյան է տիրող զոյնը տիեզերաց : Կապոյար ծիածա-
 նին մէջ է թէ՝ ծիածանը կապոյտին մէջ :

Ե՞ղ ընդունինք կնոջ կապոյտ աշքին մէջ : Սառը՝ ոսկի շողին
 զուգաւորուելով կը ծնանի կապոյտ աշքը :

ՄԱՏԱՆԻ

Խօսեցելոյս պիտի չը տա՛մ մատանի ,
 իր այսր ին ոսկի չունին երկրիս հանի .
 Զեմ ուզեր որ իր մատն իսկ բեռ մը տանի .
 Մեղրանուրջ մը պիտի ընեմ ես իր կեանի .

Խօսեցելոյս պիտի տամ ես մատանի՝
 Ոսկեհանիաց զուտ ոգիովն յօրինուած ,
 Մատնեմատին խանդիւ վարած հոլանի ,
 Անուրջ մը՝ դից սիրոյ հունեն կապըւած :

(Զեան ներշնչմունի)

Արդինի ձառագայթն ու Զեան Հաստիկը կը խօսակցէին . Երկնային կաճառն եթէ զեղեցկութեան մրցանակ մը հաստատէր , ո՞րն առաջին մրցանակը պիտի ստանար : Ձառագայթը կ'ըսէր . — «Ես գեղին եմ ուկին նման , ցրինի հասկին նման , քանարփիկ թռչնոյն նման :

— Ես ճերմակ եմ — կ'ըսէր Զեան Հաստիկը — կուծին նման , շուշանին նման , զաւին նման , կաթին նման , աղօթքին նման , անմեղութեան նման :

— Երկնքէն ես ուղիղ կ'իջնեմ երկրաչափական գծի մը պէս :
— Երկնքէն ես պարելով կ'իջնեմ ճայիկի մը պէս :
— Ես մաղի կը նմանիմ , մնառքային կնոջ երկայն արևա մազին :
— Ես մասի կը նմանիմ . սուրբ պատարագի միջոցին հաւատացելոց բաժնուած մասին :

— Միածանը կը յօրինեմ ես :
— Այլ անձրեւին օժանդակութեամբ ,
— Հողը կը բեղինաւորեմ ես :
— Սակայն աղմին օժանդակութեամբ ,
— Ծովին մակերեւոյթն ես արծաթի հանքի . կը հանդունակեմ :
— Հողին մակերեւոյթն ես՝ արծաթեայ գորդի :
— Ես աղամանդը կը չողացնեմ :
— Եսկ ես՝ սեւ ածուխը :


— Սեւ ածուխին ծառն ե՞ս կը բռուցնեմ՝ կը բարձրացնեմ :
— Ես ճերմակ պատին ե՞ս կը բռորեմ՝ կը բարձրացնեմ :
— Մասն ես՝ գարնան՝ կը ծաղկեցնեմ ձիւնազոյն :
— Մասն ես՝ ձմեռը՝ մեղրատոմի՝ կը կացուցանեմ հանգոյն :
— Ճամբան ես ճերմակ կարապին կը հանդպիմ :
— Ճամբան ես ագռաւին կը հանդպիմ :
— Ես հրաշէկ հնոցէ մը կը ծնանիմ :
— Ես հրաշէկ հնոցներ կը ծնիմ :
— Ոսկի անձրեւն ես եմ :

— «Ես կը հալիմ , այնքան գգայուն եմ ես» , աւելցուց Զեան Հաստիկն , որ արտասաւաց ձուէն մ'եղաւ աւելի՝ այս խօսքին հետ և . Երկնից կաճառապետին ձևոքը մրցանակը փայլեցաւ . այլ ձեռքն անչարժ մնաց : Արդինի ձառանդը շարունակեց .

- Ասխաղին բերանն ե'ս կը բանամ։
 — Խոկ ես նուադահանդէսին դռւռները։
 — Տնանկն ածխոյ մուրացկանութենէ ե'ս կ'ազատեմ։
 — Նուագահանդէսին հասն յթը

Կաճառապեսն երկնից՝ բերկրաշող՝ խօսք առաւ յայնուամ։ «Բարին է զերտգոյն գեղեցիկն», և աղքատասիրինն է յաւէտ առաջին մրցանակն։ Երկուքդ ալ հաւասարապէս արժանի էք որսակի։

Եւ լուսաւորներու անթառամ ձաղկօք համասակեռլ ձեռաց շրջանակին կէսն՝ Արփենի ձառագայթին, ու միւս կէսն ընծայեց Զեսն Հոտիկին։



ՄՏՍԱՇԹԻՄՆԵՐ

Մարգարիտն որ ծովին խորն է, ի՞նչ է մարգարտին քով՝ որ որտիս խորն է։



Ռասմիկ սէրն է որ սիրահարին կուտայ զաւակ, ոստանիկ սէրը՝ պաշկ։ Ռւրիշ բացատրութեամբ, պասկն է որ պարտի բերել զաւակ, և ոչ թէ զաւակիը՝ պասկ։



Երբ մանրի չուրն, աղիք կ'ըլլայ
լըճին վրայ։
Երբ մարի հուրն, աղիք կ'ըլլայ
ձակորն վրայ։



Գարունը փթթում է, Աշունը՝ փաստում։



Ծունկու կուրծքի մը վրայ չը պիտի տեսնուի երբեք, այլ ծունկու գեանին՝ յանախ։



Մեր բոլոր կերած ու խմած բաներուն մէջ որմնը հոգէն կ'ելնեն, հողին համբ չենք առներ բնաւ ա'յնքան անորչ անմանն, որքան երբ անձրեւէն յետոյ պատուհանը բանանք ու չնչենք։

Այսպէս ալ , սիրելիս , բան մը չի կայ որ սիրոյն համեն առնել տայ
մեր սրտին ա՛յնքան անոյշ առնենան , որքան արտասուլքն :



Խօսելու և համբուրելու համար երկու չըթանց պէտք ունի
մարդ . այլ ազօթելու և օրհնելու համար մէկ երկնասպից նայուածքի :



Ամէնէն սոսկալի հակապատկերը չէ . որդը՝ որ դիակ կ'ուտէ , և
թոշունը՝ որ որդ կ'ուտէ :



Դիմացի տունը վառող ճրագին-գուսով հաղին կրնամ կարգալ .
իսկ վարի սենեւակու վառող ճրագին լուսով բնու : Սոսկայն երր աշ-
քըս երկնակամարին անհամար ճրագիներին միսյն սեւեսի , զիրքը
կ'ինայ ձեռքէս , քանզի վումազնյն Գիրքը կը կարգամ :



Տասը մաս , մէկ մասնի . — հին ամոլն :

Մէկ մասնի , տասնեւակ համանի . — նոր ամոլն :



Երր սագի վեստրով կը զրէին մատենապիրք , աղանիի սըր-
տով կը մտածէին մնծաւ մասամբ :



Գառանց դիեցումն որքան սրտառուչ , որքան վեհ է . կաթ
ձձելու համար գառնուկի կը ծունկի կազայ , որպէս ի հնումն ուսանողն
ուսուցին առջեւ ծունկի կոզար :



Ես ինձի հարցուցի : Մոթը , երր զիշերն համնի ու ճրագս վա-
սի , ուր կը խուսափի : Փնտունցի , աթոռակիս տակ քիչ մը մոթ
զայ : Փնտուեցի , զանկիս մէջ շատ մոթ զայ : Գանկս , աթոռ
Բարձրելոյն :



Դրամն զմարդ կ'ընէ քար . իսկ բարի սիրով շաքար :



Մարդ ըլլալու համար չէ բաւ երկու ոտք ունենալ . էսկանն է
երկու ոտքով չը սողալ :


❖

Կէս ժամ տեղ մը մի՛ նստիր, կէս ժամ մարդու մը հետ մի՛
խօսիր. Եւ այս է Առողջապահութիւնն։
Երկու գէմք և երկու տուն մի՛ ունենար. Եւ այս է Բարոյա-
կանութիւնն։

❖

Կեանքը մազ ունի, անմահութիւնը՝ ճառագայթ,
Աչքը թարթիչ ունի, նայուածքը՝ թափչ։
Նիւթապաշտը մատնանիչ կ'ընէ, հոգեպաշտն՝ ակնանիչ։
Չորսն իր եղերքը քար կը շնէ, քարն իր եղերքը՝ մամուռ։
Ամէն ինչ որ կը դադախանայ՝ ձերմակով կը պատկռի. լիուր՝
ձիւնով, ալիքը՝ փրփուրով, մարդու ալիքով, սոմնքը կաթով։

1906 Յնիւր. - Փեսր.
Բերդ.





ՄԵՐԱԿԻ ՎՐԹԱՑ. ՀԱՅՈՒՆ.

(ՀԱՐՍԱԿ)

Տեսակ - Առաջին ՚ի Դպրության Արժաշը.



ՊՈՍԱՀԵՐ

Մի՛ բաեր, բոլ անյայ մընայ
Մըսեւմիդ՝ նոյ կուսին անուն.
Զի մի՛ զուցէ երբ ժայտի նու,
Սրտիկդ ըզզայ վիւս մը անհուն :

Մի՛ վասահիր զանի բուղրին,
Երբ ուզես ուրդ նեղոււ ի զիւ.
Զի կան աչեր դիսող շուռ զին,
Հոգւոյ զաղսնեաց նեսաթերի :

Մի՛ զրեր զայն արեւին տակ,
Վլրայ նողին կամ աւաղին.
Քունիդ իսկ շրլար անոր զիտակ,
Զի խմաց տայ նոյ եւազին :

Մի՛ բաեր զայն եւ այն ծաղկանց
Որ իւ նաևտեն վայր անկանին.
Եւ, — մեռնին սիս սիրախանձ, —
Մի՛ բաեր զայն ցուրտ դամբանին :

Զի զաղսնապահ՝ չի՛ք բարեկամ,
Ո՛չ ալ անխօս՝ ծաղկունք, բոյեր,
Ո՛չ ապահով բդրիկ մ'անզամ
Որ չի մատնեն պըւեսին ուր :

Ո՛չ ջուրք այնան սասկաբախ ոք
Մրգեն զետեն նեսքն իւր գրոց.
Զի ո՛չ նունն է բաւական յուր,
Ո՛չ սիրիմն ալ բաւական զոց :

Թրզմ. Աղեքս. ՓԱՆՈՍԵԱՆ

Դիր. — Ե. Քառանդրոց կ. իր. որ մեջ
պահուց : Գ. Վ. Վ. Վ.

Իշ. — իր. որ մեջ պահուց :

ԱՊՐԻԼ



Սիրելի մանն երու հաղորդեն,
Եւ հարիւր ՄԱՀՈԶԴԻ ճի՛շդ մէկ բառորդեն
Հարկ ըլլայ տրպել . — Տէր - Ներսէսեանենի
Կրնան մեզ ըսել «Պիտի հասցունեն» . . . :



ԱՊՐԻԼ = ՅՈՒՆԻ.



Առէն անոնք կուզայ լ.ս. Aprilis բառէն լատին թագուի մէջ կը նշանակէ սրանակ», որովհետեւ Երկիր առ ամսուն է, որ իւ ծոցը կը բանայ ընդունելու համար իրեն յանձնուած տունկերը, ինչպէս նաև նախադ աշխան ցանուած մերեւը ծինչ տալու համար, Առէնը առու զարանաւ են նաև յունարէն Ագրուս-ի- բառով՝ որ նեշտութեան դիցունոյն անունն է, որուն նորիած էին բնութեան վերինդանութեան արև ամիսը :



Տարւոյն չորրորդ ամիսն է, Ապրիլ՝ մեր գործածած Յուրիան տամարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն զործածած Գրիգորիան տոմսութ հաշուով՝ Ապրիլ 13 օր կանուխ կ'սկսի մերկնէն. իսկ Հունիս. Տարւոյն Բ. ամիսն է, զան զի տարեգույսը առաջ Մ-ր-էն կը հաշուուէր, Ապրիլ մէկն կատակի համար իրա խորիք ֆրանական առյուղութիւն մըն է, poisson d'Avril (ապրիլի ծուկ) կոչուած, որուն poisson բառը աղասապամը ըլլալ կը համարուի passion (չարչարանը) բառին, ակնարկութեամբ Քրիստոսի չարչարանքին, որ 20 զար առաջ նոյն ամիսին սկիզբնեւը պատահած է, օր ուր նեհայր զևսուածուողին մէկ առեանէն միւսը խորիցին ծաղու եւ նախատինքի համար :



Հունօքինը առատութիւնը այս ամիսին յայտնի կ'ըլլայ, եւ ժողովուրդը «Ապրիլի անօրեւը մարզրի է» առած մը ունի՛ նոյն ամսուան անօրեւինը բառեւար դերը ակնարկող, Խորզել ոչխառնեւը, մաղել հորթերը եւ կաթէ կրտել զառնեւը,



Ապրիլի խորհրդանիշն է Ց-լը (Taurcus) որ զոդիակոսի 2րդ կենդանակերպն է, եւ զար կը ներկայացունեն համանուն կենդանիին (Կ-Հ-Հ) պատկերովը :



Մեր նախնիք ԱՀԵԿԱՆ կոչած են Ապրիլ ամիսը՝ որ է Գարուն եղանակին երեսի ամիսներէն միջինը, Եղրեւանին առ ամսուն կը բանայ իւ բոււեան ոչկոյզները. — 1870 ական Թուականին սկիզբնեւը թէեւ փործ մը եղաւ Առէն օսար անոնքը փախանակելու Մ-ր-էն նոր յուցուցմամբ, — իւր համառօտութիւն «Ճաղկային ամիս»ի, — բայց ընդունելութիւն չի գտաւ :

ՀԱԽԱԲԻՒԹԱԿՈՆ

«ԵՐԲ ԱՅ ԿԵԼԱՌԵ ՀԱԼԵԴԵՆՔ»

Նորածին վառեակին ծննդեան գործարանը որ դեռ մայացին վիճակ մը տնի՝ ամեն օր իր բաժինը կ'ըն-
աւի մարմելին սաացած անունդէն, մինչեւ որ արրունք
նաև : Մէյ մը որ այդ գործարանը կատարելագործուած
է, կ'ակսի իր աշխատութեան, իր սպառումին, այն է
առկիթ արագազրելուն, աքաղազի օժանդակութեան ա-
անց պէտքն զգալու : Աւելցունենք թէ, ձննդ . գործա-
րանին կանխահամ կամ ապաժամ կատարելագործուած
ախտում ունի կիմայի ազգեցտթենէն :

Դարմանամուտին ծնառ վառեակիները՝ դէպի ի աշնա-
առաջերջ ած կ'ելլան, աշնան ծնածները՝ դէպի ի գարնա-
ցալիրջ, իսկ առառը ծնածները՝ դէպի ի գարնանամուտ :
Ըսդ համբաւէս հասարակ ցեղի պատկանող հաւեր եօմն
ածու : Կ'ակսին ածել :

Տաքն ու ցորաք կ'ընդհատեն ածումը, հետեւա-
մէս ած ելլայու Ե՞ն յամար եղանակն է գործունք :

Ըսդարձակ աւող, կանոնաւոր և փոփոխ սննդառու-
թիւն, կանանչեղէնի և որդերու հայթայիթում (ինչպէս
որկրմայր, նևպուկ, փայտի կամ թեփի փառմէ զոյա-
զոլ որդեր, ևն.), հանուցին, հաւրակին ու ջորին մաք-
ութեանը մասին ջամբռած խնամք, անկիւնաձեւ հու-
ոցներու շնորթիւն, Յ-կ համար մէկ բունկալի
գործածութիւն, բարեխասն օդ, Եկն մինչեւ 8 հաւի
քալ մէկ աքազադի յանձնում, ինչպէս նաև անոնց
հակարմանին ու շրջագայութեանը յատկացուած տեղին
անառութենէ զերծ զանտիլը, այս բոլորը կը նպաստեն
հաւերուն շատկէկ ածելուն :

Հառ մը ձմեռն ալ ածեցտնելու համար պէտք է 10-
15 ասնդիկաս աստիճան բարեխասնութեան մը մէջ պա-
նել դայն, և անոր կերցունել վարսակախառն եղբարտա-
ցորին կամ կանեփախառն սեւ ցորեն (sartasın), երբեմն
ու աղցանի և թրթնչուկի նման կանանչեղէններ :

ՀԲ. ՏԱՆՅԻՒԵԱՆ

Մանազէս Եւկր. գիտաթեանց

ՊԱՇԱԽԱՐ ՍՈՒՏԵՐ

(Ա. Նկարիչ). — Տախտակ մը ներկեցի մարմարինի նմանողութեամբ, այնքան ձգրիս, այնքան բնական գոյնով մը որ երբ չորին վրայ զրի զայն, խկոյն յառակը սուզեցաւ:

(Բ. Նկարիչ). — Ջերմոշափա կախեցի պատկերակարէս՝ ուր զետեղուած էր բևեռացին երկրի տեսարան մը Անմիջապէս աստիճանով Օէն վար իջաւ: Այնքան կենդանի էր նկարս:

(Գ. Նկարիչ). — Լուսանկարէ մեծցուցած հարուստի մը պատկեր՝ զոր անցեալ օր չինեցի, իրաւենին այնչափ նման եղաւ օր չարամը երկու անդամ պէտք էր ածիւել գէմքը:

◎

Լուսանցի երեք բարեկամ պողոտայէ մը մէկտեղ քալած տառննին՝ յուշապակ մը կը գտնան գետնէն: Եւ յուշապակը ուկեայ էր, աղամանդակիուռ ու թանկադին: Մէջերնին ինչպէս բաժնել զայն. հոգ էր ահա խնդիրը:

— Մեր երեքն ով օր բացարձակ սուտը կարենայ խօսիլ հիմայ, անո՞րը թող ըլլայ այս պոչը, կարծիք յարանեց մին: Միւսները հաւանեցան:

Վայրը թռամֆայկարի հրապարակն ըլլալով՝ — ուր կոթողուած է նէլաբնի սկայիկ յուշարձանը, — իրենցմէ մին ձայն առաւ, աչքերը գէպի երկինք ուզգած.

— Սա աշարակին գագամը, կը աեսնէք, պզտըլիկ ճանձ մը թառեր է . . .

— Ի՞նչպէս չէ, յարեց երկրորդը. թեւերն ալ, նա՛, ոկաս գողգղացունել . . .

— Բայց գուք կարեւմը չէք ահսներ կօր, վրայ բերաւ երրորդը, աչքին մէկը կոյր է անոր . . .

Իրաքանչիւրը սակայն իր խօսած սուտը գերազանց նկատելով, վէճը վերտանի տաքնալու վրայ էր, երբ քահանայ մը անցաւ հննկէ:

— Ահա՛ գոչեց մին, թո՞ղ այս անձը իրաւարար կանգնի մեզ:

Ու կրօնի պաշտօնեան խնդրոյն իրազեկ ըլլալէ և հրաշալի յուշապակը զիտելէ վերջ՝ հանդիսաւոր շեշտով մը սկսաւ խօսիլ, աջ ձեռքը կուրծքին սարած.

— Կեանքիս մէջ սուտ երբեք չեմ խօսած . . .

— Իրեն ասնք պոչը, իրեն, դոչեցին երեքը միարերան . . .

QUALITAS BK

Հիմքերն աղօթել Մեծարշաբ

ԲՆԴԱՀՆԵԼՈՒԹԻՒՆՆ. — Նատ քաղաքավար վարմունք
և մեծաբանք ակնկալելու իրաւունքը ունին ամէն ստորագ՝
որոնց ասպարագականութիւնն կը չնորդէք : Եթէ թերութիւնն
աշմարէք ձեզմէ, հիւրընկալուող անձանց վրայ, ուրիշ ճեղ
վիրենք հրաւիրեկնիդ զանց կ'ընէք . բայց ցորշափ անոնք
ձեր մօտը մնան՝ ո՛չ մէկ պատրուակի տակ կարելի է
տհաճութիւննիդ իրենց զգալի ընել : — Մէկու մը այցե-
լութիւն տուած ատեննիդ, ընակարանին մէջ տեսնուած
անպատշաճութիւնն մը համոքէս լուս կենալու էք : —
Պատշաճութիւնը կ'արգիլէ ննջասրահէն անցունել հիւր
մը՝ սալոն առաջնորդելու համար : Էնակարանը երբ նեղ
է և այս անպատճեռութիւնը կայ, աննկողնին երկայնու-
թեամբ մէկ ծայրէն միւսը կարելի է թանձր կտաւէ վա-
րագործ մը ձգել :

Ա.38. — Պաշտօնական այցերը պէտք են կարծատել ըլլալ : Մտերմութիւնը միայն ներելի կ'ընէ այցելութիւն մը երկարել . բայց այս պարագային խոկ պէտք է զգուշանալ՝ երբ տանը ընդունելութեան օրն է , վասն զի կրնայ ենթաղբակի թէ եկող հիւրերը աչքէ անցունելու դիտում մը ունիս : Մեկնելու է նորահաս հիւրերու մեկնումին առաջ : Առաջին անդամը ընդունուած այց մը պէտք է շուտավ փոխարինել , եթէ յարաբերութիւնդ արունակել կ'ուզնու :

ՃԱՇԽ ՀԻՄԱԿԻ մը երր ընդունիք, հարկ է որ հրա-
էրին անձամբ պատասխանելու մտադրութիւննիդ իս-
կոյն հաղորդէք, զձեզ հրաւիրադները թէական վիճա-
կի մը չմասնելու համար: — Երեկոյթի եւ պարահանդէ-
սի հրաւերներու գրաւորապէս պատասխանելը հարկեցու-
ցիչ չէ: Ներկայութիւննիդ երր ընդունադիր կը ծառայէ
արդէն: Ճաշի հրաւերները — ըլլան բերանացի կամ զը-
ռաւար — սովորաբար 8 օր առաջուրնէ կ'ողղուին:

ՓԾՈՒԻՄ ԽՌՀԵՐ

Ազերախտութեան մը ներելով՝ գործած բարիքնիս
լրացուցած կը լւանք :

Մէկու մը թախանձանքին վրայ չափազանց խորհի-
լը՝ տեսակ մը պատրաստութիւն է մերժումի :

Կիրքով պատճելը պատճել չէ, վրէժ առնել է :

Այն որ խօսիլ կը փոթայ՝ ուրիշները լուելու կը
հրաւիրէ, չէ թէ դինքը մատկը ընելու :

Աղքատը օշատ բանցի կը կը կարօտի, խել աղահը
«ամէն բանցի» :

Մարդու մը գիտութեան չափը հասկընալու համար
պէտք է անոր չափ զիտուն ըլլալ :

Դրամ պարզեւեցիր, ազերախտ շահնեցար : Փո՞խ
տուիր, թշնամի շահնեցար :

Ապիկար մարդիկ ուրիշներուն կարծիքը կը գործա-
ծնի, իսկ մնձ մարդիկ կը փոխեն զայնս :

Երեք անդամ տուն փոխելը մէկ անդամ հրդեհուե-
լու հաւասար է :

Երջանկութիւնը երր բարեհածի մեղ ացցելել, այն-
չափ մնձ է որ զլոխը երկնք կը դպի . բոցը մնր դբո-
նէն անցնելու ատեն ա'յնչափ կը պղտիկնայ որ չատ ան-
դամ զայն չենք նշմարեր :

Թեթևամտութեան ստուգագոյն նշանն է իրերուն
միայն ծաղրական կողմը տեսնելու մարմաջը :

ԳԵՂԱՐՈՒԻԵՍԱԿԱՆ

ՀԱՌԱԿԱԿԱՐ ՆԿԱՐՆԵՐ

Եթէ ձեզ հարցուի թէ «օրո՞նք են աշխարհիս լաւագոյն նկարները՝ զնանատուած և ափեղերական հռչակ հանած», կարդացէք հետեւեալ ցուցակը:

Լուվրը ունի Լէօնարտո տավինյի և առօգօնատան: Բուռաօն՝ — Վէլազզուի «Մէնինա»ը:

Ռէժիֆի մուսէնը յԱմսիթէրամ, — Ռամզուանտի «Գիշերային հսկում»ը:

Լա Հէի թանգարանը՝ — Բոլ Բոթէոի «Մասաղ Յուլ»:

Պէրլինի թանգարանը՝ — Վան Տիքի «Գառնուկի պաշտոմ»ը:

Վիէննայի Պէլվէտէռէն՝ — Ռիւպէնի «Իւ Տէֆէնսո Խորան»ը:

Տրէզունի թանգարանը՝ Ռաֆայէլի «Մատոննա»ն: Միւնիիսի բինաքօթէքը՝ — Մուրիլոի «Սելս ուսողներ»:

Անթուերի մուսէնը՝ — Մացիի «Խոչէն վարիշնալ»ը:

Ֆլորանսի Բիթի թանգարանը՝ — Ռաֆայէլի «Լա Մատոննա Տէլլա Սէճրովա»ն:

Պօրկէզի թանգարանը ի Հոռվմ՝ — Դիցիանիի «Սուրբ և ամբարիչտ ուրբ»:

Գեղարվեստից Ակադէմիան՝ ի Վենետիկ, — Դիցիանիի «Վերատիտիումն Ա. Կուսին»:

* * *

Այս ցուցակը համառօտ է թէեւ, բայց յիշատակուածներէն խրաքանչիւրն ալ մէրմէկ ճշմարիս զլուխ դործոց է՝ զոր մողական վրձինը կերտած է կտաւին վրայ, և որուն պէսներուն համար է անշուշտ որ կայեւառ Փրանսացի արտեստագէտը զորցած է.

*En visitant les chefs-d'œuvre de Part,
Je rencontrais celui de la nature...*

ԲԺՇԿԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Մեռնելէ վերջ յարութիւն առնող՝ Քրիստոնի բարեկամին, Դաղարոսի տօնախմբութիւնն ըլլալով այսօր, սիտի խօսինք մամուսան վրայ:

Կեանքի վախճանն է, դադա՞րն է մահը որ յառաջ կուգայ հոգիին՝ մարմինէն անջատուելէն: Սակայն զըժուար է իրական մահը երեւութական մահէն որոշելլը: Անշնչութեան, մահաքուն թմրիր (léthargie)ի, թալուկի, սառումի, կայծակի, զինովութեան և ինչ ինչ դեղիրուազդեցութեան պարագաներուն է որ կը որատահինք երեւութական մահուան՝ որմէ կարելի է դարձ մը դէպ ի կեանք:

Բացակայութիւն բազկերակի և չնչառութեան, գիտակցութեան կորուստ, անզգայութիւն, բթամատին ծըսիը՝ զէտի ի ձեռքին խռուչը, մասներու և ականջներութափանցկութեան անհնառումը՝ անստոյդ են իրր ազդարար մահու: Աւելի ստոյդ են հետադայ նշանները: — Եէմքը բացարձակ անչարժութիւն մը կ'առանեն: Աչքերը անփայլ եւ անթափանց վիճակ մը կ'առնեն: Ստորին ծնոսը կը չ'քի: Մարմինը կը պազի աստիճանորար: Մոռի կամ ճերմակի զարնող կարմիր արասներ կը գոյանոն մէջքին վրայ, կռնակը, բարձքերուն վրայ, վեցերորդ ժամէն սկսեալ: Ականջնիս եթէ երկար ատեն դընենք կուրծքին, ո՛չ մէկ զարկը այլևս կը լունք որտին:

Սակայն բացարձակապէս անսխալական նշաններն են:
1.—Դիակնային բրառութիւն (rigidité) որ ընդհանրապէս քանի մը ժամ վերջը տեղի կ'ունենայ, բայց որ ինչ ինչ պարագաներու մէջ կրնայ ալ չի պատահիլ. 2.—Փառում, որուն սկսիլը կը հասկցուի փորին կանաչօրակ դոյն մը առնելովը, հիւսուածներուն թուլացմամբն ու նեխումն հոտին ծաւալմամբը:

Այս պարագաներուն ճանաչողութեամբն է որ մահուան իրականութիւնը ստուգութիւն կը գաւնայ կամ ոչ, և մեռած նկատուող մը կը փրկուի կենդանուոյն թաղուելու վտանգէն:

Ապր. — Բայուլ. Յուրութեանն Հազարու, Գուշ:

ՏՊ. Ա.

Զ Ի ԹԵՆԻ

Զիթենին աշխարհիս հնագոյն ժառերէն մին է մըշտադալար : Կը պատկանի միաթերթ երկրթակ տունկերու սեռէն՝ յասմկազգիներու ընտանիքին : Տերեւները բաց կանանչ են վրայի երեսներուն, և արծաթագոյն՝ տակի երեսներուն : Առաս ծաղիկ կը բանայ, պղտիկ, ողկոյզի կամ յուրանի ձեւով շարուած, որոնք գեղին են առաջ ու բացուելէ վերջ կը ճերմկին՝ կեղրոննին միայն գեղին մնալով : Պտուղը (զոր կը ճանշնանք ձիքավուղ անուանի), ձուածեւ, սալորի մնծութեամբ, մասու է, իր կեղրանը ունենալով կարծր և փայտանիւթ կուտ մը . այս պտուղը կանանչ ու պինդ է դեռ խակ, կը կակզի ու կը սեւնայ հասուննալուն . այն ատեն է որ ճմլիշի տակ կը դրուի՝ իւղը (ձիթ) դուրս հանուելու համար : Երբեմն խակ կը քաղուի և աղջուրի մէջ պատկելով քիմքին հաճոյ աղանդեր մը կը դառնայ՝ որ սակայն քիչ սննդարար է ու դժուարամարս : Զէթը հին ժամանակներէն ցայսօր ընդարձակ և շահարեր առարկայ վաճառականութեան՝ կը ծառայէ իրր սնունդ, լուսուորութեան հեղանիւթ սրբավայրերու կանթեղի, աճառի պատրաստութեան են :

Այսպէս, այս ծառը թանկագին պարզեւներէն մին է զոր ընսութիւնոր տաւած ըլլայ մօրդուն : Զիթենին կրնայ ասրիլ մինչեւ 700 տարի . իր փայտը տօսախի պէս կարծր է, որով գաւաթ են . կը չինն Երուսաղէմի մէջ : Կը սիրէ տառապարին տեղեր, և կը բունի ժեռուարլու ըներու կողին կամ գագաթին վրայ խակ, ուր քիչ հող կրայ : Քսանի մատ ձիթենիի տևասակ կը հայտախին, ամէնքն ալ տարաշխարհիկ : Այս ծառը դիցարանութեան մէջ և ի նախնիս առաջին տեղը կը գրաւէ իրր խորհրդանիշ Խմաստութեան, Յաղթութեան և Խաղաղութեան : Այսօր, ասպր. 15, մեր եկեղեցիներուն մէջ ամէն ոք նոյն ծառէն ոտտիկ մը կ'ունենայ ի ձեռին, ժողովուրդէն ովասնաններով և ձիթենիի ոստերով զիմաւորուող Քս.ի յԵրուսաղէմ մուտքին ի յիշատակ : Բարեւպաշտ կիներ ոսվորութիւն ունին տանց մէջ երբեմն զայն ծխեւու . իրր ցառահաղած :

ՀԱՅՈՒՀԻՆ

Առաջնային թիւնակութեալ 10 դրամականութեալ գումարը — Գումարը — Գումարը

«Տասն կուսանաց» տօնախմբութիւնն ըլլալով այսօր, կ'արծէ մեզ բերել մեր անզուգական երգիծաբան Յ. Ալփիարի հետեւեալ էջը՝ որ սրամտութեան փոքրիկ զլուխ գործոց մըն է գրեք:

... Ամբողջ միս, կլոր, գանգաղ: Աղուոր աշքեր, սեւ, խոչոր Հայուհին այն պատկերն է զոր ո՛րքան հեռուէն զիտես՝ ա՛յնքան աղուոր կը գանաս: Մաղեր, ամէն առասու չի կրնալ սանաբելու շափ առատ: Կոկիկ սիրս մը՝ ահազին կուրծքի մը տակ:

Պատուական մայր, սքանչելի կին, բայց անհամ տարփուհի: Կը ջանայ սիրուիլ և կը խորչի սիրելէ: Կը զգայ, բայց զգալ չխտար:

Սնգամ մը որ ամուսնանայ՝ կը զգչայ կարգուած ըլլալուն, Եւրոպացի կիներուն ճիշդ հակառակը: Գեղ, չնորհ չեն պակսիր իրեն, բայց չզիտեմ ինչ մը կայ որմէ զուրկ է,

Տանտիկին, մաքրասէր և բամբասող: Ճամբորդութիւն ընել միտքէն չանցըներ, և ծովէն կը բռնուի: Այրի մնալը առաւելութիւն մը չի սեպեր ֆրանսուհիներուն նման:

Սիրոյ պայքարին մէջ ակար, և յաջող՝ էրիկ-կինկան կոփիներու մէջ:

Եթէ ներելի ըլլար կիները բայերու հետ բաղդասել, սիստի ըսէի թէ Եւրոպացի կինը կրաւորականն է, մնացեալները՝ ներգործական, իսկ խեղճ հայուհին՝ չէզոք:

Բնականարար բացառութիւններ կան զորս կը յարդեմ, ինչպէս կը յարգեմ ամէն կին առանց բացառութեան:

Եզրակացութիւն. — Մարդս իրեւ մայր և իրեւ աղջիկ ունենալու է Անգլուհին, իրեւ քոյր՝ Գերմանուհին, իրեւ տարփուհի՝ Ֆրանսուհին, իրեւ կին՝ իտալուհին կամ Ապանուհին, իսկ իրեւ զոքանչ ունենալու է Հայ կինը:

Աս վերջինը վեսաներէն խմացած եմ ես:

Յ. Ա. Փ Բ Ա. Բ

ԵԽԵՐԱՆԿԻՆ ԵՆԻԿՆԴՅ

(Ա.Ի.Ա.Գ. ՀԻՆԳԵԱԲԹԻՒ ԶՐՈՅՑ)

Յուղայի երկիրը, — Նազարէթ քաղքին արեւոտ
դաշտերուն մէջ, — Մանուկ Յիսուս իր ընկերներուն հետ
կը խաղաք :

Զեւքերը՝ որոնք համակ բարութիւն էին ու սէրտ առուակին ջուրովը և եղերքի հողովը կ'աշխատէին թրել պարլիկ թռչուններ՝ որոնք յետոյ թեւատարած՝ կը շար- ուէին գետինը :

Փարիսեցի մը անցաւ :

— «Մեզաւո՞ր տղայ, դուեց, շաբաթ օրով ի՞նչ կ'ը-
նես հող»։ Ու իր ոսքերուն կապտութեամբը ուզեց առ-
ըլքակել ցեխէ թուչունները։ Բայց Յիսուս թաթիկներո-
վը երբոր ծափ դարձաւ, կառէ կիրառած այդ թուչնիկ-
ները կենդանութիւն առին խօսյն ու վեր թռան։

Միծեռնակները ծնուժ էին : Խրենց մթին թեւերով
անոնք բարձրացան մինչեւ այն տանիքը՝ որուն տակ
Յիսուս կը բնակեր : Աւ, միեւնայն հոգէն՝ որպէս ինուե-
ցան, խրենց բայնը կառուցին :

Ատեն անցնելէ հոգ, երբ թիսուս ա՛լ մարդացած՝
դէպի Դողգոթա քաղեց, հէզ թռչունները թաղձադին
հետեւցան Անոր ճամբան ամրոցի երկայնութեանը, թե-
ւերնին ծոյլ ծոյլ ժիացնելով օդին մէջ, և ընդհատ ընդ-
հատ՝ ցաւի հիւեր արձակելով:

Տէրը մնունիլ կ'երթար . արքունքին հետ կարսիր
կայլակներ կը հաւիճ երեսներէն :

Ան ասեն ծիծեռնակները մէկ մէկու ետեւէ իրենց կը-
տուցով փետաեցին Պատկէն այն փոշերը՝ որ Անոր ճա-
կատը կը ծակծրկէին :

Ժամերը անցան : Հուսկ հեղեղանքէ մը վերջ ետզ-
հալը աւանդեց հոդին :

... Երկիրը սասանեցաւ, ծիծեռնակները սրաըփա-
յին ու իրենց թեւերը ասի՞ն սուզի այն վերաբերեան՝
լոր անկից ի վեր երրէք չի կրցին ձգել վրանուն,

ՃԱԾԱԿ ԳՐԱՄԱՌ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

«ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՌԵԼՈՅ»

(Օրուան Տօնիմ Առիքով)

Ապա եթէ Քրիստոս քարոզի թէ ի մեռելը
յարուցեալ է, դիմք ասեն ոմանք ի ձենջ եթէ
յարութիւն մեռելոց չիք: Եթէ յարութիւն մեռել
լոց չիք, ապա և Քրիստոս չէ յարուցեալ: Եւ եթէ
Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քա-
րոզութիւնն մեր, ընդունայն են և հաւատքն ձեր
եւ գտանիցիմք սուտ վկայք Աստուծոյ. զի վկա-
յեցոք զԱստուծոյ թէ յարոյց զՔրիստոս. զոր ո-
արդեւք յարոյց, եթէ մեռեալք ոչ յառնիցեն
իսկ եթէ մեռեալք ոչ յառնեն, ապա և Քրի-
տոս չէ յարուցեալ: Եւ եթէ Քրիստոս չիցէ յա-
րուցեալ, ընդունայն են հաւատքն ձեր. և տա-
կաւին ի նմին մեղմ կայցէք: Իսկ արդ որ ննջե-
ցինն ի Քրիստոս, կորեա՞ն արդեւք: Եթէ այս
կենօքս միայն յաւսացեալ եմք ի Քրիստոս, ոզոր
մելի եմք քան զամենայն մարդիկ:

Այլ արդ Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց
առաջին պառող ննջեցելոց. Քանզի մարդով եղին
մահ, և մարդով յարութիւն մեռելոց: Որպէս
աղամանն ամեներին մեռանին, նոյնպէս և Քրի-
տոսին ամեներին կենդանացին:

907,000 ԱԲՎԵԱԱԼ

(Ա. Բուղը առ Կորնքացիս)

Ապրիլ 22 — ՀԱՐԱԴՐԱՎ ԶԱՅՈՒԹ

Կիր.—Զամփի Յարուցեալ Ցեղական
մերու Ցիոնու Քրիստոս:



Մ Ա. Հ Բ.

(ԱՐՉԱԿԱՆ ՔԵՐԹՈՒՄՆԱՐ՝ «ՄԵԽԵԼՈՅ»Ի ԱՌԻԹՈՎ)

Մահը Օրէնքին վրէժն է էակաց մնդանչումին դէմ։
Մահը հունաւորութեան ազդարար զանգանին է։ Մահը
յաւխտենականութեան յաղթանակն է չափուած ժամա-
նակին դէմ։

Մահուան վրայ մտածողին շուրբները իրար կը փակ-
չին և է՞ն պերճախօսը համր կը դառնայ։

Մահը յուսեանսութեան ամբացն է և անմահութեան
դիտարանը։ Շիրմին քարը Աստուծոյ դարիրն է։ Հոս ան-
հաւատը կը պարզանձի։ Մահը Կեանքին դիրան է։

Մահը մէթրն է որով կը չափուի ապրողին արժանի-
քը։ Մահը մառախուղն է՝ ուր կը խարիսափին հողի-
ները, մայրն է ուր կը ննջեն հողին զաւկըները։

Մահը սառապեալին վերջին ապաստանարանն է, յան-
ձապարտին՝ քաւարանը, և անմնասպանին՝ յինարանը։

Մահը սուսքինութեան մնջ ազդակը, կինաց վեր-
ջակէտը և Յաւերթութեան չուկէան է։

Մահը այն սեւ պատն է՝ ուրկէ անդին չեն զօրեր
թափանցել ո՛չ տեսողութիւնը, և ո՛չ բանականութիւնը
մարդուն։

Մահը յուսեանսութեան յեսանաքարն է։

Մահը՝ սիրտին քնարանարն է։ անոր չափ ցունց ե-
ղանակ մը ո՛չ ոք կրցաւ զարնել։ Սիրտը մօհուան քնարն
է։ Շիրմին մէջէն, դամրաններու ճակտէն իսկ մարդկային
մնափառութիւնը կը բարբառի։ Հողիները շիրմէն եր-
կինք կ'ելլին, և սիրտերը հոնկէ Աստուծոյ կը բարձրանան։

“ԽԸ Ը Ը Ի Լ Լ Լ Զ”

Ամէն տարի, գարնան դրէթէ կիսուն՝ ապրիլ 23-ին է որ կողայ յունաց Ս. Գէորգի տօնը, Խրաբրէլեզի գողադիպելով:

«Գէորգ» յասուկ անուան յունաքնն է «Եօրիի» որ սապէս կ'ստուգ արանուի. — և երկիր, եռիջ = կը գործեմ, այսինքն «երկրագործ»: Իսկ «Խրաբրէլեզ» աղաւաղումն է արք. բառի մը. խուտրէր (շահ.) կանաչութիւն կը նշանակէ: Եւ զալարիքն ու Գարունը անձնատ որող սուրբ մըն է Գէորգը: Կը անմուի թէ Խրաբրէլեզն ու յուն. Ս. Գէորգը սերտ առընչութիւն ունին միմնանց հետ:

* * *

Նախապաշարնալ միաքայլ կիներ կիրակի կը բռնին այդ օր՝ եթէ յլի են, զի մի՛ գոցել ժոխն, կամ, ծնունդ տան թերացեալ զաւկի մը, Ս. Գէորգը «ծուատօն» նը կասելով: Սավորութիւն անին անոնք և հատ չոր բակւայ թրջելով անկելու առ իրիկունն ու սա բանաձեւն ըսելու. «Մուռը մուռը հոս բուսնի»: Չեն աշխատիր, գուրս չեն ելլար, գուռ չեն գոցեր, և դեռ կարդ մը մնապաշատիկ արարքներ՝ որոնք ուրոյն խմասներ ունին իրենց համար: Այսպէս, յլին՝ զուռ, սան կամ սուփ եթէ բանայ, պարտի եաքէն բաց ձգել զայն, որպէս զի ծնելիք զաւկին մէկ դին դոց չի մնայ: Նոյն օրն եթէ ննջէ՝ զաւակը փակ աչքով կուզայ աշխարհ, եթէ սրուակի խից դնէ՝ սրբանը կը գոցուի. եթէ ծաղիկ խօթէ ճակախն՝ զաւակն այդ անզը ծին մը կ'ունենայ:

Խօսինք այդ ծինին վրայ: Մինը խայտանիշ բիծ մըն է արխանային՝ զոր կը նշմարենք ոմանց մանաւանդ երեսին վրայ, մոռ կամ մութ կարմիր սիստակի մը տեսքով: Ատոր զդ. բժշկ. բառն է ձեսիր որ ումկ. «Խրաբրէլեզի նշան» անուամբ կը ճանչցուի: Դատնալով կանացի նախապաշարմանց, ըսնենք թէ բոլոր այն ուամիլութիւնները զոր թուեցինք՝ իրականին մէջ գոյութիւն ունին, վասն զի գիտապէս սառոյդ է որ յլին անձին համար երր բան մը կասկածի՝ կ'ըլլայ:

(ԲԱԾԿԻՐՔԷԿՈ)

ՕՐԵՐՈՒՆ ԱՆՌԻՆՆԵՐԸ

(ԲԱՆԱԱԿԻՐԱԿԱՆ)

Վաղը, Ապրիլ 29, «Նոր կիրակի» է: Քրիստոսի յարութենէն առաջ, հանգիստի օրը շաբաթ էր. անկէ վերջը քրիստոնեայք ի յարգանս Անոր յարութեն՝ հանգիստի օրը փոխան շաբաթի՝ միաշաբաթի, այսինքն կիրակիի վերածեցին. և այս ի՞նկ է պատճառ Զատկի դեմք կիրակիին «Նոր կիրակի» յորդորչուելուն: Հիմայ հետաքրքրական է գիտնալ թէ ի՞նչ կազմութիւն ունին շարթուան 7 օրերուն անունները:

ԿԻՐԱԿԻ (շաբթուան Ա. օրը) առողջարձութիւնն է յան. «Քիրեաքի» բառին որ «առերտնական» բաել է: Բ₂, Գ₂, Դ₂, Ե₂, Չ₂, Զ₂, Տ₂, Չ₂, Ս₂. Օրերը, ՈՒՐԱՅԻ սառողարանութիւնը որոշ չէ: Հիները կսառողարաննեն զայն որ և րօր, ի միշտակ Քրիստոսի մահուան և թագման՝ որ նոյն օրը տեղի ունեցած է: Ուղիղը կը կարծուի ըլլալ ասորերէն բառէն՝ որ «նախրնթաց օր» կը նշանակէ, և արարերէն «արփիէ» բառն ալ տակէ ծագում առած է: ՇԱՅԱՅԹ՝ հրէից «ասպար» բառէն առնուած է՝ որուն իմաստն է «հանգիստ»: Յուն. «օսավաթօ» նոյն է.

Հետաքրքիրներուն համար ներկայացրուններ ֆրնս. օրերու սառողարանութիւնը, զոր լսոտիներէնի մէջ վրնտուելու է: Հսումայեցիք 7 մողորակաց նուիրած էին շարթուան 7 օրերը, այսպէս.

Lundi, luna՝ Լուսին, dies օր.

Mardi, կուգայ Mars էն.

Mercredi, » Mercurius էն.

Jeudi, » Jupiter էն.

Vendredi, » Venus էն.

Samedi, » Saturnus էն.

Dimanche Արեւին նուիրուած մնձ օրն էր, Dies magna: Եւ անզղացիք կիրակին Sunday կը կոչէն ու զերմանք Sontag, այսինքն «Օր Արեւու»: Նաև, Dimanche սառողարանուած է Dominica բառով որ է «առերտնական» կիրակի:

(ԲԱՅԴԻՐԵՔԷ)

Եր. — Զ. օր Զատուկ,

Եր. — Ե. օր Զատուկ, և Ցեղասոսկ Ղայոս-

ման Արցուն Ցոլուննենու Մելունի,

901.00<0.8 0.600.60

«ԲԻԻ ԶԱՆԴԻՈՒ»

1896 Նոյեմբեր 4ին կ'սկսի հրասարակութիւն կ. Պոլ-
սոյ մէջ այս օրաթիրթը Բիւզանդ Քէնեանի արտօնատութիւն-
թեամբ : Կը շարունակուի ցայսօր երեկոյեան հայաթերթ,
խմբագրական մարմինը կազմուած ըլլալով հետեւեալ
անձերէ :

Բ. Քէշեան (Ամրագրականք և քաղաքական բաժն, անդզ., զապ.):

Պարոյք Քէշեան (Ներքին լուրեր և յօդուածներ),
Աշոտ (Եկեղ. բռնիկի և լուրուածներ)։

Արշակ քյամբկ և յօդ
Արշակ (Վարչական բաժին):

Տքիւ. Յ. Թօփնեան (Գերմ. Վերջին ժամ, և յօդ, աստվածաբանական հւյն.):

Աւետիս Կէպիւրեան (օդն - քաղաքական բաժնին և լրաբեր) :

Բիւղանող Պօղաճեսն (Փերթօն),


Իր աշխատակիցներն են՝ թղթակից Գնալը (Հօրոյ) Եկեղ. Պատմ. ու Քնն. Նիւթեր, Մ. Նալպանդեան (Մ. Ն. Բանգէտ.) Գիտ., Գ. Զարուհի (Խանացի Հարցեր), Արշակ Ալպյանեան, Տ. Ելքիննեան (Բանստիր, Կւլն.), Զիթթէ-Սարաֆ (Գրական Էջեր), Տ. Զիթնեան, Կորին Վարդապետ, Թուշաննեան, գտառական թղթակցութիւնք, եւլն. ուղիւրական 2 թերթն Ա. ու Գ. Էջ. Դ. Էջ. աղջեր:

«Բիւղանդինե» թևակախած է մեսասահերորդ տարբերակները:

Բաժմանորդաղբութիւն. — Պոլսոյ և գաւառաց համար տարեկան 120 դրչ., վեցամսեայ 60, եռամսեայ 30, արտասահման 36, 18 և 9 ֆրանք։ Զենքեւ կը ծախտի թիւը 20 փարացի։

Հայոց. — Բիւղանդ Քէշեան, Պատ Ալի ճառագէսի,
բիւ 23-25:

Մատալ. — 4 էջ՝ վեցետևկ սինհրավ, էջի լայնք 43½
սահմթիմ.՝ երկայնք 631 սահմթիմ.՝





ՄԱԿՇԵՎ. Ա. ԲԻՔԻ. ՍԵՐՈՎԸՆԸՆ

(որ Խոյի կրտսեալ մեռնադրուեցաւ 1906 նոյեմբերի 1 թի
Ն. Ա. Օծուբիւն Կիլիկիոյ Կարողիկոսէն)

Ա. ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏԱՆԱՅԻ

Եւ Հեղինակ «Պատկերներ» ու «Դրուազներ» անուն Կրօն. երկերուն



ՄԵՇԱԽԹԵԱՆ ՃԱՄԲԱՆ

«Թռչանմին՝ նման, նովին ո՞րչափ բարձրանայ,
այնափ զուարն է : Մարդան համար մէկ մշմարիս
բարձրացում կը նախնաւ, նոպիին բարձրացումը
Արժանիքի տարբեր տեսակներ չկան՝ մարդկութեան
զանազան առինքաններուն համար. մէկ արժանիք միայն
կայ, եւ անիմա առինուն համար միևնույն է : Միակ
բարձրացումը կը կայանայ հոգիին ազնուազոյն սկզբ-
րունքներուն եւ բարձրացոյն կարողաւթիւններուն հա-
ճանզութեան, զարգացումին եւ կորովին մէջ » :

Ք Ա Ն Ի Ն Կ



Ա.ՐԴԿԱԾԻՆ կեանքի զանազան շրջաններուն մէջ, երբ
հասուն ծերութիւնը իր փորձաւութիւններով և խմաս-
տութիւնով կը նայի այն կեանքին վրայ, որուն սեմէն քիչ մը վերջ
սփոփ բաժնուի, միշտ կնճռուս ձակաս մը ցոյց կուտայ հանդէպ ե-
րիսասարդութեան, որ ուրիշներուն մէջկը բզզայ, և որ կիրքի
զայրաստենչ բորբոքումով մը կը խիզախու կեանքի ձամբուն մէջ,
առանց երբեք հաշուելու թէ ունի ինքը, ինչ որ անհրաժեշտ է իր
կեանքի խաղաղ նպաստակին համար : Մեծ կեանքով մը ասպիլ,
արժած օրեր ունենալ իր ետին, և աչքը լուսաւոր ապագայի մը
յառել, ստմէն մարդու տեսլականը կը կազմէ : Այդ կեանքը աս-
րելու գաղանիքին սակայն շատեր չեն ուղած թափանցել : Մեծ
կեանք մը հիմնելու համար Աղֆրէտ առ վինեիի բանաստեղծական
բացարձութիւնը (*) այն միակ բնարանն է, զոր պէտք է գրոշմել
մանկութեան սիրտին մէջ :

(*) — «Ի՞նչ է մեծ կեանք մը .

=Մանկութեան խորհուրդ մը, որ իրագործուած է հասուն տարիքի մէջ ։»

Խոչու — չեմ գիտեր — տարօրինակ անսարքերութիւնով մը
մեր ծնողքները չեն ուզեր այդ ԽՈՐՀՈՒՄԴ (pensée) ներշնչել ի-
րենց գաւակներւուն , որոնք կոչուած են աշխարհի մէջ իրենց և ի-
րենց սունին կեանքը շարաւանակել այն պարկեշտութիւնով և զոր-
ծունէութիւնով , զոր հնարաւոր կ'ընէ Մարդկութեան խանգարուած
մնքնային հսկայ ամբողջութիւնը : Անհրաժեշտ է որ մանկութիւնը
ներշնչուած խորհուրդ մը ունենայ իրեն համար , որովհեանեւ այդ
խորհուրդին գոյսթիւնը միայն պիտի կրնաց երաշխաւորել , թէ
մանուկները ապագան պիտի ապրին ո՛չ թէ ապրած ըլլալու հա-
մար , այլ բուն իսկ իրենց կեանքին սահմանուած նոպատակին հա-
մար , կեանքը ապրիլը առանց խորհուրդին երինած նոպատակին , բա-
ւարար պատճառ մը չպիտի կրնար ըլլալ կրելու այն բոլոր նեղու-
թիւններն ու գժուարութիւնները , որոնք անբաժան կը մնան նոյն
իսկ անդրադ և նոյն իսկ աննպատակ ու անխորհուրդ կեանքի մը
քղանցքէն : Եւ ապրած ըլլալու համար միայն ապրիլը չկրնար իր մէ-
ջէն ծնցնել ո՛չ բարոյական ուժ և ո՛չ մեծ մարդ ըլլալու բոււակա-
նաչափ միջոցներ :

Իրոյիթ թէն՝ մեծ կեանքերու և մեծ կեանքերու Ծնունդքի (ge-
nèse) մասին սիրական հայեցողութիւն մը ունեցաւ իր ամբողջ կեանք-
ին և իր ամբողջ իմաստափրութեանը մէջ : Այդ հայեցողութեան
շնորհի թէն մեծ մարդերու Ծնունդքին մէջ կը անոնէր ցեղի , ժամա-
նակի և միջավայրի արտադրութիւններ , և անհատականութեան մէջ
տիրող կարողութիւն մը : Թէն կը զբէ . «Ա.մէն մարդ և ամէն զիրք
կրնայ բովանդակուիլ երեք էջի մէջ , և այդ երեք էջերը՝ երեք տողե-
րու մէջ» : Մարդերու և զիրքերու ամփափումին համար շատ լայն տեղ
մը տուած է թէն՝ իր այս սահմանումովք : Երկու բառը բաւական պի-
տի ըլլար թերեւու իրավէս խտացնելու համար . Մեծ Մարդերը և Մեծ
Դիրքերը , իրենց ամէնէն սեղմ , ամէնէն բանաւոր և ամէնէն ձշմարիտ
համառօտութեանը մէջ , և այդ երկու բառերն են ԽՈՐՀՈՒՄԴ և ԲՈ-
ՐՈՅԱԿԱՆ (Pensée et Morale) : Ասոնցմէ առաջինը մանկութեանէն
սկսեալ մարդերուն մէջ կը ստեղծէ : մեծ մարդ ըլլալու նոպատակը , և
միւսը , — բարոյականը , — մարդերը այդ նոպատակին առաջնորդող
ոյժը կը հայթայթէ : Հակարաբոյական խորհուրդ մը , և անխորհուրդ
բարոյական մը ո՛չ մէկ կերպով պիտի կրնային իրական ծառայութիւն
մը մատուցանել մարդկային յառաջդիմատէր անտեսութեանը , քանի
որ առաջինը հաձոյասէրներով և երկրորդը անտարբեր մարդերով պիտի
ողողէր աշխարհը : Աւրեմն խորհուրդին ու բարոյականին զոգընթա-

ցութենէն է որ պիտի ծնին նաև մեծ կեանքերը : Հակառակ խորհուրդ յով յստեցած ըլլալուն, երբ Նիշէ չկրցու իրավէս մնձ մարդ մը ըլլալ, պատճառը այն էր որ իր քարոզած վարդապետութեան մէջէն ինք բարոյականը արտաքսեց : Անիկա գիրքեր միայն թողարակ աշխարհի գըրսկան պատմութեան համար, և խմաստափական paradoxesներ, ուրո՞ք իրենց ծնունդին մէջ իսկ վիժուաներ էին : Ըսդհակառակին թուլոթոյի մեծ մարդ մը եղաւ, ու պիտի մնայ այնպէս, որովհետեւ վարդապետութենէ աւելի, ապրուած բարոյական կեանք մը տուաւ : Իր գործը ո՛չ թէ քարոզուած և անկիրարկելի վերացականութիւննը, այլ ապրուած կեանք մը եղաւ, որուն մէջ խորհուրդն ու բարոյականը թեւ թեւի տուած քալեցին :

Երբեք չպիտի վարանինք ըսելու թէ Բարոյականը, Վինէի բառով այդ «բարիին նախապաշարումը», մեծ կեանքերու գաղտնի հիւթը եւ զած է շարունակ : Հո՞ն, ուր պատմութիւնը մնզ հանդիսատեսը կ'ընէ հակայ գործերու, — այդ գործերը ըլլան անհասներու թէ զարերու կողմէ կատարուած, — որոնք կը ցնցին մնր զգացումները, իրենց լոյսի ձառագայթներով, մի՛ աարակուսիք բնաւ, մննք հանդիսատեսներ ենք բարոյական մնծ ոյժին որ խորհուրդէն օժանդակուած է : Խորհուրդը՝ Երեւակայութեան միացած, կրնայ փեարագարգել մեր յոյզերը, տուանց կարենալ մեր թիւերան ոյժ տալու, գէպի այդ հորիզոնները թաշելու համար : Խորհուրդը՝ զիստութեան միացած, կրնայ ծանօթութիւններ տալ մնզի մնր էու թեան ու մեծ ափեզերքին վերաբերմասը, բայց այդ ծանօթութիւնները սոսկում միայն պիտի պատճառէին մնզի, նիւթին անողոք օրէնքին գերիները լինելով : Այդ երեւակայական թափէնները, այդ չոր ու ցամաք ծանօթութիւնները, սակայն, աւելի փրկարար և միսիթարոզ բնոյթը կ'առանուն այն մարդերուն համար միայն, որոնց մէջ խորհուրդը միացած է բարոյականին, և որոնք խորհուրդէն ու բարոյականէն թեւեր չլնած, գէպի ի մեծ մարդերու կեանքը կը թային : Կը հիանանք զիստութեանն վրայ, տուանց սարսափելու թերեւս անոնց աշխատութեան արտադրած անողոքութիւնին : կը հիանանք ճգնաւորներուն վրայ, — այս բառը ռամիկ իմաստովը կ'առնունք հոս, — առանց թերեւս կարեւորութիւն տալու անոնց բարոյական հրանգութիւններուն ամէտթեանը :

Այդ փորձութիւնները կան ու պիտի մնան շարունակ : Անո՞նք են որ պիտի զոնն մարդուն մէջ ամէն ինչ որ առողջ է ու բարոյիկ, տեւական և հաստատուն, հետեւարար յարմար՝ մեծ կեանքեր պատրաստելու համար : Արժանիքի հիմաւորութեան ամէնէն անհրաժեշտ

պայմաններն են անո՞նք որոնք մարդուն մէջ մտահաւոր գրդիոը
պիտի ըլլան լաւագութին, և քրիստոնէական ըմբռնումավ յառաջդի-
մութեան ճամբռն վրայ բուսած փուշերուն, անո՞նք, որոնք խոր-
հուրդ ունին դասելու : Այդ փորձութիւնները մեր սիրտին մէջն են .
անոնք մարդուս անկամին լծակները կը դասնան, երբ բարոյականը
խոյս կուտայ իրմէ, կիւյքօ չա՞տ թեթեւութիւնով կը թուի նայած ըլ-
լալ մեր արժանիքին սատարող այդ փորձութիւններուն վրայ, երբ սա
տողերը կը զրէր . «Յիսուս երբ փորձուեցաւ, անապատին մէջն էր .
Երան վրայ, գրեթէ մերկ էր անիկա և ծոներէն հիւծած, մեր օրե-
րուն՝ երբ մեծ մասամբ լաւ հագուած են մարդիկ և ծոմ չեն սու-
ներ, փորձիշը այնչափ մօտ չեն զգար իրենց . Նետեւարար եթէ այլ
ևս փորձիչ չկայ, այլ ևս Քրիստոս ալ չկայ» : Տրամարանական եզ-
րակացութիւններու առերւույթ ճշգրտանամութիւնը ո՞րքան սատ-
րանքներ կուտայ մարդուս, եթէ բազդաստութեան եզրերուն բանա-
ւոր առընչութիւնները չփնտունք : Գմունանք, թէ փորձութիւն-
ները անուղղակի և անկարեւոր պատճառներն են Յիսուսի մեծու-
թեանը, Անիկա ՄԵԾ ծնաւ : Իր ծնունդը, իր գործերը, իր մահը
աստուածային մնեցութիւններու ամբողջական փունջ մը ձեւ ացուցին :
Բայց եթէ Յիսուսի կեանքին մնեցութեանը մէջ անկարեւոր տեղ մը
մրայն բանեցին այդ փորձութիւնները, անոնք մարդկային մնեցու-
թեան պատճանգանները ըլլալ սահմանուած էին . Յիսուս երկնային
և անհաւասարելի դէմքը կը մենայ պատմութեան հօրիզոնին վրայ :
Բայց ասիկա պատճառ մը չէ, որ մարդիկ մեծ կեանքի ու մեծ գոր-
ծերու չձգտին : Որովհետեւ եթէ պարտաւորիչ չէ ամէն մարդու-
համար Յիսուս մը ըլլալ, բայց մած մարդ ըլլալու, մեծ կեանք մը
ապրելու կոչումը՝ բո՛ւն իսկ մարդկային կոչումը պիտի մենայ :

Եւ մեծ մարդերու ճամբան՝ խորհուրդի և բարոյականի ճամբան
է միայն : Կրնայ ստոյգ եղած ըլլալ առածը, թէ «ամէն ճամբայ
Հոսվմ կը տանի» : Բայց երբեք ստոյգ պիտի չկրնայ ըլլալ անիկա,
երբ խոդիրը մեծ կեանք մը ապրելուն շուրջ կը դասնայ :

Այո՞նուրդէն օժանդակուած բարոյականին ճամբան է Մեծու-
թեան ճամբան :

W. ՀԱՐՄԱՆ

ՄԱՅԻՍ



Նինելու համար ՇՐՋԱ.ԲԵՐՈ.ԿՈ.Ն՝
Ճոխ Տըպարաններ արդեօք Բերա կա՞ն :
— Բերա ի՞նչ կ'երբաք, եղբա՞յր պատուական,
Քանի որ ունինք նոս՝ Տէր - Ներսկսեան . . . :





ՄԱՅԻՍ = 31 ՕՐ = ՄԱՅԻՍ



Մ-յէ- անունը կուզայ է։ *Maius* բառէն՝ Բօս գիշարանութեան, Արամազ-
զի հոմանոցին էր **Մ-յէ-** դիցուհին՝ որ Երկիրը կ'անմասարէր եւ առուն նուրբու-
ցաւ, ծաղկանց այս գեղանի ամիսը, **Մ-յէ-ը** ստուգարանած են նաև տայօրէ կամ
տայօրէ բառով՝ որ բաժնի լեզուի մէջ կը նշանակէ «նսխնիր»։ Վասն զի Հռո-
մուլու առ ամսուն էր որ կազմեց իր ծերակոյսը։ Մայիսը ի նսումն նուրբուած
էր ներութեան, եւ արգիլուած էր նոյն ամսան մէջ ամուսնալը։



Տարւոյն հինգեւորդ ամիսն է Մայիսը՝ մեր գործածած Յուլիան տարւի
հաշուով, մինչ Եւրոպացիներուն զործածած Գրիգորեան տամարի հաշուով։ Մայիսի-
սը 13 օր կանուխ կ'սկսի մերինէն։ իսկ Հռոմեաց տարւոյն Դ. ամիսն է, վասն զի
տարեզրուխը առաջ Մ-յէ-ն կը հաշուուէր։



Զիեւը դաշտագետին կը համնն եւ մարգարադը կ'սկսի։ Դարնան նախա-
խայրի պառազներէն երակ, կեռաս, հապարշ եւայն կը հասուննան եւ անծեւները
հնագնեսէ։ կը ցանցառին։



Մայիսի խորհրդանիշը սպակերն է Երես-^{շառակական} (Céopeaux)՝ որ զողխակոսի Ֆո-
կեանակերպանն է, Կը ներկացացուննն զայն միջին տարիքով անծ մը, ծաղկեապակ
մը զիստն, մէկ մնուքին մէջ ծաղկալից կողով մը, իսկ միւսին մէջ՝ ռունգեցուն
բռնած ծաղկկ մը։



Մեր նախնիր ՄԱՅԻՍԻ կոչած են Մայիս ամիսը, որ է Դարուն եղանակին
երենակ ամիսներէն վերշինը, որ առն ծաղկանց դշխոն՝ Վարդը իր նամիշտերուն
ներ զունազեղ կը փայլի, պարտէզներու մթնոլորտը ինկաւէտելով։ Բանաստեղծու-
թինն ալ իր մնուն ունի, որակերտ համար բնութեան այս եռամսեայ շշանը։
«Դարուն է տիպ Մանկութեան, առաւու կենաց»։ — 1870 ական նուականին
սկիզբները թէեւ փորձ մը եղաւ Մ-յէ- օսար անունը փոխանակերտ Մ-յէ-քը նոր
բրջութամբ։ — իր նամառօտութիւն «մարգարին ամիս» ի, — բայց ընդունե-
լութիւն չի գտաւ։



ԳԱՐՈՒՆԻ ԿԵՍՆՔԻԴ

Առ. Օր. չ. Ե.

Խնչպէս քեւերն հարսնուկներուն
Վառ կարմիրով ծիածանին
Կը ծածանին .

Յուրենով լի դաշտին՝ հեռուն
Հասկերն ինչպէս, ուկի՛ բըռան,
Կը բրբռան.

Հարս բիբոները արփազին
Կը ծաւալին գարնան նովեր
Երերն ի վեր.

Ճաղ քեւերով սերեփազին
Կերպինաւէի վարդին համար
Սիրով յիմար.

Շողօղ լոյսով երկնասաց
Փոսուռաներ, փշանի լուսնին,
Մեզ կը հասնին.

Ճափրակներուն սրտեն ծըլած
Մնդուս բուրռումը լելակի
Կը վիլակի.

Ցոլք մ'ասուպէն, ծիլ մը լուկն,
Բոլոր դիւրաներ միասին
Մեր մայիսին,

Ժրալիսներով կը բոլորն
Մայր թընուրեան պըսակ մ'ազուռ
Բայց անցաւոր.

Այսպէս եւ ու նոգւոյդ գարուն,
Ծընորիներու սարքեր մակուր
Եւ բազրազուր

Հրմայիներով միւս պատարուն
Պիտի ապրի, ցուշափ յամեն
Պատրանեղ ամեն :

2. ԱԱԱՏՈՒՐ (Սիոդ)

ՀԱՅԿԻԹՆԵՐՈՒՆ ԹԱՐՄՈՒԹԻՒՆԸ

Զատկի շարաթներու մէջ ենք և ամէն տունի մէջ ներկայ է հաւկիթը, մնր սնունդին այդ կարեւոր նիւթը: Դժբախտաբար հաւկիթները շատ չեն զիմանար, ածուելէ քանի մը շարաթ յևոյ գէշ հոտ մը կ'ունենան և կը դադրին մնր սննդառութեան ծառացելէ: Մէկ քանի օրէն — զեռ եւս չ'աւրուած —, արդէն իսկ մաս մը կորսոցուցած կ'ըլլան իրենց համազութենէն ու մարսելիութենէն:

Իրենց թարմութիւնը կարելի է ճշդել հետեւեալ միջոցներով:

1. 20 կրամ պարզ, խոհանոցի աղ պէտք է հալեցունել 200 կրամ ջուրի մէջ: Այս լուծաջուրին մէջ հաւկիթները եթէ ձգենք, թարմը յատակը կ'իջնայ, քիչ թարմ՝ հաւկիթը ջուրին երեսը կը ծածանի, և ո՛րչափ շատ օրուան ըլլայ, այնքան առելի ջուրէն դուրս կը մնայ:

2. Երբոր շատ թարմ, այսինքն նոր նոր ածուած հաւկիթ մը եռացող ջուրի մէջ մէկէն ի մէկ խօթենք, կճեպը շատ մը տեղերէն կը ճամթռաի:

3. Զեռքով կը շրջապատեն հաւկիթը, և մութ տեղ մը զայն կը կեցունեն կանթեզի մը և աչքին միջեւ: Եթէ թափանցիկ է, յայտնի է որ թարմ է: Թարմ չեղող հաւկիթ մը արատասորուածի պէս կ'երեւայ ներսի կողմը: Աւրուած հաւկիթները բնաւ թափանցկութիւն չեն ունենար, և կամ, կեղեւին կալած խաչոր արաւ մը ցոյց կուտան:



Նոր ածուած հաւկիթներ եթէ բաւական առեն թարմ պահել կ'ուզէք, դրէք զանոնք տակառիկի մը մէջ՝ պաղ ջուրով թրջելով. վերջն ալ հարկ է թրջել զանոնք հասիտ սալիխիթքի ջուրով: Պէտքի համար եթէ մէկ քանին մէջէն հանէք, անմի՞ շատէս գործածելու էք:

Ե: — ԺԲ, ԳՐ ՑԻՒԱՆԸ,

ՈՒ: — ԺՊ, ԳՐ ՑԻՒԱՆԸ,



ԴԱԿԱՆ ԵՐԵՎ. ԵՐԱՅԻՆ-ՊԵՍԱՆ

PLAISIR DU PRINTEMPS (VALSE)

Tempo di Valse.

N° 1

Musical score for Valse N° 1. The score consists of two staves. The top staff is for the treble clef (G-clef) and the bottom staff is for the bass clef (F-clef). The key signature is A major (two sharps). The time signature is common time (indicated by a '4'). The music starts with a dynamic 'ff' (fortissimo). The melody is primarily in eighth notes, with some sixteenth-note patterns. The bass line provides harmonic support with sustained notes and eighth-note chords.

S. PAPELIAN.

1^{re} fois

2^{me} fois

Continuation of the musical score for Valse N° 1. It shows two endings. The first ending, labeled '1^{re} fois', consists of two measures of eighth-note chords followed by a melodic line. The second ending, labeled '2^{me} fois', consists of a single measure of eighth-note chords. The bass line continues throughout both endings.

1^{re} fois

Pour alterer au N° 2


Continuation of the musical score for Valse N° 1. It shows the beginning of a new section, labeled 'Pour alterer au N° 2'. The first measure is '1^{re} fois'. The bass line features sustained notes and eighth-note chords.

N° 2

legato


Start of the musical score for Valse N° 2. The key signature changes to D major (one sharp). The time signature remains common time. The melody is in eighth notes, with a legato style indicated. The bass line provides harmonic support with sustained notes and eighth-note chords.

Continuation of the musical score for Valse N° 2. The melody continues in eighth notes, with a legato style. The bass line provides harmonic support with sustained notes and eighth-note chords.




1^{re} fois 2^{me} fois et dernière

Fine





N° 3



8

1^{re} ou 2^{me} fois et dernière



1^{re} fois

2^{me} fois et puis N° 3.

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԹԻԹԵԱՌԵԿՐԵԱՑ

Պէտք է որ մարդ բնակն իսկ բան մը արտապրած
ըլլաց՝ արիշները դատելու կարողութիւն ունենալու
համար :

?

Մարդոց մեծ մասը իր կեսնքին Ա. մասը կը գոր-
ծածէ՛ Բ. մասը ապերջանիկ ընելու համար :

?

Արագ տաղը տւելի գիւրին է, քան թէ անոր հե-
տեւիլը :

?

Ոչ ոք արժանի է բարութեանը համար զավուելու,
եթէ չար ըլլալու կարողութիւնը չանի :

?

Աեանքը կարճ է, Արուեսոր՝ երկայն, Առիթը՝
խուսափուկ, Փորձառութիւնը՝ սահուն, և Դատաստանը՝
դժուարին :

?

Մտածումը գործողութենէն առաջ է, ինչպէս փայ-
լակը՝ որոտումէն առաջ :

?

Ներումը գրեթէ անսարքերութիւն է, Այսպէս,
չե՞ն ներեր՝ երբ կը սիրեն :

?

Ամէն մարդ կանգատի իր յիշողութենէն, և
սակայն ո՛չ ոք կը գանգատի իր դատողութենէն :

?

Ապերսխաներ երախտաւորելը մեծ դժբախտութիւն
մը չէ այնքան՝ որքան անպատճիւ մարդէ մը երախտա-
ւորութիլը :

?

Երազը դաղախարներ ծխել է :

Եր. — Եղ. որ Յիշուններ

 Կանաչ կլր. — Ճան Աշխարհականություն,
Ժիշ. որ Յիշուններ

ԶՈՒԿԵՐԳ

**Մըսաբր ձօրճ Սիմոն Տիք անունով քանարեակ մը ու-
նէր :** Իր վանդակին մէջ այնքան երջանիկ էր թռչնիկը
և այնպիսի գուրգուրանք մը կը վայելէր որ նախանձը
կընար շարժել նոյն իսկ որդեսէր հարուստ ծնողքի մը
մէկ հասիկ զաւելին : Այդ քանարեակին մասին Մըսաբր
Սիմոն կ'ընէ հետեւեալ սիրուն ու սրտառուչ պատմութիւնը՝
զոր կընանք նկատել անձանոթ դրսագ մը երգեցիկ
թռչուններու բնոյթէն :

... «Իր պղտիկ հին վանդակէն հաներ՝ գեղեցիկ մեծ
վանդակ մը փոխադրեր էի զինքը : Այս տեղափոխութե-
նէն կ'երեւայ թէ չափազանց գժգոհ մնաց Տիք, որով-
հետեւ բոլորամին դադրեցաւ երգելէ : Սենեակիս լուս-
թիւնը մէջ, փոխան իր երրեմնի դալլայի կներաւն, կը
լսուէր միայն ճանկառթներու ցուրտ ազմուի մը՝ որ կ'առ-
թուէր վանդակին ձողիկներուն կաշող իր եղունդի ան-
հանդիսաւ հարուածներէն : Տիրութիւնս չափ չունէր :

«Դիշեր մը, անեսակս քաշուած, կիեցրօֆօնի մը մէջէ,
Մէլպս անուն Օրէսացի հաշակառոր երգչուհին մատիկ կ'ը-
նէի : Յանկարծ դաղափար մը կայծկլաց գանկիս մէջ :
Հետո քէն պահող իմ սիրական Տիքս թերեւս ախորը
զգար իրեն մրցակից այս երգչուհին լսելէն, խորհեցայ :
Ուստի էլէքտրոփօնիս ընդունաբանը տարի անոր վան-
դակին կ'ը զետեղել : Սպասեցի :


«Մէլպս La Bohème օրէռային մեծ տեսարանին
միշտ մէջտեղը հասած էր նոյն պահուն :

«Քանարեակը թառէ թառ ոստոսաեց, ցնցեց զլխի-
կը ու բռնեց վերջապէս անշարժ, ունկնդրելու սիրալի
ու երջանիկ ձեւով մը . մինչ իր պղտիկ սեւուլիկ աչքե-
րը կարծես դուրս պիտի ցատքէն իրենց ակնակապիճ-
ներէն : Այն առեն էր որ կտուցը բացաւ, ուռեցուց իր
թրթրակ կոկորդը ու մէկէն ի մէկ խզեց իր չարաթի մը
լոռութիւնը, գեղգեղելով վեհաշուք մէլօափ մը որուն
նման կեսանքին մէջ երգած չունէր զրէթէ :

«Եթէ Մէլպս դիմանա՞ր որ այդ յաղթական զիշերը
ծոյ մը կ'երգէր թռչնիկիս հետ »

Խ. — Ժ. Պիշտաց.

Խ. — Ժ. Պիշտաց.



ԲՈՅՐ ՈՒ ԲՈՒՐՈՒՄ

Մայիս ամսուն մէջ գտնուելուու համար , բարումներու մասին քիչ մը խօսիլ պատեհ : կը նկատենք :

Հուսառելիքը այս առաջին զգայարանն է որ խկոյն ուղեղին կը փոխանցէ անուշանու մարմիններէ բաժնուող մասնիկներու ազդեցութիւնը : Մարմիններու մէջ շատ անգամ ինձնարեցարաց բոյրեր կը գոյսնան , և ասիկա ամէնէն աւելի իգական սեռի վրայ զիտուած է : Հանգիպած ենք սաթի , մուշկի , մանուշակի , ծծումբի հոտեր արտարարուող կիմներու : Զեան խզի գործածութիւնը կը գոյացունէ սառավինի տնախորժ հոտը : Միզարգելութիւնը յառաջ կը բերէ մարմինին վրայ մուկի հոտ :

Արուեստական բոյրեր միեւնոյն ազդեցութիւնն ի գործ չեն դներ ամէն անձի վրայ : Թուխերը աւելի հակամէա են իրենց մորթին վրայ պահելու անուշանուութեանց հետաքերը : Յեաոյ կուգան գանդրաներները , և անսնցմէ ալ ետք՝ չիկահերները :

●

Ինչպէս բնագիտութեան մէջ՝ մարմիններու թըրթը բամանց կանոնավ՝ լոյսի և ձայնի վրայ տեսութիւններ եղած են , նոյնպէս ալ բոյրերու վրայ : Այս վերջիններն ալ ունին իրենց երածչական սանդուխը :

Մուշկը կը ներկայացունէ վա :

Մանուշակի բոյրը կը ներկայացունէ աղ :

Վարդի բոյրը կը ներկայացունէ զօ , ևն :

Ասկից զատ , ինչպէս որ երկու խիստ ձայններ կը նան լուսթիւն յառաջ բերել իրերարերութեամբ (interference) , և երկու զօրաւոր լոյսեր՝ մթութիւն . այնպէս ալ երկու զօրաւոր բոյրեր կը կազմին գրէթէ անհատ խաւուրդ մը : Մարմին մը իր գոյնին համեմատ կրնայ անուշանուութիւն մը սունել քիչ կամ շատ չափով : Ահասափիկ գոյներու կարողութիւնը՝ սատիճանաբար . — Սեւը Ա . , կաղողար Բ . , կանանչը Գ . , կարմիրը Դ . , գեղինը Ե . ու ճերմակը վերջին :

ՄԻԱՄԻՏԻՏԻ ՏԱՊՐԱԿԻՆ:



- *Անձրեւի ատեն մնդի ո՞վ կ'ընկերածնայ:
— Անձրեւանոցը :
- *Ո՞վ է այն որ ջուրէն կ'անցնի անշարժ մնալով:
— Կամուրջը :
- *Երկաթ ուտող մը դիտէ՞ք : — — —
— Փանգը :
- *Մաքուր կը ծնի , և ցեխի մէջ կը մնանի : Ո՞վ է :
— Զիւնը :
- *Որ և է լեզու մը չէ սորված , բայց սշխարհիս բու-
լոր լեզուները կրնայ խօսիլ , դիտէ՞ք ո՞վ է :
— Ֆանօկրափը :
- *Երբ Եւա ծնառ , ի՞նչ բան չի կրցաւ ցուցունել :
— Իր սեռէն ներկայացուցիչ մը :
- *Ակռայ ունենալով ակռայի ցու չունեցողներ կա՞ն :
— Սղոցը և սանտրը :
- *Ամննատնմն Աստուած ունի՞ բան մը զոր չի տեսնէ :
— Երազը :
- *Մոմ թերժող քանի՞ հաւերիթ ովտոի կրնայիք ուտել :
— Մէկ հատ , որովհետեւ առաջինն ուտելէ վերջ
ծոմ եղած չեմ ըլլար :
- *Կոռնակը փառէ , փորը մաղէ , առտուները վրադ կը
վաղէ :
— Գիտե՛մ , խոզանակ է :
- *Ախալմամբ մնլան խոնցի , ի՞նչ ընծաման :
— Քիչ մը ծծուն թուղթ կլլէ' :
- *Ապուշ մը ի՞նչ կը դանայ ամէն կողմ :
— Իր նմանը :
- *Ո՞վ է այն որ կ'այրի՝ դադանիք մը սրոհելու . համար :
— Ինքամամը :

ՔԱՆԻ ՄԵ՛ ԾԱՂԿԱՆՑ ԼԵԶՈՒՆ

Այսաւա . Ե՞րբ պիտի կրնամ տեսնել զձեզ նորէն .
Այծերի ի . Յայիտենապէս :

Ապրիլ - Մեռնիս. Զիս կը սիրե՞ս, ես մ՛չ առելի՞ս՝
Դաշնամադայիկ. (primevère). Քով քովի սալենիս՝

Եկեղեցն քի ճամբարյէն :

Գիւմաղիդ (վուլ). Դուն անցողակի սիրեցիք զիս,
բայց ևս յաւէտ յարած եմ քեզ:

Եղբայրակի (Ալլագի) - Վերապարձիր
ամսապէս ինչպէս եղած եմ միշտ:

Եղբայրանի մերժակ. Կը պաշտեմ զքեզ, անմեղոթեան հրեշտակ :

Զատկածաղիկ . Զպիտի համարձակիւմ զձեզ սիրուլ :

Ծիփիկ (azalée). Համալրութեան համար ոչինչ մը
ամէն բան է, բայց անտարքերութեան համար՝ ամէն
բան ոչինչ է:

Կապուտիկի (bluet). Տեղայու կնօսվելու առելի զօրուացը բան չի կայ:

Հարանուի. Ինչ որ քո յիշառաւելու միտքս կը ձգէ՞ թանկադին է ինձ համար :

Հիրիկ (մալի զանազ). Խոչու սիրտիս խաղաղութեանը:

Հեղիստեմ (լատեն յիշիի). Բոլոր դաշտ
շատ ծածռկ պիտի պահնեմ:

Հորդանակա . Մինչեւ մահ քաղաք եմ ,
ձևնողիուզակ (ապօռմ) . Յառաջիկայ պարահանդէ-
մին պիսի գառ :

Նարեցածաղիկ. Ցկեանո լիմ եղիք:

Ҍանողրամ. (պարանօթիչ). Աւրը ուժնչէն կը ծնի և
ամէն բանէ կը մեռնի:

Եանցրակ դեղին (շեմազ). Աիրուս սպասելէն կը չար-
պրուի կոր:

Ասկածաղիկ (Տրիպանյուկ) . Ահ , եթէ իմ արցունքները կարենացին զքեզ յազել

Պիկոնիա . Պատասխանեցէք , կը պազատիմ :

Տալիս . Այս ամի խրոխտ էք որ ձեզի հետ խռովէ եւ հարածակիր :

Փանակ. (Հազարիկ) . Այդքան դիւրաւ չեմ վասահիր :

ՕՍԴԻԿՆԵՐՈՒԻ ԱԾԽԱՐՀՀԵՆ

ՎԱՐԴԻՒ ԻՒԴ.

Վարդենին Բ. ասարիէն սկսելով վարդ կուտայ .
ստնկը 5 տարիներն ըլլարուն՝ ամենէն շատ վարդ կը բա-
նայ. Մաղիկները՝ որ մայիսի վերջին չարթուն կը բաց-
ուին՝ յունիս 15 էն 20 կը ժողվուին. Երբ օդը նպաստա-
ւոր է ծաղիկները քաղուած ժամանակ, (այսինքն ցուրտ
և անձրեւ օդի ուր ծաղիկները ամէնքը մէկանց չեն բաց-
ուիր), կարելի է մէկ քիլօ իւղ ձեռք բերել 2000 քիլօ
վարդի թերթէ, եթէ օգը շատ ասք ընէ, 2000 քիլօէն
հազիւ կէս քիլօ իւղ կ'ասացուի. Հիմայ տեսնենք թէ
ի՞նչպէս կը հանեն խզը: Թորանացներու մէջ 75 լիոր
չուր և 12—15 քիլօ վարդի թերթ կը լեցունեն և փայ-
տով կը տաքցունեն: Գործողոթիւնը կ'աւարտի, երբ
թորանացն մէջ 10 լիոր չուր միայն մնայ: Այդ վարդի
չուրն 40 լիոր առնելով նորին կը թորեն և խտացած
հեղուկն իրը 5 լիոր կը լեցունեն երկար վիլով զնաւա-
ճեւ շիներաւ մէջ: Վարդին խզը երեսը կը ժողվուի, և
շատ զիւրին է ջուրէն բամնել զայն: Մէկ հէքթար տա-
րածութեան վրայ տնկուած վարդենիները սովորաբար
3000 քիլօ վարդի թերթ կ'արտօղընեն, և այդ անուշա-
նու կրյախն թորումէն՝ միջին հաշուով մէկ քիլօ վարդի
իւղ ձեռք կը բերուի: Կարելի է ըսել ուրիմն թէ մէկ
հէքթարէն մէկ քիլօ վարդի իւղ կ'առնուի. (մէկ հէք-
թարը 10,000 քառակուսի մէթրէ, կամ 100 կամ «աշ»):

ՈՐՊԻՍ ԶԻ ԶԻ ԹՌՈՒՄՐԻՆ

Փրցուած ծաղիկները կարճատեւ կեանք մը կ'ունե-
նան, չուտ մը կը թոռմին: Կրնանք սակայն զանոնք եր-
կար ատեն անեղջ պահել, ևթէ անսանց կոթերը զնենք
ծաղկուանի մը մէջ՝ որուն ջուրը քանի մը կրամ ոքլօ-
րիտուաթ աւամօնիաք» պարտնակիւ: Կէս լիսոր ջուրին
2½ կրամը բաւ է, պայմանաւ որ հալեցունենք:

ՄԱՆԻՇԱԿԻ ԲՈՅՑԻ

Պ. Թիման, զերմ. քիմիագէտը, 10 տարուան աշ-
խատութեամբ հնարած է մանիչակի բուրումը «իօնօն»
անուամբ, մանիչակին կասարեւալ հոսուիք, առանց նոյն
ծաղիկէն հանելու:



ՍԵՐԵ

(Եոր ամուսնացած բարեկամի մ'ալպօմին մեջ գրուած)

Երանութեան արեւուն տակ՝ ի՞նչ է պարման.

— Ակ'րը միայն:

Ի՞նչ բան ըզմեղ ամենէն տաս կ'ընէք քուառ.

— Ակ'րն անսպասնառ :

Մեզ այս երկիր ի՞նչ բան դրախտ մ'ընել կրնայ.

— Ակ'րն աներկբայ:

Ի՞նչ ամեն ժամ մեզ ամիծնել կուտայ զարեւ.

— Ակ'րն արդարեւ :

Ի՞նչ բան վարդի պէս մոզ հանոյ կ'ընծայէ փոււ.

— Ակ'րը անոււ :

Հանոյին իսկ մեջ մեզ ի՞նչ բան զսնել տայ բոյն.

— Ակ'ր բաղցրազոյն :

Ի՞նչ բան բափել տայ մեր աչաց զօղբն է՛ն նեշին .

— Ակ'ր մեր սրին :

Մեր է՛ն լեղի արցուցց ի՞նչ բան կը վազգընէ.

— Աշուշու Ակ'րն է :

Երերասրաց բեւեր ո՞վ տայ մեր նոզիին .

— Ակ'րն երկնային :

Ո՞վ զիսիմայր ըզմեղ յանդունդ զլորէ մըրին .

— Ակ'րը կրկին :

Թէսէտ ա՛լ ծեր' ո՞վ մեզ առոյզ պանէ յաւէտ .

— Ակ'ր կենսաւէտ :

Ո՞վ կ'ընէ որ կըրինն իբրև ծեր գողղոչ .

— Ո՞հ, Ակրը չէ :

Ի՞նչ բան կ'ընէ որ մանուան զիրկն իսկ մարդ կ'ապրի .

— Ակ'րը արի :

Ի՞նչ բան կեանի մեն մի ըոսկն ման մը կ'ընէ .

— Դարձեալ Ակ'րն է :

ԳՐԱԿԱՆ ԳԻՒԽԻ-ԳԱՐՄՇԱՑՆԵՐ

Ասուածառնչ Մատեար .
 Բասկովի «Մածուրիւնի»ը .
 Բերարքայի «Խօնկները .
 Դունիլի «Այսուր .
 Զոլայի «Ժեռմինալ»ը .
 Թոլսորի «Յարուրիւն»ը .
 Լամարինի «Առանցածուրիւնի»ը .
 Լա-օ-Ցի «Ճամապարհմ և առաջիմոքեամ զիրժ»ը .
 Լամօնինի «Առակները .
 Լորիի «Խրամացի ձեռուրաշ» .
 Կեօրէի «Վերքեր»ը .
 Հայնէի «Երգեր»ը .
 Հիւկոյի «Զրոյց դարուց»ը .
 Հոմերոսի «Իշխական»ը .
 Հնդկաց «Խիմ-Վետան» .
 Մատան Տր Սրալի «Դուիմ»ը .
 Մոլիկովի «Մարդատեաց»ը .
 Մօբասնի «Մանուան պիս հզօր»ը .
 Նարեկացիի «Աղօրագիրժ»ը .
 Ներսկու Շնորհալիի «Շարական»ները .
 Նարուրիանի «Յիշատակ»ները .
 Շեխտիրի «Թաւերախալի» .
 Շիլլերի «Զանգակ»ը .
 Չերվանքի «Տօն ֆիզօր» .
 Պայրընի «Չայէ Հառուց»ը .
 Ռուսովի «Խոսովանուրիւն»ները .
 Սաւատիի «Կիւլիսրամ»ը .
 Վ. Է. Շնի «Իմաստուրիւն»ը .
 Վ. Կազարի «Մանապարապահ» .
 Վ. Կազիի իսովի «Ենկական»ը .
 Տօտիկի «Թառառենք» .
 Ֆիրտուսիի «Շանհամեն» .
 Ֆլուգեկովի «Մատան Պօվառիւն . եւմ. եւմ. եւմ. :

Տը . — Խը . ու յի ցիւնց :

Տէ լինեալու կիրակութիւնը . — Եթէ . ու յի ցիւնց :

Տօ երեւան Ո. Խոմիկ :



ԽԵՇԵՂ

Ժառանգործներ անձկաղին կը բանան չուաց տպրած և ամուրի մեռնող իրենց մէկ ազգականին կտուկը և հետեւեալը կը կարդան . «Բա՛ն մը չունիմ , շատ պարտք ունիմ , մնացեալը՝ աղքատներուն» :

ԲՀ. — Լ. որ թիւնաց :

Յանախօրդ մը համբակ սափրիչի մը կը ներկայանաց ածիլուելու համար : Սափրիչը դէմքին քանի մը տեղերէն կը կտրասէ . վերջէն , 10 դահնեկան վարձք սաւացած պահուն՝ շփոթած՝ կը բացադանչէ .

— Բայց առ դրամը երկու անգա՞մնէ ձեր վճարումին :

— Հաշիւը ճիշտ է , — կը պատասխանէ յաճախորդը — , քառորդին մէկը՝ զիս ածիլելուդ , միւսն ալ զիս ցանկ (հաճամաթ ընել) ուդ համար է :

Երկու բարեկամներու միջև :

— Երեսդ կախ կը տեսնեմ կոր :

— Կ'ուզես որ առ զիմակիս մէջ ինդա՞մ : Վճարօրերը կը մօտենան կոր . հինգ օրէն 120 սակի և 11 օրէն 230 սակի վճարելու եմ , և տանո՞ց չի կայ անստուկս , գիշերները քուն չունիմ :

— Բաւական միամիտ ես եզեր . զիմակդ գնա՞ առնելիք քրներուդ յայտնէ՛ . ան ատեն անո՞նք քուն չեն ունենար , գուն հանգիստդ կը գնանես . . . :

— Կարդալու համար չնորքով ակնոց մը հանեցէք ինձի:

Ակնոցավաճառը կարճատեսի բոլոր օրինակները անոր ցոյց տալէ վերջ՝ երր սա միւսնոյն պատասխանը կ'ընդունի , «չեմ կընար կոր կարդալ» , կ'սախզուի հեռատեսի նմոյշներն ալ անոր սածին դնել :

— Բայց նորէ՛ն չեմ կընար կոր կարդալ :

— Մի զաւցէ զուք կարդալ չը զիսնաք . . .

— Անչո՛չտ , ճիշդ ասոր համար է որ յարմար ակնոց մը գնել կ'ուզեմ կոր . . . :

ՃԱԾԱԿ ԵԲՐՅԱՆ. ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՓՈՒՆՉ ՍՊՐՈՄՈՒՆԻ ԱՌԱԿԱՆԵՐԵՆ

- *Պատուէրը ճրագ է : օրէնքը՝ լոյս :
- *Ճշմարտութիւնը, խմասութիւնը և խրառը ծախուան, բայց մի՛ ծախեր :
- *Օտար կնոջ չուրթերէն մեզը կը կաթէ՝ որ սակայն ոչինդրի ոլէս դառն է :
- *Վատահամրու կնոջ տունը դժոխքին ճամբան է, հոնկէ կիջնուի մահուան չտեմարանները :
- *Չորս բան կայ որ «հներիք է» չեն ըսեր : Գերեզմանը, ամուշ արգանդը, երկիրը՝ որ ջուրով չե կւանար, և կրակը :
- *Ապուաւները պիտի փորեն անոր աչքը՝ որ իր հայրը կը ծաղըէ ու չե հազանդիր իր մօրը :
- *Յայտնի յանդիմանութիւնը ծածուկ սէրէն աղէկէ է :
- *Քու վաստակդ չըլլայ՝ որ օտարներուն տունը մնայ :
- *Դուն քու ջրհորիդ մէջը վազող ջուրէն խմէ :
- *Երբոր ծոյլ ես, աղքատութիւնդ ճամբորդի ոլէս պիտի գայ, և կարօտութիւնդ՝ սպառազէն մարդու նման :
- *Ո՞վ որ առկոսով և վաշխով կ'աւելցունէ իր ինչքը, աղքատին ողօրմազի՛ն համար կը ժողվէ գայն :
- *Ռւշացած յոյսը սիրաը կը հիւընտցունէ :
- *Ո՞վ որ աղքատին ճայնը չի լսելու համար ականջը դոցէ, ինքն ալ պիտի պօռայ՝ առանց իրեն լսող մը դանալու :
- *Պարտքի համար երաշխաւոր մի՛ ըլլայ :
- *Արծաթին համար՝ հալոց, ոսկիին համար ալ քուրայ կայ . բայց սիրաները փարձողը Աստուած է :
- *Փոխ առնողը փոխ տուողին ծառայ կ'ըլլայ :
- *Ուստ առասաձեռնութեան վրայ պարծենցողը՝ անանձրեւ ամպերու և համի կը նմանի :
- *Աւելի աղէկէ է խոտեղէն կերտկուրը՝ սէր եղած տեսք, քան թէ գէր զուարակը՝ հեռ եղած տեզը :

ԱՆ-ԱՇՅՈՒՆ.2 (ԳԻՐՔ ԱՌԱԿԱՆ)

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Ն Ա Յ Ն Ա Զ Ա Յ Ն Ե Բ Ա Յ Ե Ր

Արք - Ի՞նչ է թշունքը?

Նեղյր = մազ, նզոյր = հառանձի, թաղլին, թշիլ =
պիրնալ, ողարարանանալ, փտիլ = փոստիլ, չվերիւմք:
Դիւր = աւզիկ, հարթ, բիւր = ծուռ, օօղ = շազ, ցող =
ցորենի ցօղւն, ձող = սրբրդ, Բակ = գտիթ, փակ =
գոց, Ենրին = ասկի, Ենրգել = տկար, ճրագած, Փուռ =
ֆրուն, բուռ = կիր, գաճ: Զնյին = ոչինչ, չնչին = ջինջ,
յասակ: Յորդ = առաս, զեղուն, հորդ = կովու ձազ,
հորդ = շխակ, Բուռնուն = շադանակին փշուտ կեղեւը,
փշուտ = փշելու գործիք: Յարդ = սաման, հարդ = ողորկ:
Հոյզ = ծափի արցունք, Խէժ, յոյզ = յուզում: Հոյն =
դրշունքը սրտուղը, յոյն = հուռմ: Յանին = ցանելը կամ
ցանուածք, ցանկ = միւտ, ցանկ = ցուցակ կամ ցանկա-
սատ, չիթ: Զախել = կասամբել, շախել = ջախջախել:
Դերփուկ = տերիսփուկ բայրը, դերբուկ = բարուտ տեղ:
Շոշորդ = հետք, շոշորդ = խելքը ժուռ: Աւնչ =
ծայր, սնիչ = քիթ: Գզուանին = փայփայանք, յիուանին =
հառաջանք: Գայիշրւ = հոյն սրտուղին ծառը, գայարւ =
գեղջն կորեկ: Բաս = բախու, փաս = խոսք, ապացոյց:
Թանիսին = մելոն, բանագ = երկաթաթերթ, սաճ, դանակ =
կորոց, թուռ = մեծ սրասառ, դուռ = գարու: Թեռ =
գոլ, գանատ, դեռ = սասասասց: Թի = թեւծակ, քիւ-
րէկ, դի = կողմ կամ գիսակ: Փախ = փախչիլը, բախ =
բնդհարում: Զախ = աջին հականիք, ցախ = աւելին
խոսը: Բամել = սեղմել, մզել, զամել = բեւեռեկ: Դայլ =
գուրտը, յայլ = ասըմ: Գոշ = քէօսէ, յոշ = արու այժ:
Հեռ = ասելութիւն, յեռ = քովիք քոյ շարուած (քար):
Հեղուլ = թափել, յեղուլ = թարգմանել: Հորովել = զը-
լորտըկել, գարձունել, յորովել = շատնակ: Ակր = ար-
փանք, սէր = գայմաք, Փոր = գարըն, բոր = քուսուա-
թիւն: Փոյր = եռանդ, շուտութիւն, բոյր = մեծ մաս
կամ մանաւալ: Անցաւ = առանց ցամի կամ «անցնիք»
բային կոր. եղ. դ. գէմքը, անձաւ = քարայր:

ԱՐՈՒԵՍԻ ՍԷՐ

[ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ]

Ցայսօր սիրանքով է որ կը մշենք պաշտելի անուն-ները Հքաչեայի, Գարագաշ քայրերու, Մասի Նուարդի. Սիրանոյի, Աստղիկի, ևն. որոնք փայլած են մեր բե-մական հորիզոնին վրայ՝ իրենց տաղանդին պայծառ-ցողքով :

Ասոնցմէ Սիրանոյը և Աստղիկ քոյր էին իրարու և զրեթէ միամին իջոծ թառերական ասպարէզը, խան-դովի համակ իրենց գարուն տարիքին։ Բեմի մարդու յատուկ եռամոլ զգացումներ, նախանձ, մէկղմէկ գլելու ձիգեր, ծափ ու դրուատիք իրարմէ խլելու կանացի սովորական հակումներ երթէք չէին ունեցած գոյութեան իրաւունք՝ իրենց սիրուերաւն մէջ։ ա՛յնքան անշարժիքն-դիր և անսահման էր սէրը՝ զոր կը տածէին իրարու համար :

Օր մը, ներկայացումէ մը կրած խսնջէնքէն զգետ-նուած, Աստղիկ անկողին կ'իյնայ, և շատ չանցնիր մահամնը լուրը կուգան խմաց աւալ քրոջը, մէկէն ի մէկ, կայծակի արագութեամբ, առանց գոնէ կիրարիկւու այն փափկանկատ ձեւակերպութիւնը՝ որ բուռն յուզում մը մեզմելու բարերար գերը կը խաղայ յաճախ :

Իր սիրական, խանդակաթ քրաջ այս գոյրէը լախափ հարուած մըն էր Սիրանոյի համար. և անհարին է հա-րազատ մանրամասնութեամբ մը նկարագրեն ներքին այն մըրիկը՝ որուն կ'ենթարկուէր անիկա նոյնհատայն։ Ար-ցոյնքը իր հասման համբուն մէջ կը սառէր զրեթէ, դէմ-քը զիւային ծամածուութիւն մը կ'ստանար, մազերը ցը-րիւ, ուսերուն, և նայուածքը մոլորազին։ Ռաքի կ'ել-լայ, զսպանակէ մը շարժուածի պէս ընդուստ, կը վազէ շխակ դէպ ի հացելի, և անոր առաջքը արձանացած՝ կ'սկսի ինքզինքը դիմել. տեսնել թէ ի նշ արտայայտութիւն առած էր իր զիմագծութիւնը այս յրական յու-զումին հատեւանքով, ու ինչ ակնարկ ձեւացուցեր էին ըիրերը՝ կոկիծէն հրդեհուող ակնակապիճներուն խօր. — բեմին վրայ, գերի մը մէջ՝ այդ վայրկեանը կա-րենա՛լ ապրելու համար հանդիսատեսներու. ներկայութեանը . . .

ԱՄԷՆ ՎԻՃԱԿԻ ԱՎԻՃԱԿԻ

(Վաղուան Տօնին Առիթով, 31 Մայիս)

Վեղար դրբիր, եղար դուն ալ ԱԲԵՂԱՅՅ,
Եւ աշխահինքն եռ հաշուելուդ գոն եղայ:
Բայց երբ կեանիքը խոսրվանինք ականչէ,
Դառնալ չի կայ, խելքրդ զլուխորդ դու կանչէ:

Ասդիլ զիսցիր Ցիսուսին պէս, ո՛վ ՏԵՐՑԵՐ,
Մեղքը վիզըդ, գէտ կը զրեն մեր թերքեր.
«Ճո՛ւր, տո՛ւր» մ'ըսեր, իիշ մ'ալ առածդ բաժանէ,
Արնունիք, օրնենիք, հիմայ շա՛ս բան ածան է:

Քեզի՛ կ'ըսեմ, ո՛վ բաղցրաձայն ՏԻՐԱՅՈՒ,
Քու երգերովդ զիս հաւատի՛ս տիրացուր.
Վերջն օսար եղանակով իրմածին
Բարեպատճեներ դէս ի Բազո՞ս կը յածին:

Մինչեր վազցո՞ւր, տես ո՞վ եկաւ, ԺԱՄԱԿՈԶ,
Մեռել պատէ՛, փոսեր փորէ՛. — հիմակ ո՞չ
Աս կը բաւէ, եւ ոչ ալ ան. ջանա՛ դու
Դործիք ըլլալ . . . բաղականցու մարդիւր:

Տրդան կրի՛, ծախուի՛լ զիսցիր, ՎԱՐԺԱՊԵՏ,
Հոգաբարձուն չելլայ ըսէ. — «վարձէ անպէ՛
Կուտանի իրեն»: Վարձէդ ուտողներ քէ փրբին,
Կրեսո դիմել . . . Ուսումնական Խորհուրդին:

Աղջիկներուն՝ պարկես զգօ՞ն ՎԱՐԺԹԻՀԻՍ,
Հոգ մի՛ ըներ, պատօնիդ մէջ վարդրւիս.
Սակայն երբոր միասիններուն ուր սածէս,
Անոնց կեանիք դասերուդ պէս սերտա՞ծ ես:

Աշխատուրի՛ն, բաժինդ է ազ, ԽՄԲԱԳԻՐ,
Յաջող գրուածք երբ ունենաս՝ խնդա՛ դի՛ր:
Հազածդ յանախ պարզ ու կոկիկ մի ջամկը,
Ճաշըդ պարզուկ, բայց զո՞ն եղիր վիճակիդ:

ՊՈԼԱՍՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«Բ Ի Ի Ի Ի Ա Կ Ն»

1882 յուլիս 1 ին կ'սկսի հրատարակութիւն կ. Պօլսոյ մէջ այս հանդէսը Հ. Ա. Խ. Խւթիւնեանի արտօնաաիրութեամբ։ Բոլորաց է շաբաթաթերթի մէկ քանի չըրջաններ, և Բրոդ. Յ. ձէմիզեանի խմբագրապետութեամբ կրօն։ ու կէս-դրական հանդէս՝ 5 տարի տեւելէ յետու, 1905 գեկտ.ի վերջը դադրած է՝ անցնելով 1906 փետր. 1 ին Միմ. Զէօմլէքնեանի, որ, Արտ. Գալրաք-ճեանի հետ, կը լեցունէ ամբողջ թերթը զուտ առեւտր-րականնիւթերով, ինչպէս վաճառազխութիւն, ճարտա-րարուեստ և պատմութիւն վաճառականութեան, առեւ-տրական իրաւաբանութիւն ու դատական քրնիկ (սնան-կութեանց շորք), անսունսագիտութիւն, հայուակալու-թիւն՝ նոր մէթուով, պանքայի գործառնութիւնք և ու-սումնասիր։ առեւար. հարցերու, նամակագրութիւնն ըստմակեզուեան ու գերմ. հրապարակի լեզու, դադթա-րերք (արտածութիւնք ու ներածութիւնք), առօրին սակ-զանազան վաճառքներու, պարսա, վաճառաբարձ նաև-ըստ երթուդարձի ժամանակացոյց, ևն. ևն։

Աշխատակիցք՝ Բիւգ. Պօլանեան և գւռ. թղթակց.։

«Բիւրակն» թեւակումած է 25լրդ. տարեցրջանը։ Եր-կու տարիէ ի վեր Ա. Զէօմլէքնեան (Ժիրայր Շիրակացի)ի վարչութեան տակ կը հրատարակուի։

Բաժանարդադրութիւն. — Պօլսոյ և զաւաց հա-մար տարեկան 60 դր., վեցամս. 30, եռամս. 15, միամս. 5։ Զեռքէ կը ծախտի թիւը մէկ դր.ի։ Տարե-կան բաժնեզինը կանխիկ տուողը կ'սատանայ հինգ հատոր Մհկնիկ, հարիւր այցաբարտ, ծանուցման իրաւունք, ևն.։

Հասցէ. — Պասպր Ալի ճատուկսի, թիւ 38. Տպագր. Նշ. Պէրակրեան եւ Որդի։

Ծառալ. — 24 էջ՝ միասին, էջի լանք 10 մնթմ., երկայնք 17 մնթմ.։ Գոյնզդոյն շապիկ՝ ուր կան պիտանի գիտելիք ու ծանուցմունք։

Եշ. — Կ. որ Ջինանց. Համբարձումը
Կոմի Տիան մեռյ յիշիցու։
Վ. Վ. Վ.

Եշ. Վայելի կայութեան Մոյլու մէջ զու։

ՆՈՒԱԳՆԵՐՈՒՄ ՄՈՒՍԵՐՆ

ՆԱԽՆԻ ԵԲՐԱՅԱԿԱՆ. — 1. Քիննօր, նեղդէլ, Ասօր, Կիթսիր, Միննիմ, Սորէկա, Բէսանզգերին, Մամրասթ, (աղիբով նուազ.) ; 2. Քերէն, Նովոր, Չացագէրան, Ցորէլ, Չալիլ, Միշրաբիմա, Աւզոր, (փիերու նուազ.) ; 3. Դոֆ, Ֆանան, Ցէլցէլմ, Շալիշմ, Մէնունէրմ, (զաւեռւերվ ձայն ուռող նուազարաններ) :

ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ. — Երգեհն, Ծնծդայ, Ծնծդակ, Քչոց, Բանուժ (շողի և բուրվառի) : Ժամանոր, Կոչսակ, Չանզակ.

ԱՐԵՒԵԼԵԱՆ. Ա. [Ազնին]. — Քէման (չուրակ), Քէմանչէ (չուր), Քէպոս (կաշկոր չուրակ), Աւա և Լուսա (— *Luth*, վիճ, զավիճ), Քանօն (րազմարտաւախ): Նէյ, Նըսքիէ, Կիրիփ (նկոզ, սրուկ): Թանուոր (փանդիխ), Աննուոր (tympanon, տախ): Թէփ կամ Տափրէ (դափ): — Բ. [Ժողովրդ.] Հըղորդի (ընար), Լէփ (միարկի), Պուղարի (երկրել), Սազ (աշուղի, առփանուազ), Ալբը Ուլիփ. Ծնե Ուլիփ (սաղմուարան, ննար տանադի եւմ.), Դապոց (պդմաբնար), Թամազոր (բնար): Գափալ (հովուատինգ), Զուրնա (զամայն սրինգ, զակ), Հըղըրման (սփեսիի, կուատինգ), Գոյսու կամ Թուլում և կամ Գոյնիկ (սիկ, սկանր, սկար, փուր, ուսետ): Հքֆու նազարա կամ Տիմաքէլէկ (=բմբակ), Տալուլ (րմբուկ), Քէօս (զօս, գուրշ), Տարօսոր (կուժէք բմբուկ): Հալբար (րամբին), Չիլ, Չիլի, մաշ (ծընծդայ), Գաշըր (դգայիկ):


ՅՈՒՆԱԿԱՆ. — Մանառու և Մանուոլինու (վինեսակ), Քիթէրս (կիրառ), Համար (տաւիկ), Ասմօնիր, Լամնէռնա (երգիունակ), Արօստիօն (ձեռնադաշնակ), Արիստո (րոմբակ):

ԵՒՐՈՊԱԿԱՆ. — Ա. [Օռէւորը]. 1^o Էնորդիւման ան պուա. — Ջիֆոր (զլակ), Ֆիբո (սրինգ), Դրուինէթ (րամբ-սրինգ), Օ'ուուս (րատմարինգ), Դուանիկ (փող, չեփոր), Գէւուն (սրափիոդ), Ֆակօթ (սրուկ): 2^o Էնորդիւման ա բուս. — Վիորօն (ըուրակ), Վիօրս (չօն), Վիօրտակէլ (րաւչուրակ), Դօնթալ-սրուս (րամբչուրակ): 3^o Էնորդիւման ա վան [բիւիլը]. — Մարաֆօն, Դունէ՛՛ արիուօն (միոնցափող), Թրօման (աւազափող), Դու (եղյեւափող), Կէլն.: 4^o Պարրոի. — Կոս քէն (գուրշ), Միմօրուլ (ծնծդայ), Թէմզար (պինձեայ բմբուկ, բմբակ), Թամազուլ (բմբուկ), Թաման (կունակ), Թամազուլ տը պրուր (դափ), Թախանկիլլ (եռանկիւն), Գասթանէէթ (րամբին), Կարլո (բռուժ). 5^o Էնորդիւման ա բէնսէ. — Հոոր (տաւիկ).

Դանիօր. — Օռէօմժքի մէջ, ԼՖէ Նինդեցական արտօրութենէն հատուածներ գործուին. Օռէլը բարտուարոր կ'ընդունուի.

Բ. [Ֆանէտո]. — «Ֆանէֆանօփ մէջ Էնորդիւման ա բունքերէն միայն Դոնթուը պասը կը մանայ, Էնորդիւման ան պաւաներուն վրայ ունեցունել Դրատինէթ մի պէմզը» Էնորդիւման ա վան՝ նոյն տուզէլ, Թոիրլէ ըլլարովն Պարրոի նոյն, Էնորդիւման ա բէնսէ՝ չիր:

Գ. [Միւզիմ ար շամպուը]. — Բիուն (դաշնակ, դաշնամուռ)՝ որուն կարելի է ընկերացունել չութակ, Թաչումակ, շնէ, կէն. ըստ պատշաճի կամ նոշակի. — (ԲԱԼԹԳԻՐՔԷՌ)





Գ. Վ. ԱՐՇԱԿՅԱՆ

(ՔՈՒԶԱՆՅԵՍ)

Արամիս Երգիծաբան ու մնացուն աշխատավիր «Արեւադահան» Մանուկյան



ԽՈՍՔԵՐ ԱՌ ԹՕԹՈ

ԿՆԱՐՄԱԿԻԹԻԿԵ



ԲԲ մանուկ էիր, թօթօ՛, քեզի սորվեցոցին թէ չտտ
ազեղ բան էր մասներդ քթիդ մէջ խօթելը:

Անշուշա այն ժամանակ մտքէդ չէր անցներ թէ թաթիկներուդ
վրայ արուած հարուածներով կեցազագիտութեան առաջին զան
էր որ կուտային քեզի:

Անկեց ի վեր սորված ըլլալու ևս նաեւ թէ ատկէ առելի ազեղ
բան էր քթիդ խօթել ամէն բանի մէջ :

Այդ ալ ճշմարիտ փիլիտափայտթեան, կեանքի ուսմոնքի վեր-
ջին հիմնէ է զոր կորենալ պաշտպանելու համար, կ'երեւակայիմ
թէ ինչ փորձանքներու հանդիպած ըլլալու ևս :

Բայց սնգամ մը որ մասներդ՝ քթիդ, և քթիդ՝ ուրիշներու
գործին մէջ չես զներ, կընաս հպարտանալ թէ ձեռք անցուցած ես
այն երկու զիմաստոր և հիմնական ուսմոնքները որոնք անհրաժեշտ
են կեանքի մեծ դպրոցին շրջանաւարտ ելլալու համար :

Entre-temps, պղտիկ ուսմոնքներ կան, երեւութապէս աննշան
զիտութիւններ զորս իրենց աշակերտներուն չեն սորվեցներ լաւա-
զայնները վարժա աններուն: Ապահովագէս դպրոցին մէջ չէ որ սոր-
վեցար թէ քանի՞ նիւթիլը, ո՞րքան պակաս կ'երթայ
Պասլին ֆրանքը, և որ աեղի կ'ունենայ նիմնի-նովկորտի տարե-
կան մեծ առնավաճառը, ո՞ւր կը շինուի խավեարին կեղծը, քանի՞
տարու մեռած է Վակնէր, ո՞վ էր Մէրէլլին, միսին աժանը ո՞ւր կը
ծախուի և ինչպէս թարգմաննելու է կընքուաներուն գործերը :

Բայ ական չէ զիսնալ թէ հասարակածի ո՞ր աստվածնեն տակ կը գտնուի Մօղամափրը, պէտք է զիսնալ նուև թէ առտուները քանիին կ'արթնայ իմբլէն ո'վլանածն :

Պղափկ գետերը մնծ ծովերը կը շինեն, ասոր պէս ալ պղափկ ու ամունքներն են որ կը կազմնն մարդը :

Ի՞նչի՞ պիտի ծառայէր զիսցած Հոռվմէտկան Պատմոթիւնդ և կամ Տարերք Տիեղերադրութեանդ, եթէ չես զիտեր թէ ի՞նչ ձեւով կ'ուտուի ծներելը, օրինակի համար :

Չե՞ս կարծեր, թօթօ՛, թէ նոյն իսկ Քամիլլ մելամարիսն, որուն համար ո՞չ երկինքի երեր գաղանիք ունի և ո՞չ ալ երկրիս փորք, շատ ողորմնիի բայ մը պիտի ընէր salonի մը մէջ եթէ չի կրնար զանազանել Շօրէնի Impromptuն՝ Մէսակյանի մէկ sonateէն :

Յանցանքը քուկդ չէ անշաշտ, եթէ այս բոլոր պղափկ բաները չի կրցար սորվիլ կեդրոնականին և կամ Պէրպէրեան վարժարանին մէջ :

Չեմ կրնար պահանջել Խդնասիս Մուրատեանէ, — հակոռակ այն ակնածանքին զոր իրեն համար կը տածեմ, իրրեւ իմ նախկին դասաստուներուս մէջէն տմէնէն շատ սիրածներէն մին, — որ ազօտին և օxygèneին ի՞նչ ըլլալը սորվեցացած միջոցին, ցոյց տար նաեւ քեզի թէ ի՞նչպէս կը խաղան foot-ballը :

Հրանտ Ասաստոր հիսնալի կերպով աշխարհարար զիտէ, բայց բնչպէս կ'ուզես որ բացաարէր քեզի սարրերութիւնը որ կաց point d'Angleterre (*) ին և Պրիւժի տանթէլին միջեւ, Մեր մանկապարատէ զներէն սկսեալ մինչեւ Սօրպօն, Պալֆանան Որրանոցէն սկսեալ մինչեւ Օքսֆորտի համալսարանը, ամէն կրթական հաստատութիւն կրչուած է տեսակ տեսակ զիտելիքներ ջամբելու նորահաս սերունդին :

Բայց զիտութիւններ կան որոնք գլորոցի մը զրանեղաններուն վրաց չ' որ մարդս կը սորվի: Փողոցը, սրճարանը, զինեւառները, թատրոնը, շուկան, սակարանը զատ զատ գտարնիթացքներ ունին որոնց առանձին առանձին հետեւելու ենք՝ ուստիմնաւարտ ըլլալու համար Փորձաստութեան մնծ լիկէնէն :

Մենաց Մանկացէն սկսեալ մինչեւ Պարոն Տումէ (Dumont)ի վերջին զիրքը, հազարաւոր և հազարաւոր հատուններ կան որոնք զատ զատ մէրմէկ զպրոցներ են :

Անոնց ընթերցումը մնց կուտայ օդտակարագոյնները ծանօթութիւններուն որոնց չնորդիւ կրնանք վայելչօրէն մղել անարկու պայքարը կեսնքին :

(*) Ժանեակի մը տեսն :

Դիրքեր կան որ կը խօսին ձկնորսութեան վրայ , ինչպէս ուրիշ զիրքեր՝ սրաբախզպանութեան :

Դրավաճառուներու ցացափեղլին մէջ կարուսի համայնադիտական բառարանին քոյլ զետեղուած կը տեսնես զբքոյկ մը որուն կողքին վրայ զբուած է . L'art d'élever les lapins et de se faire quatre-vingt mille francs de rentes . Սիէնքիէլիմիմի Ու վաճին քոյլ Le Vadémecum des maris trompés . Ասղին անգին աչքիդ կը զարնեն զանազան անուններով հասորներ , ինչպէս Le parfait cuisinier , La science de parler avec les Gants , La médecine chez soi , Le dictionnaire des Amoureux , Comment on devient millionnaire , ևացն , ևացն :

Մէկ ու կէս ֆրանքի ծախուած այդ հատորիկները սակայն , իրենց աննշան երեւոյթին տակ , ահազին դեր մը կը խաղան քաղաքակրթութեան գործին մէջ :

Քաղաքակրթիթ մարդը քիչ շատ ամէն բան գիտնալու է : Անօգուտ , արժամարհելիք զիտութիւն չի կայ աշխարհիս վրայ :

Նոյն իսկ եթէ բանաստեղծ ևս երկայն մազերով , և զործոյ ուրիշ բան չէ բայց եթէ քառեկանին շինել օրն ի բան , նորէն ոկտք է զիտնաս թէ ի՞նչպէս կը ինչնեն . . . լ'engrais chimiqueր :

Ինքզինքոյ կղերականութեան կրնաս տալ , բայց հարկ անհամեչա է որ զիտնաս թէ ի՞նչ արժէք ունին սպանիական քեզադան և . Այլվազեանի . . . ոսկերչապատմական կենսագրութիւններ :

Ամէն մարդ պէտք է որ բանի մը հետեւի :

Ամանք բժշկութեան կը հետեւին և ուրիշներ օրէնսպիտ թեան : Ես զրականութեան կը հետեւիմ , դուն՝ սարազագործութեան : Շերամարտութեան հետեւողներ կան , ինչպէս ալքոլամոլութեան հետեւողներ :

Ճաշակի , կազմուած քի և խաւուած քի խնդիր է այդ :

Ինչպէս կը տեսնես , ամէն մարդ միեւնայն բանին չի հետեւիր , բայց մարդ չի կայ որ կնիկներուն չի հետեւի : Մեր ծնունդին մէջն է այդ :

Կնիկներուն հետեւիլ զիտնախն ալ արուեստ մըն է որոն վրայ չեմ կարծեր որ զիրք մը , manuel մը , guide մը լոյս տեսած ըլլոյ մինչեւ այսօր :

Այդ պակասը լրացնելու համար , կը ներման ինծի , Թօթօ' , որ պզտիկ զարնիացք մը քու արամադրութեանդ տակ դնեմ և նախական զիտելիքները տամ քեզի այն կարեւոր զիտութեան վրայ զոր կնորսութիւն անունով օծած են ասպիլ զիտցող մարդեկ :

Փողոցին մէջ կնկան մը հետեւիլը ներելի արարք մընէ , բնչ-
պէս անոր հետ ֆիլիթելը սալօնի մը մէջ :

Եին չի կայ որ չի հրճուի , երբ զիտէ թէ իրեն հետեւող կայ :

Ամէն կին , ամէնէն շատ պատռաւոր կարծուածն անգամ , դո-
նէ կէս ժամ տեսող ուոման մը ունենալ կ'ողջէ կեանքին մէջ :

Այդ ծառայութիւնը մի՛ մերժեր իրենց , անդսպելի՛դ թօթօ ,
ամէն անգամ որ առիթը կը ներկայանայ :

Կեանքիդ մէջ միշտ ջանա՛ որ երախտապարտ կացուցանես դի-
մացինդ , երբ մանաւանդ դիմացինդ ա՛յն սեռին կը պատկանի՝ ո-
րուն կը պարտինք մնծ մայրա , մօրաքոյրդ , թէրէզ Հիւմագէրը , Ժանն
տ'Արք , Աէվրոբին . Ժօրժ Ման և . . . Հայկանոյց Մառք :

Ի՞նչ տեսակ կիներու ետեւէ երթալու է . Tout est là .

Յոփակեաց կիները , ինքնամատոց էղափրները , թափթփածնե-
րը , կիսաշխարհեանները , փորձութիւնները մոմով փնառող կիները
չեն արժեր որ ետեւնուն իյնանք :

Ի՞նքոյնքը յարգող որսորդ մը փողոցին մէջ պարտող հաւերը
չի զարներ :

Հետեւելու արժանի կիները վերոյիշեալ դաստիարգերուն չեն
պատկանիր : Հետեւելիք կիները պատռաւոր կիներն են որոնք ան-
պատճառ սուրբ Ռլալու որէտք չունին :

Պատռաւոր կինը ուրիշ բան է , առաքինի կինը՝ ուրիշ : Այդ
երկուքին մէջ ունաց մը կայ՝ զոր որոշել՝ քեզի որէս խակերուն չէ
արտած , թօթօ :

Հանդուրժէ՛ որ պատկերով մը բացատրեմ միտքս և ցոյց տամ
թէ ի՞նչ տեսակ կիներու ետեւէն իյնալու է :

Պարուեզի մը մէջ դեղձի ծառ մը կը տեսնաս թաշապատ պը-
տուզներով ծանրաբեռնուած :

Տերնիդ ջուրերը կը վազեն . զիտեմ թէ ո՛րքան որկրամալ ես ,
չա՛ր աղայ :

Մասին կը մօտենաս և կը տեսնես թէ զիտինը ինկած դեղձեր
կան , դեղնած , կւնատած : Զգուանքէ՛՝ չես զիջանիր նոյն խակ վը-
րանին նայելու : Վերը ծառին վրայ տհաս դեղձեր կան որ զետ ժա-
մանակ չեն ունեցած հասունալու : Կանանց են տակաւին : Փրցու-
նել չես համարձակիր , ձեռքդ վրայ շերթար , կը մեղքնաս : Բայց
երբ ճիւղ մը ասզին քաշելով կը տեսնես թէ անոր ետեւ պահուըտած
դեղձ մը կայ , հասունկէկ , ախորժաբեր և վարդագոյն պատերով ,
այն ատեն գորգուրանքով ձեռքդ կ'երկնցնես , կը փրցնես երկիւ-

դածութեամբ, որովհետեւ գիտես որ թէ հիւթեղ է ան և թէ համեղ :

Հետեւելիք կիմոդ՝ ճիշդ այդ դեղձին պէտք է նմանի :

Կիմներուն համար խոէալ հետեւողը քսանընինդ տարու երիտասարդն է, ո՞չ շատ գեղեցիկ, ոչ շատ տգեղ. — Մայրայեղութիւնները ամէն բանի մէջ միշտ վտանգառոր են: Շատ գեղեցիկը աչքի կը զարնէ, իսկ շատ տգեղը . . . գործին չի գար:

Նրբամիտ ըլլալու է ան և գիտնալու է թէ ե՛րք պէտք է խօսի և ե՛րք պէտք է լոէ:

Ահազին տուրտ կը պահանջուի երիտասարդ որարդէն: Toupet, միշտ տուրտ, կրցածիդ չափ տուրտ:

Խօսքը, շարժուձեւը, վրայ-գլուխը մնծ գեր կը խաղան կնորսութեան մէջ, երբ մանաւանդ օդը բաց է: Անձեւոտ օքերուն՝ հովանոց մը բաւական է:

— Տիկին, կը ներէք որ հովանոցս ձեր արամազրութեան տակ զնեմ:

Անձեւ վազած ատեն կնկան մը հովանոց մը տուր և հոգին ա՛ռ:

Արտոյսները հայելիով կը բւնուին: կիմները բանելու համար լաւ գարձուած compliment մը բաւական է:

Առաջին անգամ արտասանած բասէդ կախում ունի գործին յաջողութիւնը: Մի՛ մոռնար թէ կիմները նախամնծար կը համարին վայրագ կերպազ՝ բայց անկեղծօրէն արտայայտուած նշմարիտ զգացում մը, քան նրին արուեստով banal, սովորական compliment մը:

Ամէն թոշունի միս չուտուիր, ինչպէս ամէն կնկան ետեւէն չես կրնար երթալ:

Հոտառութիւնը, նշան առնել գիտնալը երկու զլիսաւոր յատկութիւնները պէտք է ըլլան կնորսին:

Երեւոյթներ կան որ կը խարեն. պէտք չէ զոհ երթալ անոնց:

Աշխարհիս ամէնէն պատուաւոր կինը կրնաց շրջազգեստը մինչեւ ծուները վեր առած ըլլալ. բայց այդ պարագան պէտք չէ որ քաջալերէ դքեզ: Անդին ուրիշ կին մը երեսը հաստ voilette ով մը ծածկած է և արագ արագ կը վազէ: Աղ չ'ապացուցաներ թէ Մօնդիյօնի մրցանակին արժանի արարած մըն է: Խիստ հառանական է որ rendez-vousի մը ուշ մնալուն վախը՝ թիւեր կուտայ կոր իր տոքերուն:

Կնորսաթեան օրէնքը իր ասանուանեայ պատուիրանքները ունի որոնց հետեւիլ՝ պարտականութիւնն է galant կնորսին:

Ա. — Մի՛ հետեւիր այն կիներուն որոնց ո՛վ ըլլալը, կամ ո՛ւր բնակելնին անծանօթ չեն քեզի. ծանօթ կնկան մը հաեւէն չեն երաթար, այլ կ'ընկերանան անոր:

Բ. — Սիրած կնկանդ հաեւէն մի՛ երթար:

Գ. — Մի՛ սիրեր այն կինը որուն հաեւէն գացած ես:

Դ. — Առաջին անգամ միայն կնկան մը հաեւէն գնա՛: Երկրորդին, քովէն կրնաս քաղել:

Ե. — Հետեւէ՛ կնկան մը որ մինակն է փաղոցին մէջ: Մանկամարդ կին մը որ տարիքոտ էրկանը հետ դուրս ելած է, մինակը դացող որս մըն է:

Զ. — Հայ աղջկան մը հետ ամումնացիր, բայց հայ կնկան մը հաեւէն մի՛ երթար: Խօսքս մտիկ ըրէ՛:

Է. — Կնկան մը հետեւիլը հաճոյք մըն է: Զայն կրկին չի տեսալը՝ երջանկութիւն մը:

Ը. — Շատ ապուշ բան է սիրել կին մը որուն հաեւէն կ'երթաս: Ատկէ՛ աւելի վասնգաւոր՝ հետեւիլ կնկան մը զոր կը սիրես:

Թ. — Կնկան մը հաեւէն գացած միջոցիդ՝ բարեկամներուդ բարեւ մի՛ տար:


Ժ. — Երբէք ճանչնալ մի՛ ուզեր այն կինը որուն կը հետեւիս: Երազով գոհացիր և իրականութիւնը մի՛ մնասներ:

Աս գերազանց պատճառին համար որ կնոջական և սիրոյ աշխարհին մէջ անուրջը հաղար անգամ աւելի աղէկ է իրականութիւնէն:

17 Ապրիլ 1906

Ի. Շ. Մ. Ի. Բ.


Հ. Մ. Ի. Բ.



ՅՈՒՆԻՍ



Տըպել պիտի տանի Գլուխուս ՆԱՄԱԿԻ,
ՊԱՀԱՐԱՆ, ԵՒԱՑԼՆ, խի՛ս փութանակի:
— Տէր-Ներսէսեանե՞նց զագլի, մի՛ կենաք.
Կը շինեն անոնի մայուր ու արագ....:





ՑՈՒՆԻՄ = 30 ՕՐ = ՀԱԶԻՐԱՆ



Յանձնութեանը կուզայ Խ. յառիաց բառէն քիշաձ (Հերա) գուստըն էր Սաւունոսի, եւ, Ամուսնութեան դիցու հին որով նույնուեցաւ այս ամիսը : Յանձնութեանը ստուգարանած են նաև յառիաց բառով որ բային թեզուի մէջ կը նշանակէ «Նրիասաւրդութիւն» որուն յիշատակին կը կարծուի որ նույնուած ըլլայ Բուն թեան բացառոյց այս ամիսը :



Տարւոյն վեցերորդ ամիսն է Յունիսը՝ մեր զործածած Յուլիան տոմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն զործածած Դրիզուեան տամարի հաշուով Յունիսը 13 օր կանուխ կ'ակի մերին! Ն. խոկ Հռովի. տարւոյն Դ. ք., դասն զի տարւոյնը առաջ Մ-ր-ր-էն կը հաշուուէր :



Յուրինը, զարին, համարը աս ամսուն վերջերը աւկեզոյնի վերածուած ըլլայով՝ տեղ տեղ հունձքը կ'ակի ։ Կը տնկեն շողզամ, բաղկ, հազար, սոխ, կազմք ու նման բանջարեկնենք : Ձենլ ցնցուղով ամէն իրիկուն ծաղկիլի ածուները : Սեխը եւ ձմեռուկը այս ամսուն վերջերը կ'ակի հասուննալ :



Յունիսի խորհրդանիշն է Կուշէր-Քը (Cancer)՝ որ զողիակոսի հրա- լինդա- նակերան է եւ զոր կը ներկայացունեն համանոն խեցեմութիւն (Եւհիե- ս) պատկերովը :



Մեր նախնիք ՄԱՐԴԱՅ կոչած են Յունիս ամիսը, որ է Ամառ. Եղանակին երեխակ սամանեւէն առաջինը, որուն միջոցին ցուեկը կը կարճնայ եւ զիշերը կ'երկարի, Դարնան հրապարները նեւզգնենէ կ'աննեւին, դաշները արեւին նառա- զայթներուն տակ զմրտիսի դոյնեւնին կը կորսնցունեն եւ տօթը անտանելի կը դառնայ : — 1870 ական Յունիսին միկրոները թէեւ փորձ մը եղաւ Յանձնութեանը փոխանակիլու ՀԱՅ-Շ նոր յորժորջմամբ, — իբր համառօտութիւն «Յնծար ամիս»ի, — բայց ընդունելութիւն չի գտն :

ԽԵԶԱՓԱՌԸ

Դիտէիք անցուշա թէ չաղամօգ կամ բավուրիս ըսել
է Խեչափառը, թէ շատ եղական քալուածք մը ունի,
և թէ... ողիի պատուական աղանդեր մըն է ինք, բայց
կարծեմ թէ չէիք զիտեր իր յատկութիւնները: Զանոնք
թուե՞նք ուրեմն:



Որսացէք հաս մը և անոր մէկ թաթէն բռնեցէք:
Քանի մը շարժում ընելէ ետք, ինքզինքը ձեր մասնեւ-
րէն պիտի աղատէ և գետին ինայ, թաթը միայն ձեր
ձեռքին մէջ ձգելով: Իր ինը թաթերով պիտի փախչի
արտգ արագ՝ աւազուտ խոռոշ մը պահութաելու համար:



Ուրիշ փորձ: Բռնենք խեչափառ մը և անոր թա-
թերէն մէկը այրինք կամ կտրենք, կենդանին իր մկա-
նունքներուն զօրութեամբը անմիջապէս պիտի անդամա-
հատէ վիրաւորեալ թաթիկը և պիտի աղատէ անկէ՝ ամ-
րող մարմինը: Այս չար գործողութիւնը կրնանք միւս
անդամներուն վրայ ալ կրկնել. խեչափառը նորէն իր
մէկ հաս մնացած թաթովը պիտի յաջողի փախչիլ:

Մկրատով կամ դանակով անոր թաթերէն մին եթէ
կտրենք արին պիտի հոսի. մինչդեռ իր ձեռքով կրտ-
րած մասէն բնաւ չի հոսիր: Թէ ինչո՞ւ: Վասն զի
անդամաղննական տեսակէտով, թաթին յօդուածնեւ-
րուն մէջ կը գանուին այնպիսի հանգոյցներ՝ որնացմէ
ինքզինքը բա՛մնելուն պէս՝ այդ հատանումէն արեան
հոսում չի զոյանար: Կենդանին ժամանակի մը համար կը
զրկուի իր թաթէն, որովհետեւ մարմինը երբ նոր պատ-
եան մը փոխէ, անոր հետ կ'ունենայ նաեւ իր կորսնցու-
ցած անդամը, նախորդէն առելի զօրաւոր:

Այսպէս, խեչափառը և իր ընտանիքին պատկանող
միւս խեցեւորթները ինքզինքնուն համար կատարեալ
բժիշկ, վիրարոյժ ու վիրահաս են միանդամայն:

ՃԱԾԱԿ ԳԵՐՄ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

Մ Ա Տ Ա Ի Ռ.

Բլրոյն վրւայ կանգնի մատուռ ,
Հովհան ի վար կը հայի լուռ .
Վարք , մարգին ւառուին եզեր
Հովհանիկն երգէ զուարք մի երգ :

Ճնչէ պղնձին թինդ սրգաւոր ,
Աւ մահերգակ անցնի բափօր .
Լըռէ ուրախ խաղը տրդուն ,
Եւ ուշն ուղղուի լերան զիխուն :

Հոն , վերն , ի հող դընել տանին
Զայն՝ ոյք հովհին մեջ խնդային :
Հովհիւ մանուկ , հովհիւ մանուկ ,
Հոն , վերն օր մ'ալ նեզ կ'առնու սուզ :

Թրգմ. Ա. Յ. Պ.

ԼՈՒԺՎԻԿ ՈՒԼԱՆՏ

Եթերական կուպուկ . — թիւ , ու
Ցիւզաց , և . Անուկանգակ :

ՃԱԾԱԿ ՄՊԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

Կ Ա. Բ Ե Ւ Ք

Դագաղ մը կ'անցնի փողոցէն : Մաղիկ հասակի մէջ
միուած աղջկան մըն է :

(Քահանան) — Օ՞ն , սկսեց՛ք երգասացոթիւնները :

(Բժիշկը) — Ցաւերէն ազատեցաւ :

(Հայրը) — Արցունքները կը խեղդեն կոր զիս :

(Մայրը) — Մեռնի՛ կուզեմ :

(Անցորդ մը) — Ի՞նչ գեղեցիկ յուզարկաւորոթիւն :

(Երիտասարդ մը) — Աիրուն աղջիկ էր :

(Դեռատի օրիորդ մը) — Հէ՛զ աղջիկ :

(Մեր կին մը) — Ի՞նչ բարերախտ է այսպէս :

— Հանդչէ՛ խաղաղ , կ'ըսն բարիները :

— Երթա՞ս բարով , կ'ըսն ուրիշներ :

(Իմաստակը մը) — Անհատ մը պակաս՝ երկրի վրայ :

(Քերող մը) — Հրեշտակ մը աւելի՛ երկինքին մէջ :

Ո. ԳԱՄԲՈԱՄՅՈՒ

Բշ. — թիւ , որ ցիւզաց :



ՀՈՍԿԵ ՀՈՆԿԵ

ԼՈՒՑԿԻՒՆ ՀՆԱՐԻՉՆԵՐԸ

Երկու գերմաններ, Ռէհոմըր և Բրէշըլ, իրարժէ խզել
կուզեն լուցիին հնարած ըլլալու փառքը։ Անդին սակայն
եանոս իրէններ հունդարացին կայ որ 1835 ին՝ 19 տարե-
կան հասակին մէջ հնարած է զայն։ Իսկ ժան Ֆրէտէրիք
Քամմէրըր գերմանացին Լուտվիտպուրկի մէջ, իրմէ տ-
ռաջ, այսինքն 1832 ին է որ հնարած է լուցիին։

ՏՄՐԵՑ ԼՐԱԳԻԲՆԵՐ

Ֆրանսայի համար, ամէնէն հին լրագիրն է «Կազէթ»
առ Ֆրանսոցը, զոր 1631 ին հիմնած է թէօֆրասա Ռընօտո։
Վերջը կուգան «Մանիթէօտ Իւնիվէռսէլ»ը և «Ժուռնալ
առ Տէսպան» որոնք 100 էն բաւական աւելի տարիք ու-
նին։ Գերմանիոյ մէջ տասնի չափ լրագիր կը հաշուռուին
որոնք են՝ ժամանակագրական կարգով՝ հետեւեալները։
— «Ֆրանքֆուրթըր Զայթունկ» 1615 ին ծնած, Մաք-
տէպուրկի «Կազէթ»ը 1726 ին, Լայրցիկի «Կազէթ»ը
1660 ին, Աւկապուրկի «Բօսթ»ը 1668 ին, Իէնայի «Կա-
զէթ»ը 1674 ին, և վերջապէս Կօթայի «Կազէթ»ը 1691
ին։ — Շուէտի «Կազէթ»ը 1644 ին, Լոնանի «Կազէթ»ը
1665 ին, Պէլճիգայի «Ժուռնալ առ Լիէժ»ը $1\frac{1}{2}$ դարու-
հնութիւն մը ունին։ Աւելցունենք որ աշխարհիս է՞ն
լայնածաւալ լրագիրն եղած է Պոսթըն (Ամերիկա)ի մէջ
«Տի Իւնինկ Կազէթ»ը, իսկ է՞ն փոքրածաւալը՝ Մէք-
սիկայի մէջ «Թէլէսքօր»ը։

ՅԷՄԻՆԻՉՈՄ !

Անգլուհիները հիմայ նախնի ձեւով սկսած են ձի
հեծնել, այսինքն սրունքնին էրիկ մարդոց պէս բացած,
ձիշտ յունարէն շամա գիրին ձեւով։ Այս պատճառաւ
անսնք ստիպուած են հաղնելու մէջտեղէն ճեղք կիսա-
զգեստ մը, — այսերու տարատին թոյլ ու լայն մէկ տե-
սակը, — որ թամբին երկու քովին կ'առկախտի շնոր-
հալի կերպավ, Կ'երեւայ որ այս հեծելակերպն աւելի ա-
ռաջդապահիկ է կանանց համար։

Ինչ որ ալ ըլլայ, Փէմինիզմի յաղթանակ մը ան-
խուսափելի է, մանաւանդ Ալպինի աղջկանց կողմէ։

ՎԻՃԱԿՆԵՐ

Տիբլումդ առիր, եղար դուն ալ ԳԵՂԱԳՈՐԾ,
Աւզ ըսպասէ՛, խանուքիդ մէջ տեղայ գործ :
Բայց երբ սրխալ գեղ պատրաստս հիւանդին,
Բա՛րը զիխուդ, զանի խրկես՝ հիշւլ . . . անդին :

◎

Եթ արհեստին հաւատարիմ ԳԱՅԵԿԻՆ
Բան մի՛ բակէ, «Օմա՛ լուարուէ, դա՛ է կին» .
Խակ երբ բռնէ ծոցւոր կրնոջ երկունիքը,
Դայեկ, Տոքոր, Ենրկայ կ'ըլլան երկուիլը :

◎

Աչերդ գոցէ՛, բռնէ չորս դին ԳԵՐԱԳԻԲ,
Քեզի՛ կ'ըսեմ, աս ախտէն մի՛ վարակիր .
Շիբ ձեւերենին անդին չերքար իմ դէմսւ,
Բայց կին չ'ապրիր անոնց շահով, զիտե՛մ ես :

◎

Ժամեակ, բամոյակ, Ենրկ, բուրդ ծախէ՛, ՓերեջԱ՛Կ,
Հիմակ են օաս կանանց զա՛րդը բերէ սակ :
Մանչ մը երբոր զընէ սանտը ժուռֆերան,
Խնչո՞ւդ պէտք քէ այդ զարդերը ուր կ'երան :

◎

Ասծու բարին, պարսխ ի՞նչ է, ՀԱՅԱԳՈՐԾ,
Աս չերկին իմին զիխուս բացաւ գործ .
Երբոր քես ինձի ասանկ խրմոր նաց,
Բարա չեմ տար, զընա բերանդ նովի՞ն բաց :

◎

Կեանիք բուկդ է, երբ ըբուռնիով ՄՈՏԻՄԹ ես,
Վայ լու խելիիդ, քէ որ երկան՝ մօսիս րիզ:
Նոր հազուսներ կորէ՛, կարէ՛ ծապաւէն,
«Աղջիկ» ապրէ, գրապա՞նդ ենզի ապաւէն :

◎

Մատներդ նարտար, արուեստազէս ՈՍԿԵՐԻՉ,
Բայց մեզ համար կ'ընէ — կ'ըսեն — օսկին՝ իչ .
Շինէ՛ յղկէ մանեակն, ողը մատանին,
Բար փոխելով, բա՛ր հանելով Մատանին :



ԵՐԱԽՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԻՌ

(Այսուրենալիս Կարգաւ)

Ալպաներկն .	Կըուաթ չում իսուէ :
Աշխ. (Հայ.)	Կիները շատ կը սիրեմ :
Անզիերկն .	Այ լըվ մըչ տի ուխմըն :
Արաքերկն .	Անա իւհուսպու նիսվանի քէսիր :
Գաղղիերկն .	Ժ'էմ պօքու լէ ֆամ :
Գերմաներկն .	Ի՛ լիպէ զէռ տի ֆուսուէն :
Գրաքառ . (հայ.)	Կարի՛ սիրեմ զկանայս :
Թուրքերկն .	Գարրլարը չօք սէվէրիմ :
Իսակերկն .	Ամօ մօլիթօ լէ տօննէ :
Հրկերկն .	Ամօ մունչօ լազ տօննաս :
Ճարոներկն .	Օ ճօզօ այ սրբը :
Ցունարկն .	Ազարօ բօլի թաս եինէքաս :
Պարսկերկն .	Զէն հարա խայլի տուսթ մի տարէմ :
Պուլիստերկն .	Օպիչամ միոկօ ժէնիթէ :
Ռումաներկն .	Մուլթ եռուղէսք բէֆըմէի :
Ռումերկն .	Եա օչէն լիւսպեռ տամը :
Քրդերկն .	Ժրնան փրռ հազարքրու

Երանի՛ սատկայն այն էրիկմարդուն՝ որ այս բոլոր լեզուներով բոլո՞ր կինները սիրելու անող, իր լեզուով իր կինը կը սիրէ միայն

S U. ՊԱՆԱԳԻՐ

[Եր թեց ամսա ծայդակին շահաւուանու առ առ արդա-
րաւ առ գորշ էղեւերքն և նեղեւեւուլը — Խաչիստարքի Հա-
յոց բերեւանաց գունու գուրքի հին առաջնուարքի հը առ-
աջ, — որ պետական առաջ իրայ բաշտու հը առ առք 35—40
արքի առաջաւան ար առաջ աշխարհաբար կը լսու առքն]:

ՄԱՅՐՆ ՈՐԴԵԿՈՐՈՅՍ

Օրդեակ սիրուն, ինչու այսպէս
Թքուար արազ իմ զրկես,
Մայրիկ՝ ոռօն զու յայսն էիր՝
Ինչու անկէ զրկեցիր:
‘Թեզմա՛վ զանէր նա մըխիքար,
‘Թեզմա՛վ կեանիք կ’անուօնար,
Փայտուն աչուփի երբ կը զիտէր
Օրօնցիկ առբիրեր:

Աօյառի մուր է հիմոյ աչին,
‘Քանի սեւ հող նեզ զըրին,
‘Թեզ, որ զես ես հազիւ, որդեակ,
Տնամձ էիր վեց լուսնակ:
‘Քու մոզ համար առանց նեզի
Զիկայ ծաղիկ զարնայնի.
‘Դս՛ւ, իմ ծաղիկս, զո՞ւ բռնիցար,
‘Դարօն չիկայ ինձ համար:

S U. ՊԱՆԱԳԻՐ

[Խաչիստարքի Հայոց բերեւանարքն]

Առ անդունդ մը կարծեց
Այս տեղ, որն ալ բարձունիք մը,
Մէկը ծաղիկ մը դրաւ,
Միւսն ալ անխօս արցունիք մը:
Աւ այդ եւկուէր զալաւը
Թուզ պահեն այս հոյը
Աւր ծաղիկ հասակի մը ենք
Կը հանգչի կեանիք մը մարուր:

ԾՈԳՄԱԳ ԽՆԴՐԻՔՆԵՐ

Տիկին Ք. կը շնորհաւորէր բառդիրք շինող մը՝ որ
իր աշխատասիրութեան մէջ չէր հիւրընկալուծ լկոփ բա-
ռերը, Հեղինակը պատասխանեց.

— Կ'երեւի թէ, Տիկին, այդ բառերը միայն վրն-
տըսեր էք բառդիրքիս մէջ:

(Պարոն հաւկիթը). — Ի՞նչ կ'ընէիք եթէ փորձէի
համբոյր մը քաղել ձեր սիրուն այտէն:

(Օրիորդ հաւկիթուհին). — Մայրիկս վար կը կան-
չէի: Բայց գյրախտարար ան ալ դուրս ելաւ . . . :

— Կը շողոքորթէք զիս՝ գեղեցիկ կոչելով, մազերս
ձերմըկիլ սկսան, տեսէ՛ք, հոս խորչում մը ունիմ:

— Խորշո՞մ մի . . . , կը սխալիթ, Տիկին, ժողիտ մըն-
է որ ձեր մորթին մէջ է մնացեր:

— Կը խոստանա՞ս հաւատարիմ մնալ ինձի՛ մինչեւ
վերադարձս:

(Տարիուհին). — Ի՞նչո՞ւ չէ, միայն թէ ողէտք է որ
դուն ալ քիչ մը աճապարհս . . . :

Գեղանի գերասանուհի մը իր սեղանաւորէն նամա-
կաւ կարեւոր գումար մը կ'ուզէ փոխ։ Խսկոյն հազար
ֆրանքնոց պանքտումս մը կուտայ սեղանաւորը՝ սա երկ-
տողով։ «Եերփակ պիտի գանէք 1000 ֆր. և բիւր յար-
գանք»։ «Եերասանուհին, «Մէռուի, բայց նախամեծար
պիտի սեպէի 1000 յարգանք և բիւր ֆրանք» կը փո-
թայ երկոտղել փոխատախն»։

Տունը մնացած աղջիկ մը կ'ըսէր. «Հայրս սովորու-
թիւն ունի ամէն կաղանդի մէյմէկ հատոր զիրք նուի-
րելու ինձ»։

— Ի՞նչ ճոխ գրադարան մը ունենալու էք, օրի-
որդ . . . , կը պատասխանէ անդիւն սրամիտ սրարոն մը:

ԻՆՉ ԻՆՉ ԹԻՒԽԵՐՈՒԻ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՔ

Եթէ ՅՆԸ բազմապատկենք թուարանական յառաջատութեան թուոց սա խւրաքանչիւրին հետ՝ 3, 6, 9, 12, 15, 18, 21, 24 և 27, արտադրեալները կըլլան 111, 222, 333, 444, 555, 666, 777, 888 և 999:

Եսոյն ՅՆԸ շրջելով 73ի փոխելէ ետք՝ վերցիշեալներով եթէ բազմապատկենք, ոկոնելով վերջիննէն, 73×27 , 73×24 , 73×21 , եայլն, առաջին արտադրեալը վերջուած պիտի ըլլայ 1 ով, Բ. ը՝ 2 ով, Գ. ը 3 ով, Դ. ը՝ 4 ով, Ե. ը՝ 5 ով, եայլն:

142,857 թիւն իր խիստ հասարակ երեւոյթին տակ կը պահէ ասքնեցուցիչ մոգութիւն մը: Բազմապատկեցէք զայն 1 ով, 2 ով, 3 ով, 4 ով, 5 ով կամ 6 ով, կարելի չէ որ արտադրեալին մէջ գանուի 142,857 ի թըւանշաններէն տարրերը թուանշան մը, ոչ ալ անոնց կարպէն տարրեր կարդ մը, միայն թէ անոնք շարուած պիտի ըլլան ուրիշ կէտէ մը սկսելով: Ուշադրութիւն: Մէկով բազմապատկելով՝ պիտի ունենանք անշուշտ 142,857. 2 ով՝ 285,714. 3 ով՝ 428,571. 4 ով՝ 571,428. 5 ով՝ 714,285. 6 ով՝ 857,142. իսկ 7 ով՝ տեսէք ի՞նչ կ'ունենանք յանկարծ, 999, 999: 8 ով՝ 1,142,856. օհ, մի՛ նեղուիք այս անակնկացէն. ծայրերը զումարեցէք և կ'ունենաք նորէն 142,857: 9 ով՝ 1,285,713. ծայրերը զումարեցէք դարձեալ, և ահա նորէն նոյն թուանշանները՝ վերցիշեալ Բ. ձևով. 285,714:

Թուանշաններու սա չարքը 1 2 3 4 5 6 7 8 9՝
բազմապատկենք 45 ով, կ'ունենանք 555,555,505: Երբ-ջինք բազմապատկելին, 9 8 7 6 5 4 3 2 1 և 45 ով
բազմապատկենք. արդիւնքին մէջ 45 մը կայ նորէն,
բայց այսպէս 44,444,444,445: Երջինք երկու թիւերնիս
ալ. $54 \times 123456789 = 666,666,606$: Միայն բազմապատ-
կելին չժինք հիմաց. $54 \times 987654321 = 53,333,333,334$.
ծայրերը քով քովի գալով կը կազմեն 54 բազմապատ-
կելը, իսկ երեքներուն թիւն է 5+4:

(Նարտենակելի մեր 1908 ի Տարեցոյցին մէջ)

Ժամանակակից առաջնային գործականությունները :

Պատմական առաջնային գործականությունները :

ԻՆՔՆԱՏԻՊ ՀՐԱԽԻՌԱԳԻՐ

(Յունիս 17, «Առաջին Պատ»ի Առիրով)

Հ կիր. — Ա. Կովովիկ բարդ օրու հիմք, կ յիշու.

թ 2. — Որոց Հակիմի ինքնանց կուտածուն:

Օրիորդ Ս*** ամերիկացի նշանառոր գերասանուհին վերջերս նշանառած ըլլալով՝ իր հարամելեկան հրադիրը լրագիրներու միջոցաւ սապէս հաղորդած է հասարակութեան։

«Բոլոր բարեկամներուն և ծանօթներուն ներկայիսս կը փափաքիմ խացունել թէ յառաջիկայ կիրակի օր պիտի երեւնամ գերի մը մէջ՝ զօր մինչեւ հրմայ խաղացած չեմ բնաւ։ Թատերախաղին անունն է ԱՄՊԻՄՆՈՒԹԻՒՆ։ Երիտասարդ սիրահարի գերը յանձնուած է Պր. Լ***ի. անոր ներկայացումէն կախում ունի խաղին գոնուելիք յաջողութիւնը. և խաղը՝ իր կամքին համեմատ՝ զաւը մը կամ ողբերգ մը պիտի ըլլայ։ Ամէն պարագայի մէջ կատակեցութեամ չը պիտի յանգի, որովհետեւ երկուքս ալ — զոյդ գերակատարք — շատ անկեղծ և շատ ալ լուրջ ենք։ Ասկից զատ, բոլոր ամուսնացած բարեկամներս կըսնն թէ ինդալու բան չի կայ Ամուսնութեան մէջ։ Մեզ համակիր բարեկամներէ և ծանօթներէ կը ինդրուի ուրեմն պատուել մեր այս «ներկայացում»ը՝ իրենց ներկայութեամբ։»

Նորոյթը, տարօրինակութիւնն ու եղականութիւնը ամերիկացիներուն քո՛վ վնասուելու է մանաւանդ։



Ա.ՄՊԻՄՆՈՒԹԻՒՆ

Լաւագոյն ամուսնութիւնը — կ'ըսէ ժամ ժաք Ռուսու, — յուզումներու կ'ենթարկէ զմեղ և և, ինչպէս որ հանդարտ և մաքուր ջուրը կ'սկսի խոռովիլ փաթորկին մերձեցումէն, այնպէս ալ երկչոս և անբիծ հողի մը առանց տագնաափի չէ՝ որ կը անմնէ իր վիճակին մօտաւուա փափսումը։

ԿԱՐՄԻՔՆԵՐ ԿԱՆԱՅՑ ՄԱՍԻՆ

Եթէ կիներուն համար աղէկ դուրցեմ, առարկեն պիտի թէ զիրմանք լսա չեմ ճանչնար. իսկ եթէ գէշ զուրցի՞ց պիտի ըսեն թէ յաջողութիւն չեմ գտած անոնց քով։ Ասոնք զիս չեն արզիլեր սակայն որ անոնց վրայօք թէ՝ նպաստաւոր և թէ՝ աննպաստ խօսիմ։

◎

Արուեատ մը կոյ որուն մէջ կիները կը գերազանցին։ Իրենց ամէնէ՛ն աւելի աղէկ դիտցած բանը չի հասկընա՛լ ձեւացունելու արուեստն է անիկա։

◎

Դեղեցիկ կին մը Աշքին դրախտն է, Սիրտին՝ դըժուքը և Քառկին՝ քաւարանը։

◎

Խելացի մարդը կնկանը բարկութենէն չի վախնար. աւելի՛ խելացի մարդը կը չանայ կնկանը բարկութիւնը չի գրգռել։

◎

Աւելի գեղեցիկ ահասարան մը չեմ զիտեր ես՝ պարկեցա կինէ մը աւելի։ Բայց կ'ուղեմ որ ազւոր ըլլայ ան, որպէս զի իր պարկեցառութիւնը արժէք մը ունենայ։

◎

Երիկմարդիկ աչքեր ունին ահանելու համար, իսկ կիները աչքեր ունին ահանուելու համար։

◎

Անհաւասարիմ կին մը գժուարամարս կերակուրմ'է։ Պատուոր ամուսինը զայն դուրս տալով՝ կրնայ հանգըստանալ. իսկ սնապատիները դիրութեամբ կը մարսեն և աշխարհիս է՛ն աննզարաց կերտկուրը կը ներկային զայնորիշներուն։

◎

Ամեւանութեան մէջ պարկեցա կնկան «աէր բայիցն էրիկն է, բայց «յատկացուցիչ»ը՝ դրացին։

◎

Կիներէն կը սրահանջորի որ դեմք մը ունենան, իսկ էրիկմարդերէն՝ զլուխ մը։

ԴԻՑԱՆՈՅՑ, ՄՈՒՍԱՅ, ՅԱԼԵՐԺՈՒՀՈՐԱ

(ԳԻՅԱԲՈՒՆԱԿԱՆ Ա. ԲՈՋԻՔԻՔԻ)

Փիրք՝ աշխատու, Աւրանիս՝ երկնից. Հերա՝ երկրի. Ամփիստրիսէ, Կաղաքիա՝ ծովու. Ելքան, Պերսիանուն՝ գմոնիքի.

Բեղոնա՝ պատերազմի. Աստիա կամ Դեմիս՝ արդարութեան. Հերի՝ պատանութեան. Եզերիս՝ խմասութեան. Մնալույինա՝ մշողութեան. Եսա՝ ընտանիկան վառարանի. Հիմքն ամուսնութեան :

Եւտեղիք՝ Կրամչառութեան . Ավրորիսկ՝ գեղոյ և հեշտանաց . Փսիփկ՝ գեղեցկութեան . Եւփրոսիլէ՝ չորհաց . Արտեմիս՝ որազգութեան . Պալկու՝ հովտութեան . Արագելիք՝ ոստանանկութեան :

Դրիսդ՝ անտառի . Նիմփայք՝ ծառոց . Պրուերպինա՝ գարնան . Հերիկ՝ ծխածանի և անձրււաց . Նայեադք՝ գետոց և աղբերց . Պունինա՝ պաղաց . Փլուա՝ ծաղկանց . Փիլումերա՝ սոխակի . Դեմերէ՝ հոնձքի , երիբազործոթեան :

Մեղպուննենի՝ սզբերգութեան, կալիուպի՝ դիւցազ-
ներգութեան, Կլիով՝ օրատամութեան, Պոլիմնիա՝ քնարեր-
գութեան, Երասուվ՝ եղերերգութեան, Թալիա՝ կատակեր-
գութեան :

Կլարով, Լավելու և Այրովի. — Կրեք սպառկաներ՝
որոնք մարդկային կենաց թերին տիրուհիներն էին:

bimyia, *bimyia*, *bimyia*:

ԴԻՔ ԿԱՐ ԶՈՍԱԽԱՎԵՐ

(ԳԻՅԱԲՈՒՅՈՒՆ Բ. ԲԱՐԳԻՐՔ)

Upheavals. — *Pseudomonas* *fluorescens*.

Ապողություն . — Խուսայ , գեղարվեստիկ , ոճված թիւհանք .

Արամազ, կամ զես. — Եղիշին և կուծանքնն:

Urku. — *Qumibpuusdji*.

Uruynlyrus. — *Lym. Ulyanov.*

Բազու կամ Դիմիկաս. — Գլուխ.

Եվլուսանք, — Բժշկակ Ռեմբին,

kenunu. — *swashbuckler*.

Hufnagel. — *Quam Hufnagel*.

Quintus Ennius, Annales, — III.

Lymnophila. — *skimberlyi*.

Zehnhausen — 2000

2 knubbeln 9-11

Chrysanthemum — *Hybridum* — *Argenteum* — *Argenteum* — *Argenteum*

Schizanthus — *Pink*

Enseign. — Instrum. 1915. 5

Digitized by srujanika@gmail.com

Ներմանական պատճեն

*Онанумъ. — Ippomug
Onanum. — h. H. t.*

Wernher. — Griffig:

— *Бршарѣїгъ*:

Tunisie, Brépnu. — Td.

Ψηντεν. — Σαρωτικόθεατρο :

‘Inujvnlı, ‘Inqekulı. —

Պրիապ. — Պարտէզի.

Ա. — Կերպարանավորութեաւ



ԲԵԹԹԼԵՀԵՄ

ԲՀ. — Արքաց մահվանցից թիվ թղթենիկի և Ալեքսանդր Կայունի վկացին, Մայութեան քնն. իշխանութեան գործը՝
անոնք զինուարին:

ԳՀ. — Արքաց կուսանաց նախարարութեան և Առաջնական պատուարութեան գործը՝

Ա. Քրոց մէջ երկիր Յուղայ և տուն Եփրամիայ կոչուած է Բեթլեհէմը՝ իր սոլոյարերութեանը համար։ 864 մէթր բարձր է միջերկրական ծովէն, և երտսազէմի հարաւ դին՝ 12 քիլոմէթր հեռու լեռան մը վրայ կը գտնուի, ձորերով շրջապատուած։ Քրիստոսէ 1740 տարի առաջ կար։

Եննդավայրն է Յովարի, Ասայէլի, Եսորօնի և Դեւտացի կնոջ (որուն մարմինը — ըստ Աստուածաշտմէնի՝ — յօշոտուելով խրայէլի 12 ցեղերուն խրկուեցաւ), նաեւ Ելիմնլէքի, Նոյեմիի (որուն որդին Մատալոն՝ Հռութը առուն, բայց կինը այրի մնալով կեսրովը հետ Բեթլեհէմ եկու և Յոսորի հետ կարգուեցաւ, անկէ զաւակ մը ունեցաւ, Որէդ՝ որ եղաւ հայր Յեսուէի, որմէ ծնաւ Դաւիթ 1087 ին [Ն. Ք.], և Աստուէլ Աստուծոյ հրամանով օծեց զայն)։ Սողոմոնի որդին Ռոբոմամ ընդարձակած է այս քաղաքը։

Հռու ծնած են նաև Մարթան ու իր որդին Յակովը։ Յովսէփ Աստուածանօր հայրը, և Աստուածանի մայրը Աննան։ Վերջապէս Բեթլեհէմ ծննդավայրը եղած է Յիսուսի՝ Որուն իրենց երկիւղած ացցու տուին երեք մոգերը։ Հեղինէ բարեպաշտուհին մաքրել առուստ մնուրը՝ որ խանձարուրքը եղած էր Փրկչին, և երկրպագութեան վայր որոշեց զայն։ Քրիստոնեայք յետոյ վրան աղօթարն մ'ալ կառուցին, զոր քակեց Ադրբանոս 135 ին, և անզը՝ Ափրոդիտէի արձանը կանգնեց։ Այս որրազան վայրը կրկին մաքրուեցաւ և հոյակապ տաճար մը կանգնուեցաւ հոն, որուն դուռը կերտուած է Արքանամ և Աստքել անուն եկեղեցականաց կողմէ, երկլեզուեան արձանագրութեամբ մը։

Հիմայ Բեթլեհէմի մարձակայ եղած ուխտառելլիներն են Քառանից այրը, Հայր Յովսեիսայ տան տեղը, Հովուաց զիւղը (Պէյթ Սահուր), Բռոսի դաշը։ Հովուաց այրը, ևն։

Հռու Խատինաց «Արրուհի Կատարինէ» անուն եկեղեցին կը պարունակէ ներքսագոյն խորան մը Բեթլեհէմի ՄԱՆԿԱՆՑ կոչուած, որոց այսօր է յիշասակէ, (յունիս 25)։

J. U. J.

(1894 Յունիս 28, ի լ. Պոյիս)

Ժամը երկու տևակէ . 1 . Հրարիսային . 2 . Աշ հրարիսային՝ որուն պատճառն է երկրիս կեղեւին հաւասարակը պատճեան մէկ բնկումը՝ լաւագոյն հաւասարակը ու ութեան մը համար : Հրարուխին ու Ժամին իրարմէ յանախ անկախ այս երեւոյթներուն անդրագոյն պատճառը եղած կըլլայ երկրագունափ հալած միջուկը, իր պատճեանական ցրուցմամբը : Միջուկին խտացումը, լավայի ճայթքն ու միջնորդական ձնչումը կ'սահման կեղեւը ծալոտիլ, չորսալով պղտիկցած ժիրանի մը մաշկին պէս : Այս ծալուտերուն ամենէն ցայտուն արդիւնքն են լեռնաշղթայք ու ուղափուք :

Եւ Փարմն էր այն յամբ չարթումը՝ սրով լեռները կանգնուեցան ու ծովերը խռովացան։ (Հրարիսային լեռները յաճախ կազմուած են առկայն արտավիժած նիւթերով)։

Ենթադրուածին պէս յանկարծագէպ չէ ժամկեր, կեղեւը հանդարտ չէ, ստէպ կը գողաց, բնչպէս կը թուի յայտնել Թողաշափ (Trotinomètre) գործիքը՝ ճնշազիքն (Sismographē) առելի զգայուն։ Արքենին ժամկեր մէ, կ տնկառուածն է գետանամափ մը, կծկուելով կամ վասրամա՞մբ պակսելով ընկրիկող միջուկին վրաց. այս տեղաւորման կ'ընկերանան գետիններու յանկարծական զնուումն ու նախապէս հարթ գետիններու տարամակարդակումը, երբեմն լայն փեռեկումավ, Վասփարին ու Տարամանէլին նման։ Առոր համար է որ կ'ըսենք թէ կեղեւին ազէկ հաւասարակուուելու ձգուումն է ժամկերն սրտուառը, թէ և հօն ուր ցնցում կ'զգացուի՝ զնուում կամ ծալուում չի կայ անպատճառ. պատահարին դղրդիւնը կը փոխանցուի մրջակաց հողերուն և մերթ հեռու կը ծաւալի: Փոխանցումը 1. գծային է՝ երր ցնցուող դեսինը աւելի երկայն ըլլայ քան թէ լայն. 2. լայնական՝ երր լայնատարած գետին մը ցնցուի. 3. կեղրունական՝ երր կեղրոնէ մը ճառապայմիէ ամէն ուղղութեամբ։ Յունցին փոխադրման կը նողաստն ժեռուս գետինները, ժամկերն էն չառ պահպատճներն են ծովի ու մնած թանձրութեամբ ջրառական (ջայրերով բերուած) հողերը։



Եշտաց իշխանությունը Առաջին և Բողոքական պահուց եւ վկայիցն Առգրի և Բազում՝



ՊՈԼԱՍՀԱՅԻ ԹԵՐԹԵՐ

L O G U

1895 Նոյեմբեր 4 ին կ'սկսի հրատարակութիւն և, Պօլ-
սոյ մէջ այս շարաթերթը՝ Պարտիզակցի Վահան վարդա-
պետ Տէր-Մինասեանի արտօնատիրութեամբ։ Բոլորած է
շարաթերթի մէկ քանի շրջաններ, և վահան Փա-
փաղեանի խմբագրառեատութեամբ զաւեշտական հանդէս
հրատարակուելէն յետոյ, 1905 յունվարին վարչութիւնը
յանձնուած է Բարեկէն վարդապետ Կիւլէսէրեանի, գոտ-
նալով զուտ կրօնաթերթ։ Հրապարակ կ'ելլայ շարաթ-
օրերը, աշխատակցութեամբ (բացի խմբագիր-անօրէն
Բարեկէն վարդապետէ) Քննասէրի, Եղիշէ եպիսկոպո-
եանի, Տքթ. Յ. Թօփճեանի, Վահան վարդապետի,
Արմաշակոններու, Դր. Հ. Գալուստեանի, Մկրտչչեանի,
ուսեալ քահանացից և այլոց, բովանդակելով Ս. Գրոց
մնկութիւններ, քարոզներ, եկեղ. դրախոսական ու-
պատմական հարցեր, մատենագրական դէմքեր, ինչպէս
և բանասիրական ու սուսպարանական ուսումնասիրա-
թիւններ։

«Լոյս» թեւակոխած է երկոտասաներորդ տարեշրջանի : Երեք տարիէ ի վեր Բարկէն վարդապետի խըմբագրապեսութեամբ կը հրատարակուի :

Բամանորդագրութիւնն . — Պոլսոյ և գառառաց համար տարեկան 50 դր., արտասահման 12 դր. կամ 10 շիլինգ Չեռքէ կը ծախուի թիւր 1 դր. ի :

Հասցէ. — Մէյսանձբգ, Վիթալ խան: Տպագրութիւն վ. Մինսկեան, Սուլթան Համբամ ճատակէսի, թիւ 14:

Մառալ. — 24 էջ՝ երկուշն, էջի լամք 14 սանթիմ, երկայնք 21 սանթիմ։ Թուղթ գեղնորակ, կապոց շապիկ՝ լոկ բաժանորդագրութեան պայմաններու և զործակալաց անուններու ծանուցմամբ։



ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՀԱԳԵԿԱՆ ՄՆԱԽՆԴ Է



ԱՆՈՒԽԻՇ ծաղիկի մը պէս կը փթթի այլազան աղդեցութիւններու տակ : Հայելի մը և զգայնիկ մըն է իր միջավայրին բիւր ցոլացումներուն : Մանկութիւնն ինքնին նուրբ ու փափուկ է, ճառագայթէ, անդուսէ, ժանակներէ հիւսուած գեղեցկութիւն մը : Ընտանեկան յարկն է իր առաջին գիտակցութեան ոլորտը : Կեսնքը զոր մայրենի սիրոյ շողօվն ու ցողովը կը չնչէ, գողոր ու զուարթ ծածանք մը ունի իր աչքերուն : Դեռ անփորձ և միամիտ, աշխարհը մափաներու մէջ կը տեսնէ : Մանկութիւնը գոյութեան ուկեծաղիկ շրջանն է :

Բայց մանուկը որքան կը մնձնայ և գէոֆի լայն կեանքը կը քալէ աւարտելու համար հան իր ճակատագիրը, կը գանէ իր առջեւ բիրու իրականութիւնը, որուն յատուկ միրասը կը կորէ իր անմնացութեան և սիրոյ արեւափառ երազներուն թիւերը : Դպրոցը արդէն մտախոհութեան նուրբ ծալք մը փոթէ ուստանիին ճականին վրայ : Ընտանեկան գդուանքը և սրատագեցումները, որքան ալ սպարեն իր սիրոր, ա՛լ գոհացում և յագուրդ չեն տար երբեք մըտքին որէտքերուն և տենդոս հետաքրքրութեան մը՝ որ հազար հարցումներ կը բերէ չը թներան վրայ : Նոր հորիզնն մը բացուած է դեռատի ուսանողին առջեւ, նոր իրերու հանգէպ կը դանուի, բարդ, խոր, լայնածաւալ իրականութեան մը որ կը կոչուի ոչխարհ, կենաք, մարդկութիւն, մահ, յաւիտենականութիւն : Եռուղես մը կայ իր ներսը, փթթումի անշէջ հրայրքը, ասպեկտ խանզն է որ կը յորդի և կը ծաւալի իր էտեթեան մէջ : Ընտանեկան ոգին խորաքանդակ դրումուած է հնա . ասպած միջավայրը իր գաղափարներու և բարքերու հոսանքովը նոր տարրեր կը ներմուծէ անոր մէջ : Բայց ամէնէն աւելի գրական զարգացումը կ'արթնցնէ իր անձին, իր կարողութիւններուն, իր կոչումին գիտակցութիւնը, ցոյց տալով

միանգտմայն այն թառերավայրը — աշխարհը — ուր առաւել կամ նուազ նշանակալից գեր մը պիտի խաղայ իւրաքանչիւր որ, իր անհատական գոյութեան իրաւունքը արժեցնելու համար։ Եթէ գիրքերուն դանձարանը չըլլար, ուր խտացած է դարերու աշխատաթեան կուտակուած արդիւնքը, իւրաքանչիւր նորածին որ աչքերը արեւին կը բանայ, կեանքի անապատին մէջ նոր պիտի սկսէր զարգացման ճամբան, զոր բարերախտաբար յարդարուած և ծաղկուէտ կը գտնենք մեր առջեւ։ Քաղաքակրթութեան մնանուն մշակները, — կրօնի հրմագիրները, բարոյախօսները, գիտնականները, արտեստագէտները — խմացական ճոխ և թանկագին ժառանգութիւն մը կտակած են մեզ։ Առնք նախապէս մագլցած են ապառաժուած բարձունքներէ, լուսաւոր հօրիզոններ և շատիղներ ցոյց տալու համար մնզի։ Այդ վերելքը Յակոբեան սանդուխն է, մէկ ծայրը երկրի սրտին մէջ մխուած, և միւսը՝ կարկառած դէպի երկնային պայծառութիւնները։ Վարը՝ յառակը՝ անաստոնը կը խօսի մեր մէջ, վերը կատարին վրայ՝ անմանութեան լոյսը կ'ողջուննեք։ Կանոնած է ան ամէն մարդու առջեւ, ո՛վ որ կ'զգայ իր մէջ զարութիւն մը, խռէալին տենաք, հանձարին կայծակը, նա կրնայ այդ բարձրութեան վրայ սուսառնիլ։

Գրականութիւնը կը բանայ մնզի հրաշալիքներու աշխարհը և կը ցուցնէ բարեցրծումի օրէնքը։ Նա կը սրարունակէ ինչ որ մարդկութիւնն ունի իրրեւ բարի, չշմարիս և գեղեցիկ։ Առանց գրական զարգացումի, մարզը իր բնական վիճակին թողուած առենը, անհատական պահպանութեան և տեսակին յարատեւութեան կազուած զգացումներն ու բնազդները միայն կը զորացնէ իր մէջ։ Զգացումներու յայտնութեան ժամանակագրական անվրէպ կարգն է այս, ոչ միայն անհատին, այլ նաև ստորին ցեղերու կեանքին մէջ, ուր դաստիարակութիւնը չի սրբագրեր բնութիւնը։ Ընթերցումն է որ կը ծնի մարդը խմացական կեանքին մէջ։ Նա կեանքին դարաւոր փորձառութիւններն ու խմաստութիւնը կը բերէ մեզի։ Դարրոցին առւած տարրական պահարը անբաւական է կաղմնելու զարգացած և ամբողջ մարդը։ Պէտք է խորանալ ծանօթութեանց մասնագիտական կալուածներուն մէջ, ։ Փուիլ մած միտաքերու հետ, անոնց թռիչքը փորձէլ, անոնց թեւերուն վրայ ծածանիլ, անոնց վուշ խոյանքը զննել և անոնց ողեւորութեամբը խոյտալ։ Ընթերցու մը կը ծաղկեցնէ մոր կարողաթիւնները, կ'ոտեղծէ և կը պահպանէ ներշնչումը։ Կ'ընդլայնէ նոյն անձուկ շրջանակը։

Բայց ի՞նչ պէտք է կարդալ : Ոմանք իբր զուարթար ժամանց կը հասկնան ընթերցումը . ուրիշներ իրենց վիզուականն ձաշակը գոհացնելու առիթ մը կը նկատեն զայն . շատերու համար հմտութեան լուագոյն միջոց մըն է , և մաս մըն ալ գաղափար կը վնասու զիրքերու մէջ : Փափուկ , տկար , երաղոն խառնուածքները կնդիք կը սիրեն . վիզուական , հրաշային տարրը կը կաղմէ անոնց հոգեկան մնունդին միծ բաժինը . երեւակայութեան ձափրանքները հեշտ զգացութիւններ կուտան անոնց օրոնց համար վիզուականութիւնը (romantisme) գրականութեան գերազանց ձեւն է : Սակայն ճշմարտասէր և հաւասարակիու միաքերը չեն ափորմիր արուեստական պաճաճանքներէ , առասպելական գեղեցիկարտեսու խազերէ , այլ եւրեւոյթներու խորր կը վնասուն և հոսանքներուն ակը : Գիտութիւնն մէթունն է այս , իրական , անմրէպ և հաստատուն : Ոմանք ալ իրենց խանդավառ հոգւոյն պատպակը և գեղարտեստական պահանջները կ'ուզեն գոհացնել : Ասոնց համար կիանքը , գեղեցիկը , հրապոյրը՝ պայմանագրական ձեւերու մէջ չի կայանար : Բնութեան ընդհանուր կիանքը իր բոլոր երեւոյթներովը կը չարժէ , կը յուզէ իրենց սիրու , ուր սովորական աչքերու անմատչելի նրաւութիւններ և գեղեցիկութիւններ կը գանեն : Դրազէսները , արուեստագէտներն են սոսոնք , որ իրենց մէջ կը հաւաքեն , կը մարմնացնեն , կը հրաշակերտեն բարձր ներշնչումները , գաղափարականները , վեևմ զգացումները , և սրտագրաւ պատկերներով ամբոխը գէսի ի այդ բարձրութիւնները կ'առաջնորդեն :

Կրնանք , ուրեմն , երեք որու դասակարգի վերածել ընթերցումի նիւթը , վիզուականը՝ իր սասահճանական յեղացրջումներով ու հասկացողութեամբը , գիտականը՝ իր բազմազան ճիւղաւորումներովը , փիլիսոփայական — գրականը՝ իր գունագեղ համազդրութեամբը , որ կ'ընդգրկէ կրօնական , բարոյական , գեղարտեստական , բանաստեղծական կալուածները : Այս տարրերը այլամերժ և անխառն չեն , այլ իրարու հետ կը հիւսուին , իրար կը կատարելազործեն և կ'ամբողջացնեն , ինչպէս որ մարդը իր ներհակ և բազմազան բերումներովը հանդերձ միութիւն մը կը չինէ : Պէսպիտութիւն և ճոխութիւն հզօր պահանջք մըն են ամէն հարցասէր մտքի համար : Ի՞նչ միծ հանցյօք բանաստեղծ ասագէտին հետ բնութեան վերնագաւառներուն մէջ յածիլ , ափեղերական մեքենականութեան օրէնքները ճանչնալու համար , կամ Պիւֆօնի մը երանդածիս վրձինովը կենդանական այխարհի գեղեցկութիւնները ըմբովինել , կամ Կէօթէի մը զե-

զարուեստական ախագարներուն և ոճի քանդակներուն ներքեւ ընտաթեան և կեանքի մեծ ձշմարտութիւններուն և խորհուրդներուն հասու ըլլալ ։ Միատարր պարզութիւնը՝ ըլլայ նիւթական, ըլլայ մտաւորական մնունդի անսակէտով, միշտ միջակ արդիւնքներ կուտայ, այլազանութեանց ներդաշնակութիւնն է ձշմարիտ գեղեցկութեան պայմանն ու համարաւորութիւնը։

Բայց պէտք է անխափիր կարդալ ամէն զիրք։ Միթէ զրչի ամէն արտադրութիւն կրնայ մնունդ տալ մտքին և սրտին։ «Պէտք է կարդալ հեղինակները, և ո՛չ թէ շատ հեղինակ»։ Շատ և յարատել ընթերցումը թէեւ պայմանն է հմտութեան, բայց չափազանցութիւնը կրնայ մեքենական վտխճանի մը յանդիլ, և յուշաւորութեան (rémimiscence) մէջ իյնալու վտանգին տանիլ։ Նմանաձոյլ ասութիւններ, գեղեցիկ բանք, խորհելու և զգովու կապկուած կաղապարութեան անօգուտ են։ Այդ պաճուծազարդ խճալութեարը առ առաւելն կրնան յիշողութիւնը կահաւորել, վեասելով մասաւոր ինքնատպութեան։ Այս չէ միթէ տիտոր ճակատագիրը շատ մը մոլի ընթերցողներու որ բազմաքանակ ծանօթութիւններ կ'ամբարեն, տեսակաւորելով, պիտակելով զանոնք. բայց իրենց կը պակսի ստեղծագործող ոյժը, որ տաղանդը կը շինէ և կենդանութեան շունչով մը կ'ոգեւորէ այդ բազմատարր ծանօթութեանց կոյտը։ Ընթերցումը թաժաւում մը, ձշմարիտ մնողառութիւն մըն է, որ կը հասունցնէ խմացականութիւնը և կը բեղմնաւորէ զմեզ։

Պէտք է կարդալ միայն ձշմարիտ հեղինակները, ուր տազանդը կը փայլի, և ապրուած կեանքի մը հուրը կ'ոգեւորէ գաղափարներն ու զգացութեարը։ Սակայն զգուշակութեամբ մօտենալու է անոնց, առանց կառչելու միակ հեղինակի մը։ Վասն զի յաճախ մեծ կամշուններ են հանճարները, որ ամօպտափի մը սաստկութեամբ կը սուրան, կամ ովկէանի մը մռնչիւններով կ'որոտան, մերմ ամպամած գագաթներու վրայ կը շանթեն, մերթ անդունդներու մէջ կը փայլատակեն։ Մեծ միտքերը ամբողջովին կը դրաւեն, կը յափչտակեն ընթերցողը, կը ցանցեն զայն իրենց աղղեցութեան շրջանակին մէջ։ Ո՞վ որ Հիւկո կամ Շէքսրիփ կարդացած է, անշուշ զգացած է անոնց երկաթ ճամփերը որոնցմավ կը պարապնդեն զինքը։ Մարդ կ'զգայ իր տկարութիւնը, իր փոքրութիւնը՝ այդ զօրութիւններուն հանդէպ, որ հսկայական համեմատութեամբ կը քանդեն և կը դարրնեն, կը կաղմալուծեն և կը հրաշակերտեն։ Անոնք ահեղ հոսոնքներ են, ու դուն հեղատան առուակ, անմուք բարձրաբերձ անտառ։

մը, ու դուն համեստ թփիկ մը, երշեմն յարաշաբժ եղէդ մը: Այսու հանդերձ պէտք է վերապահութեամբ լսել հանձարները, ու բոնց արժէքը յարարիրական է: Անհատ մը, թող ըլլայ այն՝ հանձարի մարդ մը: — Կըսէ կիւյթո —, չի կինար ամբողջ ճշմարտութիւնը ըլլալ, Հանձար մը ստաւել կամ նուաղ իր գարուն արտայայտութիւնն է: Մարդկային մտածութիւնը որ միշտ շարժման մէջ է, որ մը պիտի դերազանցէ այդ բարձր իմացականութիւնը, որուն գտածը ամբողջ ճշմարտութիւնը չէ, այլ պարզ միջոց մը՝ նոր ճշմարտութիւններ գտնելու. օգակ մը անհուն շվթային մէջ: Ճշմարտութիւնը հաւաքական գործակցութեան մը արտադրութիւնն է. պէտք է որ բոլոր ժողովուրդները և սերունդները ոշխատին անոր վրայ: Խերաքանչիւր քայլին, նոր հորիզոն մը կը բացուի: Ապրիլը սորովիլ է մարդկութեան համար: Մեծ գաղանիքը մեզ կարենալ ըսելու համար, պէտք է որ մէկը մարդկութեան կեանքը ասլրած ըլլայ, կեանքը՝ բոլոր էակներուն և բոլոր իրերուն, պէտք է որ մարդ մը տիեզերքը խտացնէ իր մէջ:»

Դարձեալ խնդիր է թէ ինքնութիւնը պահելու համար ի՞նչ չափով օգտուելու է հեղինակէ մը, Ամանք չափազանցուած ինքնատպութեան մը հետազնդումովը, չէզոք և անջրդի մնալով, խորշականար կը ծիւրին. Հատերը սարուել հետեւողութեան մը սովորամուռնեան մէջ արտադրելու անկարողութեան կը մատնուին. Խոկ բանագոզը խորչելի մակարոյծ մըն է գրականութեան մէջ, որ հինու ու նոր կառուներէ կցիցանքներ կը շննէ՝ ուր կը պակսին զգացում, կեանք և գեղարուեստական համաշափութիւն: Նմանողութիւնը արդարեւ ընդհանուր երեւոյթ մըն է մտաւորական կեանքին մէջ, ըլլայ այն՝ ամբողջ գրականութեան մը, ըլլայ այն՝ անհատ հեղինակներու համար: Ի՞նդհանուր մտաւորականութեան ծագումն ու բարեշրջումը կը ցուցնին թէ գրականաւութիւնը միայնակ չառեղծուիր: Կորովի միաբ մը դիւրու կը նշմարէ թէ ի՞նչպէս գաղափարները կը պատրաստաին, կը զարգանան, ժամանակաշրջաններ կը կազմնին, երկրէ երկիր կ'անցնին, հակազգեցութիւններ կը կրեն: Կը տեսնէ իմացական բարձրութիւններ որոնք դարեր կը ներշնչին, դիրքեր, հանձարի տիպարներ — Աստուածաշունչ, Հոմերոս, — որ կարծես կը բովանդակին ամբողջ քաղաքակրթութիւնը՝ իր կրօնական, գիտական, գեղարուեստական ձեւերովին ու արտայայտութեանը: Բոլոր գրականութիւնները նմանողութեամբ ապրած են,

իրարու փոխանցելով ներշնչումը , զրոյցները , պատկերները և ան-
սարանները : Ամէնէն ինքնառափակ կարծուած հեղինակները իրարմով
մնած և իրենց նախորդներէն փոխառութիւննար բրած են . Վիր-
դիլիոս Հոմերոսէն կը ներշնչուի թէ իր յղացումներուն , թէ իր
փափուկ ոճին մէջ : Լաֆոնթէնի առակներէն ոմանք հոգկական ծա-
գում ունին . Պուալօ՝ Ալյաստիոսի , Բասդալ՝ Մոնթէների , Լա-
սպիւէր՝ Թէսփրաստիհն նմանած են : Պէտք է զանազանել նմանա-
գործութիւնն ու իւրացումը : Ընդօրինակութիւնը , ցուրտ յարա-
սութիւնն է արհամարհնելին . ինքնառապոթիւնը՝ ըստուած բանները
նոր եղանակով մը արտայացնելուն մէջ կը կացանայ : Նոր բան չկայ
արեւին տակ , հիներն են որ նորոգուած , հրաշակերտուած՝ դուրս
կուգան նոր տաղանդին բավէն :


Ընթերցումը մնձագոյն օժանդակին է զարգացման : Գիրքերը
ծաղկալից անհուն դաշտ մը կը բանան մնի առջեւ , ուր ամեննազգի
բոյսեր կրնան աճիլ . կեանքի իրական որակներն է ան իր յուրի և
գեղեցիկ դրուազներովը , միայն թէ փամիկաննկատ ընտրութեամբ
պէտք է ընել ծաղկաքաղը : Քննադատի մը նշղբակովը վերլուծե-
լու է զրքի մը կազմածը , ծրագիրը , տիրապետող ձգտումը , զե-
զարուեաական պայմանները , արտամարանական ընդլայնումները ,
դաղափարներու արժէքը և խորութիւնը :

Ընթերցումը կը բոցավառէ կարողութիւնները , կ'արծարծէ
խանդը , կը ջրդեզէ կումքը , կը յատնէ կոչումը : Լաֆոնթէն իր բա-
նաստեղծական ծնունդը Մալէսպի մէկ առղին կը օպարտի : Ընթեր-
ցումը սրտի և մաքի լուրջ աշխատութիւն մըն է , գտնելու և իւրա-
ցընելու համար ասպանողի մը գեղեցկութիւնները : Պէտք է կարդալ
անկիզծ , լայնախոն և զերազանց հեղինակները , որոնք կ'ուռնա-
ցնեն հոգին , առանց վեասելու ինքնառապութեան և ստեղծագործ
կարողութեան : Լաւ և ճաշակաւոր ընթերցումը անհրաժեշտ մնունդն
է մտքին , ինչպէս հացը՝ մարմնոյն :

ՅՈՒԼԻՍ



Զի մընաց գրպանս ո՞չ մէկ Ա.ՅՅՈ.ՔՈ.ՐԴ.՝
Լաւն ո՞վ կը սինէ, ինձ խնդի՛ր է արդ,
Վասն զի կ'ուզեմ սիմ ու նէր զիրեր:
—Տէր-Ներսէսանի՛ն, այլուր մի՛ դիմեր . . . :





ՅՈՒԼԻՍ = ՅՈՒԼԻԱՆ



Յուլիս անունը կուպայ էս. Julius բառէն՝ Յուլիս կեսար հռովմայեցի հոչակառոր զօրավարը այս ամստան և ին ծնած ըլլալով. Մարկոս-Անտոնիոս եռապետը՝ ի պատիւ անոր Յուլիս անունը տուաւ այս ամստան :



Տարւոյն եօթներորդ ամիսն է Յուլիար՝ մեր գործածած նույնան տոմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Դրիզուեան տոմարի հաշուով՝ Յուլիար 13 օր կանուին կ'սկսի մերինէն. իսկ Հռոմի. տարւոյն Ե. ամիսն է, փասն զի տարեզրուխը առաջ Մ-է-րէն կը հաշուուէր :



Հնածած արտերը կ'սկսին աղքել եւ մել դիէն հերկել զանոնք : — Աշնան ծաղիկներէն՝ յասմիկ, շուշան, շանողրամ, եւն. բացուած կ'ըլլան եւ տարերը սասակացած : Առջի ամսուն ննիւող բանջարեղէնները կրնան այս ամիսին ալ շարունակուիլ, պարբանաւ որ ոռոգումը անպակաս ըլլուի, երաշտութեամբ չի չոցունելու համար զանոնք :



Յուլիսի խորհրդանիշն է Ա-է-րը (Lion)՝ որ զոդիակոսի 5-րդ. կենդանակերպն է, եւ զոր կը ներկայացունեն համանուն անաստնին պատկերովը :



Մեր նախնիք ՀՐՈՇԻՑ կոչած են Յուլիս ամիսը, որ է Ամառ. եղանակին երեսակ ամիսներէն միջինը : Ամառնամեջի այս ամսուն ընթացքին՝ կ'զգուշանան արեւներուն տակ մնարէ եւ բաց գրոխով պարեելէ, փասն զի «սամ եէլլի» կոչուած խորշակը այս ամսուն 17-ին կը դիսի : Արեւագարկ եղողիներու ժողովրդական բաւագոյն դարմանն է մածունը եւ մածնաթանը (Ք-Ի-Ն) : — 1870ական Յուլիանին սկիզբները թէեւ փորձ մը եղաւ Յուլիս օտար անունը փոխանակերու Տօն-ը նոր յորչազմամբ, — իբր համառօսութիւն «Յօթարար ամիս» ի, — բայց ընդունելութիւն չի գտաւ :

ՃԱԾԱԿ ԹՐԱՆՈ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅ.

ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

Խմ անուրջս քու վարդ բերնիդ վստահեցայ , ուրիշ
մը խմ անուրջիս վրայ իր արձա՛կը թափեց քու վարդ
բերնիդ , Խլեց խմ անուրջս ու սիրելի խոստովանութիւն-
ներս՝ զոր մազերուդ մէջ կը մրմինչէի , բոլոր սիրելի
խոստովանութիւնները :

Ո՞ւր են երդումները՝ զօր սիրտդ մոռցաւ , ո՞ւր են
նամբոցները , ո՞ւր ամբողջ այն յիմարութիւնը՝ զոր սիր-
տդ մոռցաւ : Ո՞ւր , ո՞ւր են Սիրոյ արշալոյսին ծաղիկ-
ները , որոնց ծլիլն ու մեծնալը տեսանք օր մը , Սիրոյ
արշալոյսին :

Անուրջի ճամբաններէն ուր մեր հոգինները իրար կը
սիրէին՝ ուրիշ մը անցաւ մեր անցած տեղէն , ուր իրար
կը սիրէին մեր հոգինները : Սիրոյ նամակներուն մէջ՝ ուր
իմ սիրտս կ'արփանէր , ուրիշ մը յագեցուց իր յիմար ըդ-
ձանքը , հո՞ն ուր իմ սիրտս կ'արփանէր :

Քու սիրտի՛դ մէջ զրի խմ ամբողջ երիտասարդու-
թիւնս : Շատ սիրտի սպասեմ որ նորէն ծազկի իմ երի-
տասարդութիւնս : Ուրիշ մը դողցա՛ ինչ որ ե՞ս տուի-
եթէ զքեզ երջանիկ լնէ՝ կը ներեմ անոր : Քեզի սամէնի
բան տուի :

ՃԱԾԱԿ ԳԱԼԻԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅ.

ՍԻՐԵՐ ԵՐԳ

Հոգեկս ես , հոգեկս ուզես ,
Ձե ձրսիմ հանիմ ամ ի ժեզ :
Վախսիմ քը աչես ուզես ,
Սև ինչո՞վ նայիմ ես ի ժեզ :

Հիլիր . — Գլ. զիշի շաղամանական բարձրացույցին , Բայ-
րելայ նայապեսին և երից աշնչութ առաջ նորին . Պայ-
նորին . Պայ-իր .

Բայ-
րելայ նայապեսին և երից աշնչութ առաջ նորին . Պայ-
նորին . Պայ-իր .

ՍՈՒՐԵ ՀԵՂԻՆԵ

(Օրուան Տօնախմբութեանն Առիրով)

Դիւտ Խաչը խաչափայտին գտնուելուն յիշառակութիւնն է : Օրէնք էր որ մահապարոններու և մահաւանդիաչեալներու մարմինն ալ, ամսնջարանն ալ իրենց տեղը մնային : Քրիստոսի մարմինը Պիտատոսի հրամանով թագում ունեցաւ, բայց Խաչը մնաց Գողգոթայի վրայ միւս խաչերուն հետ և հնա թաղուած մնաց, երբ քրիստոնէոթեանն նախափայնք ընելու համար Գողգոթան իրը աղբիւս գործածուեցաւ :

Այսպէս շարունակեց 300 տարի :

Կոստանդիանոսի դարձէն ետքը, իր մայրը Հեղինէ Երասագէմ այցելեց սուրբ տեղերը տեսնելու և Քրիստոսի Խաչն ալ գտնելու նոպատակաւ : Յուդայ անունով բանդէտ հրեայ մը Գողգոթային տեղը ճշդելու օգնեց : Եւ պեղումներ սկսան : Քսան թիղ խորութեան մը ներքեւ երեք խաչեր քովէ քով գտնուեցան, բայց անհնար եղաւ Քրիստոսի Խաչը միւս երկու աւազակներու խաչերէն զատել : Նոյն ժամուն մնուած պատանիի մը դիակը հետզհետէ խաչերուն վրայ դրին հրաշքի սպասելով, և երրորդին վրայ պատանիին յարութիւն առնելով՝ Քրիստոսի բուն Խաչը ճանչցուեցաւ :

Յուդայ հրեան ալ քրիստոնէութիւնը ընդունեց, և յետզ Կիւրեղ եպիսկոպոսը եղաւ ու իր մօր՝ Աննայի հետ նահասակուեցաւ :

Խաչափայտը 327 ին Երուսաղէմի մնծ տաճարին մէջ զետեղուեցաւ, և 400 տարի շարունակ հնա մնաց :

Ու քրիստոնեայ աշխարհը դարերէ ի վեր սխրանքով կը յիշառակէ անշուշա անունը արդ առաքինի Տիկնոջ, որ, կանացի ամէն պերձանքէ հրամարած՝ յաջողեցաւ իր յաւիտենական կորուսաէն վրկել Խաչափայտը և դարձաց զայն պաշտամունքի ստարկայ :

Գագառութեան և մարդկան շեղանականութեան մասին
Գագառութեան և մարդկան շեղանականութեան մասին

7. — Գագառութեան և մարդկան շեղանականութեան մասին

ԲԺԻՇԿՐ ԴԱՒՆ ՔԵԶԻ

(Թալիլիա Բժիշկին Տօնախմբութեանն Առյօնով)

Եշ. — Արցոց
Քաղաքացին թշուկուն գուղանց պատճեն
Քաղաքացին թշուկուն և 7 կուսանցաց ու լլաւ
կուրքու կուսանցաց (ի հետո մեջ), Պուր:

ՈՒՂԵԴԻ ՀԱՄԲՈՒԽՈՎ անոնք որ կը տառապին,
պէտք է առնեն թմբիի (օխլամաշ) ջուրով ծխում (fumigation) մը, կամ նոյն բուսաջուրով պէտք է գրեթեն (շիրինելիս) սունդերնին, և իրիկուըներն ալ «վազէլին
պօոիքէ» քսեն մէն մի ծակի:



ԿԼԹԻԿ (լշզրրլգ). — Ենթական ծանր ծանր 10-15
ումագ ջուր կլլելու է անընդհատ, և այդ միջոցին պէտք է
զոյէ երկու ականչները և նոյնպէս, պտղունց մը ազ առ-
նելով պէտք է զնել լեզուին մէջաեղ՝ որ ինքնիրենը հալի.



ԳՈՒՆԱԼԻՌԻՉԶ. — Աղերեկել սկսող մաղերու հա-
մար ահաւասիկ սքանչելի գունաւորիչ մը:

Ընկոյզի և երեւի խաշաջուր	100 կրամ
Երկանի ծծմբաս (sulfate de fer)	1 >
Լիմոնի հոյզ	1 >



ԽՈՒԱԼ. — Սովորաբար շատ յոգնած ատենիս է որ
կը խոկանք: Քանը շատ խորունկ ըլլալով, բերնին ձե-
զունին մաշկը թուլցած՝ կը տասանի ու կը թրթռայ շըն-
չառութեան յառաջ բերած օդի հոսանքին մէջ: Կոնսակի
վրայ պառկած ատենիս, աւելի դիւրու կը թրթռայ:
— Ահաւասիկ պարզ ու դիւրին միջոց մը խոկալը ար-
դիլելու համար. — Եթէ ձախ կողմներնուդ վրայ է որ կը
քնանաք, աջ ականչնուդ մէջ բամպակ թիսեցէք. իսկ
եթէ աջ կողմներնուդ՝ ձախ ականչնուդ մէջ:



ՃԵՐՄԱԿ ԹԱՅԻՆԵՐ եթէ կողէք ունենալ, Տի-
կիններ և Օրփորդներ, պարտիք ամէն իրիկուն չփել
ձեռութեանիդ լեմոնի ջուրով, վերջն ալ քսել «վազէլին
պօոիքէ», և ձեռոցներնիդ զրած՝ մանել անկողին:

ՍԻՐԱՄՈՒՐԳԻՆԵ ԳԱՆԳԱՏԸ

Ցուլիս 7

(Ա. Ռ. Ա. Կ.)

Սիրամուրգն օր մը Հերայի
Կը զանգատի .

— «Ո՛ դիցումի , կ'ըսէ անոր ,
Բառձ տրունջու է հիմնաւոր .

Ինձ տրւած ձայնդ երկրի վրայ —
Հաւճող շրկայ :

Մինչ սոխակը , մանրուկ , նողած
Այն արտարած՝

Անոյշ անոյշ կը դայլայիք ,
Ու իմի զարման զարդ ու փառնն է» :

Մրմբակելով բառ Հերայ .

— «Նախանձ սրտիդ զոյզը շրկայ :
Անիրաւ դու ,

Ու պէսէ կիր կարկել լեզու ,
Ինչեւ կ'ըսիս ,
Կը վայլէ՞ մեզ

Սոխակէ մը յայտնել նախանձ :

Դու որ սիզաս զեղապանձ ,

Դու որ վրզիդ վրայ կրես
Երժեղապէս

Պերն ծխածան՝ մետախոներով երփնած
Ակս պէս .

Դու որ ունիս անանկ մեկ պոչ բախնչելի
Ու զոհարի

Վահառատան կը նրանի :

Մի՛ մրմբաւր ուրեմն , լրուկ ,

Թէ ոչ փետուրդ կ'առնում մեզուկ՝» :

ՄՈՅԱՐԴ

ԲՀ. — Ս. վեպից Առօնի կամաց, թէսպի,
լոյն, Անկառուի և Փոտինուի,

ՊՀ. — Ս. ջանձիլի մարդութիւն և կրթուց
կանց Սեղմարոց, Միաբարու և Արեգակովի,

Դերմանացի այս համբաւաւոր երգահանը ծննդէ 1756 յնվր. 27 ին. Սալզպորիի մէջ : — 1787 ին՝ Բրակայի մէջ տուած Տօն ժուլանի ներկայացումը բաւական եղաւ իր հռչակին ծառալման : Այս օրէուայէն զատ հեղինակած է նաև Նու տր ֆիլաու օրէուան և Խիզուէկի երգածայն պատարագը, ճշմարիտ դլուխ-գործոցներ երեքըն ալ՝ որոնցմէ վերջինը իր կարապի երգն եղաւ :

Փառքը չէր պակսեր իրեն, այլ դրամը, վասն զի ան ատենները թատերախաղ մը շատ քիչ հասոյթ կը ընթէր : Իր բոլոր կեանքին մէջ նիւթական անձկութեամբ տառապած է և զրէթէ փոխառութիւններով ապրած, Նէգ արուեստագէտը իր ամէնէն նեղ օրերուն մէջ իսկ կը պահէր սակայն իր զուարթութիւնը : Աշխատելու համար ունէր հրաշալի զիւրութիւն մը՝ որուն վրայ ոչինչ կրցաւ ազդել : 1791 տարին — որուն վերջը չոլիսիր տեսնէր, — երեսուն գործէ աւելի զրեց, որոնցմէ նշանաւոր է «Կախարդեալ սրբնագը», la Flute enchantée. Աշխատութիւնն ու կեանքի հոգեր թէև ոգեսապառ ըրին դիմքը, բայդ Մոցարտ կարողութիւնները չի կորսնցուց և ներհնչումը երբեք իրմէ չի բաժնուեցաւ . ու չի կրցաւ արտադրել՝ այն ատեն միայն երբ . . . մեռած էր :

* * * Այս զմայլելի արտեստագէտը՝ որ 100 է աւելի գործ կը թողուր, իր կեանքին չափ խեղճ թաղում մ'ունեցաւ : Մօտակայ մատուռ մը փոխադրեցին մարմինը, քահանայ մը աղօթքը կարդաց, մէկ քանի բարեկամ օրնեալ ջուր սրսկեցին վրան և յետոյ գերեզմանատուն տարին : Օդը ահաելի կերպով գէշ էր, առատ ձիւն կը տեղար մրրկայոյդ հովիերով : Հնո՞ հասնելնուն՝ մութը կրսած էր, և բարեկամները՝ կծիկնին դրած : Դիաթաղք մարմինը հապճեալով փռու ձգեցին . զիւերը փոթորիկը տակնուվրայ բրաւ գերնզմաննոցը, հոգակրյատերը իրարխառնեց . ու հիմայ ոչ ոք դիտէ թէ ուր թագուած է իր դարուն մեծագոյն այդ արտեստագէտը :

ԱՅԲՈՒԹԵՎՆԱԼԵՐ

(Յուլիս 12, Օրուան Տօնիկ Առիքով)

Սանտուիչ (Խաղաղ . Ովկիէտնոս)ի բնակիչները ունեն
12 զիր : Թակալ . (Փիլիպ . կղզիք) 17 , որոնց 3ը ձայ-
նաւոր : Խալանտ . 18 : Բուակերէնը 20 , Մալայ . (Ովկիա-
նիա) 20 : Ետրութերէնը 21 : Երբայսկանը (հին սեմական) 22 : Յուն . և Ալպան . ը 24 : Լատին . 25 : Պահլաւերէնը 26 : Անգլ . և Գերմ . 26 : Ազանիականը 27 : Թամուլ .
(Հնդկ . լեզուներէն մին) 28 , որոնց 10ը ձայնաւոր :
Արար . 28 և 3 ձայնաւորի նշան (արէքէ) : Ալպան .
և նեղեց . այբուբենը 30 : Պէրայէր 31 : Ճավա 32 , որոնց
6ը ձայնաւոր : Պրակ . 32 : Ղափի 32 . (26ը յուն . է . 6ը
հին ռմկ . եղիպատ . է , démotique) : Օսմաներէնը 33 .
(Պրակ .ի վրայ ասպրը կաաֆ մը աւելի) : Հին հապէչերէնը
(կեզ) 33 , որոնց 7ը ձայնաւոր : Ռուս . 36 : Հայերէնը 38 ,
որոնց 8ը ձայնաւոր , և վերջին 2ը եկամուտ : Վր-
բացերէնը 39 , որոնց 9ը ձայնաւոր : Մանչուերէնը (Չին) 39 :
Ալտ . 41 : Պիրման 44 , որոնց 12ը ձայնաւոր :
Մահրամ (Հնդկ . լեզուներէն մին) 44 : Զեխ , թէեւ 25 ,
բայց ձայնական չետարու յաւելմամբ՝ 46 : Զանդիկ . 50 ,
որոնց 15ը ձայնաւոր : Սիամերէնը 57 , որոնց 20ը ձայ-
նաւոր : Պրակ . բեւեռագիրք 60 : Արդի ճարներէնը 72 ,
թաթար . 202 : Եթովպ , 208 : Սանսքրիտ 52 , որոնց 14ը
ձայնաւոր :

Իսկ Զինը ամփ 200 նշանագիր (պատկերք առարկա-
լից), 214 բանալի տառ (որոնցմէ 169ը գաղափարանշան
են, 45ն ալ պատկեր), և 450 ձայնանշան։ Ասոնք զու-
դաղբառելով, 80,000 գրասումբեր յառաջ կուգան։

Ամէն ժողովուրդ իր Այբուբենքը հասրողին համար անցուցած անմռանալի երախտագիտութիւն մը կը մնու- ցանէ իր մէջ, ինչպէս նաև մննք, մնր թանկագին թագմանիչներուն՝ Ս. Սահակի ու Մեսրոպի համար:

ՔԻՉ ՄՐԱԼ ՃԱՆՃԵՐՈՒԽ ՇՈՒՐԳ

Ճամաներուն ծնունդը շտո հրաշալի բան մընէ ինք-
նին : Բնութեան ամէնէն մեծ կարողութիւններէն մին կը
տեսնինք անոր ծնանելու կերպին մէջ : Այդ չնչին միջա-
տը իւրաքանչիւր տարի 6 սերունդներ յառաջ կը րերէ ,
եթէ մինողորափ զանազան պայմաններ իրեն նպաստո-
ւոր եղած ըլլան : Առաջին սերնդեան ժամանակ 80
ճանձ կը ծնի 1 ճանձէն , որոնցիէ 70ը էգ են . այս վեր-
ջինները երկրորդ ծննդեան ժամանակ յառաջ պիտի բե-
րեն 3200 ճանձ , որոնց 1600ը էգ պէտք է ենթագրեն :
Թէ որ այս հացիւն իր կանոնաւորութեամբ շարունակե-
լու համբերութիւնն աւնենանք , պիտի տեսնինք մէկ
տարու ան մէջ ճանձի մը շտորջ՝ մինչև 8 միլիոն և 192
միլիոն ճանձեր :

Ճանձերը ամէն տռարկայի վրայ թառելով շատ մը
բաներէ կը գողնան մանրադիտական սերմնահատիկներ,
ճճիներ, օգտակար կամ վեասակար նիւթեր և կը հաւաքին
այդ անուևսանելի պոշարը իրեց մորթին նրբագոյն մա-
զերուն վրայ, իրենց արշաւանքէն յոգնելէ վերջ՝ կ'եր-
թան թառիլ անծանոթ անկիւն մը ու կ'սկսին իրենց առ-
ջեւի թաթերովն այդ գողնը ժողվել իրենց մարմնոյն
վրայէն, և ճաշակել. — Ճաշկերոյթի խպլլիկ անսարան
մը որ մեր մամիկներէն լուազուիլ կը մնենուի:

Ճանձ մը իր թեւերը կը բաղխէ 1 վայրկեանի մէջ
330 անգամ. ասկէ կը հետեւի թէ ճանձ մը 1 երկվայր-
կեանի մէջ 1 քիլոմէթր ճամբայ կ'ընէ: Ճիպընթաց կառա-
խումբի մը արագութիւնն է այս: Իր դիմացը շիտակը
թռչելով միշտ, առանց դադարի, ճանձ մը պիտի կըր-
նայ ուրեմն երկրիս շրջանը կատարել առնուազն 28 օր-
ուան մէջ:

6 ձանձ միասին կը ունելով՝ կուտան 0,0886 կրամ
ծանրութիւն մը, որով , մէն մի ձանձի ծանրութիւնը կ'ըլ-
լայ 0,01466 կրամ : Մէկ քիլօ կը ունելու համար՝ 70,000
ձանձ պլատք է : (Կը ուղին կարողութիւն կը մատթիւնը) :

ՍԻՐՈՅ ԿՐԿՆԱՏՈՒՄԱՐԸ

Առեն մը՝ հետաքրքրութեան համար՝ կարգւած մարդու մը Սիրոյ կրկնատումարը զրեցի, և տարեգլխուն հաշուեկը հանելով տեսայ որ այդ մարդը մնանկացած էր բարոյականութեան մէջ։ Բարեւս կարեցի իրմէ, և ստկայն մնձ զարմանքով տեսայ որ այդ մարդը մնձ պատիւ կը գտնէ ընկերութիւններու մէջ, և, իբր բարոյականի տէր անձ մը, ոմնն կողմէ յարգոնք կ'ընդունի։ Հետաքրքրութիւնս աւելցաւ. հաշուեկիս նորէն աչքէ անցուցի և զիտեցի որ կիմը՝ զոր ևս այդ մարդուն ընկըր նչանակած էի Մայր-հաշուոյն մէջ, դրամագրուիս կողմ անցած է էրկանը տետրակին մէջ։ Եթէ օր մը Սիրոյ Տոմարակալութիւնն մը հրատարակինմ, մնձ յուզմունք պիտի պատճառեմ հաշուագէտներու մէջ։ վասն զի ևս շատ էրիկ մարդիկ զիտեցմ որոնք կիմը՝ իրևնց Սիրոյ հաշուոյն մէջ ընդմանուր ծախմի կողմ կ'անցունեն. շատեր կարասիցի հաշուոյն տակ կը զրեն. ոմանք ընդմանուր ապրանքի կարդը կ'անցունեն։ Ոմանք վարելի բուդրերու, և ոմանք ալ ընդրմելի բուդրերու հաշուոյն մէջ կը նշանակեն։ Այսաւ քիչ են այն նախանձելի ամեւսնութիւնները՝ որոնց մէջ կիմը էրկանը ընկեր կ'արձանագրուի Սիրոյ տետրակին մէջ։

Յ. Յ. ՊԱՐՄԵՆԵԱՆ

ՊԱՐԿԵՇ ՏԱՌՈՒԽՆ ԿԱՆԱԳՔ

Բարիգ դատ մը տեղի պիտի ունենար՝ որ ընտանեան պատիւի շուրջ կը գտանար։ Թէեւ նախապէս որոշուած էր գոնվակ ընել նիստը, սակայն ունկնդիրներու սահմանուած տեղը կանուխէն լիցուած էր խդական սեռնէ հետաքրքիր ստուար բազմութեամբ մը՝ որուն մէջ պարկեցները պղտիկ թիւ մը չէ՛ր որ կաղմէին։ Բեմէն վատիկանկատութեամբ կ'աղդարաբուի. — «Անշուշտներկաները չէին զիտեր այս դասին բնոյթը. ուստի կը հրամակրուին պատուաոր տիկինները որ հեռանան»։ Տեղէն ոչ ոք շարժեցաւ. նորէն բեմէն. — «Հիմակ որ բուլոր պատուաոր կինները մնինեցան, բարտպա՞ն, դո՛ւրս հանէ մնացեալները»։



Թ. ՀԱՒՍՏՈՒԹԻՒՆ

(ԲԵԲԵԼԻՔ)

Թոթովանքը սովորաբար յառաջ կուգայ արտասահնութեան միջոցին՝ լեզուին մէկ գէշ դիրքէն։ Յաձախ կրնայ բուժուիլ անփկա զրէթէ արմատաքի, եթէ մարդշատ կամք և յարատեւութիւն ի գործ դնելու ըլլայ։

Դարմանումը՝ որ բառերու յօդաւորութեան մասնաւոր մէկ մարդանքին մէջ կը կայանայ միայն, լրջօրէն կրնայ ի գործ դրսու՝ մինա՞կ դարմանատունի մը մէջ ենթակային արգելափակութեամբը։ Վասն զի հարկ է որ թոթովախօսը — կամ կակազոտը, ո՞րը որ կ'ուզէք, — բացարձակ լուսութիւն պահէ հնչման այս մարդանաց դադարներու միջոցին, որպէս զի չըլլայ որ դասերու առեն ստացուած բարի տնակութեանց հաճը օրէ օր կորսնցունէ, իր սովորական կերպով խօսելովը։

Թլուատութեան բուժման համար չիկայ երեւակայուած մեթոս մը՝ որուն մէջ այդ դասերէն դուրս այդ լոսութիւնը չի պահանջուի։

Իսկ դասերը կը կայանան մանաւանդ շատ գանդաղ և բարձրաձայն ընթերցման մը մէջ, ընթերցում որու միջոցին թոթովախօսը պարտի միշտ հակել, ուշագրութիւնը դարձունել լեզուի շարժումներու վրայ, իբեն աւանդուած կանոններուն համեմատ։ Այսու ամեննային, շատ մը թոթովախօսներ կարող եղած են ինքինքնին բուժել, սովորութիւն ստանալով շատ յամբ և շատ յըստակ խօսելու, մէն մի վանկ զատ զատ յօդաւորելով։ մինչ լեզուն կարելի եղածին չափ պարտի միշտ փակած մնալ քիմքին։



— Իսկ մամիկներու բարեկարտիկ սովորութեամբ, թոթով աղօց բերանը կը խօսին Դոնբացէքի բանալին, կակազումնին անցունելու համար։ (Պառաւաշունէ)։

ՀԱՐՑ — ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՌԵՎ

— Գաղտնիք մը է՞ն շատ ո՞ր անձին կարելի է վըստահիլ :

— Ստախօսի մը, որովհետեւ չեն հաւատար բնա:



— Ամէնէն աւելի յարդուած ծերութիւնը որո՞ւնն է :

— Գինիինը :



— Անունս առուղը զիս կը չքացունէ : Ի՞նչ եմ :

— Լոռոթիւն :



— Ի՞նչ է այն բանը որ թէեւ ձևզի կը պատկանի, սակայն որիցներ ձենէ՝ աւելի կը գործածեն զայն :

— Անունս :



— Ի՞նչ է այն բանը՝ զոր ոչ մէկ էակ կարող է պատմել :

— Մեռած օրը :



— Ի՞նչ ընեմ որ ինձի համար աղէկ խօսին :

— Դուն քեզի համար բա՞ն մի խօսիր :



— Ի՞նչ է Կոշտութիւնը :

— Տիմարներուն անկեղծութիւնը :



— Ի՞նչ է մարդու :

— Երիտասարդութեանը մէջ՝ դղեակ մը, աւելի վերջը՝ պանդոկ մը, և ամէնէն վերջը՝ հանրավայր մը :



— Որո՞ւ որ ներկայացուխն, ճշմարտութիւնը կ'ըսիմ միշտ, ով որ այդ ճշմարտութիւնը հաճոյալի չի զանէ իր անձին՝ մէկ կողմ կը նետէ զիս : Ո՞վ եմ :

— Հայելի :



— Ի՞նչ է պատիւք :

— «Պատին զրաբառ զործիականը», պատախանեց զայն չաւնեցող մը :

Եւ, — Անդամ է այս առաջարկը :

Եւ, — Ես կ այս առաջարկը :



ԳԵՂԵՑԿԱՐԻԹԵԱՆ ՄՇԱԿՈՒՄ

Եր. — Արցակ 12 առարկան գոյսի 13-րդ.

Կիր. — Զ. Բարեկաման պատճենահանության վեհականության մասին:

Յաձախ կը նշմարենք պակասառաթիւն մը ազւոր դէմքի մը վրայ, որ արջիւնք է թարմ տարփիքի մէջ եղած անխնամութեան: Օրինակի համար, տղայք դուրս կ'ելլան՝ մաղերնին երևաներնուն վրայ ցրցքնուած: այսպէսով իրենց յօնքերուն մեծ մասը կը կարանցունեն: զիտենք թէ թափած յօնքին երեւոյթը ո'րչափի բան կը գողնուայ սիրուն դէմքի մը տեսքէն, երբ մանուանդ այդ դէմքը աղջկան մը պատկանի: Նոյն արդիւնքը յառաջ կուգայ, երբ գանգուրները շատ վար կախուին: եթէ յօնքերը տկար են, անոնց անումը կ'արդիւնաւորուի՝ կակուզ վրձինով մը զանոնք երրեմն երրեմն խողանակելով, դէմքին կողմէն դէպի ի տէքերը: Վազէլինն ու քուէմներ օդապակար են ընքուիներուն մնձնալուն, բայց անպատճենութիւն մը կայ որ եթէ քսուածքը յօնքերուն սահմանէն դուրս եղլայ՝ պատճառ կրլլայ աւելորդ մազեր բուննելուն: Մայրեր իրենց պղտիկներուն ընքուիին ծայրերէն երրեմն կը մերառեն, անոր անումը փութացունելու: համար, շատ սիսալ է սարիկա: — Եմազն ալ, ակռային պէս, յարասեւ խնամքի առարկայ պարտինք ընել: Գլուխը տաք բռնող և ծանր ժիղովրներ շատ հակառակ են մաղերու առողջութեան, բնչակէս մնձերուն՝ այնպէս ալ պղտիկներուն համար: Գիշերը անկողնի մէջ զլուխը պէտք չէ ծածկել որ և է զլմանուցով. այս սովորոյթը հարբուխի տրամադիր կ'ընէ զմարդ: Զափահանաներուն պէս, տղոց մաղերն աղ ո'րչափի կարճ կարուին՝ այնչափ աղէկ է. ամէն օր պէտք է սանտրել զանոնք և խողանակնել, բայց զգուշանալ խիտ ակռաներ ունեցող սանոր և կարծր սաևով խողանակ գործածելէ՝ որոնք զանկին մորթը կը զրգուեն: Սանոր ու խողանակ յաճախակի լուացուելու են մէջը քիչ մը «ասիս ֆէնիք» զրուած ջուրով: — Տաք կերակուր, թթու կծու, շատ մսեղէն ու կարագ, շատ քիչ սեր ու կաթ. ասոնք կ'եղծանեն դէմքին գոյներուն շնորհը: Զգուշանալ նաև. երկինքի 4 հովերուն ցուցադրուելէ: Ցանք կ'անցնի քիչ մը զիի սրուազ (genievre)ի ջուրով դէմքը լուալով:

Ա. Ա. Մ Ն Ե Ր

- * Ազո ա՛ռ կըստիր, ազջիկո ա՛ռ չըստիր:
- * Որբեայրիի հետ կարգտիլը՝ մաղմաղ կրակի վրաց
նստիլ է:
- * Շատ բանողին՝ շոր շապիկ, քիչ բանողին՝ շալ
շապիկ:
- * Կատուն տնի հաց ու պանիր, դիշերը քոնը չի
տանիր:
- * Ազջիկ է. օտար տունի ճրագ է:
- * Ե՞նչ չես ուզեր քրոջը, մի՛ կոմենար տաղոջը:
- * Հարուստը հագնի՝ «բարով վայես» կ'ըսեն, աղ-
քատը հագնի՝ «ուրկէ զողցար» կ'ըսեն:
- * Մէկուն՝ դատիկ, մէկալին՝ մեծ պահք:
- * Հոտածը հատածէն աղէկ է:
- * Կոյքը կը մեռնի՝ կաշին կը մնայ, մարդը կը մեռ-
նի՝ անունը կը մնայ:
- * Մեղքը բալով, պարտքը տալով, ճամբան քա-
լելով կը հասնի:
- * Ազը չոր, տոսլրակը նոր:
- * Պարտքով էգի շառնես, որբով՝ կնիկ:
- * Կուտը մննէ կ'ուտէ, հաւկիթը ձեզի կ'ածէ:
- * Յոյսը ցաներ են, տեղը բան չէ բուսեր:
- * Տէրը ելաւ՝ ափրոջն է, տէրը չելաւ՝ տէրտիրոջն է:
- * Ազէկ աղջիկը եօթը մանցու համ կուտայ:
- * Գէշ օր՝ իմ տունս, գէշ հարա՝ քու տունդ:
- * Մի՛ տար, մի՛ սորվեցուներ: Տոբիր, մի՛ պակ-
սեցուներ:
- * Հաղար հեղ մեզը ըսէ՛, թերանդ շանուշնար:
- * Մերը ճաղը մտեր է, արեւը՝ մարը:
- * Հաւ մը շոնեցողը հաւկիթ մը չարժեր:
- * Անծոտը քերտեր է, անութին՝ ձեռքը նայեր է:
- * Կատուին խոկուքը մուկին հոգեհանգիստն է:
- * Համես, համես, պատկը կէս:
- * «Խման ու «քու»ն՝ աւրեր են տուն:
- * Լուսը լումնայ նէ, փորին սուզն է:
- * Ժամէն ես կուգամ, «ողորմի Աստուած»ը դուն
կ'ըսեն:

(ԲԱՐԴԻՐՔԵՐ)

... Ամէն բան մեծ է հոն, ծառերէն մինչեւ կանանչը, այս յորդարորք կանանչը որ կը ծածկէ լեռ ու ձոր, և հորիզանը կը շրջապատէ աճութեաձիկ բարսնականերով, Յաղթահասակ բարձրութիւններ ամէն կողմ, դարաւոր ծառեր, որոնք սերունդներ են հովանաւորած, որոնք ո՞վ զիաէ քանի՛ քանի՛ միլիխաներով միկորներ մնացուցած են հիւանդին կուրորէն, կուրծքէն, և փոխարէն տաւած են իրենց կազզուրիչ ոյժը, Կանանչը հոն կը ձեւ ացնէ արտօն գետին մը, վերը կանանչ, վարը կանանչ, և որգէս զի կատարեալ ըլլայ արտկերը, արտօնամները հոն լերկ չեն, և անսնց կողերուն ու ձականին վրայ կանանչը կէտիխտած է բնակրան թափշը, և երիգանման հիւսկէններ կընթանան քարերուն ու գետիններուն մարմնական տնտեսութեան մէջ :

... Վարդավառի աօնը որ Լերան տօնն է, ուրեմն Ալէմ-Ճաղի տօնն է: Թարորի բարձրութեան վրայ ձաւագայթող երկնուոր լոյսին յիշատակը իր գերբնափր աղգեցութիւնը հո՞ս կը զործէ տաւելապէս: «Լերինք ցնծացեն առաջի քո, Տէր»: Ըմբռնելու համար շեշտը և կարեւորութիւնը այս նուազին, հարկ է լսել զայն Ալէմ-Ճաղի Ա. Եշան եկեղեցին մէջ, լեռներուն մօտ ապրող հոգեւոր պաշտօնէին և գպիրներուն կոզմէ եղանակուած: Լեռներուն վասքը կը պանծայ, անսնց ծառերուն մէջ չող հովերուն տարաւորութեան առկ կը մնա, երբ քանանային ձայնը՝ Թարորի հրաշքը կը վառաւորէ, հրասիրելով մօտաւոր լեռները որ խայտան Յիսուսի առջեւ որ Հայր Աստուծոյ վասքով երեւցաւ: Յիսուս լեռները ընագեց այդ հրաշքը կատարեցաւ համար, որպէս զի աւելի՛ մօտ ըլլայ երկինքին ու ձառագայթներուն՝ որոնց բարկ սասկութիւնը րէշտկնէ իր մարմնաւոր հետեւորդներուն աչքերը, Ահա թէ ինչո՞ւ բարձրութները եղան առաջին պաշտաման բնիկ վայրեր և ենակա հան հանեցաւ վայլակնաձիւ ցորացնել իր վասքը, ահա թէ ինչո՞ւ բարձրացան բարդերը, որածայր վերելակեցին աղօմառուններու աշտարակները, լեռնաձևներ կուտակեցաւ եկեղեցիններուն կամարը, և խորանին գմբէթարդը եղջիւրաձև պացաւ.. ահա թէ ինչո՞ւ եկեղեցին կ'աղտղակէ: «Ե վեր ընծայեցուցէք զմիտա մեր աստուծային երկիւղիւ»:

ԵՐՈՒԱՆԴ Տ. ԱՆԻՔԻԱՄԵԱՆ

ԿԲ ՆՄԱՆԻՆ

* Շատ մը զիրքեր կը նմանին այն աղնուակոններուն որոնք իրենց ան/անվը միայն կը փայլին :

* Դեռահաս օրիորդ մը կը նմանի զրուած՝ բայց հասցէին դեռ չողղուած նամակի մը : Երբ կարգուի, արոշը հասած նամակի մը : Իսկ չամունանալով երբ պառավնայ, զրուելէ ետք նամակաստնը մոցցուած նամակի մը :

* Զարերը կատղած չուներու . կը նմանին . մատերնուն անվանգ անցնելու . համար հարկ է պատրաստ ուկոր մը ունենալ՝ իրենց նետելու :

* Երջանկոթիւնը պարզ արձագանգի մը կը նմանի , քեղի կը պատասխանէ , բայց չի գար :

* Զբարարութիւնը ածուխի կը նմանի : Եթէ չայրէ , գո՞նէ կը սեւցանէ զքեղ :

* Մարգիկ զինիի կը նմանին : Տարիքը կը քացինեցունէ յորիները , և աւելի՝ կ'ազնուացունէ ընտիրները :

* Աւրախոթիւնը արեւի կը նմանի . մարդուս երեսն ձմեռը կ'արտաքսէ :

* Տառապմանքը երկաթէ ձեռքով քաշուած ծանր սայլի մը կը նմանի : Կարծր իրերը կը խորտակէ , կակուղ զեանի վրայ կը խրի :

* Փորձառութիւնը կը նմանի տարիքու կնկան մը՝ զոր կը յարգեն , առանց հարցունելու որ իր անցեալը կասկածելի է թէ ոչ :

* Առածք կը նմանի մեզուի մը՝ որ չատ ծաղիկներ քաղած է , բայց խայխոց մ'ունի :

* Յայր կաթի կը նմանի : Երբ լաւ պահես՝ սեր կը կը կազէ , երբ չատ պահես՝ կը թթուի :

* Շողոքարթները կը նմանին կատաներու՝ որոնք աւելի տունին յարած են , քան թէ տանիններուն :

* Պասիւը թանկաղին աղամանգի մը կը նմանի որուն վրայ զանուող ամենափաքքը սրակասութիւն մը կը նուազեցունէ : արժէք :

** Իսկ այս զիրքը կը նմանի զեղի մը՝ որ պաշտօն ոճի ձանձրախտ (spleen)ը բժշկելու :

Եղանակ կամ կապահանջութեան մասին :

Եղանակ կամ կապահանջութեան մասին :

q. u. p. q. u. q. u. n.

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ բառին սահմանումն է «Փառանելով պիտակ Յիսուսի Քրիստոսի, երբ երեցաւ Ան թարգոր լերան վրայ՝ ի ներկայութեան իր երեք աշակերտաց, Պետրոսի Յակոբայ և Յոհաննու» :

Սլլակերպութեան, կամ որ նոյն է՝ Վարդավառի
տօնին ժողովրդական անունն է «Եփովիքը»ին բանայիրի»,
որովհետեւ նոյն օր, — առաւասեան օրատարագի միջն-
ցին, — ասատրակներ կ'արձակեն և կեղեցւոյն բակը. բա-
րեպաշտիկ արարոգութիւն որ ի Պօյիս զոյտութիւն ունէր
զեռ վերջին ժամանակներս, ի մասնաւորի Ակիւտարու Ա.
Կարապետի ժամը, և որ ընդօրինակութիւնն է Զրենեղեղէն
մնացած սովորոյթի մը, երբ նոյն Նահապետ այդ Վար-
դավառի ամսուն, — այսինքն Նաւասարդին, — դոյդ մը
ազտանի թոցուց իր Տապանէն, ջուրերուն քաշուած ըլ-
լալը ստուգելու համար։ Եւ կաղանդի առաւան պատ-
րաստուած թռչանի ձեւով բոկեղներն ալ կը թուին ըլ-
լալ շարունակութիւնն՝ արեւելեան քրիստոնէից մէկ հին
պաշտամունքին որ նորէն աղերս ունի անոր հետ։ — Այս
օր վիրար պազ ջուրով մրջելու. կատակները յայսնի սո-
վորութիւն մըն են մնըր հին հեթանոսական ատեններէն
մնացած, երբ Քրիստոսէ գարեր առաջ, Քրիմավետը զո-
հի պահուն՝ ուկեայ անօմեով. օրինեալ ջուր կը ցնցզէր
ժողովուրդին վրայ, մնզաց քաւութեան համար։ Գր.
Լուսաւորիչ այս տօնը փոխեց և Ա. Փրկչի Ալլակերպու-
թեան տօնին բերաւ. պատշաճեցուց թէեւ, բայց Վար-
դավառեան նախնի սովորութիւնք մնացին։ Եւ «Վար-
դէվար, — Զուրը թափէ մարդէ վար» ժողովրդական
ասութիւնը՝ նոյն սովորոյթը յիշեցունող ծերենայ մըն է
անթացիկ։ Պատուաշունչը «Վարդէվարին պահքը բըռ-
սեր է» ասութիւն մ'ունի որ «Եկեղացի տղայ է»ի հա-
մազօք է, քանզի մամիկներ հաւատքն ունին թէ նոյն
տօնին պահքը յարգող պատանին իմաստաւն կ'ըլլայ։

(ԲԱՐ-ՀԻ-ՐԵԼ-Ո)

ՊՈԼՍՈՒՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«ՄԱԴԻԿ»

1886 Դեկտեմբերի 23ին կ'սկսի հրատարակութել կ. Պօլսոյ մէջ այս հանդէսը Անտոն Սագայեանի արտօնատիրութեամբ : Բոլորած է շարաթաթերթի և օրաթերթի մէկ քանի չըշտաներ , և վերջին անգամ Սրամ Անտոնեանի , յետոյ՝ Ե. Թօլաեանի խմբագրաստութեամբ դրական և զաւեշտական հանդէս հրատարակուելէ յետոյ , 1905 սեպտ . Տին վարչութիւնը յանձնուած է Օր . Հայկանոյց Մառքի . որ , իր նշանածին՝ Վահան Թօվիկեանի հետ կը հրատարակէ զայն ամէն հինգչարթի , աշխատակցութեամբ կանացի ոյժերու . — Տիկնայք Զ. Հ. Ասատոր (Սիսիլ) , Գ. Զարուհի , Սաթենսիկ Տէր Բարթող , Սրբ . Քիչիւկեան . Ա. Թէոդիկ , և այլն . և Օրփորդք Նինի , Սոֆի Խիւտամիքանան , Քրիստինէ Մելիքեան , Մարի Պետրոսեան , Թագուհի Դարամանեան , Եւտ . Խունկեան , Մ . Աստուածատոր , Զ . Զաքարեան , Տիր . Կիւլպէնկեան , Սիր . Սարգիսեան ; Զայ . Մոմնեան , Նուարդ Մեղուիկեան , Արագսի Խարտեաչեան , և այլն : Բովանդակութիւնն է իգ . սեռի դաստիարակութեան , առանցն անտեսութեան , ֆէմինիզմի , ամուսնութեան , գեղարվեստի , նորոյթի ու խոհանոցի վերաբերեալ զանազան նիւթեր , դրական զրօսալի էջեր , արդուզարդի և բանուածքի մօտէներով ու ծանօթ գէմքերու պատկերներով :

«Ծաղիկ» թերակիսած է 19րդ տարեշրջանը : Երկուարիէ ի վեր Օր . Հայկանոյց Մառքի խմբագրապետութեամբ կը հրատարակուի :


Բաժանորդագրութիւն . — Պօլսոյ համար տարեկան 50 զրշ . , վեցամսեայ 25 : Գաւառաց համար 54 և 27 : Արտասահման 12 ֆրանք :

Հասցէ . — Ղայաթիս , Գուրշունլու խան , թիւ . 7 : Տպագրութիւն՝ նոյն :

Մաւալ . — 24 էջ՝ միասիւն : Էջի լայնք 11 սանթմ . , երկոյնք 19 սանթմ . : Վարդապոյն և լելակի գոյն շապիկ՝ ծանուցումներու յատկացուած :

Հայկանոյց մասնակիութեան մասին

Զանգեալ պարզաբանութեան մասին



... ԳԱՄՔԵՐԱՎԱՐԴ ՏԻԿԻՆԻ մէջ Հայր Տիւվալի դերը Միասկի գլուխ գործոցն է . այնիան անքերի ու ճշմարիս դերակատարութիւն շատ ժիշեր ունեցած էն . նոյն իսկ Պօլիս այցերող եւրոպական բաւզոյն խումբերու մէջ սոյն դերը ստանձնողներ չեն կրցած հաւասարի իրեն : Միասկի մահնեն վերջ Մնական կը կատարէր այդ դերը , սակայն անոր կատարելութեանց եւ ո՞չ մեկ կերպով կրցաւ հասնիլ : Տիւմա Ռուբոյն հրաշագեղ վկային ընթեցումնեն ազդուած ամրող աւերտնեն մը ցերմագինս ծափանարած և Միասկի այն սրայայոց տեսարանին մէջ՝ ուր Պ . Տիւվալ հիսուսայի պերճախօսութեան մը , հոգեցունց վիշտերու մէջ կը դնէի իր հայրական բոլոր նեղինակութիւնն ու ազդեցութիւնն . նախ արհամարհանինի եւ զարշանինի բովանդակ բափով , իիչ վերջը պարագային , զուրը շարժելու համար ցոփակեաց , հանոյանոյ ճանչցուած կմկան մը , իր անմեռ ազգին համար : Եւ երբ այդ կինը՝ Մարկրիդ Կորիկ կը համակերպի Արմանի . իր գերազոյն իսկազին զոհողութեան , Միասկ զիսէր տալ անոր ճակին ներման ու շնորհապարտութեան այն համրոյր՝ որուն ի տես բոլոր հանդիսարանը կը ցնցուէր՝ համայնական ծափանարութեան մը զոռութեանքն : Քաշարար կ'ըսենի քե Հայ գեղարտիւսին ամենան վսեմ մեկ արտայայտութիւնն և Միասկի Տիւվալ Հայր . եւ ամեն ազգերու գերազոյն Տիւվալները Միասկն բարձր չեն կրնար եղած ըլլալ : Իր իիչ մը . փոսացած կուրծը , իր կախ պէսիւրը , իր առնազեղ դիմագծութեան իխոս ու տառապազին արտայայտութիւնը , իր բոլ բոլի ոչնչեր՝ իիչ մը կրուն ծումկերով , չեւ զիսէր ինչ նոր օժանդակներ , լրացուցիչներ եին իր բնկնեալ ազնուական նօր խօսեցուն ու հայրական , տիւրական՝ բայց եղերային ու խոռվիչ ձայնին : Բոլոր այդ հանգամանները եւ Միասկի բարդականն ու բնածին հայրականութիւնը որ Տիւվալ Հայր արտադրելու ծառայած նե՞ խորհի կուտան մեզի քե երթի ԱՆՉ ՄԸ տակի ամրողովին ծառայած չէ իր դերն արտայայտելու :

Ա. Թիկիթիկնձեան





ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵԹ ԳԱՅՈՒՄՆԱԳԻՐԻ

ՀԵՂԻՆԱԿ

Խզմիրեանց Գր. մրցանակի արժանացած «Եւղովիոյ Գևառադրաբը»
անուն երկասիրութեան



ՀԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՀԱՐՆԵՐ



ԱՅ ժողովուրդի բերանին մէջ առանդարար յեղյեղուած առածներն ու ասացուածները որոնք բուն ժողովրդային լեզուի ստեղծութիւններ են, շատ մը տեսակէտներով կը ներկարացնեն խորին ուշագրաւ կողմեր որոնք կ'արժեն խորհրդածութեան նիւթ ըլլալ:

Առածները, ինչպէս յայտնի է, ընկերային և անհատական բարոյականի սեղմ սկզբունքներ են, ժողովուրդին յատուկ ձեւով մը բացատրուած . իսկ ասացուածները խօսքի, բացատրութեան ժողովրդական ձեւեր են լոկ, առանց որոշ բարօյական իմաստի :

Խօսելով նախ առածներու մասին, առոնք կը ցոլացնեն իրենց մէջ ժողովուրդին դարաւոր փորձառութիւնը և կը ծառայեն անոր համար իրեւու դատողութեան հիմներ : Եւ իրաւ ալ առածները շատ անդամ կը պարունակեն իրենց մէջ բարձր բարօյականի անվիճելի սկզբունքներ որոնք ամէն կերպով արժանի են ժողովուրդին համար կեւանքի կանոն ըլլալու : Եթէ կան անոնց մէջ այսպիսիներ՝ որոնք յարարերական ծշմարտութիւններ միայն կ'արտայայտեն, կան շատեր ալ որոնց յայտնած ծշմարտութիւնը զրեթէ բացարձակ է երկու պարագային մէջ ալ առածին բարօյականը կամ ծշմարտութիւնը արդիւնք է ժողովուրդին սուր դիտողութեան որուն չնորհւ ան կրցած է անզիտակցարբար կատարել իրերու ծշգրիտ ուսումնասիրութիւն մը և զայն սեղմ ու արտայայտիչ ձեւի մը տակ խըտացնել այն քանի մը բառերուն մէջ որոնք առածը կը կազմեն :

Այսպէս՝ օրինակի համար, ինչ աւելի ծշմարիտ քան իմաստը սա գեղեցիկ առածին « Գնա Նեռէր, Եկոս Շիքէմ » , որ չորս բառերու խիտ սեղմութեան մը մէջ կը պատկերացնէ բարի և արժանաւոր մարդոց ի կենդանութեան չգնահատուելով՝ մահուընէ վերջ միայն

իրենց արժանի յարդանքը վայելելու տիսուր երկոյթը որ ընկերական բարքերու մէկ աղեղ կողմին է, շատ ընդհանուր դարձած : Դարձեալ՝ ինչ աւելի ստոյգ՝ քան նշանակութիւնը սա տաճներուն և Աւ ուշը հօրու դեռ է . — Խել-ը իրուն էն ընէ, «Եւ-ը ուղձը» որոնք կը ցոլացնեն աս դառն իրաղութիւնը թէ նկարագրի ազնուութիւնը կամ որ և է լաւ յատկութիւն բնածին ըլլալու է և թէ ընդունին յոտի յատկութիւնները չեն կրնար ուղղուիլ, ինչ որ կրթութեան և դասախարակութեան ներկայ դարսուն մէջ անդամ զեռ չէ դադրած տիսուր ճշմարտութիւն մը ըլլալէ : Աւ դարձեալ՝ թէ յաջողութիւնն սպասելով չի գար, թէ պէտք է զայն վինտուել, պահանջել, հետապնդել, ոչի՞նչ աւելի արտայայտիչ կերպով կրնայ բացարել քան սա պարզ, ընտանի առածքը . «Զլշու ուշուն հիշ վէ ուռ», ո՛չ ալ հաստատամութենէ, յարատեւութեան ողիք զուրկ յեղյեղուկ մարդոց անյաջողութիւնը կարելի էր աւելի գեղեցկօրէն և հասկնալի կերպով արտայայտել քան սա առածով . «Գլշու ուռ հիշ վէ բաներ» : Դարձեալ՝ «Աւու-ը էւշուն չը նուին է հանէ» առածք որ քաղաքավար և մեզմ յեղուին աղղեցութիւնը ցոյց կուտայ նոյն խոկ գէշ և գէդ բնաւորութիւններու վրայ, «Բնենէ բնեն, ու-շու հւայ բնեն» որ տարածայնութիւններու, համբաւներու շատ անդամ ստացած չափազանց համեմատութիւնները կը պատկերացնէ, «Հեռաւ ու-շու հւայ բնեն» որ մօտիկ, աչքի առջեւ գտնուող արժանաւոր մէկու մը արժանիքն անտեսուիլը և հեռաւոր համբաւի մը ընծայուած ապուշ կարեւորութիւնը մատնանիշ կ'ընէ, և զեռ շատ ուրիշ գեղեցիկ առածններ կեսանքի, փորձառութեան և դարաւոր իրողութիւններու վրայ հիմնաւած այնպիսի ճշմարտութիւններ կը պարունակին որոնք գրեթէ տիեղերական են և ամէն որ կը կըրկնուին մեր աշքերուն առջեւ :

Առածներու մէջ կան այնպիսի ոչագբառներ ող որ արդի ժամանակներու մէջ քննուած և ստուգուած գիտական և հագերանական երեսոյթներ մասնանիշ կ'ընեն, ինչ որ ցոյց կուտայ թէ ժողովուրդը լոկ իր դիտողութեան ուժովը շատ հին առեններէ ի վեր հասկցած էր այդ երեսոյթները որոնք հազիւ թէ հիմա կ'ընդունուին գիտուններու կազմէ : Օրինակի համար «Պ-ը ուշէ իւրա», նույն ուշուն առածք առածքը իր մէջ կը պարունակէ սերնդական ժառանգականութեան (héredité) օրէնքին մէկ բանական պայծառ ըմբըռնումը : Դարձեալ՝ «Անէն աւու իւստէ քոյ նուիւ, — Նույն յէնէ, իւյու ուշ + ուշ» առածնները մերձաւորապէս կ'ակնարկին կարգ մը հողեկան

ազդեցութիւններու և մտաւոր հազորդակցութեան երեւոյիմներու որոնք այսօր մտածումներու փոխանցում (transmission de pensées) և հեռազգացողութիւն (télépathie) անուններով ճանչցուած են : Դարձեալ՝ «Մոր բարեւ ունենայ, բարեւ բարեւ ստունայ . — Եթէ իւսուց ունենա հնա է . — Մորեւ ճը ունենան որ իւս իւնենա ունենա իւնենայ» առաջները յայտնապէս ցոյց կուտան այն ազդեցութիւնը զոր թելադրութիւնը (suggestion) կը զործէ միտքերու վրայ : Թելադրութիւնը պէտք չէ շփոթել այն սովորական ազդեցութեան հետ զոր մարդ մը ուրիշի մը վրայ ձեռք կը բերէ բանաւոր և արամարանական փաստերու միջոցաւ զանի համազելով , անոր անկախ և զիտակից հաճութեամբը մզելով զինք որոշ արտրքի մը , մինչ թելադրութեան ազդեցութիւնովը ենթական զրեթէ անդիտակից կերպով կը մզուի թելադրուած արարքին կամ վիճակին : Թելադրութեան ոյժը զիտաւորայար կրկնուելուն մէջ կը կայանայ և ահա՛ ասոր համար ճշմարսութիւն մը կը դաւնայ մասնաւանդ վերի առաջներէն երրորդը : Օրինակի տարափոխութիւնը կամ նմանողութեան ձգտումն ալ որով մարդ կը մզուի կատարելու իրեն առջև կրկնուած արարք մը , արդիւնք է շարժուածւերու թելադրութեան (suggestion par geste) : Այսպէս է որ տեղ մը երբ քանի մը մարդիկ յօրանչեն , բոլոր ներկաներն իրարու ետեւէ փափաք կ'զգան յօրանչելու , կամ մնուելի տան մէջ երրոր շատերը կուլան , ներկայ անտարբեր մէկն ալ կը մզուի լալու : Փորձեցէք լացող մէկու մը աչքերուն շնչտակի նայելու քիչ մը ատեն և չպիտի կրնաք շարունակել առանց ձեր աչքերն ալ ջրաւելէ արգիլելու :



Փողովրդային առաջներու բացատրութեան կերպերն ալ այլապէս ուշագրաւ են : Փողովրդին լիզուն , որ ի բնէ իրապաշտ է , և որուն ոճերն ու բացատրութիւնները շատ անգամ ճշմարտապէս իրապաշտ բանաստեղծութիւն մը կը ցայտեցնեն , առաջներու մէջ ալ զործածած է սքանչելի փոխարերական ոճ մը , խորապէս իրապաշտիկ : Ասոնց մէջ կան որ բնական երեւոյիններէ առնուած փոխարերութիւններով բարքի կամ կեսնքի յատկանչական երեւոյի մը կը հաղելացնեն , ինչպէս են սա հետեւեալ զեզեցիկ առաջները . «Բույշ ուրին քուն ու ուրին շուր իւնայ . — Քահան բերեց ուրին իւնանք . — Ասուսաց չինաց վրանց իւրի յատոյ» են . : Կան ալ որ երկրագործական և հայտական կեսնքի առնուած նկարուն փոխարերութիւններու մէջ բարոյական մը կը խոտացնեն , ինչպէս սա հե-

տեսեալ առածները, «Ո՞չ շուրջ է ուրեմն ոչ շուրջը. — Այսաւ հասը իրեն է շուրջ, — Արքը ուժ է ունի և չուրջ. — Շուրջ հաշելով է ուրեմն»։ Կամ ալ որ ընկերական կամ առանին կեանքքի յասուկ փոխարերութիւններով ձևաբառութիւն ուղ կը հասկցնեն, ինչպէս են՝ «Պուր հըդ նոր դեռ է շըրտու. — Խու բըրեւ, ու իստու տիրու. — Խուտը պիտի, ջուրին, ջուր ուրինին. — Մեռելը ոչին իսլու» են։ Աւելի բազմաթիւ են այն առածները՝ ուր առածներու պէս ընտանի կամ ծանօթ կենդաններու բնաւորութիւններն ու այլեւայլ յատկութիւնները իրրեւ օրինակ կամ փոխարերութիւն գործածուած են. օրինակ՝ «Ալլեւ ու Դու իւ ու բանէ. — Օյ էր շուրջ իւ դիտէ, Խուտը ոչ դիտէ. — Կոտու բան իւ դիրու համու իւ բանէ. — Սիդ Խու ու ու ինչ ըստու» ենն, ենն, և դիրու համու իւ բանէ. — Սիդ Խու ու ու ինչ ըստու» ենն, ենն։

Իմաստի բանաստեղծութիւնէ զան՝ ձևի բանաստեղծութիւննէ ալ զորկ չեն ժողովրդային առածները, որոնց մէջ կարելի է զանել շատ անդամ յանդ, տաղաչափութիւն, նմանաձայնութիւն ենն, ինչպէս են՝ օրինակի համար, աս առածները «Եւ Էն դիտէ նույլ, իւրինց կուտէ դուշ. — Գուշ ուրու ու. — Անցու, հացու. — Հոդու, ուշունի, և ու հացունի. — Գուշ ուրու, իւ ուսույ» ենն, ենն։

Զանց կընենք հոս յիշել — ուրիշ անդամ քիչ մը զրած րլլալով այդ մասին — ժողովուրդներու կեանքը, բարքերը, սովորութիւնները, հաւատալիքները, ըմբունութիւնները և առհասարակ ազգագրական յարաքերութիւնները ու սումնատիրելու և ծառելու մասին ժողովրդային առածներու ընծայած օժանդակութիւնը։ Դիտող և բաղդատող միտքերը առածներու մէջ խացած կրնան զանել այդ բոլորին նկատմամբ բազմաթիւ ծանօթութիւններ։

Գալով ժողովրդական ասացուածներու, զրեթէ միեւնոյն զիտողութիւնը կրնանք ընել ասոնց համար ալ՝ ինչ որ ըրինք առածներու մասին, բացի անկէ որ ասոնք, ասացուածները, բարոյականի վճիռ մը չէ՝ որ կը ներկայացնեն, այլ բացարութեան բարացուցական համար է ամէն զիտքի միտքը վերացումներէ չափորժիք, և ամէն զաղափար կ'աշխատի թանձրացեալ, շօշափելի պատկերներու միջոցու բացարեկ, օրով աւելի զիւրըմբանելի կը դառնայ ան։ Ասոր համար է որ ասացուածներու համար ալ ընտրած է բուն խոկ իր կեանքէն և միջափայրէն առնուած մեղմ պատկերներ, կենդանի փոխարերութիւններ, յատկանչական օրինակներ։

Այսպէս՝ օրինակի համար, բարիք չճանչցող ապերախտի մը պարագան ժողովուրդը գեղեցկօրէն բացարեկ է մանկիկներու։

կեանքին մէկ սովորական օրինակովք, այն է՝ «Գէտիս Նոռել է, Հո-
քուս իւ Քեռու» ասացուածով։ Առասութեան մէջ չվայելող, առի-
թէն օգուտ չքաղող մարդը պիտակներ է «Զուբը Է-Շու, Ճ-Շ-
Յ-Շ» ասացուածով։ Չարսիստ, նախանձուտ, ուրիշի ամենադոյզն
բարիք չկամեցող մարդոց պարագան ալ բացատրեր է սա հիանալի
ասացուածով «Արեւ ՇԱՄ» Հոքուս Քոյ չ-Շիւ»։ Ժողովուրդին
համար չափազանց կատածուտ, երկուոտ մարդը «Ի՞նչ է Շ-Շ-
Շ-Շ» մէկն է, չար և կեղծաւոր մարդը՝ «Դրուն Շ-Շ-Ն, Ներւն Շ-
Շ-Ն» ասացուածով կ'որակուի։ Երեսապաշտ, յեղյեղուկ, ամէնուն
համերի երեւելու հետամուտ մարդը ժողովուրդին ուժեղ բացա-
տրութեամբ այնպիսի մէկն է որ «Զուբը Շ-Շ-Ն է Յուն Շ-Շ-Ն, Ճ-Շ-
Շ-Ն Ն է Բ-Ա-Ն»։ Դարձեալ խոստմասդրուժ մէկը «Փ-Շ-Շ Շ-Շ-Ն Շ-Շ-Ն»,
և «Պարոր Շ-Շ-Շ Ջ-Ջ-Ն Ք-Ք-Ն Ք-Ք-Ն» ա'ն որ թոնուրոնէ, իրարանցում-
ներէ օգուտ կը քաղէ, իր շահուն համար։ «Փ-Ջ Ք-Ջ Շ-Շ-Ն Կ-Շ-Շ-Ն
որակելու համար անհանդիսա, տեղ մը կենալ չկրցող մէկու մը վի-
ճակը, և «ԱՆ-Ջ-Ջ-Ն, Ճ-Ջ-Ջ-Ն Ե-Ե-Ն» ասացուածով կ'արտայայտուի մէկու
մը խորունկ վիշտը զոր դուրսէն չտվեր յայտնի ընել, և զեռ ուրիշ
շատեր։

Ընդունինք որ այս բոլորը և ասոնց նման բազմաթիւներ բա-
նասակեղծական կենդանի շունչ մը կը կրեն և հայ ժողովուրդին
բմբռնումներուն համաձայն՝ անոր մտքին հարազատ սաեղծումն ըլ-
լալով՝ ժողովրդային լեզուի ճշմարիտ գոհարներ են որոնց վրայ
կ'արժէ՝ որ գուրգուրանք։

14 Մարտ 1906

ԵԽԿՈՒԽԻԱ

Հայո. Զարգացմանց



ԵՐԿՐԱԶԱՓՈՒԹԻՒՆ !

Խ՞ՆՉ ՊԼՏԲ ԶԼՇ ԱՐ ԸՆԴՅԱՑ

Կարճ . — Երշանելութեան ճամբան , ուղեւորին սրունքները և պարտականին պարմանամամբ :

Երկայն . — Քարոզ , ամուսնի Թաթիկ և բամբանափ Թեւ :

Տափակ . — Գրուածք , խելք ու իգական լանցը :

Բարձր . — Վաշխառուին տոկոսը , պարողին կրտեկները և մակոսին ուսերը :

Ցած . — Մարդ , նկարագիր ու ճակատ :

Ցից . — Կարնամիզին օձիքը , օրիորդներուն ավշուն և առշներու անդամիներ :

Եփտակ . — Տարի՛քո՞ւ կը խորհի նարնեցուն , վաստա՞կո՞ւ կը խորհի վեկացուն , իսոսքե՞քո՞ւ կը խորհի միջնորդ կնիկը :

Ծուռ . — Զրուրբին ձիար , նայուածք մը ու մի՛տք մը մանուանզ :

Ճառ . — Երեսի կոչի , ծոծրակ և ապուխափ շերտ :

Բարակ . — Յաւը , նաշխաներ ու ձմեռուան նազուատ :

Մեծ . — Պարոր , խօսք և ամէն պառը :

Պատիկ . — Խմբագիրին ամսուկանը , խոնարարին սուրեկելիք սոխոր և խմններուն . . . օդիին ըրուակիը :

Եղիք . — Եղան ունեցազին կոշիկները , բարեխացափին սիրաը և նոր մը պիւստնէն :

Լայն . — Պարկեշտ կնոշ (?) մանճակալը , սրբուհին մէշը ու Թշնամիկդ առած շունչը :

Խորունիկ . — Հարուստին բռնը , ատելութիւն մը ու բոլո՞ր վիշտերը :

Ելոր . — Սոտ՝ կը , կը խորհին գոյն շուտ շուտ զշորող ապուշներ :

Բառակուսի . — Գլուխու մը , կը խորհի գանկարանը :

Խորանարդ . — Խաղամոյին տապեղուունը :

Աւղղահայեաց . — Մանկալէս կրո՞ւ կ մը , կը խորհի հիւրաներժ մամիկը՝ նսխապաշտրամբ :

Ճորիզօնական . — Աիրելիի մը մանատիս պատկռածքը :

Զուզահեռական . — Երկու ախոյեան վաստարաններու զնոսցը :

Հաւասար . — Մեր բաժի՞նը , կը խորհին տէրտէրներ ու ժառանգորդներ :


Խորտուրու . — Հացուցործին նաշուեփայտը :

Ծակ . — Տառնըմէկ զրպաններս , տարատա , ու , պաշտօնակիցներուս ա՛լիլը , կը խորհի թօրական երուանդ , առենոյն . . . կավուշութիւնով :

ՕԳՈՍՏՈՒ



Գիրքը Մամուլին պիտի տամ նիմակ.
Աղէկ ըրպարան մը դուք կը նանջնա՞ք,
Մայուր, նըղապահ, ու իր խօսին Տէր:
— Տէր-Ներսէսեանը, ուրիշ չեմ զիսեր . . . :





ՕԳՈՒՏՈՒՄ = 31 ՕՐ = ԱԴՅՈՒԹՈՒՄ



Օդունը կուզայ լս. Augustus բառէն Հուղմ. Օգուտոս կայուր այս անուն մէջ փայլուն յաղթութիւններ աւրած ըլլախավ՝ իր անուամբը մկրտեց արև ամիսը. Օգուտեայ յաջորդը՝ Տիրմերիս, Կղողիսու, Դոմետիսանոս եւալյն ի զուր փորձեցին իւնենց անուններն ալ անցունելի աւրեցցցին մէջ եւ անմանանալ. Առու բաջուդող և ամիսները պահեցցին իւնենց նախակին անուններն անփոփոխ։



Տարւոյն ութերորդ ամիսն է Օգուտուր՝ մեր գործածած Ցուկան տոմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Դրիզուեան տոմարի հաշուով՝ Օգուտուր 13 օր կանուխ կ'սկսի մերժմէն. Խմկ Հուղմ. Տարւոյն Զ. ամիսն է, վասն զի տարեզրուիր առաջ Մ-Շ-Շէն կը հաշուուեր։



Խաղող եւ ամառնավերջի պառուղներ կը հասուննան ու բրյուեռն մեծ մասը իւնենց կանանցութիւնը կը կօրսնցուննն. Ընդակալամբ (Ք-Շ-Շ-Ք-Ք)՝ շողզամ, պրաս եւալյն կը չնկուին, որպէս զի հասնին մնեռէն առաջ կամ եսքը. Տնկել նաեւ այն ծառերն որոնց եւրեւները էն առաջ կը թափին։



Օգուտամի խորհրդանիշն է Վիշ-ը (Vierge)՝ որ գողիակոսի Երդ կենդանակերպն է, եւ զոր կը ներկայացունեն կոյսի մը պատկերամբ, աջ մեռքին մէջ հասկ մը բռնած՝ Հունձրի ժամանակը նշանակելու համար. Եռւշը սփռուած են մշակական գործիններ եւ կազմաններ, քմուխ, մանզադ, երկժանի, հոսելի, եւալյն։



Մեր նախակիր ՆԱԽԱՍԱՐԻ կոչած են Օգուտոս ամիսը, որ է Ամառ եղանակին երեսակ ամիսներէն վերշինը. — Բանաստեղծութիւնն ալ իր թզուն ունի, որակելու համար բնութեան այս եռամսնայ շշանը. «Ամառն է տիպ Երիտասարդութեան, միջօրէ կինաց»։ — 1870 աւրան Թուականին սկիզբները մէն եւ փորձ մը եղան Օդունը օսար անունը փսխանակեթու. Մ-Շ-Շ նոր յոշուշչմամբ, — իր համառօտութիւն «մրգաւար ամիսի», — բայց ընդունելութիւն չի գտաւ։

LUB-LUW

Ի՞նչ է այս որ թէեւ զնդասեղ մը չի կրնար տանիլ,
բայց զերան մը կրնայ տանիլ։
— Գետին ջուրը։

— Գետին յուրը :

Խաչով կ'սկսի ծուխը և խաչով կը վերջանայ,
— Մ. ալ և Ա. ալ :

Ո՞ւ տեղի գետերը առանց ջուրի են :

— Աշխարհացոյց քարտէսներուն մէջի զետերը :

Գուրը կը մանէ սեւ, դուքս կ'ելլայ կարմիր, ի՞նչ է :

—Կարիգոսը :

Ո՞րն է մսած ձեռուընիս տաքցունող գիրը :

— 2 (50):

Ո՞րն է ժխտական տառը :

Ω (t') :

Պոլիսին ճիշտ մէջ անզգը ո՞րն է :

- *l. qbrp*:

Զեզի պէս երկու աչքեր ունիմ, և արագիլին պէս՝ կտուց մը, որով ամէ՞ն բան գիտեմ սղել ու բաժնել: Ճանչցա՞ք ով եմ:

—Մկրտչական:

Ո՞վ են անոնք՝ որ իրենց մահկանացուն կը կնքեմ
ճշմարիտ քաղցրութեամբ մը :

— Ասու՞ի վրայ թառող հանճերը :

կը գերեզմանը ձեռքով պատրաստող մէկը դիմէք:

— ტერმინი:

Մայրաքաղաքու ուղղելէ կանոնի :

— U q/p/t,u

Բացի ինչ , իմ անունս ոչ ոք կարող է տալ : Ո՞վ ես :

— 1. *unqme. 1*

— Եպահական մասնակից աշխատավորությունը առաջարկություն է առաջանալու համար։

— ፭፻፲፭ መስመራዊ ሪፖርት

ՃԱԾԿԻ ՀԵԼԼԻՆ ԲԱՆԱՍՏԵՂՑՈՒԹՅՈՒՆ.



УДК 372.73

Ահա՝ նրբուղին՝ ուր յաճախ պարստած է անիկա ին-
ձի հետ, ահա՝ այն ծառը որուն կոթընած՝ իրեն կ'սպա-
սի, ահա՝ մասսուր՝ ուր կ'երթափինք միտուին աղօթել:

Բան մը չէ փոխուած . ժամանակին հետ ան ու Խ
միայն փոխուած ենք :

Հոս, այս կիրճին մէջ, սա՛ քարին վրայ էր որ առաջին անգամ ըլլալով անիկա ձեռքս սեղմեց, հո՛ս էր որ մքանին լացինք՝ երբ իմ սիրոյ երգերս կը կարդայի: Ավանս, հովը մեր համբայրները, մոռացումն ալ՝ իմ երգերս առեր թոցուցիր են: Հո՛ս էր որ ան ապահովեց զիս իր սուտ խոստումներով, հո՛ս ուր երբեմն հովիս թրթռաց ուրախութենէ:



... Վարէն սրինգի մը ուրախ ձայնը կուգալ: Ահա տառին եղրը, զով ստուերին տակ, դեւատի աղջիկ մը նստած է երիտասարդի մը քով: (Անիկոմ' ալ այսպէս իմ քովս նստած էր . . .): Տղան անոր ձեռքերը իրեններուն մէջ առեր է ու կը խօսի: Գիտե՛մ թէ ինչե՞ր կ'ըսէ: անոր վանն զի ա՞ն որ սիրած է, ա՞ն միայն կրնայ զգալ թէ ի՞նչ է պաշտելի ձեռք բանել, հեկեկալ կցկատուր բառեր՝ որոնք սիրտէդ կը բղյան ու չեն կրնար շուրթերէ դուրս պոռթկալ:

Զգացի թէ սրչափ քաղցր է սիրատարի սիրտին
վրայ հակած պաշտելի գլուխի մը բեռը :

Բայց ափսոն, ըմբռնեցի, սորվեցայ միանգամայն
թէ ամէն բան սուտ է և վաղաճնցիկ:

Խնդիրը համար սէրս անոր հետ թաղեցի :

Բնակությունը մասնաւոր է և պահպանային է:

શ્રી. — બાળસાહેબ પટેલ. દોષમણું હોય હોય હોય હોય.

ՔԱՆԻ ՄԵ ՆՈԹ

ԿԵՆՑԱԴԱԳԻՏՈՒԹԵՆՔ

ԺԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ. — Քաղաքավարութեան բացարձակ պայմաններէն մէկն է ժամագրութեան մը ճշգտապահ ըլլալը : Ուրիշ մը սպասելէ տւելի դատն և նեղացուցիչ բան չիկայ : Երբ ժամագրավայրը հանարակաց տեղ մըն է, կին մը կրնայ հ վայրկեան մը ոչանալ . և որպէս զի չ'ստիպուի իրմն սպասողը վնասելու, այր մը անոր ճամբան սպասելու է զինքը դիմաւորելու . համար :

ԲԱՐԵՒՆ. — Երբ կին մը ծանօթ էրիկմարգու մը հանդխափի փողոցը, նայուած քով մը կ'արտապայտէ թէ կը հստանի որ բարեւ ուզգուի իրեն։ յաճախ կինն է որ առաջնութիւնը կ'ունենայ բարեւելու։ Սանդուխի զբայ կամ նրբանցքի մէջ այրը միշտ պէտք է բարեւէ պատահ հած կիսոցը, նոյն իսկ երբ անծանօթ ըլլայ ան։ Բարեւ կրթութիւն է զլիսարկն ամբողջ հանելլ՝ խթական սեռէ ներկայացնեցիչ մը բարեւելու պահուն։ պէտք է նաև գլխարկը ձեռքդ բանես, փողոցը տեսակցած ատեն, ցորչափ կինը չստորպէ որ զլուխոգ ծածկես։ — Այսերը իրար կը բարեւեն՝ զլիսարկնին կէս մը հանելլով։ տարը եր է՝ երբ երիտասարդ մը ծեր մը պիտի բարեւէ, կամ պաշտօնեան՝ իր բաթըրունը։

թեի . — Երբ կնոջ մը հետ գանուխու և հարկ ըլլայ որ անութդ առնես զայն , պէտք է ձախ բազուկդ ներկայես , ի հարկին ծառայութիւն մը մասսացանելու հաւանականութեան հանդէս՝ աջ բազուկդ աղաս պահենելով : Սովորութիւն է սակայն աջ թեւը ներկայել ա'յն կնոջ՝ զոր հիւրանցէն ճաշարան պիտի առաջնորդես :

ՆԵՐԻԱՅՍՏԱՑՈՒՄ. — Ծեր մը կարիճիչն ներ կայացուներ, ոչ ալ կին մը՝ էրիկմարդու, կամ ծանօթ անձնուոր թիւն մը՝ միջակ աստիճանի տէր անձի մը։ Միշտ հարկ է պղտափկու նախ մեծին ներկայացունել։

ԱՐԿԵ — ՆՐԿԵ

ՄԱՄՐՈՒԿՆԵՐՈՒՆ ԱԽՍՈՅԺԴԱԿԻ

Համեմատութիւնը պահելով, չափանաս մարդ մը մամռկի մը չափ բան ուսելու համար պէտք է կուշ տար 2 ամբողջ կով, 13 ոչխար, 10 խոզ և 4 տակառ ձուկ, այս ամէնքը բանը չնրս ժամռան մէջ : — Ասկէ ետք ըսելու չինք «Գայլի անօթութիւն», այլ «Մամռկի անօթութիւն» :

ԽՈՐԱԳԻՑ ԿԱՊԻՒՆԵՐ

Ճալացի կապիկները հողի կուտան խեչափասի միսին համար, և տնչսէք ի՞նտոր կ'որսան դայն : Խեչափասոը ծովեղերքի մօտ խռովչներու մէջ կը բնակի . կապիկը կերթայ կոկոզ կը ընէ այն տեղուանքը, պոչը կը թաթիւէ խեցեմորթին որջէն ներս ու կ'սպասէ որսին՝ որ խածնէ զայն : Ակիզրները կապիկը յարձակողական դիրք մը չառներ, այլ անշարժ կը մնայ ակւան սեղմնլով՝ ցաւին սաստկութենէն : Քանի մը վայրինեանէն դուրս կը քաչէ պոչը՝ խեցեմորթով միասին, օդին մէջ քանի մը հեղ կը դարձունէ և ուժով մը գետին կը զարնէ խեչափառը, որ, իր կարգին ջախջախուած՝ համեղ ու թարմ ճաշ մը դառնայ մեր որկորուստ խելացիին :

ԹՌՉԱՍԱԼ-ՐՆԵՐՈՒՆ

Թռչնոց վանդակին մէջ գոյացած անախորժ հոսք անհետացունելու համար պէտք է ասրածել վանդակին յատակը զաճաքար (gypse) և վրան ցանել քիչ մը աւագ : Այս եղանակը՝ զոր կը գործածեն հաւնոցներու և ազաննետանց մէջ, այն աստիւելութիւնն ունի որ կ'աւելցունէ արտադրուած աղբերուն բեղմնաւորիչ զօրութիւնը :

ԱԶԱՅ ԼՈՅՍԻՆ ԶՈՐՈՒԹԻՒՆԲ

Մեր ոչքը մինչև ո՛ր աստիճան քիչ լոյսն իսկ կը բնայ տեսնալ : Այդ նուազագոյն աստիճանն է մոմի մը լոյսին 29 միլիմետրորդը :

Գչ. — Բ. օր պարզութ. Ա. Առաջանահներ

Գչ. — Գ. օր պարզութ. Ա. Առաջանահներ

ՔՄԱԾԻՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆԵՐ

(ԴՐՁԻ ԶԲՈՍԱՆՔ)

Հ. Պ. Պատուի Ա. Առաքելյանի կողմէ

Աղջիկ . — Աղամ անասնոց անունները դնելէն ետք , իր զգացումին համապատասխանող ոչ ոք գտնելով՝ հառաջեց . «Ահ , յի՛ք . . . » : Աստուած կարծելով որ խեղձին ուղածը աղջիկ է , եւան ստեղծեց , ստպէս ներկայացունելով Աղամի «Եւ ահա՛ . . . » :

Պ. Հ.

Ժառանգութեան մը որդը , Կանքեղ =
կայ—անդ—եղ , Ծրւածեղ=ձու—հաց—եղ , Տիեզերե= (Տ. բացասական նախադաս մասնիկ , և եղեր) , այսինքն
եղր չունեցող : Գերեզման=(զեր եղր ման զալ) որ է
փոսր : Բաղնիք=պաղ նիզ , (վայր մը ուր պաղը մարմի-
նէն գորս կը հանուի , կը վարդուի) : Ապուր=ապ—
հուր , (կրակի պէս ջուր) . ապ արտք . ջուր կը նշանակէ :
Կառու=կայ ի տուն , (տունը սպասող անասուն) : Մո-
խիր=մոխ—իր , (վառուած նիւթի մը թողած փոշին ,
մզեղը) : Ոչխար=խար որոն ացող կինդանի : Հանդէս=
հանել ի տես : Յիսուս=«իս ուն առաւ» , ըստ Խաչը :
Աղջիկ=ուր յիշ աղջիկ , անդ աղ—յիշ (հան համ շմկայ) ,
կամ , աղիշ չունեցող , անդութ : Ենիւղեցի=ե՛կի , եղիցի ,
(եկուր որ ըլլայ) : Լուսին=լոյս—մին , (քիչ , աղուանը-
շոյլ , աննշան լոյս ունեցող , բաղդասմամբ Արեւին) :
Վարդապետ=(վար քափի՛ օրհնութիւններդ մնալանչողին
գլխէն) : Եղբայր=ռամկօրէնն է քափի՛ աղբար=(աղ-
իսար) , այսինքն աղիքավ փարած իրարու : Ընկեր=ընդ—
կեր (մէկտեղ ուտող) , կամ ընկեր—ինկեր , (միասին
ինկող ելլող) : Կեսուր=կէսս ուր : Աբաղաղ=այզոն ա-
ղաղակող , (որպիսին է այգապարթոյց կինդանի ժամա-
ցոյցը մարդկութեան , և գոռող ամուսինը բոլոր հա-
ւերուն) :

1906 Մարտ.

ՄԿԴԻՏԱՐ

ԴՐԻԳԱՐ ՎԱՆԻԵԱՆ

Յիմարապան Ազգ . Հիւանդանցի

10. **U** **T**, **O** **T**, **C**

Օգոստոսի 12ն է այսօր, և արգելն այցիներու մէջ՝
որթառունկի բարունակներուն վրայ կը հեծան ողկոյզ-
ները, ու մեր Եկեղեցին այսօ՞ր է որ կ'օրնէ Խաղողը,
բոլոր միբարելն առելի թանկագին, օգտակար, մննդա-
րար ու մշկահոս, յամպարային այս հասապտուղը՝ որուն
բազկացութեանը վրայ պիտի խօսինք հիմայ:

Կը պարունակէ սանձի ձեւով հինգ պղտի կուտեր՝
որոնց քանի մը հատերը կը վիժին։ Հայ լեզուն «թին»
բառը ունի այս կուտերուն համար։ Մորթին ներսի երե-
սին կտած է գունաւոր ռեստին մը, տեսակին համեմատ՝
կարմիր, գորշ, դեղին կամ ճերմակ, որ գերը ունի պը-
տուզին գոյնը որոշելու։ Միաը (րալք) կազմուած է ան-
գոյն լորձնային նիւթէ մը։ Հասիկը շաքարուա հոյզ մը
կը պարունակէ որ օդին հաղորդակցութեամբ կրնայ խը-
մորումի փոխուիլ։ Խաղողը հասուն կը նկատաւի՝ երբ
ողկոյզին կոմքը թխուի, ողկոյզը վար կախուի և հա-
տիկներուն մաշկը ողորկէ, կակուզ ու թափանցիկ դառ-
նայ։ Պատուզին այս վիճակին «խայծիլ» կըսեն գրարար։

Փորձառու այգեգործ մը կը հաստատէ թէ դժուար չէ միևնույն որթասունկին վրայ սեւ ու ճերմակ խաղող միանդամայն յասաջ բերել : Առէ՛ք երկու կամ աշլի ուռ (սատ)՝ տարրեր տեսակներէ . տնկելէ առաջ ուռերուն ծայրերը բզքտեցէք, թեթեւ կապով մը իրար միացուցէք, կամ, փոխան կապի, զանոնք զիտեղեցէք երկաթ խողովակի մը մէջ : Պէտք է խնամով կատարել այս փորձը : Զեռք բերուած արդիւնքը շատ հետաքրքրակարան է, այգեգործութեան հրաշալի՛ք մը, քանի որ կարելի է տեսմնել մէկ «քիւթիւկ» որթի վրայ ողկոյզներ՝ որոնք թէ՛ սեւ և թէ՛ ճերմակ հատիկներ ունին, նախապէս բնարուած ուռերուն տեսակին համեմատ :

Փ Կիր. — Վերափոխումն Յ. Աստվածածին:



ՅԱՆԳԱՊԱՏՈՒՄ

Առ Աղեմ. Փամպիկան

Աղջիկ մը ի՞նչ բապասել աւելի :

— Գործածումը «Աւելի»:

Ի՞նչպէս կ'ապրիս՝ երք ծառայ մ'ես խանուրի.

— Կէս մը կուտ, կէս մ'անուրի:

Եիտակ բուժ, կին մը զիտէ «ներփար».

— Հարցափորձել երիկը :

Սիրել սիրուիլ, ի՞նչ զեղեցիկ պարագայ.

— Ծայրը երբու փարա՛ կայ :

Աշխարհիս մէջ ո՞վ պերորկեց նանուիլը.

— Կընոջ սաստիկ նաւճիլը :

Ո՞վ կը սեպուի շատ նշմարիս ամուսին.

— Հոգ տանողը նամուսին:

Ո՞ւրկէ նանչնաս կընոջ կեանիր դու ներքին .

— Նայէ՛ զէմֆին ու ներկին :

Ի՞նչպէս տաբնայ մընոլուրը սրբանին.

— Ասուլիսով սիրային :

Ո՞վ փախցունէ ընտանիքին համ-հոռ.

— Պարտ զիզելու ամօրը :

Շատ զիւերներ լուսցընողներ կ'ուզեն ի՞նչ.

— Նի՞նջ:

Քրիստոի բարոգածը ի՞նչ դաս եր.

— Ակը :

ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒԹ

ԱՄԲՈՒԿ

Յանչարեղէնի աշխարհին մէջ առաջին տեղը կը գրաւէ Ամբուկը, կամ ուրիշ բառով՝ Պատժնձննը, խոհանոցին ներս իր ստացած ախորժելի և համեղ բազմազանոթեամբը։ Քանիք վեց տեսակներ կը հաշուռին իրմով պատրաստող կերակուրները՝ որմնք են — ճաշարանական լեզուով և այրութենական կարգով — հետեւեալները։

Բիլաւով	
Բիւնէ (իրարով)	
Եկուարօն (ձիշը՝ <i>gratin</i>)	
Թավա	
Թավա (մածունով)	
Թիւրլիւ	
Թուրքի	
Խոլիմ Շեպապ	
Կոնմէ (լորամարդիով)	
Մարինկալը	
Միսով	
Մուսակիա	
Զօք Շեպապի	

Պայլը	
Պասր	
Պէյնիթ	
Պէրկէ (հաւկիրով)	
Պէրկէ (մաշարնիով)	
Սուլը սիլրմէ	
Տօլմա (րիննառով)	
Թէշէլ (ռուրով)	
Քարնը եարբ	
Քեպապ (սալարա)	
Քրզարբմա	
Քուրու սիլրմէ	
Օրուրբմա	

Ասոնցմէ դուրս, մասնաւորներու ճաշակին համեմատ ուրիշ կերպ պատրաստուածներ թերեւս գանուին։ Մենք այս 26ից ցուցակը միայն ներկայելով մեր ընթերցողներուն, կ'առաջարկենք ճարել կամ հարել բոլորին ալ պատշաճ սիրուն հայերէն անունները, (գաւառիկ յորջորջումներէն ալ օգտաւելով, եթէ երբէք կան), պայմանաւ որ բարդութեան օրինաց և ներդաշնակութեան դէմ մեղմնչում չըլլան նորակերտ բառերը։ Մինչև 1907 ազգին սկիզբ՝ 26 բառերը լաւագոյն ստեղծողին ու տպագրատունս խրկողին պիտի նուիրենք օրինակ մը Մ. Նուզարեանի Գրանսահայ գեղեցիկ Բառզիրքն։



ԻՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ

Ո. թ. — Զ. օր Վելեբրիական գումար

Եր. — Հ. օր Վելեբրիական

Խենքը, (loyer), վարձք, բանի մը վայելման փոխարէնը: Խնար, վարձու տալ, վարձատուութիւն: Խորինար, վարձու բռնել, վարձնել, վարձակալութիւն, վարձում: Խնարէ, 1. վարձք, 2. (իրաւադիտական լեզուի մէջ կը նշանակէ): որոշ օգուտ մը կամ վայելք մը վաճառել որոշ գինի մը փոխարէն: Խնարէի լազրմէ, անդառնալի վարձում, (այսինքն այն վաւերական վարձումը որ պայմանաւոր ընտրութեան, թերութենէ ծագած ընտրութեան և տեսնելու ընտրութեան իրաւունքներէն զերծ է, և զոր երկու պայմանադիր կողմանց ո՛չ մին կրնայ ջնջել առանց օրինական պատճառի: Խնարէի միւննիզէ, առժամայն վարձում, (պարմանադրութեան օրէն սկսեալ վարձու ասլը): Խնարէի միւզամէ, ապաւոնի վարձում, (ապազայ որոշ ժամանակէ մը սկսեալ վարձու տալը): Անիր կամ Միւնիր և կամ Միւննարի, վարձու տուողը, վարձատու, Միւսրէնիր, վարձու բռնողը, վարձակալ: Միւնուր, վարձեալ իր: Միւնիր, վարձու տրուած: Միւսրէնիր, վարձու բռնուած: Միւսրէնիր, վարձու բռնուած: Միւնիր, վարձանիւթ: Էնիր, վարձկան, վարձուոր: Էնիր միսլ, իրական՝ ընթացիկ վարձք (որ անկողմնակալ, փորձագէտ անձերէ կ'որոշուի): Էնիր միւսկմմա, անուանական վարձք, (որ պարմանադրութեան միջոցին կ'որոշուի): Զամպն, տոյժ, մեսափ հասուցում: Մուասիւն-լիւլիսրիլլալ, վարձու տրուելու ոանմանուած իր: (ինչպէս անշարժ կալուած, կառք, ևն.): Միւսրէրը, վարձքով կաթնատու բռնող ոք: Միւնայար, իրի մը օգուտները բաժնել ափրակցաց միջեւ. (այսպէս կ'ըլլայ, երբ «միւշթէրէք» տան մը ափրակցաց որոշում տան մէկ տարի մէկը, մէկ տարին ալ միւսը գործածելու փոխնի փ փոխը):

Մէծելլէ:

(Յողուած 404/419)



ԲԱՐԵՔԱՍԻԿ ՏԱՐԵԴԱՐՁ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ
ՕԳՈԽՏԱՓԱԾ ՂԱԶԻ ՍՈՒԼԻՔԱՆ
ԱՊՏ-ԻՒԼ-ՀԱՄԻՏ Բ. ԽԱՆԻ

Ա Տ Հ . Կ Ա Յ Ա Տ Գ

ՄԵԽԱԶՈՐ ԽԵԲՆԱԿԱԼԻԻՆ ՀԱՄԱՅՆ ԹՈՒՐԲԻՈՅ



Պու կիւն իյտի ձխրուսի Հաղբէթի ԱՊՏԻՎԻ, ՀԱՄԻՏ ԽԱՆ տր,
Պու կիւն էլ համուու վէլ միննե, միննան մէսուուր վէ շատան տր,
Պու կիւն շէմօի սէմայի սալթանաց բէրթէվնիսար օյըր,
Պու կիւն նուրի սփրուու ու մէսաւէթ նէր ելուզէ, Թապան տր,
Պու կիւն Թէ՛կիսի հուզաք Փատիշանի ազքէս ու էմճէս
Շէրէֆ Էֆզայի Էվրէնիի մէլիլի Ալի Օսման տր,
Վէրիլի Փախորի արէմ, զըլլի Ֆէյխազի Իլանի տր,
Խիւսավէնսի շէրիւած, խասիմի անքնամի Գուրան տր,
Վէլի իւլ Էմբի ա՞սիլ, Շէնրինարի զիւլիթէզաիլ տր,
Պու միլր ու մէվլէթէ հազզա վիսնուուր լութի Եկան տր :
Միսափի Էնմիւմի սիբ առս տր Էլթափը Հիւմանունը,
Լիսանի Փախորի խամիթ և ակէմ լէպրիզի շիւրբան տր :
Խա՛ ձի, հըֆզի բանմանընդա Էվրէնիի Խիլաֆէթէ;
Ե Շամինշանը տախմ զըլ, հահամի էնի խման տր :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԱՐԴՅՈՒՆ

Խ. Հայուածական պատմութեան առաջնահանձնագիր

ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒՆԵՐ

ԲՀ. — Թ. օր լեզուների մասին

Ժամանակին յարգը ստեղծած է, անդամանամբ թէ լեզուով, հաղորդակցութեան դիրքագոյն միջոցներ, ինչպէս են «Միջազգային լեզուներ»ը, ծարագոյն պարզութեամբ դարձնուած, որոնցմէ մին կամ միւսը զրելու թարգմանել սորվելու համար մեկ շաբարը կը բաւէ: Փիսնիկեցիք եղիսպահական զիրը ամփոփեցին, պարզեցին՝ իրենց առևտրական արագ գործերուն պատշաճնեցունելու համար. այժմեանք մարդկացին լեզուն իսկ պարզելով դիւխա գործածելի կ'ընծային, նման հարելէ մը մզուած: 25 տարուան մէջ 50է աւելի լեզուներ նարուեցան, բայց ո՛չ մին վերջնապէս ընդունուեցաւ ընդհանուոր թագաբակիթութենեն: Վճռական մրցումի մը կ'սպասուի: Միջազգային լեզուաց առաջինն է Վոլարիւը (վօլա՛ տիեզերք, բիս՛ լեզու), զոր նարեց գերմ. արքայ Շլեյէր 1880ին: Երբ Վոլարիւը տարածման Ա. ընկերակցութիւնը կազմուեցաւ ի մրանսա, միւս երկրաց մէջ արդէն նոյն մաօք հիմնուած էին 68 ընկերութիւններ:

Սրօֆիփ հեղինակն է Տք. Ներքոյա որ Գերխօսիս գործակցած էր Վոլարիւքը տարածելու համար, և որ հիմայ շատ աւելի կուսակից ունեցող լեզուներու զէմչի վարանիթ գրէթէ մինակը պաշտպանելու իրենին տաւելութիւնները, որոնցմէ են մայր գաղափարներ ցացունող բազաձայն արմատները, և, մասնիկներու յաւելմամբ այդ գաղափարաց բազմաթիւ երանգներուն արտացայտումը: Վերջերս ծնան Տիլլուը՝ որ քիչ մը անդզ գործառութիւնը կ'ընէ, և գերմ. գիտնաց Խիում նկուրալը՝ որ ուսուց կը թուի բոլորէն — նոյն իսկ էսքուալորէն — լաւադոյն: Էսքէ սանդուն սակայն ամէնէն շատ կուսակից ունեցողն է: Հնարշին՝ Տք. Զամէնհօֆի ի պատի, Պուլօնի մէջ էսքէ րանդիխայներու կողմէ սննդեալները հանդէս մը եղաւ: Իր լեզուին յաջողութիւնները տօնելու համար: 100է աւելի ընկերութիւններ կան անոր տարածման այխասող և բազմաթիւ էսքէ բանդիխադ լրագիրներ բոլոր քաղաքակիրթ երկրաց մէջ: Պատրաստած են էսքէ բանդօի քերականութիւններ (ամբողջ կանոնները կարելի է սորվիլ երկու ժամկեն), հրահանգարաններ, բառապաններ, և էսքէ բանդօի թարգմանած են անուանի երկեր, Համլէթ, Լաֆանթէն, Տք Մէսթրի ձամբորդութիւնը, Լայանիցի Մոնաստրուժին, եւայլն, լեզուն տարածուած է եւրոպայի ամենամեծ մասին մէջ:

Պ.՝ Ս. Յովանի իշխան, Կ. Անդրանիկ, Կ. Կառավար, Խ. Պատրիարք, Խ. Պատրիարքի առաջնորդ, Կ. Անդրանիկ, Կ. Կառավար, Խ. Պատրիարքի առաջնորդ:

ՀՈՒՍՆԱԿԸ

Առարիներուն մեջ սեւ նոնիաց բարձրաբերձ
Ցաղալվեցի Լուսնակն է, պերն եւ անօֆ.
Ահ, կոյսն աղու, զադս՝ Երկինքն անողոք
Մկեր է մոայլ նոնիներուն ալսան մերձ:

— 7. —

Անդրին համար յաւերժական լուսադիեց՝
Անդնդակեռզ մայրւոյն մեջ ո՛րքան մորմոն.
Լուսնակն ահա կը ցարէ սփոփ ու ամօֆ,
Իր բախիծէն վեն դժխոյի լուսնանդերձ :



Բայց իր ժպիտովն իսկ աստուածազն աղջրկան
Մեծ մեծ նոնիաց այս դարաւոր աղօրքին
Ի՞նչ խոր յագուրզ կրնայ բերել նիմակ ան:

— 6. — Անդնդակեռզ

Ահ, ցնորսն անոնց զիսէ՛ Լուսնակը չբնազ.
Ու անոնց վերեւ եկած ի սփոփ տրմազին՝
Ճշմարտութեան տեղ Գեղեցիկն է, աւաղ :

1906

Տ. ՌԱՔԵԼՆ

ԻՆՍԻԼԻՏՈՒԹ

(Ինսիլա)



ՓՈՒՆ.Զ ԱՄԵՆԱՋԳԻ ԱՌԱԾՆԵՐՈՒ

ԱՐԱԲ. — Առվորութիւնը երկրորդ բնութիւն մըն է :

— Արդարամառներինը Հաւատքին կէտն է :

ԴԱՒԱՌԱԿԱՆ. — Տոսիկ տոտիկ, գեղին մօտիկ :

— Սար ու ձոր, երիցու փոր. ո՞րչափ տաս՝ տո՛ւր

ու տո՛ւր :

ԳԵՐԱՄ. — Ամէն սկիզբ դժուարին է :

ԴԱՆԻԱԼԱՆ. — Քանի մը ամիս կ'ողքան աղջկան մը մահը. խակ երբ աղջիկը գէշ ամուսինի մը իյնայ, ամէն օր կ'ողքան :

ԹՐՅ. — Գոնջ գլխուն՝ տօսախէ ոսնար :

— Կեսուրս քիշ ըլլայ, գլուխս ախնձ ըլլայ :

ԻՑԱԼ. — Հաւկիթ ուտողը հաւին կոկութին պէտք չէ տուայ :

— Հարուսա մեռնելու համար աղքատ ապրիլը ամենամեծ յիմարութիւնն է :

ԼԱՏԻՆ. — Զուկերուն լողալ սորովեցունել կ'ուզէ :

ՀԱՅ. — Ամայ օրը պառաւին առտոն է :

— Հինը ելեր կ'երթայ կոր եղեր, ասեղ—դերձանը դէմն են ելեր :

ՅՈՒՆ. — Երբ քեզ ըսեն. «Այս ինչ է գիին խաղողը առաս է», փոքր կողովով վ փութա:

ՉԻՆ. — Խմաստութեան սկիզբը՝ իր աղխսութիւնը ճանշնաւին է :

— Տասը բժիշկի խնամքէն աղդեցիկ է ամուսինին սիրալիր մէ՛կ խօսքը իր հիւանդ կնոջը համար :

ՊՐՄԿ. — Երբ ստամոքսն է պարապ՝ մարմինն է առողջ. երբ քսակն է պարապ՝ հաւատքն է առողջ :

ՈՒՒԻՄ. — Խորին չնորհակալութիւն մը չի' գրանդուիր :

ՍՊԱՆ. — Պանիրին ծանրը յարգի է, հացին՝ թեթեւը :

— Ծիր շունին հաջիւնը խրատական է :

ՅԲԱՆԱԼ. — Օդսատոսը անցնելէն յետոյ մանգաղ :

— Իշտն գլուխը երբէք չի ճերմեկիր :

ԿՈՉԻԿԸ ՀՈԳԻՈՅՆ ՀԱՅԵԼԻ

Կրույն ու ներբանը եթէ հաւասարապէս մոշած են , կը նշանակէ թէ զայն հագնողը ազդեցիկ ու բանդէս մէկն է : Կնոջ համար ալ՝ տաճարիկնութիւն , հաւասար- մութիւն կը նշանակէ :

Եթէ ներբանին արտաքին երեսը մոշած ըլլայ , ար- տառոց և յեղյեղուկ մարդու նշան է . իսկ եթէ ներքին եզերքը , երկնու մարդու :

Եթէ կօչիկը մաշած է դուրսէն , ծայրերն ալ փոթքի- ուած , — մինչդեռ կօչիկին մնացեալ մասը նոր կը մնայ , հագնողը խարերային մէկն է :

... Զգուշանալ կնութեան առնելէ ա'յն աղջիկները՝ որոնք իրենց 41 թիւ ոտքը բռնի՛ կը սեղմեցունեն 38 թիւ կօչիկներու մէջ :

ԽՆԴՐԻԵԲԻ ԶԱՅՆԱԻՐՆԵՐ

Արշափ ձայնաւոր տառ , ա'յնչափ ալ ինդալու կեր- պեր կան : Թուենք :

«Ա»ովլ խնդացողները անկեղծ կ'ըլլան , փոփոխամիտ և թոնու բանը սիրող :

«Ե»ալ խնդուածքը յատուկ է մեղկ և մնշամաղձուս խառնուածքի :

«Օ»ովլ խնդուածքը վեհանձնութիւն կը ցուցունէ զգացմանց , և յանդգնութիւն՝ շտրժմանց մէջ : — Զգուշանալ սակայն , երբ «Օ»ովլ ակար սեռը կը խնդայ :

«Ի»ովլ կը խնդան տղաքն ու միամիտները : «Ի՞ն կը ցուցունէ ծառայելու սրամագիր անձ մը , անձնուէր , բայց երկնու և անստոյգ՝ Խարտեաչները «Ի»ովլ կը խնդան , ինչ որ չ'պացուցաներ թէ ամէն խարտեաչ միամիտ է :

Այս տուէք — համաճարակի մը պէս — «իւ»ովլ խըն- դացողներէ , (այսինքն Ֆրանս . Ո տարին հնչմամբ) . կծծիներ են անոնք , կեղծաւորներ և մարդառեացներ :

Փ. կերպար Սահմանադրութեան կամ գումար Ո. Մանուկյան կամ գումար Հ. Վահագին կամ գումար Հ. Վահագին

Բ. — Ա. կերպար Սահմանադրութեան կամ գումար Հ. Վահագին կամ գումար Հ. Վահագին



ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ ԿԱՆԱՅՑ ՇՈՒՐԳ

ԳՀ. — Ա. մարդութիշն Եղեկիլի, եղիք
և զարդարութիշն Յովհաննես Մկրտչին:

* Կիները աւելի մեծ թշնամիներ չունին՝ կիներէն գասաւ:

* Անիկա՛ է ամէնէն պարկիշտ կինը որուն վրայոք շատ քիչ կը խօսաւի:

* Երկրորդ անգամ ամեւսնացող կինը մէկ հեղ կարգուած կինէն աւելի օգտակար և պատուաւոր սեպուելու. է: Վասն զի զիրքի մը Բ. ապագրութիւնը՝ Ա. որպագրութեան լաւ ընդունելութիւն գտած ըլլալը կ'ապացուցանէ:

* Էրիկմարդոց բոլոր դասովութիւնները ոչինչ կ'արմեն կնոջ մէկ զգացումին քով:

* Եթէ ամէն եսիւը նայող կին՝ Դովտի կնիքան որէս աղէ արձան կարեր, թէ՛ աղին զինը պիտի իջնար, և թէ՛ զեղարուեստի մէջ յառաջդիմութիւն ըրած օվտի ըլլայինք:

* Կիներէն շատեր անո՞ր համար կ'ուսնին, որ ըստի թէ զիտեն, ու շա՞տ քիչ հոդ կը տանին իրապէս ուսնելու:

* Այլամերձ կին մը մինակ քուկդ չի կրնար ըլլալ, ինչպէս որ դերձակդ մինակ քեզի համար հագուստ չի կրնար ձեւել: Երկուքն ալ կը վախնան որ ձեռքի վարժութիւննին կը կորանցանեն:

* Կին մը կը խնդայ՝ երրար կարենայ, և կուլայ՝ երրոր ուղէ:

* Եր արրունքը թեւակոխած աղջիկ մը շատ անգամ «չըրա»է շինուած տուն մէն է: Ա՛չ մէկ սապահովագրական ընկերութիւն կրնայ զայն ապահովել սիրոյ հրդեհին դէմ:

* Խիստ անուշ են կիները: Ա՛ւր էր թէ ա՛ղ ալ ունենային:

ՊՈԼՍԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ»

1896 Հոկտեմբեր 23ին կ'ոկտի հրատարակութիւն է . Պոլսոյ մէջ այս հանդէսը՝ Արմեն Լուսինեանի արտօնաւթիւնամբ և շ. Բոլատի խմբագրութեամբ : Բոլորածէ շաբաթամիերթի մէկ քանի շրջաններ , ու վերջին անգամ վ. . Փափազեանի խմբագրապետութեամբ դաւեշտաթերթ հրատարակուելէ յիտոյ , 1906 Յնգր . 1ին վարչութիւնը յանձնաւած է Մ. Պալօնեանի , որ կէս տարբջաջան մը բոլորելէ վերջ՝ հրաժարած է . և 1906 սեպտեմբերի սկիզբէն , Հանրագիտակի անօրէնութիւնը վերստին ստանձնած է նախորդ խմբագրապետ՝ Վահան Փափազեան (Լիլ.Ա.) , հրատարակելով զայն զուտ զաւեշտական պարունակութեամբ մը : Հրապարակ կ'ելլայ շարաթ օրերը՝ աշխատակցութեամբ — բաց ի անօրէն-խընդրագրապետէն՝ — Յ. Ալփիարի , Ե. Թօլաեանի , Բ. Լըռութիւնեանի , Էս-Մէլի և այլոց , որամառութեան մրցումներու և Հեռագիրի զուարթ վերջարաններով :

«Հանրագիտակ» թեւակուսած է իր 10րդ տարեցըրջանը : Քանի մը տարիի ի վեր վ. . Փափազեանի վարչութեան տակ կը հրատարակուի :

Բաժնորդագրութիւն . — Պոլսոյ համար տարեկան 50 դր . , վեցամուեայ 25 : Գուասաց համար 54 և 27 : Արտասահման 12 ֆր . և 6 ֆր . :

Հասցէ . — Պաղը-Ալի ճատաէսի , թիւ 52 : Տողագրութիւն Յ. Աստուրեան : Պաղը-Ալի ճատաէսի , թիւ 52 :

Նաւալ . — 16 էջ երկուիւն , էջի լայնք 15 սանթիմ , երկայնք 23½ մնթմ : Լիլա և վարդագոյն շապիկ , ծանոցումներու յատկացուած :

Եր . — Ա. Յովանիսյան կողմանից պատճեն

Դեր . — Գալզը :

ՆԻՒԹԻ ԶՈՀ

Կոսի և Մինա, երկու պատմիկ ստանակներ, կը դեղերէին շատոնց է . խաժամաժին մէջ բազմամբոխ գոխներուն, դիւրազին կողովաւներու բախտախնդրութեան ետեւէ : Բոլորն ու կրտսերէ, ցուրտը կը կէէր իրենց մարմինը, և կեզառա Թաթերնին իրարու պրկած, ուսերնին ցցուն, պիզերնին կուրծքերնուն վրայ ներս բաշած, կը գոփային խաճառաւրին տուկ սազնառդ ցաւրտին : Իրենց վայրոց ու խոշանգուռած ձաւածառութիւնով դիմազիները և այլակերպ կերպարանքը՝ կը մոռնէին յարտնապէս ԱՀ երկուըն ալ ծնունդն էին բայցարուած մարմիններով խմոններու դիպուածական սերըն-դազըրծութեան, մասուկայ անպարէեշտ վրացներու բնուկչունիներուն նեւս : Եղիկի արարածներ երկուըն ալ :

■ ■ ■ Աւուուի տուած, նենզամիտ աշբերնին շրայ կողմ սեւեռելով՝ անշուշտ շահատակութեան մը ախորժակով, կը ուրացին ամբոխին մէջէն : Կոսի նեռուն բան մը նշանքելով, ուրաց ու յափշտակեց մէկ սառումով : Մինա նշանուեց արծած զրոմ մըն էր, զոր Կոսի բերանը Թիւեց, իրբեւ իր ապահովագրյն Թարսոսը : Մինա յարծուեցաւ վրան, պահանջելով անոր կէօր, մինչ միւրը կ'ընդդիմանոր, բազուկներուն բոլո՛ր ուժովը : Մինա ես չէր կենոր իր պահանջումուն, և վամմուած ընկերուը մարմինին, կ'ուզէր բգրտել զայն : Դրամի պահանջումին պայցրորը թիշ ետքը աւելի՛ լուրց ձեւ մը տառաւ՝ և կոյիւը առաւելացաւ : Այս կոփամարտէին, զիրար փեթուելով, բաշքշելով : Կիրրին ձայնը ա'յնափ ուժզին կերպով պայմած էր իրենց մէջ որ՝ աշբերնուն չէին երեւար կառքերը և ձիերը, որոնք բովերնուն կ'անցնեին : Իրենց միւրը հրդեհուած էր Խեչքի Տիրացումին ցանկութիւնովը միայն :

Թրամելիյի կառք մը վրայ հասուս, այն միշոցին, երբ իրենց կոյիւք հիփնոսացումին մէջ, բշուած էին զիժին եզերըները, Կոսի նրեց վրայէն Մինան, որ զնաց քանի մը բայց նեռուն՝ իյանլ ձիշց զիժին վրայ : Կառքը ժամանակ չունեցաւ կենալու, և՛ անիւնները արշուով անցան անոր մէջքին վրայէն, երկու կէօր բուժնելով անզուաս կռուատէրը : Անդորներու խուլ ապրանտին մը, ու զիտաւագուստ վառուած էր կոնուկի վրայ : Երբ վակոնին ետեւէն զուր եկան մարմինը, անմիշ ու շնչանաս, նզուամուի առաջնուպն երու մէջ կը գալարուէր, Թեւերը-ոտքերը երերցնելով աղիոզորմ : Ֆէմքի զիւային ժամանութեան մը մէջ, բերանը կը կաֆկամիէր սառուակումի իր ազեխորշ ցուը, եւ այն զանկը, որուն տուկ որացուած զրամին կէսին ամբունուրու զազափորը բռներած ու զայն կատազութեան մզած էր, սիմս մարմինն անզառուած և ոտքերն էկսի բամնուած՝ կը փոռուէր կոչտ սարայսատէին վրայ Ու այն Հոգին, ուր վատորուած Աստուածի մը տեղ կը տիրապեսէր Ստուանս, որ կիրրի վայրոց բոցը հըրդեհուած էր ան, նիւթի բիրու Աւմէն զգեստնուած, կը զոհուէր Մեծ Գարազին մէջ :





ՀՅԱՆՑ ԱՅԱՑՈՒՐ

ՀԵՂԻՆԱԿ

1900 իւ 1901 սարիներու լնդ. Օրացոյցներուն

իւ «Աշխարհաբարի Պատմութիւնը» խոռագրով խիստ շանհելսն
ու գեղեցիկ ուսումնասիրութիւնը պիտի երևի մեջ
1908 իւ Տարհացոյցին մէջ »:



ՊՈԼՍԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Մ Օ Տ Ա



Չ ԱՅՆ մօտան որ՝ կիններունն է միայն, — ինչպէս
կըսէր Զօհրապ, — և որուն նորաձեւոթիւնն ա-
նունը կուտան. այլ այն Մօտան՝ ուր խեղճ եղիան կ'երթայ և ուր
ջապինդ Պետօն կ'սպասէ. ափափեայ ծովեղերքը Քատարքէօյին,
որուն ջուրերուն մէջ՝ Նիրվանան, սրբող յոշչիապահիկ, կը պահ-
ութափ, կը քննի ու կը կանչէ իր տարիառորները»:

Կիրակի իրիկուն մըն է, ապրիլի սկիզբները, և առաջին ան-
գամն ըլլալով քայլերս կ'ուղղեմ դէպի այդ քննուս ու չքննազ յա-
ւերժանարսը, ամբողջ ձմեռ մը զրկուած ըլլալով անոր հորիի հրա-
պոյրներովը արքենալու եթերային հրճուանքէն:

Մօտա Պօլիսի եզական ու հագուագիւտ գեղեցկութիւնով դիր-
քի կէտերէն մէկն է: Ան ունի իր ամառնային ազւորութիւնները,
որոնք station balnéaireի մը մանրադիսական շքեղանքը կը հազցնեն
անոր. ունի նաև. իր ձմեռնային լուս ու վայրենարոյր երեւոյինե-
րը՝ որոնք, նոյն իսկ մեծ ու անբաղդատելի գեղեցկութիւնով ու
զանազանութիւնով անսահման մայրաքաղաքի մը կողին վրայ,
լևոնային, խորհրդաւոր, մննանքարոյր ու անմարդակոխ ամայու-
թիւններու պատրանքովը կը պարուրին զայն:

Հիմայ, ապրիլի այս սուաջին օրիրուն՝ ուր ծլարձակող բուխ
բուսականութիւնները ու գարունի ընդհանուր վերազարթումը, ա-
մառուան խտղտանքը, խայտանքը ու անորոշ հնչառութիւննը կ'սկսին
ցանել ամէն կողմ, զարմանալի բացառութիւնով մը, այս ապրի-
ցանել ամէն կողմ,

դեռ ձմեռնային պատ շունչ մը ու բիրտ վկումներ կը յամննան մեր գեղածիծաղ ծովեզերքներուն վրայ և կարծես քայլ առ քայլ կը ու ուելով միայն կ'ուղեն տեղի տալ, հետզետէ օգնութիւն տաացող, յար կրկնուող յարձակումներով զիրենք ընկճելու ջանադիր հակառակորդներու առջեւէն: Եւ այդ երկու տարրեր վիճակներու իրեւախառնումը զարմանազան, կարձատեւ, զմայլելի, անդառնայի ու անբաղդատելի վայրկեսնի մը մէջ կ'առողեցնէ ու կը բռնումնաէտէտէ երրեւակ Մօտաներու զրոսավայրիկ շքեղ այդ փունջը, ինչպէս զպրոցէն նոր ելած ու աշխարհիկ կեանքի մէջ այն ինչ թեւակոխող սիրալի մանկամարդուհի մը այն դերագոյն ու անմոռանալի պահը, ուր մանկութեան անգիտութիւնները, վախկոտութիւնները, զարմացումները կ'ընդհարին կանացի ինքնածին ու դեռարողրոջ սրբանքներու, հրասպոյրներու, մատոցաւմներու:

Օդը պայծառ է, և երկինքի վրայ ամսպեղչն ձերմակ ծուէններ միայն կը ծփան, կը սահին, կը սուրան արագ. վարը հարասի հովը ուժգին է քիչ մը և ծովը ալեկոծ՝ բաւական: Արեւը ջերմիկ, անկամէտ ու անժմիտ կ'անչարժանայ կարծես կամարին սոսորոտը:

Կը հասնիմ մնած Մօտայիւ վերի ծայրը, հրուանդանին բացավայրի վերջին կէար: Մովէն բարձր ենք բաւական, այնչափ որչափ պէտք է լու կարենալ դիտելու համար անօր բոլոր խաղացումները ու բուլոր հմայքները: Ոչ այնչափ շած որ վերջին ալիքները տեսազութենէդ ծածկին ծովին մնացեալ մասին անհուն զանազանութիւնը, ամենի խռովքը ու երփներանգ փողփողումը, ոչ այնչափ բարձր որ ոդապարիկի մը մէջ ՌԱլու ապատորութիւնը ունենաս և ճգմուած ու տափակցած համայնապատկերի մը վրայ յածող ձ Յօ Շօiseau ալինարկի մը սեւեռանքին սարսուովը համակուիս: Ժեռուա ու սեղ պատուանդան մը միայն որ կը միսուի ծովին մէջ, ու անդառնդի մը պատրանքը կը ներարկէ սարսափող սիրախդ ու կ'երկարի կ'ոլորարկի, կ'անկերեւութանայ հնամենի մայրիներու, ուռաճայից ծառերու մշտադալար մոնեակով մը հուծ կերպով եղերտած: Լատենիներ են անսնք ընդհանրապէս, որոնք խիստ առաս սոսերով ու ծուռ դիրքերով կը կարկատին ու կը կախուին անդառնդին վերեւը, քով քովի, օդին մէջ երկնցած ու լայնցած, ձարձնական անհուն հողմանարի մը պէտ բոլորչի բացուած Մօտայի կուրծքին վրայ ու միշտ տատանելով, փշելով, հովանիքելով զայն երաշային երերումներով:

Աջ կողմա, Ուիթովներու գեղայարդար բառ քերը, ապարանքնեւ-

ըր, վիլլաները, թաւուաները, ուրկէց դուրս են եկեր ու մարգագետինն վրայ կը պարագին կենդանիներու անանկ զանազանութիւն մը որ ճշմարիտ կենդանաբանական պարտէցի մը մէջ ըլլալ կը կարծեմ, Հոս հաւերու բազմութիւն մը, իրենց եռանդուն ու ընտրուած դասակարգէ ասպետներու երամով՝ կը կարկաչէ, կը կանչուրուաէ, կ'երգէ, կը սիրաբանէ. հոն՝ հնդկահաւերու տարմ մը կը զլգլայ և ուսեցւորած ու վիւառուները հովին տուած կը սիդայ. ասդին՝ ձերձերմակ սագերու խումբ մը վեհ ու դանդաղ գնացքով մը կը շրջագայի անձայն, աննապատակ ու անտարբեր. անդին, հազուադիւտ տեսակէ բաղեր ճորճորալէն ու ճուածայն վամփակելով կը փախչըրտին, չարաձի չնիկի մը խօլակատակ հնտապնդումներէն դիւահարած ։ Մազոս ծիծաղաշարժ կապիկ մը, ծասի մը կէս մէջ-քին վրայ հանդչած, աճասպարանքով խնձոր մը կը կեզեւէ խոծաւելով։ Արջու պղարտիկ ու խիստ թօնաֆ ձագուկ մը, հազի կատուի մը չափ մեծ ու սեւամազ, թափրլաըկելու պէս կը քալէ ու կը շուլլուի ծառերէն վեր։ Մեծ ու պղտիկ կովեր կ'արածին մարգագետինն վրայ իրարմէ հեռու կապուած և կ'ուտեն, կ'որոճան, կը բառաչն վերադարձի կարծես անհանդատ թիւններով նեղարած։ Գեղացիներ՝ ձիերով բերած են կաթ, սեր, մածուն և ուրիշ բաներ և հոն յոդնութիւն կ'առնեն քիչ մը, միշնչալին ճամբայ իյնալու համար։ Գերընտիր ցեղէ, գուուզ մազերով, գոյնզգոյն շոներու ամրող վոհմակներ հոս ու հոն կը վազվուեն, ցատկելու, որոր ըերելու և ուրիշ ձկուն աճապարարութեան ճարտար փորձեր կ'ընեն, հեւալէն, լեզունին թիզ մը դուրս ձգած, խողանակի պէս մազեղ պոչերնին խալցընելէն ի նշան իրենց յաղթութեան ու գոհունակութեան, իրենց վարժիչներուն քաջալերական նայուածքին տակ։ Պաշտելի անուշութեամբ նայուածքով նրբաձեւ եղնիկ մը, փառաւոր ու ծաւալուն եղջերակոյտ մը՝ զլմուն վրայ, արագ արագ կը դարձմէտրիկ ու կը կայթէ իր կապուած շրջանակին մէջ։ Զոյդ մը սեւաստեւ զիսլիններ, տարաշխարհիկ զարմանալի անսանիկներ, արագ արագ ու զիկզակ, կը սողան իրենց պղտիկ աիրուհիներուն, — խարախագեղ անգլուհիներու, — եսեւէն։ Կատարեալ ագարակ մը, վերջապէս, հանդարտիկ ու ամայի շրջավայրի մը մէջ, որ ա՛լ աւելի կը զարմացնէ քեզ, քաղաքին իր այնչափ մօտաւորութիւնովը և իր թողած խորհրդաւոր վայրի մը վայրի տպաւորութիւնովը։

Քիչ մը կ'առաջանամ և տեսարանը շուտով կը փախուի. կայտառ պատանիներ, զոնաւոր փանելա շապիկներ հագած, սրունք-

նին բաց, — կարճ տարատ, կարճ դուլպայ, — գութպօլ կը խաղան կատաղի մրցակցութիւնով մը. գունաը ունահարելով, հաւածելով, իրարու նետելով, թուցնելով և յաղթութեան պարագային սրտագին հուրրաներ դուացնելով ու գլխարկին նետելով օդին մէջ: Կիներ ու այրեր, անոնց չորս դին շրջանակաձեւ կեցած՝ կը հետաքրքրութին անսնցմով: Անդին պզտիկ աղջիկներ, պղտիկ գունտով մը, իրենք ալ մանրադիտական, խեղկատակ գութպօլ մը կը սարքեն: Ուրիշ պղտիկներ, գեղին, խաժուկ, թօմզու հօնողուներ ու նրբիրան, զրաւիչ մանկուհիներ, քրիքէթ կը խաղան մններու լրջութիւնով ու կանոնաւորութիւնով, ինչ որ հիացումք ու խնդուքդ միանգամայն կը գրաւէ:

Աւելի անդին նորէն ամայութիւն: Շասի մը տակ, ժայռի մը վերեւ, երեայն խարտեաչ խոպոսիներով գալկադէմ, նիհար պարոն մը, բանաստեղծիկ շարժուձեւերով, կը կարդայ, կ'երազէ, կը հառաջէ: Աչքերը կը փայլին, մաղերը կը թեւաբախին հովին շոյանքին տակ, ձեռքերը կ'երեւարկան ջղային տատանումներով և դեռատի վիքմօր Հիւկօ մը կ'երեւակայես տեսնալ կէսնօիի ապառաժուտքին վրայ, ուեւեռուն ու խանդավառ: Քանի կ'առաջանամ, տեղացի օտարագդի զոյգեր, ուու թուրիսթներ կ'ելլան դէմս, վարէն եկող, ֆլիրթող, արագ արագ քայլերով, կարմրած ու տաք վիճարանութեան մը բռնուած: Հոս, երիտասարդ պարոններ ու անդլուհիներ կը խաղան, նոր խազ մը, որ կարծր գունափ մը ետեւէն կը վաղցնէ հեւ ի հեւ ամէնքն ալ, և նորանցան է յոյժ ու գրգորիչ տեսնալ այդ ժպտուն ու թովիչ պարմանուհիներուն վաղած ատենը, բէշերուն հովին հետ օդապար ծածոնիլը՝ նրբադայտ շղարչներու ու ժանեակներու թեւաբախումնն հետ:

Աւելի կ'առաջանամ, միշտ թեթեւ վայրէջի մը վրայէն, և կը դասնամ դէպի բուն ծովախորչը Մօտացին: Կիրակնօրեայ բազմութիւն մը ման կուգայ, բազդատարար այդ նուազ հովատ վայրը. քաղինօէն ներս աւելի մեծ բազմութիւն մը կիներու ու մարդերու, որնք կը խմնն, կը խօսին, կը խաղան նարու, տօմինո, պիլարտօ: Մենասէր պարոն մը, պարտէղին ծայրը քաշուած, ուոքը ուոքին վրայ նետած, նարկիլէ մը կը քաշէ անխօսուկ, հանդարտիկ, դիտելով ծովը, մարդիկը, լեռները: Կղղիներէն ու կամուրջէն եկող շողենաւներ իրար կը դիմաւորեն, թաւալելով ալիքներուն վրայ, դէմ դէմի կաքաւելով, գլուորելով ու ծուխի մեւ գարդմանակներ իրար դիրկընդիտանելով: Ծովածոցին բացերը ցրցքնուած քօթրա-

ները նմոնապէս կը տատանին միօրինակ , յարատեւ շարժումով մը , միշտ միւսնոյն տեղին վրայ դամուած : Քալամբչ ու մանարաքի , նորարոյս ու խիստ կանանչութեան մը մէջ պլորուած , երկարաձիգ կը թաթիսուին ծովին մէջ , որուն շրբները կատազութենէ կը փրբիրին , անոնց կողերը խածառած ատենը : Եսա աւելի հեռուն , Քայլչտաղին , կիսովին ճերմակ , գաղաթին վրայ միայն կրելով ձիւնի պասակ մը դեռ , Քաթըրլիի չարքը , մութ կապոյտ ու ձիւնի լայն շերտերով կապերառած , անոնց ալ ետին , հսկայական , ելեւ էջող , բազմազլուխ շղթան Քէջիին , բացառարար ամողէ ու մշտշէ զերծ , ամրողջովին սպիտակափառ , լուսազայծառ , ակնապարար , հազուաղէս արեւի մը սակեզօծումներուն տակ :

Կը դառնամ ետ ու նորէն դէս ի վեր : Համայնապատկերը դիտելու դիրք մը կայ հնո՞ , որ իմ սիրական տեղս է և որ անստղիւու է արդարեւ : Չափ կողմը , ծովածոցը Մասային , Միիթարեաններու մնածառույց , ամրակուռ գալոցը , ժայռի մը վրայ թառած , միշտ Քաւամըը , նորէն ֆանառաքին , իրենց կանանչապետ վերարկուներով , լեռները՝ իրենց դիւթական հեռապատկերով . փրփրուն ծովը , կանանչ , փշտոռող , շտուաչող ծավը . աջ կողմը Պոյիսի անծայրածիր ու չքնազագեղ համայնապատկերը , սկսելով Սան-Սթէֆանոէն մինչեւ Սարայսպուն ու անկէց ալ անդին , շէնքերու եռուղեռող մրջնակոյտի մը մէջէն վեր կարկառող սոկեփայլ դմբեթներով ու սրածայր , նըրասրացիկ աշտարակներով , Հայոտարփաշայի նորակառոյց քարտփը , որ կ'սկսի վառվոիլ ելեկտրական լուսափայլ լապտերներու տակ , մրցելով Սէլիմյէկի անհուն զօրանոցին ապակիներուն փայլվլանքին հետ , որոնք կը ցոլցւան մայրը մտնող ու կարմրած արեւին վերջին հասագայթներուն տակ :

Հաւերը , սազերը , հնգեհանաւերը , կովերը , թոմինը , կապիկը , եղնիկը , չուները , զիսպինը ու բոլոր աղջարանութիւնը այդ ագարակին , իրենց հակողներուն հետեւելով կ'երթան ներս , իրենց աեղերը , կըլֆ խաղացող աղջիկները , ինչորէս նաեւ բոլոր միւս մանչ աղջիկ պղափկները ալ հիմա վերապարձած են իրենց առները : Մինակ քանի մը տղաք փութագոլ կը խաղան դեռ անյագուրդ : Պարտկողներն ալ կը ցանցանան : Գեղացիները կը պատրաստին մեկնիլ իրենց ձիերուն հետ : Բանասանեզծը միշտ հնո՞ է , երազուն , երերուն : Հիմա ուրիշ մէկն ալ եկած է անկէ քիչ անդին , և կեցած է բարձրաւանդակի մը վրայ : Հսկայակազմ ու հաստարապուկ անձնաւորաթիւն մըն է ան , ճգնաւորի սնինամ մօրսքով ու եր-

կայն մազերով, պատառատուն հաստ հագուստներով, պատառած մուճակներով, խեղճա, աղքատ, ցաւագար: Միաքի հաւասարակը շուռաթիւնը կորսնցուցած մէկն է ան, որուն պատճառ եղած է, կ'ըսեն, իրեն պէս ձերմակ մարդու մը ու ձերմակ կնկանը ամուսնութենէն բացարձակապէս խափշիկ զուակի մը ծնիլը, որ պէտք եղածէն աւելի կ'ապացուցանէր իրենց դրացի ձեկնորսի մը, — այդ նոր Մուրսիին, — մասնաւոր կնամնեալութիւնը ու հաճոյակասարութիւնը, իր գէմի տունի նոր հարսին հանդէպ: Անկէ ի վեր մարդը խելքը թոցուցած է, և իրաւամբ:

Հիմա բարձրաւանդակին վրայ կեցած, իր արդէն խիստ բարձր հասակով, անհաւաստալի, գերմարդկային երեւոյթ մը կ'առնէ, վերջալոյսի վարդագոյն չողերուն մէջը պարուրուած, ու լուրթ երկինքին վրայ ստուերադրուած: Թեևերը ու ոտքերը կը չարժէ ան մուշկան ու բուռն զայրոյթով մը, կառափը կը ցուցնէ արևին, կ'ըսպաննայ հային ու ալիքներուն, կը պօռայ նառերուն, կը քֆրէ թուչուններուն, ու երրեմն կ'ոռնայ աղիողորմ ու խուլ հառաջներով, չես գիտեր ի՞նչու:

Բանասամեղծը, ի աես անոր կը սմքի, Հիւկօն կապկող իր շարժումներէն և կծիկը կը գնէ կամացուկ մը: Զայները կը քաշուին տակաւ և միմիայն կո՞նակներուն անեղ մանչիւնը կը բարձրանայ, կ'արձագանդէ, կը տարածուի: Արեւը կիսով չափ կը միսուի հեռաւոր ցամաքին ետին և կէս սկաւառակ մը, անհուն ու կարմիր, արիւն կը թքնէ լոյց անսահմանութեան վրայ: Ամէն մէկ ալիքի վրայ հիմայ սրբամակներու պէս բազմազան գոյներ կը ցուցադրուին, կը փողփողին ու կը լուծուին: Խիստ կանանչ ջուրեր, կատարները ձերմակ փրփուրներ, մէջանեղը լուրթ ձառպաղիքներ:

Սկաւառակին շառագոյն առանցքը հետզհետէ կը պղտիկնայ, կը կծկուի, կը թաղուի, կ'աներեւութեանայ:


Երկինք տակաւին պահ մը կը պահէ իր վարդագոյն վերարկուն: Յետոյ յանկարծ կը կապուանայ, կը տագունի, կը մթնէ: Հոգը նոր թափ մը կ'առնէ, և ցուրտ, կծու ու խածամիչ հանգամանք մը: Զիւնափայլ կատարները, դալարագեղ լեռները, շրջակաները կը կորսուին մթութիւններու մշուշին մէջ: Աեւ ամսեր ծացը կուտանչես դիմեր ի՞նչ հայքով: Ծովը կապարագոյն կը դառնայ ու կը շաչէ աւելի մոլեգին, խլացուցիչ եղանակով մը: Ծառերը կը թօթվրտին ահարեկ, վանելուպ վերջին զոյգերը՝ իրենց շուքին տակ ապաստանած սիրահարներուն ու փլիոթէոններուն: Մարդ չի մնար:

Նորէն ձմեռը կը յաղթահարէ վերջին թափով մը, և կարկտախառն բռնան տեղատարափ մը կը մտրակէ ծովու ու ցամաքը։ Ամէն կողմէ, վայրենի ամայութիւն մը ու միայնութիւն մը, լերկ ժայռեր, ամենի ծով մը, շառաչող ալիքներ, կատաղի հով մը՝ լեռնային անմարդակոխ ու անմատոյց հեռաւորութեան տպառորութիւնը կը ժայթքեն և յեղածագ փոթորիկին մշտչոս ծալքերուն ու վարագորին ետին կը թաղուին, կը խորասուզուին Աթամազօլ, իւսկիւտար, Ղալաթիտ, Բերա, իրենց բիւրաւոր լոյսերով, եռոզեռող շէնքերով ու կեանքոս թաղերով։

Նորէն ցուրտ, փշում, ալիք, մրրիկ, տարափ, ամպրոպ, և ձմեռը կը յաղթանակէ կրկին, յնտին խոլ թափի մը մէջ, վաղը ա՛լ վերջնապէս տեղի տալու համար բնութեան վերազարթումին, կեանքի նորածիլ խայտանքին, ծաղիկներու դալարութեանց, զեղումներու, զեղեցկութեան զեղխութիւններու եղանակին՝ Գարունին առջեւ, զոր կը կարապետեն ու կ'աւետեն ձմեռուսն միօրինակ ու երկարատեւ կերպով զորշագոյն երկինքին կամարը պատռող լոյսի հսկայ, կուրացուցիչ ու փայլակնացայտ զիկզակներ, անարկու ու որոտալիր այդ պատղամները Բնութեան ու անոր անզուսող տարբերան վրայ իշխող Մեծ Ուժին։

ՅԱՐԵՒ 1906

ԳԱՏՔԻՑ



ԿԻՆՔ

[Այս գրադարձը իւստ հեռացրուին առաջիրներ և առաջ պարունակութեան մեջ Սէր ՍԱՐԳԻՒՄ Ս. ՍԱՐԱՍԵԱՆ, որին ժողովի առաջնորդ է' Հ'կ հետեւուլ]:

Կինը կեանի աղբիւն է, զերեզմանի փոսն ալ՝ այդ
աղբիւրին ծակ-խարը:



Կինը կատուի նկարազիր ունի: Շոյէ՛ իիչ մը՝ զիրկի
կ'ելլայ, պատիկ մը դպէ՛ իրեն՝ խկոյն նանկ կը զարնէ:



Կինը ինչ որ ունի՝ սուր է: Աչերը սուր, ականջները
սուր, ակռանքները սուր, լեզուն սուր, հոտառութիւնը սուր,
բայց սիրս մը ունի որ... բուր է:



Կինը սիրտով նարուս է, բայց այդ նարսութիւնը
ասուր անոր յանախ փոխ տալուն՝ նաշիւ չը զիսցող վա-
ճառականի մը պէս սնանկ կը հոչակուի:



Կինը ուշ ունի, մանուկը՝ խաղալիք: Մանուկը իր
խաղալիքով իիչ մը զրօնիելէ վերջ կը զզուի եւ նախոյն
կ'իմանայ զայն խորտակելով: Կինը իր Սէրով՝ տարբերու-
թիւն չունի այդ մանուկին:



Կիներու նանդէալ պէտք չէ տայ վերաբերում ունենալ.
որովհետեւ խմորի պէս են անոնք, տայը տանի՛ տեսնան՝
կ'ուրին ու կը բրուին:




Կինը կապուտ-նազի կը նմանի. զիւերը՝ նոպային
ատենն է:

ՍԵՊՏԵՄԲԵՐ



Ունի՞մ դուք օրը լրացած մուրհակ,
Եւ կուզե՞մ որ փոխ դրամ չի մուրամ. —
ՊՈՆԹԻ ՏԵՏՐՈՒ.Կ Տէ՛ռ-Ներսէսանե՛ն
Ունին, կամ, կ'ըսեն «Նո՞րը կը սինեն» . . . :





ՍԵՊՏԵՄԲԵՐ = 30 ՕՐ = ԽՈՒԽ.



Աւ-դրէ՛քէր անունը կուզայ լ.ս. *Septem* բառէն որ կը նշանակէ «եօթը»։ Այս ամիսը 7րդ-ն է, բ Հռովմէական տարւոյն, վասն զի տարեզդոյնը առաջ Մ-ըրէն կը հաշուռէր։



Տարւոյն իմներող ամիսն է Սեպտեմբերը՝ մեր գործածած Յուլիան տարւոյն հաշուռով, մինչ Եւրոպացիներուն գործածած Կրիզունան տոմարի հաշուռով Սեպտեմբեր է որ կանուխ կ'սկսի մերինէն։



Թուզ, գեղձ, սերկեւիլ, տանծ եւն. բոլորովին կը հասունան այս ամսուն մէջ, Այգեկութքը կ'սկսի եւ որկոյզներ հնամաններու մէջ կը հմբուին, Վեցունել ութառունի խնամիները եւ ժողովներ ու չոր տերեւ ուշակ զի եր սառը սկսի, կանկան ու ծմբան ընդեղէններ անոնցմով ծածկուին։ Գէտք է լաւ կերակրել այն մարի (էզ ոչխար) ները դէպ ի Յունիար ծնունդ պիտի տան զառնուկներու։



Սեպտեմբերի խորհրդանիշ սպատկերն է Կէ-ը (*Balance*) որ զոդիակոսի 7րդ-ի ներանակերպն է, Կը ներկայացունեն զայն ժամանակ անձով մը՝ որ բարունակեցով պատկուած է, մէկ ձեռքով կշիռ մը բռնած, եւ մրւակով պատղներով առյի անազմեղչիւր մը, նշանակ Առաքութեան հաղող հմինքու վրայ եղող տղայ մը եւ սարփինայ մը կը ցուցուննն այս ամսուսն զիմառու հարստութիւնը։



Մեր նախնիք ՀՅՈՒԽ կոչած են Սեպտեմբեր ամիսը, որ է Աշուն եղանակին երեակ ամսուներէն առաջինը, Երկիրս իր ընթացքին մէջ եւլրող անզամ ըլլալով կը հասնի հասարակածին վրայ, որով ցորեկ ու զիշեւ հաւասար կ'ըլլան։ Այս ամսուսն համար ժողովուրդը հնեւեւակ առածը ունի. «Սեպտեմբեր — զինին բեր», որով ակնարկուիլ կ'ուզուի թէ, այս եղանակին կ'սկսի օդը ցրեն եւ հարկ կ'ըլլայ տարցունող բնակելիքի դիմալ, — 1870ական Յուլիանանին սկիզբները թէ, եւ փորձ մը եղան. Աւ-դրէ՛քէր օտար անունը փոխանակերս Կիռ նոր յուշորշմամբ, — իբր համառօտպական «Կութքի ամիս»ի, — բայց ընդունելութիւն չի գտաւ։

ՃԱԾԱԿ ԱՆԳԻ. ԲԱՆԱԱՏԵՂՄԱԼԹԵԱՆ

Ս Օ Ն Է

Ո՞չ շատ արցունք ինձի համար, երբոր ես մեռնիմ,
կամ, երբօր լսես խուլ և տրամահունչ կոչնակը՝ բոլորին
խմաց տուղղ թէ ես մնենած եմ այս պիղծ աշխարհէն,
դաղիր որդերու բնակակից ըլլալու համար։ Ա՛հ, եթէ
կարդաս այս տողերը, զանոնք գրող ձեռքը մի՛ միշեր.
Վասն զի զքեզ ա՛յնքան կը սիրեմ որ կ'ուղիմ մոռցուած
ըլլալ քու քաղցր մտածումներուդ մէջ։ Եթէ իմ վրաս
մտածելով պիտի վշտակիրս, ա՛հ, եթէ, կ'ըսեմ, նոյիս
այս երգերուն վրայ, — մինչ ես գուցէ միացած ըլլամ
կաւին հետ, — շատ մի՛ յեղիներ իմ խեղճ անունս, այլ՝
թո՛ղ որ քու սէրդ ալ մասնի՛ կեանքիս հետ։ Զըլլայ
թէ խելացի աշխարհը քու արցունքիդ վրայ նայի և իմ
երթալէս վերջ՝ ծաղրէ զքեզ ինձի հետ։

ԵԼՅԻՑՐԻՒՐ

ՃԱԾԱԿ ՀԱՅ. ԱԾԽ. ԲԱՆԱԱՏԵՂՄԱԼԹ.

ԻՄ ԳԱՂՑՆԻՔԱ

Ո՛չ բռչունին եւ ո՛չ հովուն
Սիրելս բգիեզ՝ չի զուցեցի.
Խոսէ՛, բաւ ինձ ծովն անհուն,
Շովուն ալ սիրսրս չի բացի։

Շաղիկներուն չըսի՛ բգիեզ,
Լոյսեռ՛ւն ալ չըսի բբնաւ.
Չըսի լուսնին, թէ այս հրակեզ
Մրժիս մէջ սէրդ ինչպէս ծրնաւ։

Սուկայն բռչունն, լրյուերն ամեն,
Ճովն ու ծաղիկ, ծովն ու լուսին,
Քեզ նանցնալուս առջի ժամեն
Քու վրայօնդ ինձ կը խոսին։

ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԵԱՆ

وَالْمُؤْمِنُونَ

— Մարկոս, գրասեղանին վրայ ձգած նամակս ի՞նչ ըստ :

—Roughly:

—Ես գիտայի որ մայստուս անօննել էք ըրեր, որի
խրկելնիդ չը գիտնամ տէցի:

25

(Աւակոնին մէջ). — Խնդրես կը լայ ոք, կը հարցունեն կծծիի մը ծառային, աղայիդ ոլէս հարուստ մը երբորդ կարգի վակոն նասի:

— Զորբորդ կարգ չի դանուելուն համար . . .

2120 J. C. H. LIU

— 11 —

— *Il y a l'ordre*.

— Dashed —

— 255 —

$$= \mu_{m+1}$$

— *Lev. 17:11*

— Պետրոսին կ'օդնեմ

— Եմայում ըստ ու կաթոլիկոս ինձի սեռէ ք.

25

Աղջուռական տիկինն մը տխմար ու պարզամիտ սպասաւոր մը տնէր : Կառքով որ մը այցելութեան ելլելուն՝ այցաքստափ առափը տունը մասցած ըլլալով , առն փոթացուց ծառան որ զայն շըմինէին վրայէն առնէ ու գայ : Կառքը կը կենաք բարեկամ բնակարաններու առջեւ , և տիկնոջ հրանադինն համաձայն՝ ծառան պարագային համեմատ քարդերէն մէկ կամ երկու հաւներս կը ձգէր : Տիկին Ք.ի բնակարանին առջեւ հասնենուն , երկուք ձգել յանձնաբարուեցաւ ծառացին :

— Զեմ կրնար, աիկին :

$\equiv \lim_{n \rightarrow \infty} u_n$

— Այսկ հաստ մը մշային մնայ, օրիսային տասնոցը . . .

Ա հ ա ր ե ս ա բ ա ր ու ն

ԱՆԱՐԾԱԹ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ

(Անգլերեր 6, Օրուան Տօնախմբութեանն Առիրով)

* Լաւագոյն է խնամնը իր ասողջութիւնը, քանի թէ իր հիւանդութիւնը :

* Մարդկային մարմինը մնքնայ մըն է՝ զոր ամէն ջանք կ'ընենք աւրելու հսմար և եթէ չի յաջողինք, Բը ժըկութիւնը կ'ստանձնէ աւերումը կատարելագործելու պաշտօնը :

* Քունդ գաղուն՝ պատկէ՛, արթննալուդ պէս ելի՛ր, և անօթենալուդ պէս ճաշէ՛ :

* Դժուարամարտութիւնը ստամոքսներու խրատ առալու գեղեցիկ պաշտօնը ունի :

* Ան տունը ուրկէ ներս միշտ արեւ կը մանայ, բժիշկը չ' մնար :

* Ածապարանքով ճաշողը թէ՛ ուտելու հաճոյքէն կը զրկուի և թէ մարտողութեան օգուտէն :

* Առողջութիւնը մարդուս առաջին բարիքն է՝ Գեղեցկութիւնը՝ երկրորդ, և Հարստութիւնը երրորդ կը մնան անոր քով :

* Երկար ատեն ասպրի՛լ կ'ուզես, երկար ատեն մածուն կ'ի՛ր. (Պապկենի պատուեր):

* Զգո՛յշ կեցիր հում բան ճաշակելէ, բողիկ պարտելէ և կայուն ջուր խմելէ :

* Երէկուան հացը, այսօրուան միսը, ամսուան մը ալիւրը և ներուան գինին մարդու առողջ կ'ընեն :

* Լաւ է առողջ ըլլալ, քանի թէ գիտուն :

* Կէս գիշերէն առաջուան ժամ մը քունը՝ կէս գիշերէն հարի երկու ժամուան քունը կ'արժէ :

* Առողջութիւնը դռւարն է Պարզակերութեան (frugality).

* Ելլալ 6 (Ը. Ե.)ին, ճաշել 10ին, ընթրել 6ին և պառկիլ 10ին՝ մարդս կ'ասպրեցունեն տասն անգամ՝ տաօք :

* Վանիդ գլուխնիդ ծածկեցէք այն ամիսներուն որոնց անունները «Բ» տառը կը պարունակին իրենց մէջ :

Եշ. — Ս. բ. վ. իշխ Արքանան և Խորհնաց,
և անուրան թշկաց կորանի և Դամին-
նոր, և Առանանան վլուին :

ԼԵԶՈՒԱԿԱՆ ՀԱՇՈՒԵԿԻՐ

Պատշէի ստուգաբանական Բառզիրքին նայելով, արդի ՖԻՐԱՆՍԵՐԻՆ լեզուն իր մէջ կը սպարունակէ 650 բառ՝ որոնց ծագումն անծանօթ է, լատիներէնէ առաջած 3800բառ. գերմաներէնէ՝ 420, յանարէնէ՝ 20, կեղտականէ՝ 20, խալերէնէ՝ 450, բռովանուալ՝ 50, սպանիականէ՝ 100, ալմաներէնէ՝ 60, անգլիերէնէ՝ 100, ուստերէնէ՝ 16, սեմականէն՝ 110, արեւել.՝ 16, ամերիկ.՝ 20, պատմական բառեր՝ 105, նմանաձայն բառեր՝ 40, ընդամենը 5,977.

Եթէ այս գումարը հանենք Ակադէմիայի մէջ գըտնուած 27,000 բառէն, անգին կը մնայ 21,000 բառ, զորս կազմոծ են մասամբ ժողովուրդը՝ ածանցներ ու բարդութիւններ ընելով այս նախնական բառերէն, մասամբ ալ՝ գիտունները, յանարէնէ և լատիներէնէ փոխառութիւններով բառեր կերտելով :

Խ.՝ Գաղ.

ԱՆԳԼԻԵՐԻՆ լեզուն կը պարունակէ 86,619 բառ, ԱՆԿԼՕ-ԱՎԱՔՍՈՒ 12,072, իւլանտերէն՝ 3, ալման՝ 342, հոլանտերէն՝ 712, գանիական՝ 19, չուէտերէն՝ 57, յունարէն՝ 330, լատիներէն՝ 4,507, ֆրանսերէն՝ 8,489, յոյն.-ֆրանս.՝ 549, յոյն.-լատին.՝ 237, լատին.-ֆրանս.՝ 13,514, յոյն.-լատին.-ֆրանս.՝ 1,958, իսպաներէն՝ 121, սպաներէն՝ 48, բորթուկէզ՝ 6, կեղտական՝ 40, անգլ.՝ 18, սկովու.՝ 11, սեմական՝ 40, չինարէն՝ 1, անստոյգ ծագում 294, տեւառնեան՝ 13,330, ռուման՝ 29,833, անգլ.-կենա.՝ 88, համագումար 86,619.

Արդի անգլիերէն լեզուն մեծ մասամբ բազկացած է աօման բառերէ. Բէեւ արտաքուստ չատ հարուստ կ'երեւի, բայց ամէնէն աղքատ լեզուներէն մին է, վասն զի իրեն յատուկ սկզբնական 88 բառ ունի միայն:

Խ.՝ Տր.՝ Վահան Ս. Խաչուածոցի
յիննոյ:

ԴՐՈՒՅԱԳ ՄԸ ՕՐԵՆՍԳԻՏՈՒԹԵԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԳԻՐՔ

Քէֆալէր, (Caution garantie), երաշխաւորութիւն, (պարտականութիւն մը զուգադրելու ուրիշն պարտականութեան՝ պահանջելի առարկայի մը նկատմամբ): Քէֆալէրի պին-նէֆս (garantie personnelle), անձնական երաշխաւորութիւն: Քէֆալէրի պիլ-մալ (garantie solidaire), իրական կամ դրամական երաշխաւորութիւն: Քէֆալէրի պիս-skrlf, այն երաշխաւորութիւնը որով մարդ մը պարտաւորութիւն կ'ունենայ կատարելու՝ ծախուած իրին գինը գնորդին հատուցանելը, կամ վաճառորդին անձը անոր յանձնելը, — ա'յն պարագային ուր իրաւատէր մը երեւան ելլալով՝ գնորդէն գրաւէ ծախուած իրը: Քէֆալէրի պիր-բէսլիմ, յանձնումի երաշխաւորութիւն: Քէֆալէրի միւնիզէ, բացարձակ երաշխաւորութիւն, (այսինքն այն երաշխաւորութիւնը՝ որ ոչ թէութենէ կախում ունի և ոչ առագայ ժամանակէ): Քէֆիլ, (garant), երաշխաւոր, (այն անձը որ ինքն ալ կ'ստանձնէ առարկան՝ զոր ուրիշ մը ստանձնած է): Այս ուրիշը կը կոչուի Ասըլ, բուն պարտական, և Մէֆուլուն-անի, երաշխաւորնալ անձ: Մէֆուլուն-լին, երաշխալնիկալ, (այն անձը որ պահանջման իրաւունք ունի և պարտատէր է երաշխաւորութեան պարագային): Մէֆուլուն-պին, երաշխաւորութեան առարկայ, (այսինքն այն առարկան՝ զոր երաշխաւորը ստանձնած է յանձնել կամ հատուցանել):

Անձնական երաշխաւորութեան մէջ երաշխաւորնալ անձը և երաշխաւորնալ առարկան միեւնոյն են:

Մէժէլլի:

(Յօդ. 612-620)

Պիր. — Ա. օր զանց թարթ.

Պ. — Ա. օր զանց թարթ.



ΦΟΣΗΓΑΛΕΥ ΤΟΦΑΙΔΑ

ԲԱՐԵԲԱՍԻԿ ՏԱՐԵԴԱՐՁ ՇՆՏԴԵԱՆ
ՕԳՈԽՏԱՓԱՌ ՂԱԶԻ ՍՈՒԼԻՔ ԱՆ
ԱՊՏ-ԻՒԼ-ՔԱՄԻՏ Բ. ԽԱՆԻ
ՎԵԼ. ԿԱՅՍԵՐ
ՄԵԾԱՀՕՐ ԻՆՔՆԱԿԱԼԻՆ ՀՈՄԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅ

Պու կիսն միմրի մուաղլայի Վէլատէր՝ փերքել
է Ֆշան սր,
Պու կիսն հեր զեհրէսէ նորի սա'ատէր բէֆ
նիւմանան սր:
Իշա՛հի, պէր զարար եր Թախորի Աղիսմատէ,
Ժիմ հեր ժէս
Տէսուն. «Տախմ պու միջին սահիսի

912 · J. Neurosci., October 1, 1997

ԵԶԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՆՆԵԱՆ ԿՈՐՈՒՄՑՆԵՐ . — Խոնտանի սալայատակներէն մէկ շարթուան մէջ ժողվրւած սիկառի ծայրերն եթէ իրար ըերուին, կը ձեւացունեն 9 մէթր երկայն և նոյնքան ալ հաստ խոչոր սիկառ մը : Այս հաշուով, 45 մէթր բարձրութեամբ սիկառէ սիւն մը պիտի կազմուէր 1 ամսուան մէջ :

Նոյնպէս, մէկ շարթուան մէջ լոնտոնեան մայթերու վրայ ձգուած հասարակ գնդասեղները հաւաքուելով, կարելի պիտի ըլլար ձուլել անոնցմով մետաղեայդանդուած մը՝ 4 մէթր երկայնութեամբ և 0,125 մէթր հաստութեամբ : Խոկ մէկ շարամի տեւողութեանը՝ կորսուած ծամակալ-ասեղներով (ֆուրքէթա) ալ պիտի կերտուէր 7 մէթր բարձրութեամբ կոթող-ասեղ մը, վրան օթօնողի մը՝ հանդի՛ստ սեղմելու չափ լայն :

Գալով «Միօք-է-քաշէնճ»ի մարդոց վատնած մատիտներուն, կարելի էր անոնցմով շինել 3 մէթր երկայնութեամբ և հաստութեամբ հակացական մատիտ մը :

Այս չնչին կարծուած կորուստներն որ եւրոպական մայթաքաղաքներու յատուել են աւելի, կը նօթազրուին այսպէս հաշիւի այս դարան մէջ հետաքրքիր և փորձագէտ վիճակաղիքներու կողմէ, որոնց արձադանդ էր եղած վերջերս «Խոյրլ Մէկէզին» անզլիական հանդէսը :



Ա.Լ.Ք. — Խազաղական Ովկէանու հարտւային կողմը, «Բարեկամաց կղզիներուն շուրջ», 8935 մէթր է ծովուն խորքը. բան Խազաղականի մէջ՝ 8485 մէթր. Առանտեանի մէջ՝ 8335 մէթր :

Հողագունափառ լիւներուն է՞ն բարձր գագաթը՝ Հիմալայայի մէջ՝ կառը բասարանքարի կատարն է, 8840 մէթր. Հակայ բարձրութիւն մը՝ որ տեսնուեցաւ թէ կրնայ եղեր թաղւէիլ ովկէաններու անդնդախոր ալուցը մէջ, իր գագաթէն վեր տակաւին կրելով հարիւրաւոր մէթր շուրբի թանձրութիւն մը :

ԵՐՈՃԾԱԿԱՆ ՀՐԱՀԱԿԵՐՏՆԵՐ

- Լիցղի «Թարսոսի XII»ը.
- Կիլիքի «Արևիկա»ը.
- Կունօի «Ֆառար»ը.
- Կոփկի «Պէռուկօդ»ը.
- Հայրենի «Սկնֆօնիւները».
- Հեռօլրի «Զամբա»ն.
- Մարնի «Էռօսիար»ը.
- Մէյքրալերի «Թօպէռ լր ժիապլլ»ն.
- Մէնչէլսընի «Թօմանս առն բառոլ»ը.
- Մոցարդի «Լա Ֆլիւր անշանք»ն.
- Նամինասի «Բիեռեր»ը.
- Շումանի «Ֆառար»ը.
- Շուպէռի «Մէլօսի»ները.
- Տօքնի «Լոբումբրիւ»ն.
- Պախի «Ֆիւլի»ը.
- Պերօլընի «Սկնֆօնի բարօուալ»ը.
- Պէլինիի «Նումա»ն.
- Պէլիօզի «Տամնասիօն տր Ֆուր»ը.
- Պիզի «Դառմէն»ը.
- Պուաժիկօի «Լա Տամ պլան»ը.
- Ռամենի «Լա Ֆլիւր կ լր Բէլլայն»ը.
- Ռավնի «Թամնառուզկր»ը.
- Ռեպէռի «Ֆռայշին»ը.
- Վեռսի «Այտա»ն.
- Տօնիծերի «Լա Վիլ ժիւ ու ուժինման»ը.
- Օպէռի «Ֆռա ժիավօլոց»ն.
- Օֆենպախի «Պէլ Լիկնը»ը: Եւալն, Եւալն, Եւալն:

ԽԱԶԻՆ ՑԱՀԻՆ

(Արձակ նարուած՝ Խաչվերացի առիրով)

Գողզոթայի բարձունքէն խլելով՝ հովիտի մը գէճ ծոցը նետեցին զիս։ Ակսեր էի փոտիլ, սկսեր էի հողաւնալ, երբ օր մը իմ Դիւտս ըրին, յարուցին զիս դամբանիս դանդիուէն։

Ես, առաջ մահու գործիք, «կենաց վայտ» կոչուեցայ ևսքէն։ Փառ փսոր առին տախտակէս, նուիրական անօթմներու մէջ պահելու համար։ Մասունքով խաչհանգիստ։ — Յաւին գործիքով Յա՛ւը պիտի հալածուէքր։ Հուատքի ի՞նչ վասն ոյժ, նոմանական ի՞նչ աղւոր բոյժ, զոր, ափոն, Դիւտութեան սկեպտիկ միտքը մնքեց ու զրժեց։

Հաւատքը չէր ուշացեր իմ խորհրդանիշս սանդեռու։ «Յանուն Հար և Որդւոյ և Հոգւոյն Արրոյ»։ Աւ քրիստոնեան փարեցաւ անոր։ Բայց երբ սուս երգումի առեն գործածեցին զայն, իմ խակութիւնս ցնդեցաւ իսկոյն։

Կարգաւորներ, — արեղան ու մարապետը, — տրցաւիներ կախեցին իրենց սքեմին քղանցքէն։ Ես առ տրցակներուն մէջն էի։ Բայց անոնք իրարու հանգիպած առեննեին՝ երբ բնական սեպեցին բնութեան պահանջը ցիշեցանել, ես չքացայ, անէացայ հոնաեղ։

Ստոտափէ կամ օրոպատէ, տօսախէ կամ մնտաղէ, մարդկութիւնը իմ ամէն տեսակէս յափրացած՝ ուզեց իմին սուիթէ ու ձուլել, փոշփշանքներով, զեղատաշ, հըրաշալի՛։ Վրան մարմինի տեղ ադամանդ դրաւ ու տարաւ կախել զիս ալտապատրի պարանցներու մնրկութեանը վրայ։ Ատօր ցոլքէն արտ նայուածքներ վասեցան։ Իմ քառամթեւ, իմ սեռակնամեւ ադամանդութիւնս ածխացաւ այդ բոցէ, մծզնէ՛ ակնարկներուն տակ

Այսպէս, կրծքին մէջ ցոյցը միսաւեցին, Հրաշքին մէջ՝ սուտը, Խաչին մէջ՝ զարդը։ Մոռցան, մոռցան իմ նախորդ հոյական պ գոյութիւնու

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԼՈՒՍԱՆՑՔԻ ՆՕԹԵՐ

Յովհաննու աւետարանին ԺԲ. զլուխ, 25 համարն
է «Որ սիրէ զանձն իւր՝ առակի զնա» եւայլն, զոր պէտք
էր թարգմանել ըստ յուն. բնագրին «Որ սիրէ զանձն
իւր՝ կորուանն զնա»։ Շփոթոթիւնը մէկ դիր՝ Ամեսա)ի
ստականովը կրնար յառաջ նկած ըլլալ, մէկ նշանա-
կոթենէն միւսին անցնելու համար. վասն զի տարակոյս
չկայ թէ հայ թարգմանիչը բնագրին ձուլնեւ (կօրուաւ-
նէ) բառը կարգացած է ձուլնեւ (արձակէ)։

Զարմանալի չէ անշուշտ որ այդպիսի սիսալ մը տե-
ղի ունեցած ըլլայ անուշազբառ թեսն կամ բնագրական
տարրեր ընթերցուածի մը հետեւանքով։ Յիշուած այդ
երկու բայերէն առաջինը 366 անգամ զործածուած է Հին
կտակարանի մէջ՝ և 95 անգամ նոր կտակարանի մէջ,
երկրորդն ալ 31 անգամ Հին կտակարանի մէջ՝ և 65 ան-
գամ նորին մէջ։ և ստկայն այսպահ անգամներով ձիշդ
թարգմանուած այդ բայերը մէկ երկու տեղ միայն շփոթ-
ուած են իրարու հետ. զոր օրինակ Ծննդոց ԺԵ. զլիսուն
2 համարին կորնչյմ բայը պէտք է ըլլայ երբան (=ար-
ձակիմ, յէ ո՛ւն վայ), և Սազմոսի ԺԶ. զլիսուն 14
համարին կորո՞ բառն ալ՝ առակին՛ (=հա՞ն)։ Դալով
մեր նշանակած աւետ. համարին, պէտք է ըսել թէ
«արձակել զանձն» բացարութիւնը չկրնար երբեք հայ-
տուիլ «կորուաննել զանձն» բացատրութեան հետ։

... Այս ցուցումները բաւական կը կարծենք համոզ-
ուելու համար թէ Յովհ., աւետարանին հայ թարգմանու-
թեան առակի բայը ձիշդ չէ՝, և հետեւարար պէտք է կար-
դալ «Որ սիրէ զանձն՝ իւր՝ կորուանն (կամ կորուցի)
զնա»։ Այսպէս ունի և լատինականը, «Qui amat animam
suam, perdet eam» (Celui qui aime sa vie, la perdra)։

ԴՐԱԾՄԱԹՈՒՂԹԻ ԼԵԶՈՒՆ

Հետաքրքիրներուն

Մաղկանց, հովանոցի, ձեռնոցներու, թաշկինակի, հովանարփի և դեռ կարգ մը առարկայից լեզուները սիրահարներու կողմէ հնարուելէ վերջ, կարգն էր անշուշտ օգառուիլ դրոշմաթուղթի գործածութենէն և անոր լեզուն ալ հնարել, ի դիւրութիւն տարտիավառ սիրաերու գաղանի խոսառովանութեանց :

Ահաւասիկ դրոշմաթուղթի լեզուին դասընթացքը:

Եթէ դրոշմաթուղթը իր սովորական տեղն է շխատկ դրուած, այսինքն նամակի պահարանին աջ կողմի վերի անկիւնը, կը նշանակէ «Կը փափաքիմ ձեր բարեկամութիւնը»: Նոյն տեղը, խաչաձեւ կամ խոտանակի փակցուած, «Կը սիրէք զիս»: Նոյն տեղը, զլիսիվայր, «Մի զրեր ինձի նորէն»: Նոյն տեղը, ծուռ, «Գրէ՛ շուտով»:

Պահարանին աջ կողմի վարփ անկիւնը՝ շխատկ փակցուած, «Չեր սէրը երջանիկ կընէ զիս»:

Պահարանին ձախ կողմի անկիւնը և վերը՝ ուղիղ զհաեղուած, «Կը սիրեմ զքեզ»:

Նոյն տեղը՝ խոտոր, «Իմ սիրսս ուրիշնն է»:

Նոյն տեղը՝ զլիսիվայր, «Երջանիկ օր, սիրելիս»:

Պահարանին ձախ կողմի վարփ անկիւնը՝ ուղիղ՝ «Հաւատարմութիւնը պիտի վարձատրուի»:

Նոյն տեղը՝ խոտոր, «Վիշտիս մէջ առանձին եմ, մի՛ թողուր զիս»:

Նոյն՝ զլիսիվայր, «Շատ բաներու հանդուրժեցիր»:

Եթէ դրոշմաթուղթը հասցէին անուան կարգը՝ շիտակ դրուած է, կը նշանակէ «Բնդունէ՛ սէրս»:

Նոյն դիրքին մէջ՝ խոտոր, «Կըզձամ զքեզ տեսնել»:

Նոյն դիրքին մէջ՝ զլիսիվայր, «Եշանուած եմ...»:

ԶԳՈՒԵԼԻ ՄԻՋԱՏՆԵՐ

I. Ա Խ

Իր խայթուածքը աւելի ցառագին է՝ քան թէ անոր յաջորդող գերբուրտուքը։ Իր խոզովակային լեզուին երկու դին սղոցաձեւ ու բարակ մէյմէկ կղակ ունի։ Տերնին բոլոր մասերը ծծելու յարմարող ձեւ մը ունին։ Լուն ափեղցիւեղ չի ծծեր, մաքուր արիւն կ'ուզէ։ Կ'ընարէ մարմինի մը ամէնէն փափուկ մասերը, և երբ գտնայ՝ ուրախութենէն կը ցատկատէ։ Իրրեմնալ իր սրդոցներուն սայրերը կոտրելը աշք առնելով՝ կը յարձակի մեր կոչու ու հաստ մորթին դէմ։ Թաթերը՝ ամուր, երկայն և ցատկելու կատարելապէս ընդունակ են։ 2 հազարորդամէթի երկարութեամբ իրանին չի նայելով։ 1 մէթրէն աւելի սատումներ կինայ ընել։ Հաւկիթները կ'ածէ մութ տեղուանք, մանաւանդ աղտօստ փոխնորդներու մէջ։ Ածած 12 ձերմըկոտիկ ձուիկներէն դուրս կ'ելլան պարափկ ճերմակ որդեհ՝ որոնք իրենց պատեանին մէջ ձեւափոխուելով դուրս կ'ելլան անկէ՝ լու եղած, և 11 օրէն իրենք ալ կ'սկսին հաւկիթ ածել։

II. Ա Խ

Իր անունը բաւական է մարդուս քիթը անհանդիստ ընելու։ Դեղին սատեներով ծածկուած կարմիր կամ բացթուխ մարմինը, առածի կարդ անցած սափակութիւնը, խորամանկութիւնն ու գարշ բոյը դէշ կ'ազդէն մեր ջիգերուն, ծորեկը մարսելով կ'անցունէ և զիշերը որսի կ'սկսի։ Զի վախնար ինքզինք առաստաղէն վար նետելով գալու իր սուր ցուուկը միսել մեր մարմինին մէջ և հոն թողուլ տեսակ մը լորձնային հեղուկ որ շատ բորբոքիչ է։ Փոքր շարժում մը ի'մանալուն պէս կը փախչի թէեւ, չուտով վերագառնապտ համար սակայն։ Մարտի, Մայիսի, Յուլիսի և Սեպտեմբերի մէջ 50 ձուիկ կ'ածէ, և անկէ ետք կը սասակի։ Օդերուն տաքնալուն հետ, 5-6 օրէն ձուիկները կը բացուին և ձաղերը կ'սկսին մասնդ վնասուել։

ԿԵՆԵՐՈՒԽՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

Բ. — Գանգը : Ա. Մահմանյաց՝ Փիլիկովինին
և Սլուշունի Արքաներին:

Մինչեւ 4 տարեկան՝ չոքողա ու շաքար : Մինչեւ 7 ժամավաճառ կ'ըլլան իրենց պաճուճապատանքը հաղուցունելով : 13ին, կ'սպասան յաճախակի այցելութեանը՝ իրենց համատի «քուզէն»ներուն : 17ին, անսանձ կը կը հետեւին սիրոյ բութիք դասրնթացքին՝ ծնողք գաղտուկ : 20ին, կ'երաղեն ինքել վիպական ամուսնութիւնը : 24ին, տարտամօրէն կը տեսնեն իրենց անդրանիկ դաւակը : 35ին, բամբասանքի անձնաստուր կ'ըլլան ու մազկիրնուն մէջ առաջին ձերմակ թելը իյնալու արրամութեամբը կը համակուին : 40ին, կ'ոզբան իրենց գէմքին տարածամբ խորշամներուն վրայ : 50ին, կը վերցիչին անցեալը : 60ին, միակ զրազումնին է հոգ տանիկ իրենց թռուներուն : 70ին, ազօթքին կապուելով՝ կը խորհին հանդերձեալ կեանքը : Տրքալ, արքարքալ :

ԱՅՐԵՐՈՒԽՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

4 տարու թէեւ շաքարն է մամուռնին, բայց ճաշակածնին է . . . շաքարի եղէք (չէքէր չըպուխի) : Մինչեւ 7, մորակ կը շաշեցունեն փայտէ ձիերու գաւակինն ու բռչիկնին արածել կը տանին : 13ին, պոռոս «Փիօնկ» փողկապ, պշբանք, ու կը սիրեն յաճախ տօնազգեհսափիլ : 17ին, կը գանձեն դպրոցի ուկնզօծ վկայականը և կը վըճարեն սիրային տոմսեր՝ հանդիպած աղջիկնուն : 20ին, ծաղկէ ծաղկիկ կը թռչաբն թիթեռնիկի պէս, սիրոյ վըճառական թառ մը առանց որոշելու : 24ին, գործի ասպարէզն են արդէն, բայց գժուար չէ իրենց գրապանէն հանել դեղագիր կամ դեղահատի տուփիր : 35ին, հոսում խելօք արեանց՝ իրենց երակներէն ներս, և կնքում՝ միջնորդական սակարկուած ամուսնութեան մը : 40ին, կ'սկըսին փետակել գորչ թելեր իրենց պեսի մացառութքէն, և յուսահատ՝ ներկին կայանք կուտան : 50ին, խոնջէնք, զործերը կը կաղան և սեւեռեալ մտածումնին կ'ըլլայ զաւակնին յաջորդ կարգել իրենց : 60ին, ձաղատ գանկ, պայոյտ թռուներու հետ, քիչ մըն ալ սաղմոս : 70ին, մեծածաւառ կապոյտ թաշկինակ, քթախոտ, մաղաս, էօնէօ, էօնէօ . . . Ու, վերջակէտը կեանքին :

Դ. — Գանգ՝ Ա. Կոստանդն Գիրշնանց
Մարդանաց, և պիտույքից Շուշնաց
զաներ Մեծի Վարդանաց :

ՅԱՆԳԱԿԱՐ ԲԱՆՔ

Քիչ մը ջուրով շատ հասիլ,
Պուտ մը խելով շատ խօսիլ.
Ասոնք ահա շատ անզամ
Կառքին մեզի ուտ մըսիլ :

◎

Ճանապարհին՝
Հացը բեռ չէ ,
Կեղծաւորին՝
Լացը սեր չէ :

Յաւ կայ կ'անցնի մեզ հակելով ,
Դոնէ մէկդիդ սամնի ծակելով .
Խոկ երբ աղէկ հոգ չի տանիս՝
Հողիդ մարմնեղ ուտ հակելով :

◎

Ունի՞ս բախս ,
Այլո՞րդ ալ կ'ածէ հաւկիր .
Չունի՞ս բախս ,
Հաւերդ կը ծրտն ետիդ :

Մանկուրեան ուսումը
Փորուածէ և խարի վրայ .
Ներուրեան ուսումը
Գրուածէ և սառի վրայ :

◎


Տազ զլուխտ թել մը մազ ,
Դուն զիսցար որ զանզուր է :
Ազւորիկ ես , մ'ըներ նազ ,
Դեմդ ելլողը համբուրէ

◎

Անօրեցա՞ր , բախն իշուն ,
Քիչի՞կ մընալ դուն համբերէ .
Կուզայ գարուն , կուզայ առուն
Քեզի առաս խոս կը բերէ :

Դշ. — Պահը :

Եշ. — Պահը , Ս. Հայոսպետացն Բարսեղ
Առաք , Անջիւնի և Երանեսի .



ԵՐԳԵԼ

(Սկս. 29, Առումանոսի Երգեցողին տօնախամբութեան առիրով)

Երգելը մարդուս ֆիզիքականին վրայ մեծ ազդեցութիւն ունի : Բայց բատ պատշաճի երգելու համար նախ շունչ առնել գիտնալու ենք : Երկու տեսակ շնչառութիւն կայ, կողաշնչոթիւն և թռքաշնչոթիւն : Առաջինը մնձապէս վեառակար է մարդուս, և կ'ըլլայ՝ երբ կողերն ու կործքը տուելով թռքերը վեր կը ձգուին, որով օդին միայն մէջ մասը թռքերուն հասնելով երգը կենդանի ու զեղեցիկ չի հնչեր, այլ մեզմ ու ճնշուն, թռքաշնչոթիւնը սակայն միակ լաւագոյն կերպն է . ասիկա ա՛յն առեն կը կատարուի՝ երբ թռզունք որ թռքերը թոյլ վար կախուին, մարմինը ամփոփուի ու կործքը լայննայ : Առանկով, թռքին արտաքին ու պատիկ խողովակներն անգամ օդով կը լեցուին և չարժումի մէջ կը մտնան : Թռքերուն այսպէս բոլորովին օդով լեցուին է որ առողջութիւն կը պատճառէ : Թռքի զանազան չիւանդութիւններու դարձման, և կործք զօրացունելու միակ միջոց՝ թռքաշնչոթիւնը կայ : Երգեցողներուն կործքը չ'երգեցողներուն կուրծքէն սուելի մեծ կ'ըլլայ, և այս վերջինները ենթակայ կ'ըլլան խռչակադումի :

Մ Տ Ա Ծ Ո Ւ Մ Ն Ե Բ

Պատկերներ կան՝ որ առանց շրջանակի աւելի՝ զեղեցիկ կ'երեւան, թէեւ կան ալ որ զեղեցիկ երեւալու համար շրջանակի կը կարօտին : Եթէ Բնութիւնը չարգիւէր կիներու՝ շրջանակի մէջ անցունել իրենց դէմքերն, այսօր մ'ըստ կիներ մօրուք պիտի ունենային :

Աստենականին համար գլխաւոր չորս տեղ նշանակուած են՝ ուր յաջորդարար պիտի այցելէ ամէն ապլատ անհատ . — Օրրան, Դալրոց, Հրապարակ, Փոս (գերեզման) : Մէկուն մէջ ծիծ կայ, միւսին մէջ՝ ծիծ, վերջնթերին մէջ՝ նեծ, իսկ վերջինին մէջ՝ ցկը . . . :

ՊՈԼԱՌՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«ՃԵՐԵՑԵԿ ՇԱՐԴԻԵ»

1885 յունիս 1 ին կ'սկսի հրատարակութիւն կ. Պօլսոյ մէջ Տիբրան ձիվէլէկեանի արտօնատիրութեամբ հայրատառ և թրքարարբառ այս օրաթերթը, որ շարունակութիւնն է 1877 ին սկսուած «Թէրհնմանի էֆքեարքի», կը շարունակուի ցայսօր երեկոյեան օրաթերթը, խմբագրական մարմինը կազմած ըլլալով հետեւեալ անձերէ. — Արիկ Միւպահեանեան՝ խմբագրապետ (քրոնիկ, ներքին լուրեր և զանազանք), Ասատուր Տ. Մատթէոսեան (քաղ. և խմբագրականք), Յակոբ Վարժապետեան, օգնական: — Գաւառական թղթակցութիւնք և հայ լեզուով յօդուածներ Դ. էջ, ուղեւորական թերթն Բ. էջ, ազգեր Դ. էջ: «ՃԵՐԻԹԵԿ ՇԱՐԴԻԵ» թերակոփսած է 23րդ. տարեցընը:

Բաժանորդագրութիւն. — Պօլսոյ համար տարեկան 140 զր., վեցամուսյ 70, եռամսեայ 40: Գաւառաց համար 150, 80 և 45:

Հասցէ. — Պասը Ալի հաստէսի, թիւ 20,

Մաւալ. — 4 էջ՝ վեցեակ սիւներով. էջի լանք 41 սանթիմ, երկայնք 55 սանթիմ:

«Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Ց Ի Ա Խ Պ Ա Ր »

1884 յունիս 25 ին կ'սկսի հրատարակութիւն կ. Պօլսոյ մէջ այս հայատու և թրքարարբառ թերթը Յովհաննէս Թօվայեանի արտօնատիրութեամբ: Կը շարունակուի ներկայիս մէջ շարաթը 2 անգամ, չորեքշաբթի և շաբաթ օրերը՝ լոկ արտօնատիրով խմբագրութեան ներքեւ, բովանդակելով բացի շարթուան լուրերէ, օսմ. և հայ. լեզուով յօդուածներ, ինչպէս կրօն. բանավէճք, թղթակցութիւնք, անդագրականք, նկարագրականք ևն. Այս կիսաշաբաթթերթը ուկանն է հայ.-հռոմէ. հասարակութեան:

«Մէնմաւոյի Ախատար» թերակոփսած է 24րդ. տարեցընը:

Բաժանորդագրութիւն. — Պօլսոյ համար տարեկան 60 զր., վեցամուսյ 35: Գաւառաց համար 85 և 45: Արտասահման 20 ֆր.: Զեռքէ կը ծախտէ թիւը 30 ֆրիք: Մաւալ. — 4 էջ՝ քառեակ սիւներով. էջի լանք 28: սանթիմ, երկայնք 43 և սանթիմ:

ԽՈՀԱՆՈՑԵՆ ՆԵՐՍ

Տաճիկիններուն

Կամք անկախ պատճառներով, երբեմն կը պատահի որ կերակուր մը՝ եփուած ատեն՝ ձախորդութեանց կ'ենքարեկ զիմքն եփողը։ Նայինք հիմայ քէ ինչ պարագաներու մէջ կը պատահին եղեր անպատճենորիններ, եւ քէ՝ որն' նի են առնց առաջն առնեղու միջոցները։



Ենքադրենի որ դեռ նոր քերուած միսկն պատրասելիք կերակուր միդ — հակառակ ժամերով կրակարամին վրայ եռաղուն՝ — չեփի, մեկ կողմէն ածուխ, միւս կողմէն աշ համբերութիւննիդ պատեղով։


Ճաշի ժամը հասած է։ Հիւրենիդ կ'ապասեն, անուսիննիդ կաճապարք, տպաքը կը ձգան։ Մինչ անդին անողոք միսը կը շարունակէ շամառիլ իր կրտժութենին հրամարելու մասին։ Ինչու որ անպիտան մալյանառը տարիքը առած եւ դան (Ք-Ք) ոչխարի միս է յշեր։

Արդ, մի՛շ ատանկ դժուարին կացութենէ մը զնեզ վրկներու համար կը յանձնարարեմ նետեւեալ ամենադիւրին միջոցը։

Երբ տեսնի որ հաւանական ժամանակը անցած է ու տակաւին միսը չկ եփած, կտր մը հ-՛տ դրէք մէջը եւ եփը շարունակեցիք նորքե։ Շատ շանցած՝ պիտի հասած ըլլաք ձեր նպատակին։

Իսկ երբոր չոր շորիան ըլլայ խաշուելու մէջ յանոսող, — ինչ որ հազուադիպ երեւյր մը չէ, — անհանգիս մի՛ ըլլաք եւ մի՛ նեղանաք ձեր նպարախանառին։ Եփելը փուրացունելու համար մէջը զաւար մը (անշուշ օղիի), ոչ բափեղով եռացուցէ։ Յաջողութիւննիդ անխուսափելի է։

Հապա ինչ ընել, երե անուշադրութեամբ աղը չափազանցուած է կերակուրին։ Ուտե՞լ քէ բափել։ Ժամեց կան որ երկու պարագաներն աշ միանգամայն անկարելի կը դարձունեն։ Եփորելու հարկ յիկայ, ամենայն պարագաներու մէջ մը շ-+տ խառնեցիք, բող եփ մը զայ, եւ աղի կերակուրնիդ բարեխառնուած պիտի տեսնիք խկոյն։





ԱՅԱՀՅԱ ՍՈՒՐԵՆԻ

(ՏՕՄԻՆՈ)

Գրական «Տիգուզե»ի սեռը լաւագոյն մշակողը



Ն Ա Բ Ի Ա Դ

ՏԻԿԻՆ ԱՐԵԳԵԱՆՆ. — Աս ան նշանաւոր Արեգեանին կիմն է, որուն համար ատենօֆ կ'ըսկին ք . . . բայց խնդիր չէ: Էրեւանը մասնաբան վերջ, Տկ. Արեգեանի վարած կեանը արձանի և ամեն զովեսի և ներողամեռութեան: Իր այրիի հազուսներուն մէջ այնին ազնուական դէմք մը, իր բաղուածին մէջ այնին վերապանում և իր ներմակ մազերուն մէջ այնին շնորհ ունի որ ակամայ կ'սխարուի մարդ մերծել անոր շուրջը բառած և խուածները: Երեւոյրքն 50ը անցուկ, խօսուն եւ աղբատախնամ կիմ մըն է, եկեղեցիկ եկեղեցի պը-քրող, բանանաներու աշխարհին մէջ յարգուած փնտուած դէմք մը: Տաճարի մը բակը երեւանադր պէս, ժամերջը կը փուրայ ընդ առաջ եւ պնակները մողական շարժումով մը իրենց ներկայութիւնը կը ցուցարեն բանկային պատուհաններուն առջեւ:

ՏԻԿԻՆ ԱՐԴԱՐԵԱՆՆ. — Արեգեանի աղջիկը, որ երկու տարի յը-ներ մօրը պէս այրի մնաց, կորսնցներով իր ամուսինը, Արքարեան Սոդիկ աղան, բարուածիով, խօսուածիով պատկառելի մարդ շիտակը որ սակայն չէր կրցած, կ'ըսկին, ինքզիմիր սիրցնել իր կնոջը: Այս և պատճառը արդիօֆ որ կրիկ կնիկ որդան կարատէն՝ նոյնին աղ ամնամեռաշխ կեանին մը անցուցին, կիմնը հօրը բողած հարստութենէն օգտու-ղով և ասդին անդին ձամբորդելով պատօրէն, մինչդեռ կրիկը խա-դադուններու կեանըր կ'ընտրէր պահ մը, իր հոգեկան տառապանիր եւ յուսախարութիւնները հոն մոռնադր համար քերիւ:

ԹԱՐԻՖԵԱՆՆ. — Ծնողին մնացած հարստութեան մը վերջին մը-նացորդով եւ եւրոպական հաստատութեան մը մէջ ունեցած պաշտօն-վը պարծենցող երիտասարդ որ ոյնոյ ունի իր վրայ իր յատկութիւն: Մէկրմական շշանակներ սեղծած և ասկայն ինքզիմինին լաւագոյն ըն-կերութիւններու մէջ եւ հարսար սիրաբանոյի համբառ մըն աղ ունի հայ կամանց բով մամաւանին: Իր հազուելու կերպովը, անզամ մը Բա-րիզէն նէքը քերած քրանական կարգ մը երկրիմի բացարութեանց պաշտօնվը կը պատկանի այն երիտասարդներու հազուազիւ դասակար-գին որ smart անունին տակ կը անցուի այլուր:

Գիշեր է . նաւեն վերջ իւհնց ամենօրեայ սալօնին մեջ , դեմ դիմաց մեյսեկ անկիւն նսած են Տին . Արեգեան եւ աղջիկը . վառարանին մեջ հատնելու վրայ եղող կրակին մեղմ տափուրեան տակ : Մայրը եւկրնեն իր յիշատակ մնացած համբխչովք կ'զբունու , իսկ Տին . Աբգարեան ձեռքը զիրք մը ունի դեղնորակ կողմով որուն վրայ իր աշխերը կը յառին երբեմն , կարդալու տրամադրուրեամբ , իր բովք եռուսանիի մը վրայ դրուած լամբարին լոյսովք :

Տին . Արեգեան . — Այս զիշեր նորէն չխօսելու ժամփաք մը կայ վրադ , աղջիկս , ձգէ՛ սա զիրքը ձեռքէդ տեսնեմ :

Տին . Աբգարեան . — (Անտարքեր) թավլո՞ւ խաղաղ կ'ուղես դարձեալ հետո , հա՞ , բնաւ ախորժակ չունիմ , մէ՛ռսի :

Տին . Արեգեան . — Ես ատանկ բան մը չառաշարկեցի քեզի , կ'ուղեմ որ խօսիա , սեղանին վրայ ալ բերանդ չի բացիր , ըսէ՛ , Անժէլին գացի՞ր այսօր :

Տին . Աբգարեան . — Զգէ՛ , Աստուածդ սիրես , այդ կինն ալ սկսաւ խարիել խարիսքել , մօտէլները չեն եկեր տակաւին , սէղօնն ալ կ'անցնի կոր . . .

Տին . Արեգեան . — Խնձի մնայ նէ , աղջիկս , դեռ ատեն մը մի՛ փոխեր հագուելու կերպդ , ամսուը կը խորհիս այդ մասին , դարսնան ալ անցուք . Ես էրկանս համար տարիներով սեւ հաղայ :

Տին . Աբգարեան . — Մե՛ծ զօհողութիւն շխտակը , ես այս վիճակիս մէջ ատանկ բան մը ընելու բնաւ միտք չանիմ :

Տին . Արեգեան . — Եմ ըրածներուս ո՞ր մէկին կը հետեւիս կոր արդէն , դարը փոխուեցաւ հիմա , աղջիկս , մահիլութիւն կայ զործին մէջ , կը հասկնամ . բայց ըսէ , կիւղէլիմ էրիկդ այսքան շուտո՞վ մոռցուելիք մարդ էր . . .

Տին . Աբգարեան . — Վա՞յ , նորէն քարոզի սկսար , մահա , չէ , իրաւ որ անտանելի կ'ըլլաս կոր որ օրի . . . (Մթնեղուրեամբ տեղեն կ'ելլէ , ոսի հարուածով մը կը յարդարէ իր բեր եւ դարձեալ տեղաւորուելով , կ'սկսի շարունակել ընթեցումը):

Տին . Արեգեան . — Եթէ դիանայի որ պիտի նեղանաս , բերանս անդամ չէի բանար , հաւատա՞ . չեմ դիտեր արդէն ի՞նչ է անեցածդ ատենէ մէի վեր , մէրաք մը կայ վրադ , խօսք անզամ չըլլուիր կոր հետո . . .

Տին . Աբգարեան . — Մխալ է կարծիքդ և կը խնդրեմ որ չյանդիմանես զիս . . . մխայն սա կը զարմանամ թէ տմէն անզամ որ մի-

նակ մնանք, կը դարձնես կը դարձնես էրկանս խօսքը կ'ընես.. քո կղ ալ մէրաք մը չէ, այսքան չգտնուելի՞ք մարդ էր Աօղիկ աղօն.. (Զղային խնդուք մը կ'արձակէ):

Տկն. Արեգիեան. — Ես չըսի որ չգտնուելիք մարդ էր, Աստուած լուսաւորէ հոգին.. ան ալ իր պակասութիւնները ունէր, կրնացիր ունեցած զրամովդ աւելի չնորհքով էրիկ մը ունենալ, խըսմէթդ ա'տ է եղեր, հիմա այս խօսքերուն տեղը չէ..

Տկն. Աբգարեան. — Տե՛ղն է, աե՛ղն է, քանի որ սկսար.. ինչո՞ւ կը քաշուիս խօսելէ.. երբ այդ մարդը չի ճանչցած այնքան կազաչէի քիզի որ չսփրած չամռւմնանամ, զիրաս կը խնդայիր. տեսա՞ր հիմա վիճակս, հէ՛մ չսփրեցի այդ մարդը, հէմ ալ չապրեցաւ, ապագաս խորտակեց, լմնցայ ա'լ..

Տկն. Արեգիեան. — Մի՛ յուզուիր, աղջիկս, նիւթէն կը չեղիս կոր.. մեռած մարդու մը վրայ այդքան գէշ չեն խօսիր, մե՛ղք է, Աստուած լուսաւորէ հոգին..

Տկն. Աբգարեան. — Զէ՛, ձգէ՛ որ խօսիմ և բացուիմ.. ջիղերս ուստի հանելէդ վերջ, կ'ուզես որ լուս կինամ, չէ.. անտանելի կ'ըւլայ կոր կեանքս.. զաւակ չունիմ որ միսիմարուիմ, դուն կաս, բայց իրը մայր գո՛ւն ալ ինձի չես հասկնար, ո՞ւր պիտի երթաք վիճակս, չզիսեմ..

Տկն. Արեգիեան. — Ես քեզի բան մը ըսե՞մ.. քու բոլոր այս նեղորտութիւններդ, բարկութիւններդ.. ինչ ե է, չի խօսիմ..

Տկն. Աբգարեան. — Բայց խօսէ՛, խօսէ՛, մամա, ինչո՞ւ կը վարանիս, միտքէդ անցածը չըսե՞ս..

Տկն. Արեգիեան. — Ինչո՞ւ պիտի վարանիմ, Աստուած չընէ.. մայրդ չե՞մ այսօրուան օրս, ամէն բան կրնամ ըսել..

Տկն. Աբգարեան. — (Բուրբոնած) Զըսէ՞ս ուրիմն, ինչո՞ւ կը վախնաս.. ես ալ աղաս կին մըն եմ այսօր և հաճութեամբ կրնամ մըտիկ ընել տալիք գաղտնիքդ..

Տկն. Արեգիեան. — Գաղտնիք չիկայ.. ճշմարտութիւն է, իրականութիւն է ըսելիքս.. շատերը հասցոցին ականջս.. բայց չհաւատացի.. չեմ հաւատար.. մե՛ղք ես, պիտի կործանիս..

Տկն. Աբգարեան. — (Անժի ելլելով յուզումեն) Բաէ՛, կ'ուզեմ որ ըսես, կը պահանջեմ.. ես աղջիկդ չե՞մ այս միջոցիս, այլ աղաս կին մը, ինչպէս բոփ, մարդէ վախ չունիմ..

Տկն. Արեգիեան. — Ռ՝ քիկէ պիտի վախնաս, բայց ամօթ է, աղջիկս, արդէն բան մը չեղած կը բամբասնն.. Աստուած իմ, չէ,

ՀԵ՛.. ըլլալիք բան չէ՛.. պիտի արդիլեմ որ ագ տղան չիդայ ալ
մեր տունը.. գայթակղութիւն պիտի ըլլայ վերջապէս...

Տկն. Արգարեան. — Վայ, թարիֆեանին համար ես.. այդ
տղուն համա՞ր է ըսածդ.. է՛ս, այս զարմանալի բան է, թօնափ
բան է.. իրա՞ւ ես, մամա... (Զզային բահիան մը եւս կ'առձակէ):

Տկն. Արեգեան. — Ես տեղնի տեղօք դիտեմ, անուշիկս...
պարապ տեղը ինքղինքդ մի՛ չարչարեր, մնդք ես, քու մայրդ եմ
վերջապէս, կրնաս խոստովանիլ, մի՛ քաշուիր..

Տկն. Արգարեան. — Զգէ՛, մամա, ձգէ՛.. մի՛ ստիպեր որ բա-
նամ բերանս.. ա՛լ կ'օգտէ.. ես խոստովանելու աստիճան դաղա-
նիք մը, մնդք մը չունիմ բնաւ.. ամէն բան դիտես զբեթէ.. եթէ
չէիր ուզեր, առաջուց կրնայիր արդելք դնել..

Տկն. Արեգեան. — Վայ, ես գիտէի, զի՞ս ալ կը զբարտես
հիմա.. ե՞րբ ըսիր ինծի որ թարիֆեանը աչք ունի քեղի, կամ թէ
դուն կը սիրես զինքը...

Տկն. Արգարեան. — Այո՛, պէտք էիր դիտնալ, գուշակել թէ
կրնամ սիրել զայն.. այնչափ ատեն երես տուինք իշեն.. ազատ
համարձակ քուռ ըրառ հետս.. չօճուխ չե՞մ եա վերջապէս.. ա՛խ,
մամա, մինակ ուրիշ կիներուն ըրածները աչքիդ չեն երեւնար կոր..

Տկն. Արեգեան. — Ուրիշներուն ըրածը դուն ալ զիտես և կ'ա-
մօջես.. դուն քու մօրդ նայէ, հերիք է որ ես պատիւռ պահեր
եմ, քու հայրդ մնծ բա՞ն մը կը կարծես արդեօք, սանկ մարդ մըն
ալ ան էր իշտէ.. հասկցա՞ր, ինքինքի՛դ եկուր.. նայէ որ քու
պատիւդ ալ չի լզրմես պարապ տեղը...

Տկն. Արգարեան. — Կը խնդրեմ որ դադիրեցնենք վիճարանու-
թիւնը.. լեզուիս տակ շատ մը խօսքեր կան պահուած.. մի՛ ստի-
պեր որ զանոնք արտասանեմ քու առջիդ..

Տկն. Արեգեան. — Ինչպէս.. արդեօք զի՞ս ալ.. մա՞յրդ ալ
զրաբարտելու չափ յառաջ պիտի երթաս, հա՞,, անգութ զաւակ...

Տկն. Արգարեան. — Եթէ կ'ուզես որ ասրիֆիդ ինայեմ, մի՛
ստիպեր զիս որ խօսիմ..

Տկն. Արեգեան. — Խօսէ՛, խօսէ՛, տեսնենք ի՞նչ կարող ես ը-
սել իմ մասիս.. իմ քաշածներս մէկ Աստուած դիտէ... .

Տկն. Արգարեան. — Ինչ որ զիտեմ, այն պիտի ըսկմ...

Տկն. Արեգեան. — Բայ, մի՛ քաշուիր, քու հայրդ էրկընէդ
շատ աւելի խիստ, կարծը հոգի, խենդ մարդ մըն էր.. դուն ի՞նչ
տեսած ես որ, խեղճ աղջիկ.. հարուստ է տէյի առինք.. վայ

գլխուս մէջը ըլլայ.. ի՞նչ կիսողէլիս մարդիկ ողեցին զիս ժամանակին, ճակատագիրս այս է հղեր...

Տկն. Աբգարեան. — Այս', այսինչին, այնինչին հետ անցուցած առեններդ մոռցեր ես հրմա.. քիչ մը քիչ չես խօսուած, ձգէ'..

Տկն. Արեգեան. — Զրաբարտութիւն չեմ ուզեր ես.. իմ խիզճանանդարս է.. այդ ըստներդ չեն յուզեր զիս, չեմ վիրաւորուիր, ես.. ես...

Տկն. Աբգարեան. — Ինչու ուրեմն կը զրաբարտես աղջիկդ որ քեզի պէս անմեղ է, ինչու...

Տկն. Արեգեան. — Ատիկս չեմ զիտեր, կասկածը կը բաւէ, տեսածներու լասծներու կը բաւեն ինձի.. զուն զաղանիք սպահել զիտցող աղջիկներէն չես արդէն..

Տկն. Աբգարեան. — Ե՞ս ուրեմն, քանի որ ատանկ է, գիտցիր որ Թարիփեանը կը սիրէ զիս, բայց զուն ալ ժամանակին Ֆէնիքու սիրեր ես, այս', սիրեր ես, աղէկ զիտեմ, կ'ասպացուցանեմ...

Տկն. Արեգեան. — (Դուզահար) Սուս է, սուս է, զրաբարտութիւն է..

Տկն. Աբգարեան. — Այս', սիրեր ես, հէմ էրկանդ ողջութեանը սիրեր ես, ամրազ աշխարհք զիտէ..

Տկն. Արեգեան. — Լուէ', լուէ', անսպիտան, լիրը աղջիկ..

Տկն. Աբգարեան. — (Հեղիորկն) Ֆէնիքուն վերջն ալ սա.. անունը չեմ յիշեր կոր.. կեցիր.. ը ը ը ը.. վերջապէս ուրիշներու հետ ալ վախիթ անցուցեր ես, մի՛ սրհեր..

Տկն. Արեգեան. — (Ինքինին ելած) Սուս, լեզուգ քեզի՛ քաշէ, Ասուուծմէ՛ գանաս, մնացնե՞ս սիտի ինձի, անսպիտան աղջիկ, անսպիտան աղջիկ..

(Ազնուական կնոջ անվայել շարժումով մը կը ծովի, ոսքին նողարափը կը վերցնէ գետնեն, զայն աղջկանը զիլուն նետերու համար, երբ յանկարծ հիւր մը ծանուցանող զանգակը կը ննչէ ուժգործն: Մէկ վայրկեան շանցած, ներս կը մնէ Թարիփեան, անշարբեր ու անալլայլ, բարեւելով երկու տիկինները, ուռնի իրենց նախկին տեղերը գրաւած են դարձեալ, իրենց յուզումեն ու բարկութենեն վայրկենաբար բօրափուած):

Թարիփեան. — Պահառառ, Մէտում.. (կը ծեմծեմի)

Տկն. Արեգեան. — Բարփ' եկար, մօտեցիր, կը ներես որ տոքի չելլամ, ծունկս բռնուած է գարձեալ այս զիշեր..

Տկն. Աբգարեան . — Պօնսուաս , մօնչէս , սէ պիէն ակրէասլլ ար վու վուաս .

Թարիթեան . — Մէրսի , ինչպէս էք , աղէ՞կ էք . . . այս զիշեր , ճաշի , ձիշդ գէմերնիդ էի , Մաթուսեաններուն տանը , քիչ մը կանուխ մեկնեցայ , զձեզ դռնէ կէս ժամ մը վայելելու համար . . .

Տկն. Արեգեան . — Շաստ ազէկ ըրիր , դուն օտարական չես համարուիր , խանուէ մըն ալ կ'առնե՞ս մեզի հետ , իմ ալ սիրոս կը քաշէ կոր . . .

Տկն. Աբգարեան . — (Հրամանը հաղորդելէ վերջ ծառային) Այս՝ , ազէկ մտածեց մաման , քուներնիս կը տանի քիչ մը . . .

Թարիթեան . — Բսել է . տիկին , քուներնիդ եկած էր և ես արդելք եղայ ձեզի . . .

Տկն. Արեգեան . — Բնդհակառակը , երկու քնուս ալ քունը վախաւ այս զիշեր , մար ւ'աղջիկ առինք տուինք իրաբու . . .

Թարիթեան . — Տէր ողորմեա՞ . . .

Տկն. Աբգարեան . — Մօրս ջիղերը բռնած է նորէն այս զիշեր . . . որիշ բան մը չի կայ . . .

Տկն. Արեգեան . — (Համարձակօրէն) Այս՝ , այս՝ , և պատճառը բոլոր դուն ես , միուսի թարիֆեան . . .

Թարիթեան . — (Նփորած) Տէր ողորմեա՞ . . .

Տկն. Աբգարեան . — Ականջ մի՛ կախեր , բարեկամ , կատակ կ'ընէ կոր հետզ . . .

Տկն. Արեգեան . — Զէ՛ , կատակ չէ՛ ըրածո , սիրելիս , շուտ շուտ մեր տունը գալդ բամբասանքի , զրագարսութեան տեզի ողւած է . . .

Թարիթեան . — (Նոյն շեւտով) Տէր ողորմեա՞ , տէր ողորմեա՞ . . .

Տկն. Աբգարեան . — Կ'ազաշեմ որ չի շարունակես , մայր , գայթակղութեան տեզի պիտի տաս վերջապէս , ամօթ է . . .

Թարիթեան . — Բայց ինչ է եղածը որ , Տիկին , արդեօք զօնը բուօնէ՞թը կ'ընեմ կոր զձեզ . արդեօք . . .

Տկն. Արեգեան . — Բսածներէդ հիշ մէկը չէ՛ , պարզապէս յանցանք աղջկանս է , ըրածը չգիտեր կոր . . .

Տկն. Աբգարեան . — Հիմա ալ զիս աթթագէ ըրաւ , մօնչէս , եթէ կրնաս մեկնէ՛ այս զիշեր կանուխէն , ուրիշ օր կը խօսինք . . .

Տկն. Արեգեան . — Զէ՛ , չէ՛ , խանլէ պիտի խմննք . . . ըսելիք ունիմ , նստէ՛ . . .

Տկն. Աբգարեան . — Մայր . . .

Տկն. Արեգեան .— Բաելիքոս սա է որ, ընտառը ըսկմ . . վերջաւագէս . .

Տկն. Աբգարեան .— (Աւելի խիս) Մայր . . .

Տկն. Արեգեան .— Դիմես որ աղջիկս մինակ է հիմա . . կէնճ կնիկ է . . աղւոր կնիկ է . . վերջապէս . .

Թարիթեան .— Տէր ողորմնա՞ . . .

Տկն. Աբգարեան .— Մայր, հիմա պիտի պօռամ . . լուէ՞ . .

Տկն. Արեգեան .— (Առանց վարսնման) Մենք ալ ժամանակին ձահիւ էինք, բայց մեր պատիւը պահած ենք ամէն տեսակէտով, հիմա ժամանակներն ալ զէցան, ամէն մարդ բամբասելու, զըրպարսելու փափաք մը ունի . . լեզուն ուկոր չունի կ'ըսին, բայց վերջապէս . .

Թարիթեան .— Զեմ հասկնար կոր, Տիկին, ներեցէք որ հարցընեմ . .

Տկն. Աբգարեան .— Ի՞նչ հեռուն կ'երթառ կոր, բարեկամ, կեշիր որ ևս ըսեմ եղածը . . .

Տկն. Արեգեան .— Զէ՞, մի՛ ըսեր, կեցիր . .

Տկն. Աբգարեան .— Այո՛, իրը թէ ես քեզի կը սիրեմ եղեր, երեւակայէ՛, ըլլալի՛ք բան է . . .

Թարիթեան .— (Երկինքին ինկածի պէս) Տէր ողորմնա՞ , տէր ողորմնեա՞ . . .

Տկն. Արեգեան .— Այո՛, Տէր ողորմնա, ըսողներ, տեսնողներ կան . . ձեր ըրածը ձահիլութիւն է, խենդութիւն է . . տանս պատիւը պիտի լզրճէք . . ամօթ է . .

Տկն. Աբգարեան .— Լուէ՛, մայր, կ'աղաչեմ, ժամանակը չէ՞ այս խօսքերուն . . .

Տկն. Արեգեան .— Ի՞նչ ըսել է, ա՛լ չեմ կրնար համբերել . . (Թարիթեանին) աղաս, ի՞նչ կ'ընես ըրէ՛, մոռցի՛ր աղջիկս, քեզի ալ մեղք է, կարգուելիք աղայ ես . . .

Տկն. Աբգարեան .— Խենդեցա՞ր մայրիկ, կ'ուզե՞ս որ պօռամ, ամէն բան աչքս առնեմ . . ի՞նչ ըսել կ'ուզես կոր վերջապէս, նպատակը ի՞նչ է . .

Թարիթեան .— Հանդարտեցէք, Տիկին, կ'աղաչեմ, մի՛ պատասխանէք ձեր մօր ըսածներուն . . . (Գէալ ի դուռը կը յառաջանայ զիստերը առնելու մօօֆ) :


Տկն. Աբգարեան .— Զէ՞, չէ՞, հանդուրժելիք բան չէ այս, այսքան համարձակութիւն, խօսելու կերպ մը կայ վերջապէս, ամօթ է այս, ամօթ է . . .

Տկն. Արեգեան . — Ե՛ս, հասպա ի՞նչ կ'ուզես որ ըսեմ... թող
տամ որ ուզածնիդ ընէք : ՀԵ՛, չսփառի շարունակես այս կեանքդ,
կ'արգիլեմ . . կ'անիծեմ . . չսփառի սիրես այս մարդը, հասկցա՞ր . .
(Բարօք աղջկանը վրայ խոյանալու ձեւ մը կ'ընէ):

Տկն. Աբգարեան . — (Խննիրմէ ելած, խենդի պէս) Չսփառի սի-
րեմ մը, Ե՛ս ուրեմն, չէ՛, սփառի սիրեմ, կը սիրեմ, կը սիրեմ . . . (Եւ
դեռ Թարիմեան բոլորովին չինուացած, Տիկին Աբգարեան արհա-
մարհելով իր մայրը, անայլայլ, կիսաշխարհիկ կնոջ մը ճարպիկու-
րեանք, կը ցատկէ տեղին եւ կ'երբայ նետուիլ Թարիմեանի թեւե-
րուն մէջ, երբ Տիկին Արեգեան, կեցած տեղը արձանացած, իբր քէ
եւազի մը մէջ, ձեռները գալարած իրարու, զարմացումով կը դի-
մուլ աղարսուած իր պատիւին մահացումը՝ աղջկանը ձեռնին
մէջ):

7 Ապրիլ 1906

ԲԵՐԱ



ՀՈԿՏԵՄԲԵՐ



Դեղի ու բոյրի բոլոր ժիշերու
Վըրան դրուելիք Թիթէթներ ոռո՞ւ
Պիտի ժինել տաք : — Տէր - Ներսէսեանի՛ն,
Ուզէս զի ամէ՛ն տեսնողներ հաւնին . . . :





ՀՈՒՏԵՄԲԵՐ = 31 ՕՐ = ԹԻՇՐԻՆԻ ԷՎԱԼԻ



Հ-Ե-Դ-Շ-Ք-Ե- անունը կուգայ է։ Octo բառէն՝ որ կը նշանակէ «ունը»։ Այս ամիսը ՏՐԿ-Ն էր Հւելիմ, Տարւոյն, վասն զի տարեգրութը առաջ Մ-Ռ-Ե-Ն կը հաշում էր։



Տարւոյն տաներորդ ամիսն է Հոկտեմբերը՝ մեր գործածած Յուլիան տոմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Գրիգորեան տոմարի հաշուով։ Հոկտեմբերը 13 օր կանուխ կ'սկսի մերինէն։



Տերեւաթափ։ Շեմարանները լիք են ո՛չ բնութեան պարզեւած բարիքներով, կը յօտեն տանձի եւ խնձորի ծառերը։ Արմեք սերմաններու համար, այս ամսուան մէջ ևեղացող անձննեներէն վեց է որ եւերազորդը կը պատրաստէ հերկելու գործողութեան։ Գրէնէ ամէն ծառ իր պատղներէն կը մնրէսնայ։



Հոկտեմբերի խորհրդանիշ պատկերն է՝ Կ-Շ-Ք-Ը (Scorpiοn, αρτէայ)՝ որ զողիակոսի ՏՐԿ- կենդանակերպն է։ Հին ասենի պատկերնանները կը ներկայացունենին զայն որուրդի մը կերպարանքով, ոսքին տակ նապատակ մը, եւ Թոջուններ՝ զըլիուն վերեւ, ժամանուակալիցներու օրով, պասկրած է ան կաղնիի Տերեւներով, շիկակարմիր զգիստներ հապած, վասն զի այս ամսուն՝ տաղաւթներու կանանչութիւնը կ'սկսի կարմռորակ զօյն մը առնել։



Մեր նախնիք ՍԱՀՄԻ կրչած են Հոկտեմբեր ամիսը, որ է՝ Աշուն եղանակին երեակ ամիսներէն միջննը, Զեերը փոփոխական եւ խառնակ վիճակ մը կ'առնեն եւ բօդր պարտիզաններուն օնքը եղող «Դասըմ»ը այս ամսուան 26ին է որ կը զիսպի։ — 1870ական Թուականին սկիզբները Թէեւ փործ մը եղաւ Հ-Ե-Շ-Ք-Ե- օսար անունը փոխանակներու Թ-Ռ-Ե-Ն նոր յորջորջամիք, — իբր համառօսութիւն «Թառամութեան ամիսոի», — բայց ընդունելութիւն չի գտաւ։

ՏԱՐՐԵՐՈՒԹԵԱՆՑ ՓՆՏՈՏՈՒՔ

Ի՞նչ տարրերութիւն կայ արտի մը և էշու մը միջեւ :
— Արտին աղը կուտան՝ գարփ ստանալու համար,
էշուն գարփ կուտան՝ աղը ստանալու համար :

Ի՞նչ տարրերութիւն կայ ձիւնազնտակի մը և սուտի
մը միջեւ :

— Ո՞չ մէկ տարրերութիւն կայ, վասն զի երկուքն
ալ զլտորելո՛վ է որ կը մնձնան :

Ի՞նչ տարրերութիւն կայ ժամացոյցի մը և խելանի
ու միանգամայն զեղանի կոտղ մը միջեւ :

— Ժամացոյցը ժամը կը յիշեցունէ ձեզի, մինչդեռ
խելանի ու զեղանի կին մը ժամը մոռցունել կուտայ :

Ի՞նչ տարրերութիւն կայ զերձակի մը և գողի մը
միջեւ :

— Առաջինը կը հագուեցունէ, իսկ վերջինը կը հան-
ուեցունէ զձեզ :

Ի՞նչ տարրերութիւն կայ ծիծեռնակներուն և ինչ
ինչ բարեկամներու միջեւ :

— Զիկայ, որովհետեւ երկու քնին ալ զեղեցիկ օդերը
անցնելուն պէս խոյս կուտան :

Ի՞նչ տարրերութիւն կայ փաստաբանին, ծոյլին և
կարագին միջեւ :

— Առաջինը կը տարածուի իր յաճախորդին վրայ,
երկրորդը՝ իր անկողնին վրայ, իսկ վերջինը՝ հացին վրայ :

Ի՞նչ տարրերութիւն կայ ծաղիկ (fleur)ին և ծաղիկ
(variole)ին միջեւ :

— Մին զեղեցկութիւն կը բերէ, միւսը զեղեցկու-
թիւն կը տանի :

Բչ. — Ա. Գառագետիկ, և կնոջն թէու,
Դարձելուն և երկուուց ուրիշուն, և կուսա-
նոյն երժննեաց և նեկութիւն,

Բչ. — Ա. Խոստուկուկ, և կնոջն թէու,
Վիշտանց և երկուուց ուրիշուն, և կուսա-
նոյն երժննեաց և նեկութիւն,

ԿԱՐԴԱՑԵՔ

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻՈՒՄ



ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆՆ. — Հիւրասորան մը երբ մտնէք,
որէտք է խոնարհութիւն ընել մանկամարդ կիներու և
աղջկանց։ Փողոցի մէջ ներելի չէ ասիկա։ զիսու հա-
կումով փոքրիկ բարեւ մը բառական է։ Խոնարհելով
բարեւելով ներելի է նաև թատրոնի օթեակներու մէջ։

ԵԵԶՈՒ. — Կենցաղագիտութեան դէմ՝ մեզանցում
կը նկատուի՝ երբ օսար լեզուայ տեսակցիք երբորդի մը
ներկայութեան, որ անզիտակ է այդ լեզուին. Իսկ երբ
հիւրը առընթեր ազգէ ըլլաց, պէտք է իր զիտցած լեզ-
ումիր խօսիք հնար:

ԵՐԳ. — Տղեղ արարք մըն է ազակել տալ որպէս
զի երգէք որանի մը մէջ, երբ առանկ հրաւէք մը կըն-
դունիք: Նոյնքան տղեղ է և անհաճյ՝ հարկովրել ու-
րիշները որ ձեր երգելը լսեն, երբ այդ մասին փափաք
մը չէ յայտնուած: Ըստրած երգերնիդ համապատասխա-
նելու է պարագային, քիչ շատ ալ ունենդիրներուն ճա-
շակին:

Գ-ԱՀԱՐԵԴԻՆ. — Դեսատի աղջիկները ակտոնցնին երբէք աղամանող չեն կրեր. կրնան սակայն մանեակի մը կոմ յուշապակ (պուշ)ի մը վրայ աղամանդներ գործածել. Հարսը պսակի արարողութեան միջոցն չի գործածեր. և պասիկն վերջը միայն, երբ հացկերոյիթ կոմ պարահանդէս տեղի ունենայ՝ կը կրէ զանոնք:

ՄԱՏՏԵՒ. — Զախ ձեռքին մատնեմատը կ'անցունին
այլանփ մատնին և երբէք չեն հաներ։ Ամէն մատի վր-
բայ մատնի լրադները գուենիկ մնածամտութիւն մը ցոյց
կուտան։ Այրերը միայն մէկ մատնի պարտին կրել։
Հարսնիքի առթիւ, երիսասարդին նուիրած մատնին՝
օրիորդը պէտք է ձախ ձեռքին մատնեմատը կրէ։

ՍԱՆԴՈՒԽ. — Երբ այս մը և կին մը մէկտեղ սանդուխէ մը վեր կ'ելլան, էրիկմարդը պէտք է որ տառջքէն քառէ։ Սանդուխէն վար իջնելուն, կինն է որ առաջքէն կ'երթայ և ացր կը հետեւի անոր։



לְוַיִּזְבֹּחַ שָׂמֵחַ וְלְבָרֶךְ בָּרֶךְ — *עֲלֵיכֶם כְּבָשָׂן*



ԹՐՈՒԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՏԱԿՐԵԲ

Դասարանը, «բաժանում»ի դասին :

— Դրսլանս 5 զրշ . ունիմ, ենթաղրենք որ զայն կորսնցոցի . ըսէք տեսնեմ, ի՞նչ կը մնայ գրալանս :

(Աշակերտա մը) — Ծա՛կ մը, միւսիւ, պատասխանին ձեւովք, զեռօ 0 :



Դասարանը, «բաժանում»ի դասին :

— Տղաք, ենթաղրենք որ հոս կառո մը միս կայ . երբոր զայն դանակով մը երկուքի բաժնեմ, ի՞նչ կ'ունենանք . . .

(Աշակերտք միաբերան) — Կէսե՛ք :

— Եթէ կառոները նորէն երկուքի բաժնեմ . . .

— Քառորդնե՛ք :

— Եթէ նորէն մէ հենոյնը ընեմ . . .

(Աշակերտաներէն կէսը) — Մէկ ութերորդնե՛ք :

— Եթէ չարունակեմ միեւնոյն եղանակով . . .

(Քանի մը աշակերտ) — Մէկ տասնըվեցերորդնե՛ք :

— Լաւ . այդ կառոները անգամ մըն ալ երկուքի եթէ բաժնենք, ի՞նչ կ'ունենանք . . .

Մեռելական լուսթիւն՝ ամբողջ դասարանին մէջ . Շատ չափած չարածձի մը, մատը վեր առած .
= Խըյմա . . .



Դասարանը, նորէն թուարանութեան դասին :

— Մէկ օրը քանի՞ ժամ է :

— Քանը՞ի՞նգ, միւսիւ :

— Սխա՞լ :

— Ի՞նչպէս սխալ . հասա անցեալ օր կըսէիք թէ օրերը ժամ մը աւելի երկնցան . . .



«Կոտորակ»ի դասին :

— Զորս հատ 9 թուանչան ունիմ (9999). Ի՞նչպէս չարեմ որ 100 կարգացուի :

= Սա՞պէս . 99 :

q h t h t

Հարսնիքի շարամթներու մէջ կը գտնուինք ու Գի-
նին իր պայմանագրական մուտքը կ'ընէ հարսնեկան
հարկերէ ներս։ Զայն խմելէ առաջ, տեսնենք թէ զի-
տութիւնը խնչե՛ր կը խօսի իր մասին։

Դիմին ըմպելի մըն է որ խաղողի խմորումէն կ'ըստացուի . կը բազկանայ ալքոլէ , շաքարային նորմերէ , խնձօրային (malique) , տորիային (tartrique) և քացախային (acétique) թթուներէ , եւազն , նաև գունաւոր նիւթէ մը որ նմանութիւն ունի աղազ (tannin)ի հետ : Արգէս զի զինին խմորումէ վճրջ անուշ համ մը ունենայ , խաղմուզ (ըրբա)էն մաս մը կը շողխացունեն , մինչեւ որ գոյանայ օշարակային թանձրութիւն մը՝ զոր կը խառննեն միւս մասին հետ , խմորուելէ առաջ : «Եփուած զինի» կը կոչուի ասիկա , ինչպէս է Մալական :

Երբեմն զինվն կը պարունակէ նաև բնածխային
թթու (acide carbonique) որ զայն փրփրուտ կ'ընէ . ա-
սիկա տեղի կ'ունենայ՝ երբ խազողին հոյզը ժիշերը քաշ-
ուի , դեռ չի խմարուած :

Ո՞րչափ ողքով պարտնակէ դիմին, ա՞յսափ զրդոիչ
է: Ցքիով և ուրիշ վնասակար նիւթերով ու ներկերով
պատրաստուած գինի ծախող գինեպաններ պղտիկ
թիւ մը չէ՛ որ կազմնն: Աւստի, եթէ կ'ուզէք իմա-
նալ թէ ձեր գնելիքը հարազա՞տ է թէ ոչ, փորձեցէք
հատեւեալը: — Զուրի գաւաթ մը առէք մինչեւ չը ջու-
րավ լեցուն և դիմին ալ լեցուցէք պղտիկ սրուակի մը
մէջ. բերանը գոցեցէք ցուցամատով ու նոյն դիրքով
միացցէք ջուրով լի գաւաթին մէջ. յետոյ կամաց կամաց
մատերնիդ քաշեցէք ջուրը սուզուած շիշն բերնէն: Ե-
թէ սրուակին բան մը չանցնի յասակը, ապացոյց է թէ
դիմին նենդուած է: Դիմին երբ ներկուած, չաքարա-
խան, վերջապէս արուեստական ըլլայ, այդ պարա-
գային՝ սրուակը անզդալաբար պիտի պարզաւի:

ՊՐԱՄՏԱԿԻԹԻՒՆԵՐ

ԴՀ. — Ա. կուսանացին թեկինս , Վահագունց և Պեղակայ :

* Ո՞րն է այն կնոջ անունը՝ զոր ամէն կերպ կրբանանք դարձունել , և սակայն սիշտ կնոջ անուն կը մնայ : — «Աննա» :

* Եւը արեւին մէջ կապեմ նէ ի՞նչ կ'ընէ : — «Շուքը գետինը կը ձգէ :

* Ո՞րն է այն կէսը զոր ամբողջ կը նկատեն : — «Կիւնը , որովհետեւ այրը կ'ըսէ . — Իմ կէսս» :

* Իր վրայ ո՞քան աւելցունենք՝ ա'յնքան կը թեթևենայ : Ի՞նչ է : — «Տախտակ մը՝ որուն վրայ ծակեր կը բանանք» :

* Ո՞վ է այն որ ծովին վրայ կը կենայ՝ առանց թրջելու : — «Արեւը» :

* Վերջ չունեցող ի՞նչ կայ : — «Շրջանակը» :

* Ո՞վ է այն որ ճիտ մը ունի առանց գլուխի , և փոր մը՝ առանց մարմինի : — «Մրտակ մը» :

* Ի՞նչպէս կրնաւ 10էն 10 հանել , և մնացորդը 20 ստանաւ : — «Տար մատներէ ձեռնոցը հանելով» :

* Ո՞վ է այն որ 2 գլուխ , 2 թիւ և 6 ստք ունի : — «Զիւառը մը» :

* Ցորդկին աչքերնիս երր բանանք՝ չենք տեսներ , երր գոցենք՝ կը տեսնենք : Ի՞նչ է : — «Աղջամողթը» :

* Ո՞վ եղաւ ամէնէն մեծ դիմովը : — «Գալիլէոս , որովհետեւ միշտ կը պնդէր թէ աշխարհս կը դառնայ» :

* Մշած եմ սպակով մը , և երր փառիմ՝ ա'յն ատեն կը յարդուիմ : Շանչցա՞ք զիս : — «Այս , զդեսը» :

* Ո՞վ է այն որ զմնզ կը լացունէ՝ զմնքը բղկած ատենիս : — «Սոխը» :

* Ո՞վ է այն՝ զոր երր տնկես , զարնան դուշակ ծառ կ'ըլլայ . խոկ երր շրջես՝ արտիդ պահապան : — «Նուշ՝ Շուն» :

* Մարդուն հանգստութեանք անհայտ թշնամի եմ . շատ սիրահարներ իմ վիճակիս կը նախանձին . մսանդոս արիւնն է և իմ կեռանքս կը գտնեմ բաղկացը մէջ ա'յն անձին որ իմ մեռնիս կ'ուղէ : Ո՞վ եմ : — «Լու» (ըիրէ) :

ԲԱԶԿԵՐԱԿ

(Պանդայկոնի Բժիշկին Տօնախմբութեան Առիրով)

Բաղկերակ ըստելով կ'իմանանք ամբողջ շնչերակացին դրութեան արուած լայնման շարժումը՝ արեան յորդմամբ, զոր սրտի անձնիւր կծկում կը մացունէ հան։ Այս լայնումը ծաւալում (diastole) անուամբ կը ճանչցուի և իրեն կը յաջրդէ կծկումը (systole), որ տաքէ բան չէ բայց և թէ յինքն վերադարձը անօթին։

Պարզ բացառաբութեամբ , բազկերակի՞ն բազկային շնչերակներու զարկն է : Զայն քնննելու համար , աջ ձեռքերնուղ մէջտեղի երեք մասները զրէք ըթամափն կողմի դաստակին վրայ . քիչ մը չօշափիելէ վերջ պիտի զգաք բազկերակին զարկերը : Պէտք է մասներնիդ այն պէս մը դնել որ զարկն իմանաք ձեր երեք մասներուն ալ ծայրը :

Բագկերակի զննումէն շատ կարեւոր յայտարարութիւններ քաղաքած են : Եթէ անհատ մը կատարեալ առողջ ըլլայ, պէտք է համբենք 140—180 զարկ 1 վայրկեանի մէջ՝ նորածին մասնան վրայ . 125—130՝ քանի մը ամսու տգու վրայ, 100—110՝ երկրորդ տարին : Այս թիւը հետզետէ նուազելով տարիներու աճմամբ, 15 տարութիւր 80 կ'իջնայ և չափահաներունը՝ 70 : Կանանց զարկին համբանքք մերինէն շատ է : Այս թիւը կ'աւել-նայ, երբ բուռն մարմնամարզ մը ընենք, ոսասոփկ յուզուինք, իսո՞ւ շատ տաք տեղ մը նստինք . իսկ ճաշէն վերջ՝ աւելի շատ : — Հիւանդութիւնները փոփոխում յառաջ կը բերեն զարկին յաձախութեանն ու կերպին վրայ : Անարիխութեան, նուազման, սիրտխառնըւոքքի, անմարտողութեան ու մարտողութեան առեն զարկը նըւազ արագ կ'ըլլայ, նոյնոգէս ինչ ինչ դեղերու ազդեցութեան տակ՝ հազիւ թէ զգալի կ'ըլլայ : Տեսդի ատեն՝ արագ, ուժգին և անկրանն է : Չափահասի մը զարկը 100ը կ'անցնի անդի պահանը : Մըսի հիւանդութիւններ կ'անկանանեն զարկը :

Զարկը ճշդիւ համբեկու համար՝ անհրաժեշտ է երկ-վայրկեան ցուցունող ժամացոյց մը։

ՏՊՊ. ԱՄՐՈՒՆՎԱԿԱՆ ԽԱՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ ԲԱՌԴԻՐԲԸ

Աղքատ, — Այս որ զբանին հետ քէն ըրած է, և, վոխադարձարար:

Աղօրք. — Հագիկին շնչառթթիւնը :

Ապահնում. — Մահաման յետաձդումը :

Առողջութիւնն. — Երջանիկ պիճակ, որ սակայն միւս կողմէ ասերջանիկ կ'ընէ բժիշկներն ու դեկագործները,

Bassof. — Prat. n. 639 contre-basse.

Դումես. — Բաղաքակիրթ ստախօսութիւն :

Դրագես. — Միտքի մնանդին խոհարար :

Դամբանական. — Թուում բարեմանութեանց՝ զորս
Հանգուցեալը «պարս էք ունենայ»:

Դագաղ. — Անդենական փոխազրող անանիւ կառք,
երկոտանի անդրսովարով :

Դափնի. — Հին ասեն Տաղանդը գիտէր անոր յար-
զը, հմա... շամփարին անցուած թրածուկը ճաշակող-
ները:

Եկեղեցի. — Աստուծոյ Տռնոր և կուկրին Կրտսակոչ։

Huslåurnir. — Þáttanáðarþín þurr.

Համբոյր. — Կանխավճարը Վայելքին, . . . «քէզապլը» սակագին:

Յիշոց. — Դժոխքին քնարերգությունը :

Ծայար. — Երբ տղաք ունենան՝ կ'ըլլան «բախտառ» , երբ մեծերը ունենան՝ կ'ըլլան «ախտառ» :

Պատաճ. — Համագոյն «առմինօ»նիս՝ Մահուան պարսկանդէսին :

Սիրում. — «Դեղէցիկ»ին զրկին, և «Ազուր»ին
մասսամբ :

ԲՈՒԱԱԿԵՐՈՒԹԻՒՆ

(15 Հոկտ., 7 Խուսանարակաց Տօնախմբութեամբ Առիրով)

Բուսակերութիւնը (Végétarisme) կանոն մըն է սրբնդառառութեան՝ ուրկէ վտարուած ևն գանաղան մսեղէններ իրենց սարօքը, և կինդանական ծագում ունեցող ամէն արտադրութիւն։ Բուսակերութիւնը, — որ Պիթագորեան դրութիւն ալ կը կոչուի՝ յոյն մաժ խմատասէրին անսաւամբը, — վերջերս Թրանսա՛ Պօնֆուայի կողմէ թէեւ վերանաստառուած։ շատ հին առենուան բան է սակայն։ Իրրեւ փիլիսոփայական վարդապետութիւն մը, Հնդկաստանի պրանմանական ժաղովուրդը կը գործադրէր զայն, վանականներ՝ իրրեւ ասպաշխարանք, աղքատ գասամիարգը՝ առ հարկի, (ինչպէս ձարանի ներսերը բնակողները), ուրիշներ ալ՝ իրենց ճաշակին բերմամբ։ Այս վերջիններուն քոյլ վնասուելու է մանաւանդ հարազատ ռուսակերութիւնը, որ, իրը շատ ազգու ախտարոյժ միջոց, զրուատուած է Թրանսայի մէջ։ Մոռէլի և Հիւշանի հետազօտութեանց հետեւանոք։

Մարդ ի բնէ ո՛չ խոսանարակ է, ո՛չ ալ պատղակեր։ այս բանս կ'ասլացուցաննեն ասումնային զրութիւնը, ստամոքսի գեղձերուն զարգացումը և աղեաց քիչ երկարութիւնը։ Այսպէս, միմիայն բուսակերութիւնը կը պատճառէ խանճականթիւններ՝ որ արդիւնք ևն բուսական անունդներու տկար մարտականութեան և անոնց մեծաքանակ կղկղանքին։ Բաց ասոտի, բուսեղէնք նըւազ հարսւաստ ևն աղօթի, փոսփորի պէս կազմին նիւթերայ, քան թէ մաեղէնք։ Այս անպատճենութիւններէն կարելի է առաւելութիւններ ձեռք բերել՝ եթէ բուսեղէն անունդներու միացունենք կաթը, հաւկիթն ու կարագը, զորս արդէն կը թայլատրէ բուսակերութիւնը։ Լոկ մաեղէնի յարիլը պատճառ կ'ըլլայ չղային գերագրրգառութեան և լեարդի ու երիկամանց յոդնելուն։ մինչ բուսեղէնք թոյն նուաղ արտադրելնուն՝ կ'ամոքին սիրաը, լեարդն ու երիկամունքը, և ևն միզարեր։ Ուստի, բուսակերութեան պէտք է յարին երիկամնաստապէ (պէսոպէք), սրտախտէ, յօդացաւէ, սպիտակամիզդութեանէ (album.), լիրգատապէ (գարա ճիեր) ևն, տառապողներն ու պնդութիւն ունեցողները։

Դ. — Ս. Գրուկ Արտակարգ կց դիւն, Թաթուկ, Քարշի, Թուշի, Անու, կ առջապահույթ որ լինական գուծեալուց։

Դ. — Ս. սուրբ Անդրեաց Անանիա, Շահնշահ, Շահնշահ, Երանց, Բանանց, Փիլիպոսի, Յանուաննեա, Հայուաննեա, Երանց, և Արքանց։

ՃԱԾԱԿ ՊՐՄԿ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

U. S. 14

Զիկայ մէկը որ քու գանգուրներուդ անձնատուր չըլլայ . Որո՞ւն ճամբուն վրայ Աէրը միթէ վտանդ չըսպանար :

Քու դէմքդ աստուածաշող լոյն է արդեօք։ Սառւ-
դիւ այզպէս ըլլալու է - կասկած չունիմ ասոր։

Մինչեւ առառու վասող ո՞վ ճրագ : Լաց ի՞մ ալ զի-
ճակիս վրայ : Այս գաղտակեղ հատնումը հառաջներէսէ :

Աստուած վկայ է և Անոր վկայութիւնն ալ բաւ
որ իմ այս արտասուրս մարտիրոսացում մըն է ձամարժաւ

Նարգէս ծաղիկը կարծես քու ականողիքիդ զարթ-
խում տեսքը կ'ուզէ առնել։ Բայց խեղճը գիտակցու-
թիւն չտնի, ոչ ալ լոյս՝ աչքին մէջ։

Յանո՞ւ Աստուծոյ, մի յարդարեր գանգուբներդ։
Առող համար ամէն զիշեր կոխ ունինք աստուան զե-
փիսախն հետ։

Երեկ քու կողմէդ անցնելու՞ ըսի քեզի թէ խռատումք չի մտնաւ : «Կը սիսալիք , — ըսիր , — գեղեցիկները խռատում և հաւատարմութիւն չեն ունենար» :

Որովհեանք յանկոց ցիչ են աշուքներդ : ուստի մի՛
մնդաղքեր զմեղ երբ այսպէս քե՛զ կը հետապնդինք անձ-
կազին :

Ո՞վ սիրտերը լուսաւորող ճրագ , զքեղ բաղձացող -
ներուն քով գնա : Լոյսի նշոյլն խակ չմկայ անռնց հաւա-
քոյթին մէջ՝ առանց քեղի :

Բարի յիշատակոթեան արժանի է թշուառին կարելցիլը , կըսեն : Դու ցէ այս բանը գոյտթիւն չունի ձեր մէջք :

Փոխանակ սրբավայրը յատուի տեղ մը երկրպագելու, թող զիանան թէ քու յօնքերուդ կամարէն զատչիկաց ազօթելու յար մը :

Է՞ն, անգութ, որ զիշտիցի մը պէս սիրու ձան-
կեցիր, — հինայուած մասնե՛րդ առոր ապացոյց, —
Ասուածմէ չե՞ս երկնուիր դո՞ն:

SPR. 11111111. 11111111. (434 surh min we ibn wālī Tharwānī min fīs)

...and the world will be at peace.

ՉՈՐՍ ԱԿԵՏԱՐԱՆԻ ՀԶԲ

(20 Հոկտեմբեր, Օռուան Տօնախամբուրքան Առիթով)

ՄԱՍԹԵՌԱՄ. — Արդին էր Գալիլիացի Ալփէսոսի, և կափանայում կը բնակէր՝ երբ օր մը Յիսուս իր բը-նակարանին առջեւէն անցնելուն, անոր հրամայեց որ իրեն հետեւի : Մատթէոս Հրէաստանի մէջ Աւետարանը քա-րոզելէ ետք անցաւ Պարֆեւաց աշխարհը ուր կը կար-ծուի կնքած ըլլալ մարտիրոսի կետնքը մը : Հեղինակն է Նոր Կատակարտանէն՝ Աւետարանի Ա., մասին որ իր անու-նը կը կրէ և զոր գրած է Քրիստոսի 36 թուին : Երբ բնազիրը կորսուած ըլլալով, յունը այսօր իրը այն կը ծառայէ : Մատթէոս ունի իրրեւ բարացոյց խորհրդանիչ՝ Առիթը :

ՄԱՐԿՈՍ. — Կը կարծուի ծնած ըլլալ կիւրենէի մէջ : Կանուխէն յարեցաւ Ա. Պետրոսի, ճետը Հոռվիմ գնաց՝ ուր իրը թարգման ծառայեց անոր : Հեղինակն է Աւե-տարանի Բ. մասին որ իր անունը կը կրէ : Մարկոս ու-նի իրրեւ բարացոյց խորհրդանիչ՝ Առիթը :

ՂՈՒԿԱՆԱՄ. — Հաւատարիմ բարեկամը եղաւ Ա. Պո-ղոսի : Կարծիքները կը տարրերին իր հրէական կամ կը-ռապաշտ ծագմանը մասին : Հոռվիմ ական մարտիրոսաց ցանկը Բիւթանիոյ մէջ մնուած ըլլալը կը հաստատէ, ո-մանք՝ բնակիան մանուամբ մնուաւ, ուրիշներ՝ Յունաս-տանի մէջ ձիթենիէ մը կախուեցաւ կ'ըսնն, 80 տարե-կանն անցուցած : Հեղինակն է Աւետարանի Գ. մասին որ իր անունը կը կրէ, ինչպէս նաև Գործք Առաքելոցի : Ղուկաս ունի իրրեւ բարացոյց խորհրդանիչ՝ Եզր :

ՅԱՎՀԱՆՆԵԼԻՄ. — Գալիլիա ծնած է Քրիստոսի 5 թուին, և մեռած 99ին : 25 տարու էր, երբ Յիսուս զինքը կոչեց որ Աւետարանը քարոզէ : Առաքեալներէն միակը եղաւ որ չի լքեց իր Տէրը՝ Անոր չարչարանքին ա-տեն : Անոր Յարութիւնն տոհմաց միւս աշակերտներուն, հրաշքներ գործեց, դանակուծաւեցաւ, և ներկայ գանը-ւեցաւ 51ին Երուսաղէմ գումարուած եկեղեցական ժո-ղովին : 95ին Հոռվիմ տարուելով մխուեցաւ եռացած իւ-ղով կոնքի մը մէջ ուրիէ սակայն անեղծ դուրս ելաւ : Իր «Յայսնութիւն»ը զրեց Պաթմոս կղզին և վերա-դարձաւ Եփեսոս՝ ուր կնքեց մանկանացուն : Հեղինակն է Աւետարանի Դ. մասին որ իր անունը կը կրէ : Յալ-հաննէս ունի իրրեւ բարացոյց խորհրդանիչ՝ Արծիւը :

Արժ. — Գոհէ ,

Արժ. — Ա. ակնարաններ Առաջնորդ, Գոհկուու և Յովուուն,

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԻՒԹԵՐ

Մ Օ Ր Ի Ր Ա Տ

7—8 տարու էի դեռ, երբ ձմեռ ատեն՝ որ մը մուրացիան մը մնըր տան կառանցիկ դուռը բազիսեց, ողորմութիւն խնդրելու։ Մայրս խոչըր շերտ մը հաց տալով պատառիքց որ անոր տանիմ։ Եւ որովհետեւ չառ ցուրտ էր ու մինչեւ գուռ երթալու համար սունը շուրջողառող պղտիկ պարտէզէն անցնիլ հարկ էր, — ևս ալ բնաւ փափաք չունէի առաք սենեակէն դուրս ելլալու, — պատասխաննեցի թէ կարելի էր հացը տալ ծառայի մը միջոցաւ։ Այս առեն մայրս բառ։ «Պարզ ողորմութիւն մը քու ձեռքովդ եղած՝ տասն տնօտամ աւելի կ'արժէ», քան թէ բուռ մը ուկին՝ ծառայի ձեռքով տրուած։ Ե՛տզէի պատճառաբանել, բայց մայրս ինձի լուսթիւն պատառիքց և կամայ ակամայ սահսրուեցայ իրեն հնաղանդիլ։

Բառական գէչ արամագրութեամբ էր որ անցայ բակէն և հացը տա խեղճ մարդուն տոի։ Թթուած դէմքով վերադարձայ, քէն պանելու հաստատ համոզումով։ բայց վերջէն սովորա շատ ձանձրայի դառյ և նախապատեցի երթալ դրացի աղան հետ զրունուլ։ Զիւնադնտակ շինելով և իրարու նետելով ժամանակ անցուցինք։ Երբ երկուքս ալ յօդնեցանք, ձեռուընիս ցուրտէն սառած և սագի թաթերու պէս կարմրած, կոթրնեցանք ողատի մը ու տաքցանք արեւին։ Մէջ մ'ալ նացինք որ դրացիին աբազալը բակ մտաւ և պարասատեցաւ տան աբազալը ծեծել։ Այս յանդպնութենէն զայրացած, ընկերս տուաջարեկց ինձի ձեւնագնտակ շինել և ինքնենին դէմ կռուիլ։ Ուրախութեամբ բնդունեցի իր առաջարկը, փակեցինք պատէն բաւական հեռու՝ ճակաէն յարձակելու համար մնը թշնամիին։

Յանկարծ սոսկալի աղմուկ մը լսուեցաւ։ Պատր որուն պահ մ'առաջ կոթրներ էինք՝ կը վկէր։ Տոն մը տայ, շատ ազդուած այս դէպքէն զօր պատմեցի մօր։ Փառք տուաւ ան, սոսոյդ մահէ մը աղասած բլլարուս, և աւելցուց որ կեանքս կը պարտիկ նախախնամութեան՝ որ կուգար այսպէս զիս վարձարել, հացը ձեռքով մարացիին տարած ըլլալուս համար։

(Perles d'Orient)

Մերջը Մեջը ԽԱՆ
(Պարսից Նեսորն կ. Պալոյ)

Բ, — Ա, Ղանի. պիկրաց, ին, Յ վոր, Ա մ-
նորդ, Յ վոր. Ա րեւ. և բարեկանին Ք ա-
զարուս և ինքը ինքու Մարդուի և Մարդուն։

ՉԱՅՆԵՐ ՄԱՐԴ ՃԱՆՉՆԱԼ

Սուր ձայնը նշան է մնաբանութեան, պարծենելութեան. ճապուկ ձայնը՝ նբրանմութեան. թրթռուն ձայնը՝ պիրճախօսութեան ու սիրոյ. սուլող ձայնը՝ ծաղրի, խճրծանքի. անդային ձայնը՝ ագիտութեան. քաղցրալուր ձայնը՝ հանձարեզութեան. խուստ ձայնը՝ հպարտութեան. խուլ ձայնը՝ չարախօսութեան. կազկանձող ձայնը՝ խարերայութեան. երկարաձիղ ձայնը՝ վաւաշոտութեան. կոկորդայինը՝ անհաստատամառութեան. չորս՝ չարութեան, ազահութեան. վշտագինը՝ զգայասիրութեան, խոկմանց. մետաղականը՝ սրոշողութեան, յամառութեան. երաժշտականը՝ չողոքորթութեան, ստախօսութեան :


ԲԵՐԵՔ ԶԵՒԷՐ ՄԱՐԴ ՃԱՆՉՆԱԼ

Բերնի մը անկիւններուն բարձրութիւնը նշան է ուրախ զգացումի. դէպի վար խոնարհումը՝ ափրութեան, ասոնց դէպի առաջ չարժումն ալ հակառակող ոգի մը ցոյց կուտայ. Երարու համեմատական մեծ շուրթեր՝ որոնց բաժանումը եթէ լաւ օձապտուտ զիծ մը ձեւացունէ՝ բարձր և աշխայդ ոգի մը կը յայտնեն, կամ, հեշտասէր բնոյի՛. Շուրթերուն եզերքներավը նեղ բերան մը՝ պաղ արիւն, հաստատամառութիւն և վայելչասիրութիւն։ Մառա շուրթեր՝ զգայասիրութիւն և ծուլանք, խոկ երր ասոնք ծուած ըլլան և պինդ՝ արահութիւն, երկնոտութիւն։ Դուրս ցցուած վերին շուրթ մը՝ բարութիւն, դուրս ցցուած ստորին շուրթ մը՝ անսարբերութիւն։ Մէջտեղէն ճեղք՝ զուարթութիւն, ունայնասիրութիւն։ Գոյ բերան մը՝ կորով, հաստատամառութիւն։ Բաց բերան մը՝ վարանուա ու երկմիտ նկարագիր։

Բանլ է, միայն Սիրոսը չէ եզեր «Հոգւոյն հայելի»։

Տ. — Ս. Քէռունակի, բանահային, Զեղողի զիշուրին, և Մարտու, Եւզումին և Անդրեան,

Պ. — Պաշը,



ՀԱՄԲԱԽԵԱԼ ԲԵՐՔԵՐ

(Հոլոկոստի 26-րդ տարեվակը. Պարտիզանաց Տօնիքի Առիրություն)

Մալթէփէի ստեպպինը, Թուզլայի սոխը, Գարթա-
լի պրասը, Կիւմիչստի շողգամը, Լանկայի վարոնդը,
Եշտիգուլէի հաղարը, Ամասիոյ կուտասուկը (պամիա),
Տօլմապաղջէի բողկը, Շէքէր գույշւի բակլան, Պայրամ-
Փաշայի կանկառը, Թրիլիայի ձիթապատուղը, Կէօքստի
եղիպտացորենը, Սելանիկի լուպիան, Օտեսայի կարսոր:

Իզմիրի նուռը, սեխը, չամիչն ու թուզը, Պրուսայի
շագանակն ու դեղձը, Զէնկէլքէօյի սերիեսիլը, Պէջօզի
և Նապոլայի բնկորչը, Եաֆայի և Տրիպոլիսի նարինչը,
Միսինայի լենոնը, Նիկոմիդիոյ յունասը, Չամլըճայի կե-
ռասը և խտղողը, Էնկիւրիի տանձը, Շամի ծիրանը,
պիտուակն ու չաքարը, Աստանայի չաքարեցէզը, Ամա-
սիոյ սալորն ու խնձորը, Ակնայ թութը, Քիոսի նուշը,
Տէքիրմէն.Տէրլի և Կիրասանի կալինը, Դավագի սեւ
թուզը, Արհատութքէօյի ելակը, Խոտոսթոյի ձմերուկը,
և այլն:

(Հողին բնական այս բերքերէն զատ, յիշենք նաև Ծովուն ու Մարդուն տուած բաժինը՝ միշտ մեր Ստամբուլին հաջուռոյն):

Առաջինի խարսկածուկը (գայլա պալըղը), Կղզի-ներու կարմրախայտը (պասպոնիա), Պէջոզի վահանա-ձուկը, Տարըճայի ձինաչիրը (չիրօդ), Հիսարի աստակուր :

Գարթալի զինին, Կեսարիոյ ապուխտն ու երշիկը,
Գըգանլըդի ճերմակ պանիքը, Սիլվիրիի և Տօստրը
մածունը, Էնկիւրիի մեղքը, Իզմիտի և Եյուպի սերը,
Տրասփեզոնի և Բոլոնէզ գիւղի կարազը, Օմայքայի օ-
դին, Զմիւռնիոյ մաստիքան, Էլմալը, Թաշչէլէնի,
Դըօրգուրի, Չամլընայի, Գարագուլագի և Գայլը-Տաղիի
ջուրերը, եւայն։

(ԲԱԴ-ԴԻՐ-ԲԼ-Ո)

ԳԻՒՏԵՐՈՒԻ ԹՌԻԱԿԱՆՆԵՐ

Փիւնիկեցիք Հնարեցին այլուրինը 2000 թուականին (Քո.է. առաջ)։ Խիսոս Հնարեց քնարերգութիւնն ու պատրաստեց առաջին աղկերախ երաժշտական գործիքը 1300ին (Ք. Ա.)։ Հնդիկ գիրը գտնուեցաւ 800ին (Ք. Ա.)։ Հայ տառերը գտնուեցան Ս. Սահակի ու Մեսրոպի ձեռօք 404ին։ Թուղթը յաջորդեց պատիրոսին—530ին։ Արարացիք շաքարի գիւտը ըրին 850ին։ Գուխոյ ա'Ա. րէցցօ Հնարեց եւրոպական ձայնագրութիւնը 1022ին։ Դիտակը շինուեցաւ 1267ին։ Ֆիօրէնցացի Սալվինո Տէյլի Արմագի Հնարեց ակնացը 1290ին։ Անդլիացի վանական Ռօմէկը Պաջրն վասօգը գտաւ 1294ին։ Իտալացի Ֆլավիո Շիոյա կատարելագործեց կողմինացոյցը (որ արդէն դարեր առաջ Զիներու ծանօթ էր), 1304ին։ Թընդանօթի գիւտը եղաւ 1380ին։ Նիւրնպէրիկի մէջ Բէթէր Հէնլայն գրապանի ժամացոյցը Հնարեց 1500ին։ Կոպէռնիկը արեգակնային դրութիւնը ճշգկ 1542ին։ Բօրթուկալի ֆրանսական դեսազան Նիկօթ Գաղիս ներմուծեց ծխախոտը՝ որ գտնուած էր Ամերիկայի Թափաք կղզին, 1561ին։ Կալիկէոս գ'Ծանրութեան օրէնքը գտաւ 1609ին։ Տրիոգի Հնարեց ջերմաշափը՝ զոր կատարելագործեց Ռէօմիւր, 1618ին։ Թօրիքէլլի Հնարեց օդաչափը 1643ին։ Շողեշարժ մեքենան Հնարուեցաւ 1663ին, Օդապարիկը՝ 1780ին։ Հէրշէլ Ռուանոս մոլորակը գտաւ 1781ին։ Պատուասար՝ 1801ին, Վիմագրութիւնը՝ 1802ին, Շոգենսաւը՝ 1804ին։ Արագատիպ մեքենան 1812ին, Լուսանկարը՝ 1839ին։ Հեռադիրը՝ 1849ին գտնուեցան։ Սուէզի ջրանցքը բացուեցաւ 1869ին։ Հեռախոսը՝ 1880ին, Չայնագիրը 1881 ին և Անթել հեռագիրը՝ 1898ին Հնարուեցան։



Խոկ ԳԻՒՏ ԽԱՂՋ՝ որուն տօնն է այսօր, տեղի ունեցաւ 327ին, Մինչն կոստանդիանոսի մօր՝ Ս. Հեղինեկի ջանքով։

Եր. — Ա. 12 վարդագույն Ռետէսուի, Դիլ.
Անդամի, Սեղմանոսի, Անհանի, Դիլուի
Արքայի պատճենութեան, Եղիշեկ Խորենի
և այլն։

Ք Կիր. — Է. զինէ հանի, Է. կիւրուկէ
Հովութեան, Գիւտ յօնի, Հովութեան, Հովութեան

Հոկտեմբեր 28

ՅՈՐԴՈՐԱԿ

Հաւնիցին հաւն ի՞նչ կերած է.

— Եր կըսումի՞ն չափ զարի:

Պարկես մարդը ի՞նչ կ'երազէ.

— Մուտքը ծախսին հաւսարի:

❖❖❖

Թէ կին տեսար՝ պատուե՛ մօր պէս,

Թէ ձեր տեսար՝ յարգէ՛ մօր պէս,

Պղտիլ տեսար՝ մանջուրդ նրման,

Խսկ երկ մարդ՝ անձի՞դ նրման:

Մի՛ բլար լոկ բնկեր հացի,

Եղի՛ր նաեւ բնկեր լացի.

Սիրսր անա եղջի բացի,

Բարի եղի՛ր ու խելացի:

❖❖❖

Երբոր ունիս դուն բասակ,

Աչքրդ տեսնայ շա՛ս բասակ.

Խսկ երբ չունիս դուն բասակ.

Չորս բոլորդ է մուր համակ:

❖❖❖

Աշխատութեան մեջ բանուկը

Վարձառութեան կ'առնե բաւը.

Լաւ բնիւրոջ նիս մանուկը.

Օրինակին կ'առնե լաւը:

❖❖❖

Մեր Տիեզերն է ահազին պրճակ,

Մարդկուրիւնն ամբողջ հոնեւդաց բըսակ:

Երբոր ապրելու սորվիլ եղանակ,

Ո՞վ կընայ բնել ձեզ ծաղր ու ծանակ:

❖❖❖

Աշխատանքը սիր՝ յար,


Եղոյ մարդիկը կ'ըլլան չար :

Հոգին կրակ է, զործը՝ ծառ,

Փա՛յս զիր վրան, պանէ՛ վառ :

Բ2. — Ս. Անոնուաց բանակը ի Անձուսոս կու-
տարքածն. և Սևերինան։ Անոնուաց աշխատի,
Բարձր, ոչ ձեռոյն, և Տ4. առանձիքանց դարձին։

Կ2. — Ս. Հովհաննես որք ի Անձուսոս կու-
տարքածն. և Սևերինան։ Անոնուաց աշխատի,
Բարձր, ոչ ձեռոյն, և Տ4. առանձիքանց դարձին։





ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՅԱՐԺ ԴԱՅԱՐԵԱՆ

Տէր եւ Տառէն «Մանզումելի էֆրատ» Հայասթենի

ՊՈԼԱՍՀԱՅԻ ԹԵՐԹԵՐ

«ՄԱՆՅԱՒՄԵԼԻ ԼՅՈՒԹԵԱՐ»

1866 փետր. 2ին սկսած է հրատարակությ կ. Պոլոյ
մէջ այս նախապէս հայատառ և թրքարարան թերթը կա-
րապետ Փանոսեանի արտօնատիրութեամբ և խմբագրապե-
տութեամբ, ու տեւած է մինչեւ 1896: Զանազան ծա-
ւալով շրջաններ բոլորելէ յետոյ, 1901 ապրիլ 11ին
թերթը կը փոխանցուի Յովհաննես Ֆերդիտ Գայսէրեանի,
որ, ցայտօր կը շարունակէ զայն՝ պատկերագաղթ առա-
ւտեան հայաթերթ, խմբագրական մարմինը կազմած
ըլլալով հետեւեալ անձերէ. — Միսաք Գօստնեան (Քա-
սիմ) խմբագրապետ, օրուան մտածութեր, թերթոն
եւայն:

Եր. Տէր-Անդքէասեան, աւագ իսմբազիր (Արտաքին լուրեր և օրուան ինսդիրներ):

Սիմ. Զեսլէքքնեան (վարչական բաժին, թերթօնի թարգ. և Դ. օրիրու. Դ. Եղի «Առեւտրական կեանքը»):

Յակոբ Տէր-Յակոբիան և Պետրիկ' օգնական խմբագիրներ, (Ներքին լուրիկ, քննադատական ու գրական յօդուածներ, եւայն):

Գր. Թորոսին (Բանագող լոռութիւնեան), լրաբերութիւն և զանշափ բաժին:

իր աշխատակիցներն են Օր. Արմենուհի Ագիլեան,
Ե. Թօլաեան (Կավոռչ), Մնովք Արմեն, Ա. Գալբագ-
ճեան, Հր. Տանձիկեան, Գ. Օղանեան, Լ. Շաթրեան,
Լ. Աւագեան, Յ. Տ. Ցակորեան (Պօսթըն), Վ. Յով-
հաննէսեան, Թէոդիկ, Գաւառոյին թղթակիցք, ուղեւո-
րական երկու թերթօն Ա. ու Դ. Էջ, աղդեր Դ. Էջ:

«Մանզումէի էֆքեպ» թեւակոխած է 50րդ տարե-
ամյանը։ Հիմնագիրը կնքած է մանկանացուն 25 մարտ
1905ին։ Եօթը տարիէ ի վեր կը հրատարակուի Յովհան-
նէս Գայսէրեանի անօրէնութեան տակ։

Բաժմանորդագրութիւն. — Պօլսոյ համար տարեկան
80 դր., վեցամսեայ 50: Գաւառաց համար 108 և 60:
Արտասահման 25 ֆրանք և 18 ֆրանք: Զեռքէ կը
ծախուի թիւը 10 փարացի:

Հասցե. — Պապը-Ալի ճատկեսի, թիւ 38:

Ծաւալ. — 4 էջ՝ վեցեակ սիւներով. էջի լոյնք 40½
սանթմ., երկայնք 55½ սանթմ.: Շարաթ օքերը Դ. էջը
փոխան ծանուցմանց՝ դրական նիւթեր:

ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ !

ԽԵՆ, զմզսիուրեամբ կը տեսնէի ոռ

ԱՆՐՄԿԵՐ Է. — Երկի՞նքը, կը խորհին Երեկոյնի զացողներ : Գեախննե՞ք, կը խորհի անածուխ տնամնկը : Մազե՞րս, կը խորհին Ներութեան իրառւիլակը նին ունեցողներ :

ԱԱ.ՊՈԽՏՏՅԵՐ Է. — Զաւկիս հայ զը, կը խորհին ձնողը : Կոպերուս տա՞ կը, կը խորհի նիւանդկախը : Զարկած կամբութեաւ տեղում նըքը, կը խորհի մայրիկը :

ԱԱ.Ա.Շ.ՑԵՐ Է. — Բալթօս, կը խորհին ժարը ժարը ժարին ապրողներ : «Բէէն- ճիրէ» այ կը խորհի կըսյեկի դրամի ոնցուող հաշուող տանափիկներ : Ազքանց բով Թւ- Թեւամիլի կը, կը խորհին ան համբէն եկող տարիինին առնողներ : Մոյնքե՞րս, կը խորհի տղամձուն կինը : Դաշտե՞րը, կը խորհին սպանանց տարուող ոչխորներ :

ԱԱ.ԲՐՄՐԵՐ Է. — Դէմք, կը խորհի անօմապարս տախօսը : Աչքե՞րս, կը խորհին բնաստութիւններ մածկել ուղղուներ : Թո՞ւրս, կը խորհի նէր նիւախասուորը : «Յանցաւորը» իր բնորանքը խոսութանոն առեն, փրխանուկ զայն գործելու պահուն՝ կը խորհի բարագաղէտը :

ԱՍԻՑԵՐ Է. — Ճակասապի՞րս, կը խորհին Բոխտէն անժառանգներ : Ժա- մացցիս շղման, կը խորհին հնացով «Հալլըմ» ընող ցուցանողներ : Մո՞րթօս, կը խորհի փափկանուն տիկինն :

ՄԹԸՆՑԵՐ Է. — «Էօգէնմիշ» եղած յօդուածիս խմա տար, կը խորհին զըր- չակներ : Երկի՞նքը, կը խորհին լուսոցը ունեցող կիններ : Երեւակայութիւնս, կը խոր- հի անկողնի ժառույղը : Դասողումիւնս, կը խորհի Զայրոյնէ բանուողը :

ԴԵՂ.Ն.ՆԵՐ Է. — Փոխն բրու, կը խորհի պանդուխառը : Տերեւե՞րս կը խոր- հի ձառը : Թերթե՞րս, կը խորհին տառ անոր փոխ տրուող զիրքեր :

ՏԺ.Գ.ՊԻՆՆԵՐ Է. — Շուրմե՞րս, կը խորհին զանոնք շարունակ խանոնք աւ- շային աղջիկներ : Երեսնե՞րս, կը խորհին գաւաշուներ : Յոյերուս փո՞ւնչը, կը խորհի տունը փանցող երիտասարդունին :

ԵԵՐԿՈԽՆԵՐ Է. — Եերերուն ովե՞խոր, կը խորհին խարուող այրիններ : Կա- նանց դէ՞մքը, կը խորհին հոնիկ համբոյր բազող ու շմթունքնին մատողներ : Փրկի՞շը, կը խորհին երեւակայութեամբ հոն բնակողներ :

ԴԱՐՇԱԱԵՐ Է. — Մօրս՝ բրու, կը խորհի նորընան : Հագուստանե՞րս, կը խորհի նմարիս սպաւորը, Վիշակը՝ սի՞րս, կը խորհին Հաւարթութեան գարզանողներ :

ՄՐՌՑԱԽՆԵՐ Է. — Անս ւնս, կը խորհի զրպարտուողը :

ՄՈՒՑԵՐ Է. — Զեռութե՞նք բրու, կը խորհի ձեռն թամարս չունեցողը : Երր- ե՞ն մարս, կը խորհին բաւու վախիս անձնաստրուններ : Ալփա՞ս, զիսանո՞ցո, կը խորհի աշա բաշող երիտասարդ գարդապեսը :

Ա.Վ.ՕՏԱՑԵՐ Է. — Փա՞որս, կը խորհի փառամոլը, Երերնոցի առնուած «Բէէյս» աղասանդըններուս փա՞մլը, կը խորհի պիլունին : Իրենց արդուզարին համար ժամերագ տոշին կեցող պօնասէրներու շունչէն՝ ապուկի՞ս, կը խորհի Հայելին :

ԱՍԻ.ԵԶՈՒՄՊՈԽՆԵՐ Է. — Բոխմաղալութեամբ սնամէշ զիրքերու : Կո՞զը, կը խորհի բնմերցանէրը : Մազերն անո՞նց որոնք նիսամշարնի բնակիչ արձանագրուած են, կը խորհին զանոնք մեղքցցողներ :

ՓԱ.Ց.Ա.ՎՐ Է. — Իւսովնը, կը խորհի զիշերային սիրանարը : Հրդե՞ն մը, կը խորհին զիշերանց՝ ապահովագրական ընկերութիւններ : Թշնամիին ո՛չըլ՝ ուրա- խութենէ, կը խորհին անշուշտ ինձի պէս շատեր :



ՆԿԱՐԸ

(ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆԻ ՄԲ. ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐԵՆ)



ԴԱՅՈՒԹԵԱՆԱ քանի մը տարիներուն մէջ, օրինակի համար 1884էն մինչեւ 1888, եղբայրս ու ես Զատկի ծնունդի այցելութեան կ'երթայինք մօտիկ բարեկամներու, հազարադելով մեր հօրը որ, կարծեմ, իրեն կը վերապահէր այլոց այցելել, և որ, հաւանարար, որքան ճանչցած եմ զինքը հետզետէ, զմեզ ընկերային յարաբերութեանց կը վարժեցընէր և մարդ յարգել կ'ուզէր սովորեցնել մեզ: Բոլոր այն տուներէն ուր կ'երթայինք, կը ցիշեմ մանաւանդ մէկը, Պալլար-Պաշի, թուխ ու հին, գեղջկական երեւոյթով, ոչ մնձ, ու փոքրապէմ տուն մը, Աղւոր-Հալային տունը (ինչպէս իր մանկութեանը կոչած է եղեր եղբայրս այդ տան տիրուհին որ սակայն հօրագոյր չէր մեզի) և հոն, երկրորդ յարկի մթին սենեակին մէջ յոյժ հազուաղէպ կերպով կը գտնէինք ընտանիքին հայրը, փոքրահասակ մարդ մը, բայց սննվրէպ՝ իր ծերուկ մայրն, ու երիտասարդ կինը՝ Աղւոր-Հալան, իր պզտիկ տղոց հետ, որոց իւրաքանչիւրին ալ դէմքը, բուլորովին մանրակերտ ու նրբագիծ՝ մէկ զանազանեալ կրկնութիւնն էր իրենին, և, որքան կրնամ վերակոչել անցեալի տապաւորութիւններս, այս բոլոր գէմքերն ա'յնքան պատշաճ էին տունին, որ կարծես տունն ազգական էր իրենց, տեսակ մը հնօրեայ մնձ մայր: Բայց իմ հստագրքրութիւնո շարժող բաներն անոնք չէին. պատին վրայ իւղանկար մը կար, չատ միջակ մնծութեամբ. և ես հազիւքիչ մը նստած ու սովորական խօսքերուն ունկնդրած կամ պատասխանած՝ կ'ելլէի կ'երթայի անոր առջեւ կինալու:

Պիտի կրնա՞մ արդեօք, Տէր Աստուած, պատուի ինչ որ կ'զգաւ-
յի այդ իւղանկարին առջեւ։ Պէտք չէ՞ր որ այն մանկութենէն վայր-
կեա՞ն մը վերապրէի հիմա, բայց հարազատ վայրկեան մը, իր բո-
լոր անգիտութեամբն ապառնին, իր բոլոր համեմատական կու-
սութեամբն յետաստաց տպաւորութիւններէ, և իր բոլոր միամտու-
թեան ստեղծողութեամբը։ Վասն զի բնականաբար ոչ միայն կը
տեսնէի այդ նկարը, հապա նաև զայն տեսնելով հանգերձ իր
պատկերացուցած տեսարանը կ'երեւակայէի և խորին բաղձանքն
ունէի անոր։ Եւ չէ թէ լոկ անուս ու անքննադատ՝ այլ մանաւանդ
ի հարկէ ենթակայական ազայութեանս համար չէի կրնար չհաւնիլ
նկարին, որուն յանժամ անկասկածելի (և հիմա շատ ստոյգ) թե-
րութիւնները չէի տեսներ ես, և որուն ի տես՝ ոգեւորեալ երեւա-
կայութեանս յղացումները միայն կը դիտէի յանդէսս անոր մէջ։

Իւղանկարը, որուն ինչ ինչ մանրամանութիւնները, և ասո-
րագրութիւնն ու թուականը (J. Davoud, 1879) շատ աւելի վերջերը
միտքս պահած եմ, վայրանկար (raysage) մ'էր։ Գրեթէ առաջին
կարգին վրայ կանգնած էր մեծ ծառ մը. վարերէն սկսեալ երկնը-
դած, ու անօսր սաղարթով մը հազիր սքօզեալ բարձր ճիւղերով
որ պատկերին վերի եզրէն կ'ընդհատուէին։ Ներքեւը լեռնական
երիտասարդ մը նստած էր, բունին կաթնած, լայնեզր զիմարկով,
այրած ու լերի դէմքով. յորդածալ թուխ վերարկու մը ունէր,
անյարդար կերպով հազիւ մէկ ուսը ծածկած. ճերմակ թոյլ շա-
պիկ մը, և կարճ կտորյա ասարատ մը հագած էր. սրունքները
դորս իրարու վրայ երկարեր էր գետինը՝ միրկ էին, և սաքերը
թաղուած էին եմննիներու պէս ունամաններու մէջ։ Հովիր մը կը
թուէր։ Հոզը, կարծեմ, թուխ կարմրագոյն էր, ոքրուտ. ճամբայ
մը ծառըն առջեւէն կը սուզուէր պատկերին խորը, և զայն ձափէն
կ'եղերէին մէկ քսնի ուրիշ ծառեր, զիմաւոր ծառին տեսակէն.
Ճամբուն վրայ գեղջիսւի մը կ'երեւար, կարծեմ հեռանալու վրայ։
Խոկ խորը, բիլ երկինքին տակ, լեզակագոյն լեռներ կը տեսնուէին։
Ամրազ պատկերն արեւոս կը թուէր, մանաւանդ լեռնայինն հեռաս-
տանը՝ որ ծառերուն թիսաթոյր բուններուն ու խրթներանգ հողին
խստութիւններէն անզին կը պարզուէր, լուսողող։ Կամ մանաւանդ
պատկերին յիշատակն է որ արեւոս է մաքիս մէջ, ինչպէս ման-
կութեանս այն բոլոր յիշատակները՝ զորս արտագրող իրերէն զգա-
ցած ուրախութիւնս, ներքին ու խորունկ ոգեւորութիւնս, անստա-
րակայս իր ոսկեգոյնովի ողողուն կ'ամենականացնէր ու կիւրակեր-

տէր զանոնք, և հետզետէ աւելի կարօտնալ կուտար այն իրերն ինձի, Արդ, հոս, այս պատկերն իր առաջին կարգերուն յարաբերական մթաղնութեամբ ու հեռախոյս հորիզոնին արփաւէտութեամբ, իր լեռնայնութեան բշոր խռովիչ համացոլ, իր նիւթերուն պարզութեամբն ու հողախութեամբը տէր էր ինձի զմայլելի ըլլալու ամէն պարբանի. և ես անոր տակ կեցած կը նայէի, ընդերկար տրամադին սկսեռեալ անոր անձիզ ամբողջին, զայն ներդաշնակօրէն բաղադրող իրերուն. և իւրաքանչիւրը կը վայելէի, իւրաքանչիւրին անսպառ հրապոյը յամրօրէն կը քամէի, իրը հոգեկան երանաւէտ մնանդ մը, այն անժպիտ լրջութեամբը ու ահաւորապէս խոր գոհունակութեամբ՝ որով երախան կաթ կը ծծէ մօրը ըստաբնքէն: Հովիւմն կը նայէի, որ ընկողմաներ էր և լուրջ ու խոհուն կ'երեւար., մեծաբերձ ծառին որ երկինքին մէջ ուռացեր էր, և միւս ծառերուն որ աւելի անդին էին, նուազ մատչելի., ձամբարուն որ կը հեռանար անհեռեւելի., գեղջկուհոյն, կրուն ու անորոց, որ կ'երթար անշոշչտ անձդելի նպատակով., գետնին կը նայէի, հողին՝ որ իմ զիտցած հողերէս աւելի թուխ էր, ինձի համար անկոխ., և լեռներուն, հեռուն անօսրացած ու երկնաւէտ այն լեռներուն որոց ստորոտները մօտաւոր գետնին հեռուի անորոշութեան ետին ծածկուեր էին, ուստի անսնցմէ ասդին գեռ ամբաւ անյայտ տեղեր կային: Յետոյ նորէն կը նայէի իւրաքանչիւր մասին. լեռնազգեստ երիտասարդին որ նստած էր ու կը խոկար. անոր թաղեայ գլխարկին հովանոյն, անոր խարազնէ կամ մաշկէ վերարկուին ծալքերուն, ձերմակ կտաւէ շապիկին՝ որուն բացուածքէն թխորակ վիզը կ'երեւար, իր կապոյտ տարատին որ իրարու վրայ երկարած ուժեղ ազդրերուն շուրջը պրկուելով, շեղակի կ'աւարտէր մէկ սրունքին վրայ. իր մերկ ու բիբոտ ուլներուն, ու մանաւանդ իր կերպարանքին՝ որ թեթեւազէս հակած ու լուրջ էր ու երազուն. հովիւին, այսպէս, որ հն նստեր էր իր սեփակարին (dom.) մէջ ըլլալու գոհունակ անտարբերութեամբ, իր շինական զգեստներուն ու կեսնքին անկառչկանդ վայելմանը գերազանցութեամբ, բոլոր չրակայքին, բոլոր այդ լեռնաբոյը երկրին ծանօթը ըլլալու նախանձելի առաւելութեամբ., հոյարերձ ծառին, չէկ ու լերկ ու մկնեղ բունով՝ որ օղին մէջ լիալիր կը կանդնէր և աւելի նստուց էր և աւելի մնայտն, աւելի վազնջուց երիտասարդութեամբ մը բարձրադաշտար ջովացած՝ հողին ու անջրապեախն արձակութեան մէջ., և միւս թաւ ծառերուն՝ որ աւելի հեռու էին,

հետաքրքրական ու տեհնչալի խորհուրդով մը հոծուած , որովհետեւ
անձանօթ տեղեր ունէին իրենց ներքեւ , իրենցմէ անդին . , ճամ-
բռն՝ որ կ'երկարէր , իր շիկոթեան ու անորոշութեան սովորական
ամայութեամբ , և որ հեռասոյզ կ'անհետանար , ով դիտէ ուր ,
որպիսի շինատվայրի ու զմայլելի տեղուանք . , ու գիւղացի կըն-
կան՝ որուն կերպարանքն անստոյգ էր իր գեղջերանդ հագուստ-
ներուն մէջ , և որուն անձն ու անհատութիւնն այսպէս կ'ընկլուզ-
ուէին իր կեանքին ողորմուկ ու բարեբաստիկ պայմաններուն զօ-
րեղատիպ նկարագրին մէջ . կամ լաւ եւս , (և մանկական ըմբռն-
մանս հաւատարմօրէն) որուն անորոշ անձը խեղճօրէն ու երջանկա-
պէս գեղջկական էր . և կ'երթար . իրեն մրայն ծանօթ լուսուէտ
կանաչագեղ նպատակի մը . , հողին նաեւ , շիկամոյզ անրնակ հո-
ղին , հողի բոլոր ամուր ու տաքուկ չորութեամբը սիրելի , բոլորո-
վին տարրեր անպիտան փոշիէն , մայրօրէն վստահելի՝ անջրպետին
անեղ անձայրածիր պարապին մէջ , և որմէ էին անշուշտ հեռա-
պանծ լեռներն ալ ուր այնքան փափկօրէն կրնար հողը կապոյտնալ ,
ամսորէն եթերանալ՝ երկնասոյզ երկրագունտին հորիզոններուն մէջ .
— և լեռներուն կը նայէի , կոհակաձեւ եթերագեղ լեռներուն , ո-
րոնք ցամաքին ծովակերպ ամբարձումն էին անեզրութեան մէջ ,
բարձրայն ու բարձրախոն , ցամաքին բոլոր քաղցրութեամբը , ծո-
վուն բոլոր ակնածելութեամբը բաղձալի Եւ յետոյ , վերստին
կը նայէի , անյագ ու լուրջ իմ ուշադրութեամբն միեւնոյն տեսա-
բաններուն . հովիլին՝ որ ծառին տակ կը հանգչէր , շարունակ խո-
հուն , անվերջօրէն երջանիկ , իր շիկանողային խանձահար դէմքը
մեղմու հակած , իր թող ու բաց օձիքն ի վար անսուզ արևակէզ
լանջքին , իր դնդերուտ ազդրերուն , իր մէկ կողն ի վար սահած
վերարկուին թանձր ու լքուն ծալքերուն , իր բոլոր անձին՝ որ իր
գոյութենէն ու հոն խւղանկարին մէջ ըլլալէն գոն էր և կը վայելէր
իր մարմենոյն ու իր գոյներուն պատշաճութիւնն այն տեսաբաննե-
րուն , դալար կոճղերուն , հողին ու հորիզոնն լերանց , որ անոնց
մէջ իր անվրդու առանձնութեան բարիքէն զմայլած էր ու ան-
դորր , և որ իր անհուն մնանութեամբ տարօրէն կարեւորութիւն մը ,
տիրական բան մը կ'ունենար , զրեթէ դիւցաղնական երեւոյթով մը
սփածեալ կ'երեւէր . , և դարձեալ ծառին , օդին մէջ թեւակար-
կառ , իր մանրատերեւ սաղարթին փափկութեան մէջ մշտառու-
գօրէն հոյամարմին , որ իր բոնին կոթնած երփառասարդին բարե-
կամ ըլլալու մեծ հեղութիւնն ու միանգամայն տեսաբանին իշխե-

լու խրոխտ հաճոյքն ունէր, առանց հոն միեւնոյն կէտին վրայ արմատացեալ կայաձման ցաւու երթեք ունենալու, ինքը որ ան-կաշկանդ էր ժամանակին մէջ . . . յետոյ միւս ծառերուն՝ որոց անթափանցելի ստուերն այնքան սփրալի էր, որոց կանաչ հոծու-թիւնը կը վհաստեցնէր ու կը տփրեցնէր զիս, ցորչափ այն պուրակին խորքն ու յանկոյսն անդխելի էին ինձի . . . գետնին ալ, նորէն, սեւաթոյր կսրագոյն հողին՝ քաղցրօրէն ու աննշմարելի կերպով ա-մենակալ, անսպառորէն ամենաածին, և աղօտակի բայց աներկայօ-րէն իւրագարձուցիչ . . . և դարձեա՛լ մննաքայլ կնիկին, կորովա-գեղ տղամարդուն կողմերէն հեռացող իր ճիքանոյշ նկնութեան՝ որ բաւ էր սակայն մննաւոր ուղին անտամայացնելու, իր հեռաց-մանն ու ընդհոււտ անհետելի ըլլալուն հրապոյրին, իր մօտալուտ ե-րանելի կորուստին ու թամնկաղին դոյզնութեան ներդաշնացմա-նը . . . ճամբաւն որ իր կարմրահողային բաղձալի վայրենութեամբը կը հեռանար, ինձի անտարբեր, ու հոն կը թողուր զիս, ու շեղե-լով կը խուսափէր անձանօթ անհասանելի վայրերու մէջ զոր ինքը զիտէր, և որք իրենն էին . . . և վերջապէս դա՛րձեալ լեռնաշղթա-յին՝ որուն ու մօտաւոր հողին միջնւ խոր գետնիսա (dépress.)ի մը արեւոս ափիւները կ'զգայի . լեռներուն՝ որ կը կանգնէին անոնցմէ-ալ անդին, պերճօրէն, անճառօրէն անմատոյց, իրենց հառաջելի անմատչելութեան բոլոր վիճութեամբը . . . ։ — Է՞՞ ուրեմն . այդ երազները դիտող տղուն համար գութ ու յարդանք կ'զգամ հիմա-ս՞ն, տղե՛կը որ կը նայէր այդ ամէնուն, ինչպէս սիրելի ու ցանկա-լի է ինձի, իր կնճռալի ապառնոյն . և այն անշշուկ ու անարտունջ հիացումն հիմա աչքս կ'արցունքոտէ . . . :

Եւ սրբան բոլոր նկարը համապատասխան էր այն գաղափարին՝ զոր այն ասեն ունէի իւղաներկին նկատմամբ : Տզայութեանս մէջ տեսած իւղանկարներս ամէնքն ալ աւելի կամ նուազ կը կրէին վըր-ձինի այն հարուածներն որ կը թողուն ներկն այնպէս ինչպէս որ զար-նուած է պատուաին, կոչտ ու կարկառուն, երբ մանաւանդ այդ կերպով ներկայացուած իրերն ալ՝ հող, քարեր, թաւուններ, ամ-սպեր՝ խորտուբորա ու ցայտուն են արդէն : Ինձի կը թուէր թէ իւ-ղաներկին յատուկ այս հանդամանքն անոր մէկ պայմանն ու մէկ գեղեցկութիւնն էր զոր իմ ջրաներկերս ու գունաւոր մատիսներս չէին կրնար հայթայթել . Եւ յետոյ, նոյնպէս, բոլոր իւղանկարները զոր տեսած էի՛ ունէին մանաւագ մութ ու զօրեղ զոյներով ներկեր

որոց մէջ կը տիրէին ձիթենւոյ տերեւի գոյն կանաչ կաւը, Արէնի
կուերը, չէկ ու կարմիր ոքքերը, սիափէն, կարպագոյնը և մուալլ կա-
պոյտներ, Բոլոր ասոնք ալ իւղանկարներու անհրաժեշտ ու ներյա-
տուկ թուած էին ինձի, և իմ գունաւոր մատիաներու ու ջրաներկիս
անգայտ երանդներէն չէի կրնար սպասել այն ազգեցութիւնը (eff.)
զոր կ'ընէր իւղանկար մ'իր վայրենազօր գոյներով։ Եւ գարձեալ,
տղայտթեանս ծանօթ իւղաներկ պատկերները վայրանկարներ էին.
կարմրանողու ափոնքներ կային անոնց մէջ, մեռուաներ, աներկ
ու տիրապեսիլ աեղուանք, խօճիթներ, մեծազօր կոճղերով խորին
թաւուաներ կային, հազուադէպ այրեցագէմ մարդիկ, մօրու կոմ
սարսատեալ գետիններ, քստմնած խարձեր, կնիււուաներ, հեռա-
խազաղ կասարներ կային, թաղծալուսին զիւերներ. — բոլոր ինչ
որ կար ինձի գեռ շատ մասնակի ծանօթ հնութեան մէջ խոզան ու
վայրենական. ինչ մենաւեր ու խորհրդամած առանձնութիւններ որ
կային անապարակոյս հնութեան մէջ. քարերուն, բոյսերուն, ծովե-
րուն մուզա ու խաժվառ ու լաժուարդ աշխարհին մէջ, զոր ըմբռ-
նելով, զոր կարծես գուշակելով ու յղանալով կը խռովէի, և կ'են-
թաղրէի թէ այսպիսի տեսիլներու արտայայտութիւնն իւղաներկին
միայն կը պատկանէր, և ո՛չ իմ ազաւ ներկերուս Արդ, այս նկարը
կը գոհացնէր բոլոր այդ պայմանները՝ զորս ընծայեր էի իւղաներկին,
քանի որ ունէր վրձինի նոյն զիսումնաւոր հարուածներն ու ներկե-
րու նոյն խանձամթոյր ու փոային երանդներն՝ որ իւղաներկին կու-
տային իր բոլոր տաք կորովն ու բնականութիւնը, և քանի որ կը
ներկայացնէր նոյն ներկերուն յատուկ անսարան մը, այսինքն վայրա-
նկար մ'էր։ Զեմ ըսեր նոյն իրերուն յատուկ ներկեր, այլ կ'ըսեմ նոյն
ներկերուն յատուկ իրեր. վասն զի կը թուէր թէ իւղաներկն էր որ
այն անսինները կ'ստեղծէր. թէ նկարելի իրականութիւնը կախեալ
էր ներկերէն, որք սակայն լիտկատար էին ու ամենարատ, թէ նը-
կարչին երեւակայութիւնն էր որ կ'ստեղծէր աշխարհը՝ զոր ևս այն
տաք ու մոյզ գոյներով չէի տեսներ գեռ, և զոր ևս ալ կ'երեւակա-
յէի լոկ տակաւին, հետեւաբար կարծես կ'ունենայի ազօտ զիտակ-
ցութիւն մը որ կը բաւէր զիս յուզելու, և զոր կարելի է այսպէս
ճշդել, թէ նկարիչը կրնար ըստ կամս ստեղծագործել հողի ու եր-
կինքի չես դիմաւը ինչ խռովիչ կացութիւններ. թէ սատուածային
կարողութիւն մը կար նկարչին քով որ Բնութիւնը կը կիրտէր այս-
պէս կտաւին վրայ, կտաւին անհուն սարածութեանց վրայ. թէ
հանճարը, ինչպէս Աստուած, բարձր էր Բնութենէն որ հանճարին

մէջ էր, ինչպէս Աստուծոյ. թէ իւղանկարն ու Բնութիւնը նոյն էին... : Եւ իրօք, նկարներու պաստառին ու իւղաներկին այն հոտար զոր անասելի բաղձանքով մը կը չնչէի այն առեններն արդէն, նոյն է կարծես ափառնքներու վրայ փառղ վարեխներու (varech) հոտին, ծառոց կեղեւին, խալանջներուն, քարագոստ ապառաժներուն հոտափն, լեռնային գաղձերուն ու ծովի բններուն, արեգախոտերուն ու լապտանիներուն հոտին, նոյն՝ Բնութեան միւռոնային անպատճեմ հոտին հետ : Եւ մարդուն հանձարն ու Աստուծած ալ նոյն էին. ոհ, այն խաղաղութիւնը զ'ը զմայլումն կուտար նկարներուն անշարժ Բնութեան՝ կը թուէր միանգամայն նկարչին կարողութեան երջանկութիւնն ու միանգամայն Աստուծոյ ամենազօրութեան փառքն ըլլալ, Ո՞րքան կրօնական է հիացումը... և ո՞չ ապաքէն այն առեններն ևս շապիկ կը հագնէի Եկեղեցին, և մոմերու բոցերուն և բուրժառին խունկին հետ անբացատրելի բաններու մէջ կը վերանար հոն երեւակայութիւնս : Եւ հիացումն ինքնին ո՞րքան բարոյական է, և ինչպէս անմեղութեան կը վերաբերի, կրնամ միթե որոշել թէ իւղանկարին մէջ ինչի՝ կը բաղձացի. վասն զի հիացումն որիշ բան չէ այլ բաղձանքին առաջին անկամաւոր յօյզը., նկարուած հոլիքն ըլլալ կ'ուգէի թէ զայն յղացած նկարիչը, կամ ծշմարիտ Բնութեան կը տենչայի թէ զայն արարչագործող Աստուծոյ. ինչպէս վերլուծել մանուկի մը զմայլումը, կրօնքը : Միւս կողմէ, քանի որ հիանալը կը վերաբերի տղօց անմեղութեան, և «Այլպիսեացն է արքայութիւն երկնից», անմաց է նաև Գեղարուեստը. քանզի ի՞նչ է իրօք Գեղարուեստին գործը, ևթէ ոչ բաղձանքներ արտայայտել ու արտադրել, երկին մէջ թէ դիտողին՝ բաղձալին ծշմարտացնել. (մինչդեռ Գիտութեան գործն է ծշմարտութեան բաղձադ, ծշմարիտը բարոյականութիւն ալ՝ Գիտութիւն մը): Եւ ևս իմ մամս վառած ու շապիկո հագած, զմայլմամբ, կը նայէի իւղանկարին. և հէք ծոծրակու անշուշտ կը յոգնէր քիչ մը, վերեւի պատկերին անխլիքու յառած գիրքէն, մինչդեռ երեւակայութեանս կարօտալից տեսիներուն մէջ, իւղաներկ—Բնութեան մ'ու աստուածային նկարչի մը բաղձարիտաւոր յղացմանն ու երազին մէջ ընտանօրէն ու էոլին սուզուած էի հս... : — Անկարելի՛ է զայն ըլլալ նորէն, պարզուե երազուն տղեկը, և անոր անուրջին լրջութիւնն ունենալ տակալին... : Կարելի ըլլալ զէթ տեսնել զայն հոն, ու անոր փարի՛ անգամ մը, պաղնել լուս չրթունքները, աչքերը, և այս աւիւնէն չզարմա-

Նալը վայելել, վասն զի ան չէր զարմանար, հրեշտակի ողէս ծանօթ ու ընտանի որ էր անդրագոյն բաներու . . .

Բայց տարիներ անցան . որ մը նոյն իւզանկարը տեսայ նոյն տունը . . . շատ զէշ անակնկալ մ'եղաւ ասիկաւ . այս պատկերն էր որուն առջեւ խորին կարօտի պահեր անցուցեր էի, որուն այնքան ուշագրութիւն էի նույիքը ու գեռափթիթ երեւակայութիւնս ի սպաս զբեր էի . այս թերարուեստ անցածող պարկե՛րն է եղեր ան . . . օհ, ի՞նչ կեղծ, անհեղեղ արտայայտում . ոչ մէկ գծագրութիւն ու ոչ մէկ դոյն ճիշդ էր . հովիսին շապիկը մամլաթէ էր աւելի բան կակռւզ կտաւէ . տարատը որ գելակի զրկեր էր ազգրերը՝ թաց կը թուէր . երկարած անդամներն անհամեմատ էին իրանին հետ . ու գէմքը, ոհ, սիրելի այն գէմքը ցուագին կերպով անիրական էր . քիւզանգական սրբանկարներու կերպարանքին, աւազ՝ զ, բոլոր սիսալն ու մնուելութիւնն անէր : Մատն իր շէկ ու զրեթէ ողորկ բունով ու մանրիկ տերեւներով՝ ոչ մէկ կերպի ճշմարիտ էր . սուսրով ներկըւած բուն մ'ունէր, կարծես թիթեղէ, և ո՛չ բնաւ կը հասկցուէր թէ ի՞նչ ծառ էր այն . — ո՛քան յաւակնութիւնն և ի՞նչ ամօթ . այդ J. Davoudը զիս խարեր էր : Անշոշաւ ուրիշ շատ իրերու նկատմամբ ալ յուսախարութիւններ կրեց այն տղան, որչափ որ մնցառ . բայց ստէպ սաստիճանական հմայաթափումներ եղան անոնք, և յանդզայս ուծացաւ երրիմնի թերափներէն, թէեւ շատ աւելի են այն բաներն որոց վրայ ի տղայ տիոց հիացաւ և ցարդ չի կրնար ուրիշ կերպ ընել . բայց ո՛չ ապաքէն հիասթափումը հիացողներուն բաժինն է, և անմեղութիւնն է սուացին պատրեալը նենդամէւտ աշխարհքին մէջ : — Այս ուսեմն, խարուեր էի . կ'ըսէի թէ ծառերը ճիշդ չէին, սիզապանծ յաւակնու ձախլիկութիւններ, ինչպէս միւս ամէն բաներն ալ . , թէ գետինը ո՛չ տաք էր, ո՛չ փիսրական, ո՛չ խորառորդ, այլ զիւրաւ անհարթ էր առ առաւելն ճամբան ո՛չ մէկ պատրանք կուտար . զեղջկուհին գոյներու կոյս մէր առանց բանաւոր շրջադ ծման մ'իսկ . ճեռաւոր լեռները, վազեմի սրբազն լեռները չափազանց պայմանագրական էին ու ձայրայնեղօրէն կանոնաւոր, և ո՛չ մէկ անօսրութիւն ու կազայնութիւնն ունէին : Ամբողջ որոտկերը ներկուած մէր, պարզամտօրէն վրձնուած բան մը . . .

Սակայն ես ի՞նչ կ'ընեմ . . . ոչ, ոչ . մօսերս զայն զացի անսայ նորէն, ի՞նչ ինչ մանրամասնութիւններ վերադանելու, յիսողութեան քանի մը պղտորութիւններ յոտակելու համար . և այս անգամ նուազ

տգեղ երեւցաւ, ու աւելի արտում . . . Ահ, իմ մանկութեանս մէջ
ինձմէ սիրուած ըլլալու բոլոր նուիրականութեամբը, համեմատաբար
աւելի ներողամիտ ապրիքիս ու ժպտագին թոյլատու մտածողու-
թեանս առջեւ ամօթղածօրէն վերահաստատուեցաւ իր հին արժէքը «
այն տղան» ըլլալու բուռն նախափրութիւնս՝ համեստ իւղանկարն
անմեղադիր գորովով մը դիտել տուաւ ինձի: Եւ նկարին ալ, J.
Davoudը, նոր ակնածանքով մը սիրեցի. — ով որ ես, ներէ, նե-
րէ . . . Ես այն նկարին իմ անմեղութեանս սքանչացումը խնկօրէն
վերընծայեր էի, ինչպէս ըրած պիտի ըլլացի գեղջկական խորանի
մը. և ի՞նչ կ'արժէ խորանին արուեստը, բաղդատմամբ Տեսլակա-
նին՝ որու խորհրդանշանն է, համեստ՝ ո՛րքան ալ հրաշարուեստ
ըլլաց, և բաղդատմամբ անոր յառող հոգւոյն սրովրէական մաքրու-
թեան: Իսէր այն Տեսլականին, և զայն յանդէտս պաշտող Տղուն
սիրոյն, պիտի ժպտիմ միշտ այն հէք իւղանկարին . . .

Արգեօք, կ'ըսեմ, Ազւոր — Հալան կուտա՞յ զայն ինձի որ սեն-
եակս կախեմ . . .

11 Փետրվար 1906

ԱԿԻՒՏԱՐ

S. Չուռիկ



ԶԱՆԱԳԱՆՔ

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԵՆ

Դիմենք թէ միակ ծառը որ քաջարար կը դիմանայ ցուրտին՝ «Զինական լեմոննինին» է։ Զեռօչն 25 աստիճան վար ցուրտի կրնայ դիմադրել, առանց վեասուելու։ Զինական լեմոննինին կարձարերձ և վշտու թուփ մըն է։ գարնան ճերմակ աղւոր ծաղիկներ կը բանայ՝ որոնք ճնունդ կուտան պղտիկ նարինջներու, մանսարինի խոշորութեամբ։ Այս պատուին հոտը բնւեկին ոգիի (թիրէմէնթի բուհը) բայրը կը միշեցունէ։ բայց երբ շաքարով եփուի, կրնայ ընտիր ճաշակուիլ։

ԲԺԻՇԿԻ ԽՈՍՔԵՐ

Արենակցական — այսինքն ազգականի հետ — ամուսնութիւն կնքողները՝ թուլամորթ, ջղային և տկարակաղմ սերունդի մը ծընունդ կուտան և ժամանակէ մը ետք անսերունդ կը վերջանան։ Սակայն և այնպէս երկու եղբայր երկու քայլ կրնան առնել, սահամայր մը իր սանը զաւեկին կրնայ առնել, և հոգեզգաւակ մը՝ հոգեհօր զաւեկին հետ ամուսնանալ։ Պէտք է զանազանել Առողջապահութիւնը ընկերացին օրէնքներէն։ վերեւ յիշուած ամուսնութիւններուն մէջ իրական արենակցութիւն չիկայ առաջուց։


ՆՈՐԵՇ ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹԻՒԻՆ

Բուսակերական զրութիւնը, — շատ ճոխ և շատ մննդարար, — իրեն հիմ չունի մի՛ միայն բոյսերով մննդառութիւնը, ինչպէս անմասարար կը կարծուի, Բուսակերութիւն (végétarisme) բառին ստուգարանութիւնն է vegetare որ Լուի Ֆլէջ կը նշանակէ աճիլ, մնծնալ։ Այս սկզբունքին կը յարին կամովյն, առանց բժշկական պատուէրի և հոգասակութեան, ինաստափրական բանավարութեամբ մը, ինչպէս եղան Լէօնար տը Վինդի, Նեւառն, Միք. Անձէլօ, — որ, աւելի ուշ՝ միայն հացով ու գինիով ապրեցաւ, — Վակինէր, Թօլսթոյ, Էլիզէ Ռոքիլ և այնքան ուրիշներ որոնք ստուգիւ չեղան տկարացած ողեղներ։ Այսօր, բազմաթիւ կիններ ընդունած են այս զրութիւնը, ի սէր իրենց գեղեցկութեան։ վասն զի Բուսակերութիւնը՝ մօրթին, մազին, ակռաներուն, մկաններուն մշտնջենի երիտասարդութիւնն ու անեղծութիւնն է, մինչ Մասմոլութիւնը կ'եղծանէ, կը թօչնեցունէ, հմայաթափ կ'ընէ մարմինին շնորհներն ամրող։

ՆՈՅԵՄԲԵՐ



Գրքական պիտոյք, մատիս ու մելան,
Կաղամար, զրբիչ, ամէնքը կ'ըլլան
Մեր խանութին մէջ,—բուղբի, զիրի հանք,—
Եւ աժան ծախսենք մենք՝ Տէր-ՆերՍէՍեԱնք . . . :





ՆՈՅԵՄԲԵՐ = 30 ՕՐ = ԹՀԵՇԻՆԻ ՍԱՆԻ



Նոյեմբեր անունը կրուզայ էս. ուստի բառէն որ կը նշանակէ «ինը» : Այս ամիսն ցրդն էր Հռովմէջական տարւոյն, փասն զի տարեպատիր առաջ Մ-ընէն կը հաշուտուէր:



Տարւոյն տաճնըմէկերորդ ամիսն է Նոյեմբերը՝ մեր գործածած Յուլիան տօմարի հաշուով, մինչ Եւրոպացիներուն գործածած Դրիզուրեան տօմարի հաշուով՝ Նոյեմբերը 13 օր կանուխ կ'սկսի մերինէն :



Բանջարեղինները կ'սկսին քիչնալ, Գնտինները եղեամոս, օդերը մառախյապա եւ ցուրտ կ'ըլլան, Բաց ի մշագալարներէն, բոլոր ծառերը իրենց տերեւներէն կը մերկանան, եւ խոսաշունչ քամին Զանոնամութք կ'երգէ անջրպետին մէջ, Ցորենը այս ամսուն կառուուծ է ալ, եւ մօսալուտ ձմեռուան համար հարկ կ'ըլլայ ամբարել փայտ, ածուխ եւ սնունդի պաշար:



Նոյեմբերի խորհեղանիշ պատկերն է Աշ-Ը-—-րը (*Sagittaire*) որ զոդիակոսի թրդ կինդանակերպն է, եւ զոր կը ներկայացունեն վերնամասը մարդ եւ ստորնամասը ծի՛ հրէշի մը կերպարանքով, ծախ մնութք կուժծ քին եւ աջը՝ նետ մը քաշելու խիզախ զիւքին մէջ, որ Արարդութիւնը կը ցուցունէ, — վերցին զրոսանքը եղանակին:



Մեր նախնիք ՏՊէ կոչած են Նոյեմբեր ումիսը, որ է Աշուն եղանակին երեակ ամիսներէն վերցինը, Զկնորսութիւնը կ'ոգեւորի, անձեւները նեղնդանման կը տեղան եւ կապարազոյն երկինքը ծիւնի փառթիզներ կը թօթափէ երբեմնակի, Բանատեղծութիւնն ալ իր մեջուն ունի՝ որակելու համար բնութեան այս եռամսեայ շրջանը, Ալշունն է տիպ հասունութեան, բնդերեկ կինաց», — 1870 ական թուականին սկիզբները թէեւ փառք մը եղաւ «Նոյեմբեր օսար անունը փոխանակելու Մէկ» նոր յորշորշմամբ, — իր համառօտութիւն «միզապատ ամիս»ի, — բայց ընդուներութիւն չի գտաւ,

ԶԻ ՃԱՆՉՆԱԼ

(ՄԱՍՆԱԳԻՑԱԿԱՆ)

Եշ. — Ա. Յովաննու. Ոսկեբլուսին

Ա. Պ. — Պատը,

Պէտք է որ ձիռն ճիռք (garrot) բարձր ու հասա
Ըլլայ. Կոնակը և կուշտերը՝ կարծ ու լայն։ Գաւակը՝
երկայնաձեւ։ Կուրծքը՝ խոր, քաջարովոր կողերով, և
արմուկ (coude)ին ետեսքը՝ առանց ներս գացած մասի։
Ուսը՝ կարելի եղածին չափ չեղ։ Զիսար՝ լսյնկէկ։ Ար-
բունքները (canon)՝ խիստ կարծ, աղէկ ցցուած և զօ-
րեղ ձգտաններով (tendon)։ Ծունկերը և կարթերը (յար-
տօտ)՝ լայն, որոնց կողմանակի երեսներուն վրայ կարձր
կամ կակուզ կունաեր ըլլալու չեն։ Կոները (թօփուզ, boulet)՝ խոչոր և որոշ։ Ամբակները (sabot)՝ բարեձեւ,
և կազմուած՝ ողորկ ու մակերեսով և եղջերային առկուն
նիւթով (corne)։ Լայնարաց սունդերը, գլխառաջքին
(chanfrein) լայնութիւնն ու շիտակութիւնը, նաեւ ստո-
րին կզակին ճիւղերուն բացութիւնը յատկութիւններ
են որ կը վնասուին ձիռն վրայ։ Եթէ ձին ճակտէն
դիտուի, մի՛եւնոյն կողմին առջեւի ու ետեւի անդամ-
ները նո՞յն հաւասար ուղղութեան վրայ պարտին ըլլալ,
այսինքն մին միւսը ծածկէ։ այնպէս որ կարթին ծայրէն
կամ ծունկին մէջտեղէն վերռուստ ի վար քաշուած ու-
զիղ գիծ մը երկու հաւասար մասի բաժնէ անդամին
ստորին մասը։ Դարձեալ, եթէ ձին կողմանակի դիտուի,
ծղիին արտաքին երեսին մէջտեղէն վերէն վար ձգուած
ուզիղ գիծ մը պէտք է որ 2 հաւասար մասի բաժնէ
ծունկը, սրունքն ու կոճը։ Նոյնպէս ետեւի ոտքին վը-
րայ, վերի մասուտ մասին առջեւի ծայրէն (գալջա պա-
շը) իջած ուղղաձիգ մը պէտք է որ ուաքէն քիչ մը ա-
ռաջ իյնայ։

Աւելցունենք որ կենդանին աղնուացեղ (սօյ աթ)՝
ըլլալու է։ Աղնուաթիւնը կը յայտնուի։ Նայուածքին
վառվառն ըլլալէն և ականջներուն շարժականութենէն
(որոնք կը վկային թէ կենդանին ուշադիր է իր շուրջ
յառաջ եկած ամէն աղմուկի), և այն դիմաղբութենէն՝
զար կ'ընէ, երբ պոչը վեր առնել ուղես։

ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ

(Ամենայն Urpage Տօնին Առիրով)

Տքր. Ռու. կեղծմաշկին Հիմուեկը դանողը, որով միլիոնաւոր ազդոց կեանքը սասցդ մահէ մը փրկեց :

Քարեկո. Հոչակաւոր կատաղաբոյժը :

Ան Վենսան Տի Բոլ. Աշխարհի մէջ է՞ն առաջ ինք արթնցուցած ըլլալուն համար բարեղործութեան և զբութեան զգացումը իր «Ընկեցիկ տղոց» ապաստանաւանովը :

Բարմանքին. Առողջ և աժան ուտելիք մը հայթայթած ըլլալուն՝ աղքատ դասակարգին, գետնախնձորի մշակութիւնը Ամերիկայէն բերելով :

Ճեններ. Իր պատուաստի գիւտին համար, որ արդի բժշկութեան մնացոյն գիւտերուն չուկէան եղած է :

Կիւրիենալիւրկ. Հոչակաւոր գերմանացին՝ որ 1440ին Մայանսի մէջ ըրտու Տորագրութեան գիւտը ու նպաստեց ժողովուրդներու կրթութեանն ու երջանկութեանը :

Լիտիան, Ամօնրօն, Շար, Անբէռ. Հեռածայնը, հեռագիրը, հեռաւորութեան չնշումը ասանց կը պարտինք :

Աբբում. Գերմ. գիտունը որ ամէնէն տուած կազը լուսաւորութեան գործածեց :

Տընի Բաբէն, Սրեհենսըն, Յրկէրիք Աօված. Շողին, լոքոմոթիվը և պատուակը հնարողները :

Տը լ'էբէ Աբբան, որ խուլ-համբերու նախախնամութիւնը եղած է իր հաստատած նշաններու լեզուովը :

Վալանքին Հախւլ. Կոյքերուն համար յղացաւ ցըցւած տառերը :

Մայե, որ Զերմին յաղթեց՝ սիւլֆաթ աը քինինի գործածութիւնը գտնելով :

Լիսրէռ. Ապանեխսական դարմանումի հնարիւը և վհուեկը Վիրարութութեան : (Եւ այլովքն հանգերձ) :

Եր. — Աղջակ զարդ նախանց կ կանց :

Հայութ. — Ե. Փակ կ կանչի ծ. կ կանչի լ.

S h S t a u b e r

ԿՐԵԱԿԱՆ ԸՆՈՐՀԱԿԱՐԴՈՒԹԵԱՆ

Ա. Կարողիկոսական. — Վեհաջնորհ Կաթողիկոս,
Տէր Հայրապետ, Աստուածքնակիր Հոգուապետ, Առաքե-
լաշնորհ Սրբազնապետ, Ն. Ս. Օծութիւն, Վեհ Սրբազ-
նապետութիւն, (Sainteté): (Սայ և Աղթամարայ համար՝
«Երանաշնորհ կամ Շնորհագարդ Կաթողիկոս»):

Բ. Պատրիարքական . — Ամենապատիւ կամ Բարձրացնոր։ Ա. Պատրիարք Հայր . Բարձր Արքազնութիւն , Ն . Ամենապատռութիւն , (Béatitude) :

Գ. Արքեպիսկոպոսական . — Պերճաշնորհ Արքեպիսկոպոս , Սրբազն Տէր Կամ Արհիաշնորհ Սրբազն . Արհի Արքազնութիւն (Eminence) :

Գ. Եպիսկոպոսական . — Գերաշնորհ՝ Եպիսկոպոս,
Հայք Սրբազնն , Ն . Սրբազնութիւն (Grandeur) :

Ե. Վարդապետական. — Գերապատի կամ Հոգեցնորհ վարդապետ, Հայր Սուրբ, Ն. Սրբութիւն կամ Ն. Գերապատութիւն, (Révérendissime).

Զ. Քահանայական. — Հայրաշնորհ Քահանայ, Տի-
րաշնորհ Հայր, Արժանապատիւ, Տէր Հայր. և. Հայրո-
թիւն կամ Արժանապատութիւն (Révérend):

Է. Սարկաւագական. — Բարեգարդ Սարկաւագ,
Տիրացու Եղբայր. Եղբայրութիւն. (Frère).

Բարողիչներու արուած ածականն է «Բարեխրատ» ,
և Առաջնորդներու արուած ածականն է «Բարեհնորհ»]

ԽԵԴԱԿՑԱԿԱՆ ՆԱՄՈԿԻ

ԳՐՉԻ ԵՎՅՈՐ ՄԸ ԱՄՌՈՒՄՆԵԹԵԱՆՆ ԱՌԻԹՈՎ.

Աղնիւ թէոդիկ,

Պիտի սպասէի որ մեղրալուսինը անցնէր և այնպէս գրէի: Այդ ամսուն գրուածները չեն կարդացուիր, մէկ կողմէ կը նետուին: Երկու իրար սիրոզներու ի՞նչ ըսել, իրենց միութեան ասիթով: Դինովցած երկու ճռուոցումներու իրենց մենութիւնը թողելու է: այն բորատանին մէջ ուրիշ ձայներ մը դեկ չունին:

Բայց մեղրալուսիններ կան որ ամիսով չեն հաշուք-փր, կեանքե՞ր կը տեւեն: Ճշմարիտ սէրերուն կը պատկանին այդ տեսակները. հետեւարար ձեզի երկու տող ուղղելու համար կեանք մը ամբողջ սպասելու էի:

... Խորանին առջեւ կեցած առենսիդ, շիտակ ըսէք, մտքով չի խնդացիք ք ձեզի սիրել քարոզող ամսութին վրայ: Զեւքերնիդ սեղմող ամուրի ընկերներնուդ քիմին չը ծիծաղեցա՞ք քիչ մը: Զեզի ուղղուած երջանկութեան մազթանքները կրցան բան մը աւելցունել ձեր գիտակից երանութեան վրայ. կամ դէմ, մտքերնիդ բան մը մնա՞ց այդ ամէնէն: Ես այնպէս ըրի: Հին սէրեր, սրար բաղձանքներ մնուած էին արդէն: Այն օրը թողած էի ամէնը ու խանդոս սլացքներուս ընկեր կ'առնէի մէկը՝ որուն սիրար իմ ժայռաներուս ու դառնութիւններուս հաւատարիմ բոյնը պիտի ըլլար յաւիտեան: Ստորագծած բառու ետ չեմ առներ, որովհետեւ «յաւիտեան»ը զգացած եմ ու կ'զգամ, ամէն անզամ որ կը մտածեմ միւս եսիս, կեանքի ընկերունիիս, որուն օրերը իմիններուս խաւանուած, անդրչիրմի երանութիւններով կ'արիստէսն կեանքս, այս աշխարհէն սկսելով:

Ես մանչուկ մը ունիմ: հաս մըն ալ ձեզի կը մաղթեմ: Անիկա պէտք մըն է: անիկա շարունակութիւնն է, յաւերժացո՞ւմն է սիրոյ երազին: Օր կուգայ որ երկու սիրոզներն ալ, լուռ, աչքերնին վար կ'առնեն, ընկծուած, մտածեսու ու ախուր: Այդպիսի վայրկեաններու համար է որ երրարդ անմեզի մը ձիշը պէտք է՝ նայուածքները իր վրայ կազելու, և իրմէ ասդին՝ զանոնք սիրուած յախտեանին ուղղելու համար:

Խզմիր, 8 նոյ. 1902

2երդ սիրով
Ա. ԱՐԲԵՐԵԱՆ

Դ. — ԳԱՆԴԻ

Եշ. — Ա. ՆԱԿԱՐԱԳՐԱՅԻ ՄԵԽՈՒՋԻՆԻ, Ա-
ՐԵԲԱՆԴՊՐԵ, և ԳՈՂՈՎ ԽԱՆՈՒԹԻՆԻ: և
ԽՈՏՈՐԱԿ ԱՐԴԲԻՆԻ, և ՄԱՐՈՒՐԻՆԻ:



ՀՐԵՍՏԱԿՆԵՐԸ

(40 Եղեմքեր, Օռուան Տօնախմբութեանն Առիրու)

Հրեշտակները Աստուծոյ պատղամաւորները ձանցուած են, և են բոլորովին անհիմիթ ու իմացական էութիւններ՝ որոնք աստուածային ստեղծագործութեան մէջ ստացին տեղը կը դրաւին: Հայ լեզուն և գրագիտութիւնը հետեւեալ հոմանիշներն ունին իրենց համար. — Զուարթուն, հրարուն, հրանիմիթ, հրաբերան, հրեղին զօրք, դասք հրեղինաց, վերնասեռք, պատղամարեր երկնից, երկնային սռաքեալ, մրջնորդ երկնից, ամբիծոգի, լուսեղէն էակ, վերնագաւառի թեւաւոր բնակիչ, երկնակինցաղ, երկնակըօն ոգի, երկնային զօրք, եւն.

իրենց կատարած պաշտօնին համեմատ՝ մասնաւոր անուններ տրուած է իրենց. ինչպէս, պահապան, հոգէառ կամ մահուան հրեշտակ, աղօթքի հրեշտակ: Բայ բարեկալաշտական կարծեաց, անոնք դէպի Աստուծոյ գահը կը տանին արդարներու աղօթքը և անոնց խունկներուն բուրումը: Կան նաև չար հրեշտակներ, որոնք դասավլիք եղած՝ երկինքէն վտարուեցն:


Հրեշտակինսերը կը նարկայացաւնեն մարդկային դիմա-
դիմերով, վասն զի մարդը միակ էակն է որ իր մէջ կը
միացաւնէ հոգին ու նիւթը: Իրենց կուտան սպիտակ
թեւեր, իրը խորհրդանիչ պաշտպանութեան, նաև ցու-
ցունելու համար այն արագութիւնը՝ որով կը սուրբան,
Աստուծոյ հրանանգները կատարելու համար: Պատմո-
ւաննին լուսեղէն, ճերմակ ու թեթեւ է, և գրեթէ միշտ
պարուրուած՝ ամոպային ծուէնով մը: Հրեշտակապեաննե-
րէն Գարքիէլն է որ ձեռքը շուշան մը բռնած, աւետեց
Ս. Կոյս Մարիամին՝ հրաշալի մարդեղութիւնը Բանին:
Ռափայէլը՝ որ Աստուծաշունչի բարեպաշտ հրեան բու-
ժեց իր կուրութենէն: Միքայէլը՝ որ անսասա հրեշ-
տակիներու պարագլուխը զգեսնեց: Կան նաեւ Քերովիէ,
Սերովիէ եւին:

Փոխարերաբար նշեցակ բառը կը դորժածուի, առաքինի, անմնջ, հեղ անձերու, քաղցրաձայններու, զեղադէմներու . իսկ սիրոյ մէջ հիացումի կտական մոն է :

(ԲԱՐՁՐԻՔՆԵՐ)

ԱՆՌԻՍ ՏԵՐՏԻԿԻ

(ԱՆՄԵԴ ԿԱՌԱԿ)



Ուսումով ի բնէ անանկը, խիզճով՝ ետքէն անանկը :
Մին է գանկը, և հին՝ զրապանքը :
Բարոյականի իր «խարթան» . — Հողի . սիրոյ նա-
հանգը : Միրտ . մեղքին սահամաքը :

Գիտէ թէ քանի՞ արշըն է սքեմին էրկանքը, ու
քանի՞ սանթիմ . . . իրիսկինին լանքը :

Զատկի Ծնունդի միտքը կիյնայ «Պարտքերնիս տան-
քը», և կլոր մէծիտը կը խորհի՞ . . . նշխարքով կնքած
ատին պատանքը :

Իա՞յ աւելի անուշ ձայն մը՝ քան դրամին արձա-
գանգը, ու «քէմէրը կապելցէն վերջն է որ կը սիրէ
անցունել արձակ կեանքքը :

Ինէ քենէ աղէկ կը ձանչնայ ուտելիքին հագնելի-
քին թանկը . աժան կը գնէ տոպրանքը . իսկ եթէ խար-
ուի՝ չի ինայեր խօսքերուն տանկը :

Օրուան մէջ շմառել : Ժամկոյին՝ «Քաշէ՝ ծօ չան-
կը» . ու մնանովին կօրէ կը իշուէ երդածին վանկը :

Վրան վինտաէ՝ սուտերուն հանքը, սըւոր՝ թափած
լուտանքը, նըւոր՝ ջարդած գովանքը . և ջիղերուն կը
դապի՝ թէ որ աղքատ մը բնակի տանը քովտանքը :

Լաւ սերտած է էրիկ-կնկան վէճերու . հանդաման-
քը, — չըսի՝ խորամանկը : Երբ տեսնայ խնդիրին մէկ
մութ երանգը, «Բնեմ մի, չընեմ մի . . .» զինքը կ'առ-
նէ վարանքը :

Բայց գուն բարա՛ ըսէ անոր, ոտքը կ'առնէ խղճմը-
տանքը, և աչքը՝ վատանգը : Տակէն երբ ելլայ փորձան-
քը և լսուի յանցանքը, նախ չըլլար անտեղուանքը :
Ետքէն կը ցցուի աչքին վանքը . հապա փիլոնէ՝ զրկան-
քը : Կա՛մ անանկը, կա՛մ ասանկը :

. . . Ամէն օր նայիլ ծոցին ցանկը, պաշաճնակցին
ծուխը ձգել ճանկը . ա՛սէ խոէալ իր ջանքը : Աստուծոյ
ժանգը . . .

Դիմում էլեկտրոնային, ինտերնետուն գործությունները . . .
Ուսումնական կազմակերպություն, հայուսական մասնակիություն . . .
Դիմում էլեկտրոնային, ինտերնետուն գործությունները . . .
Ուսումնական կազմակերպություն, հայուսական մասնակիություն . . .



ԽՍԱԽԹԻՒՆԵՐ

Գ. Դժկարգութիւն պետքական և բնակչութեական բառեր
Անդամական բառեր

Գ. Պահանջման պահանջման բառեր

Խտութիւնը կը ցուցունէ թէ հեղուկ կամ հաստատուն մարմին մը ջուրէն քանի անգամ աւելի ծանր է: Երբ ըստնք — օրինակի համար — կապարփն խոռոշիւնը 11,35 է, կը համարակի թէ 11,35 անգամ աւելի ծանր է ջուրէն: Եւ ինչպէս որ 1 տասանորդամէթը խորանարդ ջուրը կը կռու 1 քիլօ, 1 խորանարդ տասանորդամէթը կապարը պիտի կռու 11 քիլօ 350 կրամ: Ուրեմն թանձրութիւնը ցոյց կուտայ արդ մարմինին 1 խորանարդ տասանորդամէթը ծանրութիւնը՝ քիլովրամով: Որովհետեւ միշտ պէտք կայ այս ծանրութիւնը գիտնալու, ուստի սարեւ ցոյց կուտանք բաւական թիւով գործածական մարմիններու թանձրութիւնը:

ՀԱՄԱՍՈՒԻՆ ՄԱՐՄԻՒՆԵՐ

(Հող, Մետաղ, Խառնուրդ)

Բուսանող	1,25	Երկար	7,78
Դժուարաներկ հող	1,40	Անդիկ	13,59
Բրուսի կաւ	1,70	Ասկի	19,30
Կրանող	1,60	Լանուկի	21,50
Չոր ու նուրբ աւազ	1,40	Կասար	11,35
Խոնաւ աւազ	1,90	Զիմկ	7,19
Շինուածաց	1,25-2,60	Միմակ պողպատ	7,82
Մարմար	1,70	Անազապղինձ	8,44-9,24
Բնագաղցեղ	2,60	Արոյր	7,30-8,65
Արծար	10,51	Չուրածոյ (fonte)	6,80-7,84
Պղինձ	8,90	Շիշի ասրակի	2,65
Անազ	7,29	Յախճապակի	2,24

ՀԵՂՈՒԿ ՄԱՐՄԻՒՆԵՐ

Խտացած ծծմբ. բրու	1,840	Զկր	0,915
Պենզին	0,890	Կար	1,030
Բեւեկնի ողի	0,864	Գիմկ	0,990
Ալի՞ոլ	0,800		

ԱԴՐԻԱՍԵԿ ԶՐՈՅՑՆԵՐ

Հանդերձեղինաց վաճառառուն մը :

— Զուտ բուրգ է աս քօսմիւմը , գննցէ՞ք կ'ըսեմ ,
չէք զլջար :

Ցածախորդը համոզաւած՝ կը ցնծայ զրամը , կը հագու-
ուի ու դուրս կ'ելլայ : Ճամբան , ձի մը կ'սկսի խած-
նել հագուստը՝ տուն :

— Զուտ բուրգ , հէ . . . , վայ ստոկալի . . . խանե-
ցաւ որւոր կերպասին զուտ խոտ ըսելու , կը խօրհի
մարդուկը , խածնուած տօր շոյելով :

Հին առած մը կ'ըսէ թէ աքաղաղը ո՛ր ժամեն որ
խօսի , կը նշանակէ թէ սուտ մը նոթուեր է :

— Ինչու համար , կը հարցունէ հետաքրքիր մը . ա-
քաղաղները աւելի ստունե՞րն են որ կը խօսին :

— Օրաթերթերը այդ պահուն է որ կ'սկսին տըս-
ուիլ , կը պատասխանէ ուրիշ մը :

Պարահանգէսի մէջ :

— Սա պատուհանին քով կեցող . . .

— Դեղին մազերավը :

— Այո՞ , սիրոս ստուփ'կ յարած է անոր . արդեօք
հաց կ'ելլայ կ'ըսէք :

— Ենտակը որոյ բան մը չեմ կրնար ըսել . Բայց
խոնդրեմ , ե՛րք որ յաջողիք՝ ինձի խմաց տաք : Հիմակու-
հիմայ ամուսինն ըլլալու դժբաղդութիւնը տնիմ :

Ամրող կիրակիի թափառումէ մը վերջ , որարդը
տուն կը վերադառնար ձեռնունայն : Եւ որովհետեւ չէր
ուզեր անյաջող երեւիլ յոր կնոջ առջեւ՝ շտապաւ ճա-
գար մը գնեց հաւ ծախողի խանութէ մը , որ , սակայն ,
քանի մը օրուան որացուան ըլլալուն ծանր կը հոտէր :
Կինը կրահելով խնդիրը՝ ճագարին կը մօտենայ և ական-
ջէն փարտալու ձեւ մը կ'ընէ : Ամուսինը շուարած .

— Չեմ համենար կոր , ինչու առանկ ըրիք :

(կինը քմբիծաղ) = Բսի որ «Ազւորիկ ճագար , կի-
րակին ամբողջ խորել կուտան էրկանս , ահա վիճակդ
ա՞ս կ'ըլլայ» :

— Ե ինչ պատասխանեց :

= «Ես ինգ օր է , բառ , անտառէս բացակայ էի ,
տեղեկութիւն չունիմ . . . » :

Ե՛ւ , — Ա . Գուրիսոսյ , Ամսահասոց , Արդար
ուղարքութիւն , Ամսահասոց մասնակցին , մանկան
խոսակցութիւնը և Հայութիւնի կարգութիւնը .

Արք . — Պատ' ։

Հ Բ Ա. Բ Ո Խ Խ

Ինչ ինչ լեռներու հրաշնչութեան կ'ըստի նրարուի, արսինքն լեռներ՝ որոնց գագաթէն առեն առեն դուրս կը ժայթքին հրեղէն փոթորիկներ հալած ու բոցակէդ նիւթերու, ինչպէս լավա, փուխ, քարի բնիօրք, եւլն, : Հրարուխի մը բացուածքը կը կոչուի նրարեւան (cratère). Այդ ժայթքումներուն տեսարանը մեծաշուք և ամենի է միանգամայն, զիշերը մասնաւանդ :

Հրարուխին Փրանտերէնն է vulcan. Ական է Լու. vulcanus բառէն: Դիցարանութեան մէջ Vulcanը (Հեփաստո) կրակի չաստուածն էր, և որպէս Արամազդի ու Հերացի:

Հրարուխներու պատճառը, երկար ժամանակ վէճի դուռ բացած է զիտուններու, որոնք այսօր կը մնինեն զայն, — ինչպէս գետնաշարժք և լեռանց կազմութիւնը, — կեղրոնական ջերմութեան ազդեցութեամբ՝ որ երկրագունափառ կեղեւը անհառասար կերպով բարձրացունելով, անոր ինչ ինչ մասներուն մէջէն իրեն ճամբայ կը բանայ և յառաջ կը բերէ այսպէս հրարխային ժայթքումները:

Խոտալիոյ մէջ Վեսովլ լեռը տիբրանուչակ է իր յաձախադէս ահարկու հրարուխներով: Կը գտնուի 8 քիլոմետր հեռու՝ գէպի հարաւարեւելք, Ապենինեան լեռնաշղթային կցուած: Իր սոսորոտին լըջանը կը հաշուեն 40 քիլոմետր, և կատարին բարձրութիւնը՝ 1200 մէտր: Վեսովլ Քրիստոփ 63 թուին, փետրիվար ամսուն բորբոքած է, և 79ի օգոստոսին պատահած՝ այն մեծ բորբոքումը որ քանդեց Պամպէի, Հերքուլանում և Սթապիա քաղաքները, և որոն զօն գնաց Պլինիոս երէց անուն հռովմ: Հաջակաւոր բնապատումը: Առկէ մինչեւ 19րդ դար՝ սա կարեւոր բորբոքումները ունեցած է վեսովլ՝ 203, 422, 512, 685, 993, 1036, 1139, 1500, 1631, 1779, 1794 և 1819: Ցիշենք նաև անցկալ տարուանը՝ որ մարտի վերջերը պատահեցաւ, անապատի վերածելով իր շուրջի ընդարձակ չէնութիւնները:

Եր. — Ա. առաքելուց մասնաւանդ:

Եր. — Ժ. զիշի բառը: Բայելեկներն:

Կառուց Մինակուն:

* *

ԿԱՐՄԻՔԵԼ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ

օթէ որ մարդերուն եւ հիշտակներուն լեզուներ խօսիմ եւ ուր չունենամ, ես ձայն հանող պղինձին պէտ եղայ, կամ հնչող ծնծղաներուն պէս: Եւ քեզ որ մարգարեանան եւ նասկնամ բոլոր խորհուրդներ ու գլուխունը, ունենամ բռիր հաւատք՝ միջին լեզուներ տեղափոխելու, եւ ուր չունենամ, ոչի՞նչ եմ:

ՊՈՂՋԱ ԱԹԱՔԵԱԱ.

* Մէրը հրեշտակներուն կողմէ՝ մոլորակներուն տրբառած ողջոյնն է:

* Աստուած երկինքին ամրողջութիւնն է, Մէրն ալ մարդուս ամրողջութիւնը:

* Ան որ զիս է՞ն շատ չարչարեց ու սաստիկ դառնացուց սիրս, ան է որ ո՞չ սիրս է զիս, և ոչ ալ ատած:

* Երիտասարդը բոլո՞ր ուժովը կը սիրէ, ո՞յժ որ երիտալով կը քիչնայ: Ծերը բոլո՞ր տկարութեամբը կը սիրէ, տկարութիւն որ երիտալով կ'աւելնայ:

* ՄՇՎ որ սէր ունի զեստուած իր մէջը կը բնակիցունէ, վասն զի Աստուած սէր է: (Ներսկս Շնորհալի):

* Բան մը չի բաւեր Մէրին: Մէրը երը երանութիւնը ունենայ՝ դրախտը կ'ուզէ, երը դրախտը ունենայ՝ երկի՞նքը կ'ուզէ: Երանութիւն, դրախտ, երկինք՝ Միրոյ մէջն են:

* Մէրը անցոգական տենդ մըն է որ կուգայ քեզի սարսուով մը և կ'անհետի յօրանջումով մը:

* Ասղելու համար պէտք է աշխատիկ: Յետոյ, գա՞րձեալ ապրելու համար՝ պէտք է սիրել. ինչու որ սիրուն ալ կ'անութենայ:

* Հոգին ալ — սամաճքին պէս — չափազանցութեան չի տոկար: Երբոր ատենից պաշտածնիս, սէր վրանել մը չէ՝ ասիկա:

* Եթէ սիրող մը չըլլար տիեզերքիս մէջ, արեւը թերեւս մարէք:

* Եթէ քար ես՝ մազնէտ եղիք. Եթէ տունկ ես՝ զգայնիկ եղիք. Եթէ մարդ ես՝ սէր եղիք:

* Երերը սեւ են, արարածները՝ անթափանց: Թափանցիկ կ'ըլլայ էակ մը, երբ կը սիրուի:

ԱՅՅԱՔԱՐՏ

Այցաքարտը 300 տարուան հնութիւն մը ունի : Ժէ , դպրուն վկրչերը Բարիդ հրատարակուած զիրքի մը մէջ կը պատմուի թէ պարզ խաղի թուղթի մը ետեւի դին անուն մը կը գրուէր և բարեկամի մը առւն կը ձգուէր , իբր այցելութեան նշան : Այս է անա ծագումը այցաքարտին որ երկար ատեն ձեռագիր եղաւ և կար ժԶ. ի օրով միայն տպագիր վիճակ մը առաւ : 1750ի տասննեւները սկսան գեղեցիկ զարդերով շրջանակիւ այցաքարտը , որ նորուածեւութեան կարգ անցաւ : Զարդանկարիչներ՝ Ֆրանկոնար , Շոփար , Մօրա եւլն . հիմնալի ծաղկըներով պահեցին թուղթի այս կտորիները , որոնց վըրայ անուններ մերթ ձևուցով կը գրուէին և մերթ կը քանդակուէին անձնիւրին ձաշակին համեմատ : 1780ին , այցաքարտն իր սեթեւեթեալ ձեւը փոխելով միայն դափնիներով զարդարուեցաւ : Յետոյ երեւցան «կլասէ» տեսակիները : Մինչեւ 1835 , այցաքարտը պարզ թուղթերու վրայ կը տպուէր , երբ թղթավաճառ մը արտեսազիտական նոր քարտ մը հնարեց՝ ժապաւէնով շրջանակուած :

Այսօր այցաքարտն ընտանեկան ու ընկերային յարարեւութեանց մէջ անհրաժեշտ տարր մը դարձած է , ներկայիս մէջ տպագիր կամ վիմագիր , քարտին վրայ մարդ իր անունը գնել կուտալ և կը գործածէ երկու զիստոր նպաստակով իր անձը ներկայացունելու համար . — Ա . Երբ այցելութեան չի կարենայ երթալ , հատ մը կը խրկէ : Բ . Այցելութեան գացած ըլլալով՝ տեսնելիք անձը երբ բացակայ գանէ , հատ մը կը ձգէ : — Հարսանիք , տօնական օրեր , անուն , մկրտութիւն , մահ , յանձնարարական եւլն . պարագաներ են որոնց մէջ այցաքարտը մնա գեր կը կատարէ ու կը տարբերի սովորական նամակներէ , իր քանի մը տողնոց պարունակութեամբը , կամ , չնորհառական բանաձեւերու համառօտագրութեամբը : Առանց զարդի կամ զարդագիրի պարզ այցաքարտերը նախամեծար են :

ՀՀ : — Պ. օր որո՞ւց Յինակուց
Ժամանակ Ս. Առանձնահամար կրկ

Ե2. — Պ. օր որո՞ւց Յինակուց

ԶԵՐՆՈՑՆԵՐՈՒ ԼԵԶՈՒՆ

Սիրահաւներու Հասցեին

Չեռնոցներէն մին գետին ձգելը «այս» կը նշանակէ .
աջ ձեռքին մէջ զանոնք բոլորելը՝ «ոչ» :

Երբոր հասկցունել ուզէ օրիորդ մը թէ ա՛ւ անտար-
քեր է , կիսովին կը հանէ ձախ ձեռնոցը : -

Ցոյց տալու համար թէ կ'ուզէ որ իր ետևէն դան ,
ձեռնոցները ձախ տախն կը զարնէ :

«Ա՛ւ զքեզ բնաւ չիմ սիրերցը կը յայտնուի՝ ձեռ-
նոցներովը պղտափէ հարուածներ տալով կղակին տակ :

Չեռնոցները հակառակ կազմ զարձունելը «Զքեզ
կ'ատեմ» կը թարգմանուի :

Չեռնոցներու ճմուռթները շիտկելը «Զեր քով բլալ
կը փափաքիմ» ըսել է :

Եթէ մարդ ուզէ սա սիրուն խոստվանութիւնն ը-
նել , «կը պաշտեմ զքեզ» , երկու ձեռնոցը մէկէն զետին
կը ձգէ :

Երբ ցոյց տալ ուզէ թէ բարկացած է , ձեռնոցնե-
րովը ձեռքը կը ձեծէ :

«Չեռնոցներու լիզուն» հնարած է աղնուասոհմ
անգլուհի մը :



ԿՈՉԵԱԿԻ ԶԱՅՆ

80 սանթիմ երկայնութեամբ բարակ սուսասնի մը
մէջտեղէն կապեցէք արծաթ զզալ մը : Առասանին եր-
կու ծայրերը երկու ձեռքով լուսելով ձեր ականջներուն
մէջ խօթեցէք և ձեռքովիդ գոցեցէք զանոնք , ու քիչ
մը մարմիննիդ վար ծոած դիրքով մը զզալով թելը
առջևնիդ կափեցէք : Եթէ ուրիշ մը՝ ուրիշ դզալով կա-
մաց մը դպի ձեր դզալին , ճշմարիտ կոչնակի ձայն պի-
տի լսեն ձեր ականջները :

Երբ . . . Եր ով պահանջ թվային բարձրացնելու

Երբ . . . Ու գլուխով զվարացնելու , և Ալիքային



ՄԻՏՔԻ ՄԱՐԶԱԿ

* Եթան մը նմանող կենդանին ո՞րն է : — «Աքազգը, որովհետեւ կատար ունի» :

Կոյր մը տեսաւ զայն, անդամալոյծ մը բռնեց զայն և խուլ մը լսեց զայն. ի՞նչ կը նշանակէ : — «Բացարձակ Սուս» :

* Ամէնէն զօրաւոր կենդանին ո՞րն է : — «Խղունջը, որովհետեւ իր տունը կռնակովը կը տանի» :

* Ամէնէն յամառ առարկան ո՞րն է : — «Թմբուկը, մինչեւ որ չի ծեծես՝ չի պատասխաներ» :

* Նկարիչները ինչո՞ւ համար այնքան գժուարան կ'արտադրեն իւղաներկ պատկեր մը՝ ծովու փաթորիկ ներկայացունող : — «Որովհետեւ գործածածնին իւղ է, ծովի ալ վայրկենաբար կը հանդարտի այդ հեղուկին ներկայութենէն» :

* Ո՞վ է լաւագոյն խոհարարնիս : — «Անօթովիւնը» :

* Անձարակ բժիշկներուն սիսալանքը ինչո՞վ կը ծածկուի : — «Ահեւ հողով» :

* Յակոր նահապետին երազին մէջ երեւցած սանդուխը ո՞ւր կը գտնափի հիմայ : — «Սրբազն Պատմութեան 127րդ էջին վրայ, առղ 19րդ» :

* Ինչո՞ւ համար ձմեռ տանն հովը աւելի՛ պազ է քան թէ ամառը : — «Որովհետեւ ձմեռ տանն թազ չեն տար որ հովը բնակարաններէ ներս մտնայ» :

* Որո՞նք են այն զործաւորները որո՞նք իրենց աշխատութիւնը հակառակիէն կ'սկսին : — «Քանդակագործները» :

* Ի՞նչ է Յախանականութիւնը : — «Օր մը տուանց երէկի և առա՞նց վաղուան» :

* Ո՞վ է այն որ երբ տաքը տեսնայ՝ ձեւն ու անունը կ'ուրանայ : — «Սառը» :

* Կ'այրի՛ եթէ ջուր նետէք վրան . ի՞նչ է : — «Չի մարտ կիր» :

Պէտք է Ա. Գուսանցի Յուլիոնին
և Վահագունին

Բէ. — Ա. Գուսանցի Յուլիոնին
և Վահագունին

ՏԻԿԻՆԸ ԿԸ ԳԱՆԳԱԾԻ

Տար. սալօնին մէջ Տիկինն միայնակ
Կը դիտ դուրսի ձիւնը որ պարէ,
Տնկած աչերը, — սիրոյ միայն ակ, —
Կը յարէ.

— «Ամ Հ-Ղ-Ջ առած շրպակի դուք . . .»:

Կրկին խորասոյ իր բարձրացներուն,
Անհող, անսարքեր, կարծես համը ու խուլ-
ենուր աշերուն ակնարկով ներհուն
Կ'ըսէ. — «Ա՛յ օդուլ,
Իցչո՞ւ ես ամուր բլամ կինն ու Է--լ»:

Յօրեօյլին վթրայ, ձեռքը բաւիչեց,
Կակրսի կարդալ թերը Le Journal.
Ա-Ռէու ու ժանին կուգայ դա Վ.Հ.Յ.։
— «Ո՞ւ թ թնրեցումն ալ . . . ,
Երիկը չիյէ նոյն խոկ ունետան ալ»:
«Խընայէ, Ասուած՝, զիս չե՞ս մեղքընաւ»
Կր շարունակ՝ յուզուած, շնչասպառ,
«Մազերը լարեր, մարմինս ալ քննար,
Ո՞հ, պուամ պառ պառ,
Իցո՞ւ կապուեցայ երկան մը ի սպառ» :

Առաքել աղան, ամուսին բարի,
Մեղմիկ մը կուգայ հրապիլ մերկ ուսին.
Կերկարէ տրփիկ մ'որուն կը փարի
Տիկինը արի,
Բազազանչելով, — «Տիպար ամուսին . . . »:

Տրզունց արցունեց սրբողն է յօյյօյ,

ՊՈԼԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«ՍՈՒՐՀԱՆԴԱԿ»

Եշ. — Ս. Կղկմայ հայուսագույն և Բարձրաւուն ծառանենաց եղինակավորութեան համար:

Բէր. — Գուշը,

1899 մարտ 8ին կ'սկսի հրատարակութել կ. Պօլսոյ մէջ այս օրաթերթը Տիգրան ձիվելէկիանի պատճառաբութեամբ։ Կը չարունակուի ցայտոր պատկերազարդ առաւտեան հայաթերթ, խմբագրական մարմինը կաղմուած ըլլալով հետեւեալ անձերէ։

Արամ Ահատոնեան (Արտագրականք, այժմէութիւններ, քննադատական յօդուածներ և այլն)։

Արիկ Միւպահետնեան (Եկեղեցական քրոնիկ, արևտեսական ու քննադատական յօդուածներ, և այլն)։

Գեղամ Բարսեղեան (Ներքին լուրերու բաժին և դրական ու քննադատական յօդուածներ)։

Շաւարչ Միսաքեան (Արտաքին լուրերու բաժին և ընկերային հարցեր)։

Տիգրան Գասագեան (Արբագրիչ, օգնական խմբագիր և դրական յօդուածներ)։

Յակոբ Վարժագետեան (Լաբարերութիւն)։

Իր աշխատակիցներն են Հ. Մէնէփիշեան, Տիկին Հորիսիմէ Արտագեան, Օր. Էլզա, Արչակ Ալոգյունեան, Միւրան Աւզուրլեան, Աարզիս Թիւթիւննեան, գաւառային թղթակիցք և այլն։ Աւզեւորական երկու թերթներ, ազդեր Ա. և Դ. էջ։

«Սուրհանդակ» թերակօնիած է 9րդ տարեցրջանը։

Բաժմանորյագրութիւն։ — Պօլսոյ համար տարեկան 75 զրու, վեցամսեաց 40, Գաւառաց համար 100 և 50, Արտասահման 22 ֆրանք և 11 ֆրանք։ Զեռքէ կը ծախտի թիւը 10 ֆարայի։

Հասցէ. — Պասը Ակի ճառակեսի, թիւ 20։

Մառալ. — Զորս էջ՝ վեցեակ սիւներով։ Էջի լայնք 41 սանթմ., երկայնք 54։ ասանթմ.։ Շարաթ օրերը չորրորդ էջը փոխան ծանուցմանց՝ դրական նիւթեր և օտար մատենագրութենէ հասուածներ։






ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա. ՊՈԶԱՎԵՆՈՎ

Հայոց ազգի թիրմօնի Թարգմանիչ եւ

ՀԵՂԻՆԱԿ

Հայր մը Դասագիրքերու -





ԱՐԵԿԵԼԵԱՆ ՀԻՆ ԳՈՐԴԵՐ

(ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

Ա.



ԱՐԴ սրբան աղ փորձէ խորը թափանցել Արեւելեան Արուեստին սրատմութեան, վաղնջական անյիշատակ հառթեան մը մառախչապատ աղջամուղջին մէջ առ խարիստի ընթանալու կը գատապարտոի միշտ, զի ժամանակի պատարին անդունդանին մէջ զրեթէ աննաւրին է ծագման մնակաւոր թուական մը սահմանել և բարգաւաճման կամ անկրման հանդրուաններն որոշել ժամանակի ամննածախ ճիրաններէն կորզուած հատակուոր նշխարներ ինքնին անրաւական են յագուրդ տալու մարդկային այն ընդունին հետաքրքրութեան թէ արեւելեան վաղեմի քաղաքակրթութեան ո՛ր շրջաններուն մէջ ծագում առած է գորգագործութեան արուեստոր, և որպիսի փուլերէ անցած է մինչեւ իր այսօրուան վիճակը Եթէ կարելի չէ գորդին ծագման թուականը ծշդել, բայց գէթ այսօր հաստատուած իրողութիւն մ'է թէ գորդը էապէս արեւելեան արտադրութիւն մ'է, և իրիւ արեւելեան հին քաղաքակրթութեան համագյալից, անոր հետ ձնածու ապրած է, բարգաւաճման ու անկրման նայն ելեւէջներէն, նոյն փուլերէն անցնելով, մինչ տակաւին Եւրոպա իր խոր քունը կը խորդար: Քրիստոսէ յիստն դարձեր առաջ, Խնդոսի, Դանդէսի, Տիգրիսի, Եփրատի ափերուն և Նեղոսի հովտին մէջ ապրող արեւելեան հին աղդերուն անծանօթ չէր գորգագործութիւնը կամ հիւսական արուեստը, թէպէտ գորդն ի սկզբան սահմանուած չըլլար այն նողա-

տակին՝ որուն յասկացուած է այսօր։ Բնաւ կարելի չէ տարակու-
սիլ թէ այժմ Պարուկաստանի, Հնդկաստանի, Կեղրոնական Ասիոյ և
Թուրքիոյ մէջ գործածուող ծանրագին գորգերուն հիւսական ու
զարդանկարական արուեստը, անշուշտ աւելի կամ պակաս այլաղան
երանգաւորումներով, յար և նմանն է ա՛յն հիւսական ու զարդա-
նկարական արուեստին որ երբեմն այնքան ծաղկած ու բարգաւա-
ճած էր արեւելեան հին ազգերուն մէջ, ինչպէս կը հաստատեն հը-
նութեան ամէնէն վաւերական յիշատակարանները, Մովսէսի Հնդա-
մատեանին, Ելից Գրքին, Սողոմոնի առակներուն և Երգ Երգոցին,
հելլէն բանաստեղծութեան նախանօր՝ Հոմերոսի անմահ երկերուն
մէջ անպակաս են յիշատակութիւններ որք գորգին անցեալ փառքը
կ'երգեն։

Թողունք Աստուածաշոնչ Մատեանը, և շատանանք միայն
քանի մը անցողակի հատուածներ յիշատակելով Հոմերոսի քերթուած-
ներէն։ Կարելի է ըսկլ թէ Ելիականի և Ողիսականի մէն մի երգին
մէջ, հելլէն քերթողահայրը կը յիշէ ծանրագին պաստառներ և օ-
թոցներ, ստէպ բարիս, բարիրոն բառերով, զոր սովորաբար կ'որա-
կէ յարս, ֆիեսու (չքեղ, փառաւոր) մակդիրներով։ Թարի բառը,
որ այսօր պարզապէս գորգ կը նշանակէ, թերեւու Հոմերոսի օրով կը
նշանակէր ո և է հիւսուածոյ պաստառ կամ օթոց, ճոխ երանգներով
ու նիարներով զարդարուն։ Եւ արգարեւ գորգը կամ օթոցը, մեր
այսօրուան առանին հանգստաէտ ու տաքուկ կարասին զանալէ
դարե՞ր առաջ, գլխաւորաբար ծառայած կը թուի ապարանքներու,
մեհեաններու, տաճարներու որմերը սրահակելու, բագիններ, սե-
ղաններ, խորաններ գեղազարդելու, պատուհաններ ու գուռներ
վարագուրելու, եւային։

Ելիականի թ. երգին մէջ (տող 400) յիշատակուած կը տեսնուի
թէ «Ակամեմիոնի հերսոնները ծիրաննեփայլ գորգերու վրայ կը նստին»։
Ժ. երգին մէջ (տող 156) ըստած է թէ «Դեսմետ իր վրանէն» դուրս
կը ննջէր, բայց զլուկոր կը հանգչէր փառաւոր գորգի մը վրայ, ի՞ր.
երգին մէջ խօսուած է «տասերկու փառաւոր գորգերու» վրայ զոր
ալեւորն Պրիամոս, ուրիշ ծանրագին նուէրներու հետ, ընծայած է
գուպարայադին Աքիլլէսի, իրեւ փրկանք Հեկտորի մարմույն։

Ողիսականի մէջ ոչ նուազ հետաքրքրացարժ յիշատակութիւն-
ներ կան։ Դ. երգին մէջ (տող 298) կը կարդանք, «Հեղինէ, Նես-
տորի և Տելամաքի յասկացուած անկողիններուն վրայ փաել կու-
տար գորգեր կամ օթոցներ որք այլաղան նկարներով ճշխացած էին»։

է . Կրդին մէջ . «Արեթէ կը հրամայէ ամէնէն գեղեցիկ գորգերը փակ Աղիսեւսի անկողնին վրայ» : Հոմերոս իր լիշատակած փառաւոր գորգերուն նկարներուն նկատմամբ թէեւ որու բացասարա միւն մը չի տար , այլ Ելիականի Դ . Կրդին մէջ (առ 125-127) կը լիշատակէ թէ «Նեղինէ իր դարսախն մէջ կը հիւսէր փառաւոր օթոց մը որուն վրայ կը նկարէր Տրոյացւոց և Հելլէնացւոց մեծագործութիւնները , ինչպէս նաև այն աղետալի ճակատամարտները , որոնց շարժառիթն ի՞նք եղած էր :

Հելլէն ոչ սակաւ հեղինակներ , ինչպէս Եսքիզէս , Սոփոկլէս , Հերոդոտոս , Թէոփրատ ևն . որք դարսաւոր ժամանակաւ յառաջ են Քրիստոնէ , նմանապէս կը խօսին պերճափառ ու նկարէն օթոցներու , պատառներու , գորգերու վրայ : Մեր թուականին առաջին դարերուն մէջ ապրող հեղինակներէն , ի մէջ այլոց , լիշատակելի է Արիւն (90-170 թ . թ .) որ իր Ալքաւանք Մեծին Աղեքսանդրին պատմութեան մէջ , կը խօսի Մեծին Կիւրոսի դամբանին վրայ , որ բարելոնեան արուեստին ամէնէն ճոխ , ծիրանեփայլ ու նկարէն օթոցներով ծածկուած էր : Ալենէսու (իր 230 թ . թ .) իր «Խնջոյք դիտնոց» գործին մէջ կը խօսի դարուն չքեղափայլ ու պերճաշուք գորգերուն ու անոնց նկարներուն վրայ . և մանաւորապէս կը լիշատակէ պարսկական փառաւոր գորգեր , որոնց նկարները կը պատկեցնեն այլազան խորհրդաւոր անասուններ , այլ և այլ միսդիք խորհրդանշաններ , արուեստին բավանդակ նրբութեամբ բանուած :

Բոլոր այս հատակուտոր վկայութիւններէն ինչպէս կ'երեւի , գորգը պատկառելի , դարաւոր հնութիւն մ'ունի , և հետեւապէս գորգագործութեան հետ արուեստը արժանի է քննասէր ու հնախոյդ միտքերու ուսումնասիրութեան :

Բ.

Թէեւ , պատմական պարզ լիշատակութիւններէ դաստ , նախաքրիստոնէական դարաշրջաններէն մնացած նշանարներ կը պակսին . անշուշտ ժամանակին հետ անհետ կորուած , սակայն անժխտելի է թէ այսոր գոյութիւն ունին կարգ մը գորգեր՝ դարաւոր ճամարիտ հնութեամբ՝ որք արեւելեան գործագործութեան արուեստին երբեմնի բարգաւաճման անսաւա վկանները կը հանդիսանան : Լոնտոնի արուեստահանդէսը (1851) , ուր ի տես դրուած էին հնդկական ու պարսկական թանկագին գորգեր , մնած ուշադրութիւն հրաւիրած էր

արդէն արեւելեան գորդագործոթեան արտեստին աննման նմայը - ներուն վրայ : Բայց վիճնայի գորդի ցոշահանդէսը , որ 1891 ի գարնան տեղի աւնեցաւ , ոչ միայն հանրութեան առջև անժխտելի կերպով կը հաստատէր արեւելեան հին գորդերու իրական գոյութիւնը , այլ և լաւագոյն խարխսի մը կ'ընծայէր նորանոր ուսումնասիրութեանց , այսինքն թէ արեւելեան հին գորդերու վրայ երեցած խորհրդանշանական նկարներն արեւելեան ո՛ր ցեղերուն և ազգերուն երեւակալութեան ձևունդ են , արբական ծագում ունին թէ սեմական , Հնդկաստանի թէ Չինաստան , Իրանի թէ Դուրան երկնած են զանոնք , ինչ էր անոնց սկզբնական նշանակութիւնը , հնութիւնն ինչ միհակի մէջ աւանդած է միջին գարուն , և այս վերջինն ինչ բարեհրջութիւնը կրել առած է անոնց : Ահա կարդ մը հարցութիւնը որք տակաւին անլոյց կը մնան :

Վիճնայի «գորդահանդէս»ը , որուն մասնակցած էին եւրոպական զրեթէ բոլոր թանգարանները՝ իրենց գեղեցիկ հաւաքածութով , արեւելեան աննման արտեստին տեսակ մը յաղթանակին էր : Հօն , իրարու քոլ , կը փողփողէին բորդէ և մնաւքոէ նրբարուեատ սքանչելի գորդեր , որոնց նկարներուն մնաժայելու ոճը , հիւսուածքի հարաւարութիւնը և երանգներաւ ձաշակաւոր շողջողուն արփաւէտումը հիացում կ'առնեն : Այդ հնադարեան և մնածագին գորդերուն մէջ յիշատակելի է աւստրեան Կայս . ընտանիքին սեփական գորդ մը , որ ապասեան՝ շրջանի զլուխ-գործոց մ'է , և որսորդական կիսանքու տեսարան մը կը պարզէ , թերեւս Մեծին Շա : Ապասի անձնական դարսատանին մէջ իրապէս տեղի ունեցած մեծ որսահնոդէս մը : Կանաչ և ծաղկասիւռ յատակի մը վրայ , պարսկական տարագով ձիւսորներ զնետ կը պնդին առիւ ծներու , յամոյրներու , այժքադնեռու , նապաստակներու , ազուէսներու , վարազներու և ուրիշ վայրի երէներու : Ինչպէս որ ձիւսորները իրենց աարագով պարսիկ են , այնպէս ալ այդ երէները Պարսկասամնի յատակ են . իսկ գորգին ջուրք (եղերք)երուն մէջ երեւզող թեւուոր հերեշտակները ողիներ են պարսկական : Բայց ինչպէս մեկնել գորգին կեղրունական վահանակին և չորս անկիւններուն մէջ պարզուող առասպելական էակներու սա պայքարը . — Կոնսակ կոնսակի կեցած երկու վիշտուներ իրենց երախը կը բանան մասացածին հակայ թռչունի մը դէմ , որ անոնց վրայ կը ճամփարէ : Նկորին այս մարզ կինսական փոխառութիւն մը կը թուի , զի փունիկին գէմ վիշտունի ոգորումը ստէպ . կ'երեւի շինական արուեստին հին գործերուն վրայ , իրրեւ խորհրդանշանը Մինկու Հարստաթեան :

Պարսկական արտեստը իր բովանդակ փթթամբն դագաթ-նակէտը հասած էր Սաֆեանց հարստութեան օրով, մանաւանդ Մեծին Շահ Ապագասի ժամանակ, (16րդ դար):

Այսպէս, պարսկական արտեստին բուն վերածնութիւնը կ'ոկափ Մեծին Շահ Ապագաս Ա.ի իշխանութենէն (1587-1628), երբ այս մե-կենաս-Վեհապետը, իրքու արտեստի սիրահար, իր ուղղակի հովա-նաւորութեան ներքեւ առա գորգագործութիւնը: Նոյն գարաշըր-ջանէն մնացած գորգերու արձանագրութիւններն ալ կը վկայեն թէ իր գարապախն օրաններուն մէջ իսկ մնձածախս ու հիասքանչ գոր-գեր հիւսել տուած է առաջնակարգ ազնիր նիւթերով և երկրին ամէնէն քաջարուեստ գորգագործներուն ձեռամբ, որոնց մէջ սահ-մանակից երկիրներէ քերուած արտեստագէաններ եւս անպակստ էին: Պարսկական արտեստին բեկրոններուն վրայ կատարուած հնագիտու-կան խողարկութիւնք կը հասաւատնն թէ ապագասեսն շրջանի գոր-գերուն մնձափառ նկարները կը զանազանին հին իրանեան կամ գուրաննեան նկարներէն, և այդ գարաշըրջանի մէջ իրանեան արտես-տը պատուաստաւած կ'երեւել չինական արտեստավ, զի կ'ըստի թէ, ասիսկան ցեղին բոլոր շահերը և մասնաւորապէս Շահ Ապ-պաս, մասնաւոր նախապատուութիւն մը կ'ընծայէին չինական գե-ղեցիկ արտեստին համար և Այս ճշմարտութեան ապացոյց են չինա-նական վիշապն ու փիւնիկը, խորհրդաւոր զինանշան, որ ստէպ նկարուած կ'երեւել ժԶ. դարու գորգերուն վրայ, ինչպէս նաև պարսկական արտեստին միւս զանազան ճիւղերուն արտադրու-թեանց վրայ, — մանրանկարներ, կիտուածանկարներ, կաշեղէն ու աղնձեղէն առարկաններ եւն . ։ Աւելին կայ. իտալական արտեստն ալ բոլորովին անմասն չէ պարսկական արտեստին վերածնութեան մէջ, զի պարսկական աւանդութիւն մը կ'ըսէ թէ Սաֆեան ցեղին Շահներէն մին պարսկէ երիտասարդներ խորհած է Խոտպիա, Ռափա-յէլի օրով (1473-1530), կամ անոր աշակերտներուն օրով, և անոնք ալ ի գարձնին նոր նկարներու թելագրիչն եղած են:

Պարսկական արտեստին վերածնութեան շրջանէն մնացած գոր-գերն այսօր առասպելական գիններով կը ծախուին, և հին ու նոր աշխարհի մնձափարթամ նորապաններուն անյագուրդ ցանկութեան առարկայ կը դառնան: Ասկին իր գարսկաստմը աննախանձ ու ան-նիազ կը շապէ ժԶ. դարու պարսկական արտեստին չքնազ նկար-ներուն, որպէս թէ անոնք անդուգական դոհարներ ըլլային: Եւ յիրուի, եթէ մեծ պատկերհաններու, մնձանուն անդրիագործնե-

բու գլուխ-գործոցներուն հանդէս ուկիմին յարգը կը նսեմանայ, միթէ գեղարուեստական գորդ մը, որ դարաւոր հնութեան մը զրոշմն ունի, ինքնին նկար մը չէ։ Տեսա՞ծ էք երբեք պարսկական արուեստին զլուխ-գործոցներէն մին։ Առանց տեսած ըլլալու կարելիք չէ զաղափար մը կաղմալ հիւսական արուեստին կատարելութեան, նկարին մնեափառ ոճին և գոյներուն որայժառ ու իննդանի պէս պիտութեան վրայ։ Ենչպէս չը հիանալ այն լայնախորհուրդ միտքին վրայ, որ երկնած ու ձեւակերպած է այդ փասայեղ պատկերը։ այն ձկուն ու դիւրաթիւք մատներուն վրայ՝ որք գեղմին ու մնաւաքին թեկերուն ցանցակերպ ստոայնումին մէջ կենսաւորած են նկարչին խորհուրդը և վրձին հայքը։ Ու ինչպէս չ'սքանչանալ այն նարօտաներկերու արուեստին վրայ՝ որ կրցած է գգաթին թաւշանոյց յատակին վրայ փոել այն պապղուն ու վէտվէտուն գոյները զորս յակինթի մը պրիսմակներուն մէջ խաղացալ լոյսերը միայն զիտեն ցոլացընել։

Պարսիկներու հաւաստիքին նայելով, — որոնց քիչ մը չափազանցիկ մնածախօսութիւնը պէտք չէ մոռնալ, — երովական թանգարաններու, մաւէսններու մէջ և մասնաւոր անհատներու ձեռքը գտնուած ապրասեան շրջանի գորգերը կը նսեմանան այն մնաւաբանայ փափկահիւս ու շքեղաշուք գորգերուն քոյ։ որք Սաֆեանց ցեղին Շահերուն վրիմները կը ծածկեն ի Քում (Դաւրէժի նահանգ) և ի Մէշէտ (Խօրասանի նահանգ), — երկու սրբավայրեր պարսիկ բարեկալատութեան։ Պարսիկն իր բովանդակ կեանքին մէջ երկու մնած իստեալ ունի. Մէշէտ այցելել և Քէրպէլայի մէջ թաղուիլ։ Երբ Մէշէտ այցելող պարսիկ մը սկսի նկարագրել իր տեսած աննման ու չնայխարհիկ գորգերը, զարմանքէ հիացում և հիացումէ արրցութիւն կը թաւալի. կորսնցնելով չափ ու քանակ՝ անսնց արժէքը զնահատելու համար. միլիոններ ու միլիոններ։

Գ.

Զարմանալի զուգադիպութեամբ մը ԺԶ. դարը եղած է նաև Հնդիկ գորգագործութեան բարգաւաճման դարադլուխը։ Հնդկաստանի կայսրերէն Մեծն Աքսար (մօկոլ, 1542-1605) իր անձնական հովանաւորութեան ներքեւ կը զնէ երկրին բնիկ արուեստները, ի մասնաւորի գորգագործութիւնը, և Պարսկաստանէ յատկապէս վարպետներ բերել կուտայ՝ որք հիանալի գորգեր կը հիւսեն Լահօրե

արքունիքին համար, պարսկական հիասքանչ նկարակերառութեան հետեւողութեամբ : Բայց աքարարեան շրջանէն վերջ, այդ դժագրութիւններն իրենց յարգը կը կորսնցընեն, և Պէնիկազօրի, ձահօրի ու Լահօրի մէջ նախապատռութիւն կ'ընծայուի երկրաչափական ձեւերու՝ որք աւելի համապատասխան էին նոդկական ճաշակին ու հաւատքին : Շատ հաւանական է որ Ժ. դարս նոդիկ գորգագործութեան դեղեցիկ նոյցներ այսօր գոյութիւն ունենան Լոնտոնի արքունիքին ու ձէյբորի թանգարանին մէջ :

Կեդր. Ասիա եւս ի հնումն շատ աղուոր գորդեր արտադրած է : Պելունիստանէ մինչեւ Աֆղանիստան, բովանդակե երկրին մէջ գորգագործութիւնը սիրելի ու շահարեր զբաղումն էր ամէնուն : Մարքօ Բոլօ, իտալացի ուղեւոր-պատմիչը (1256-1323) կը հաստատէ թէ կեդր. Ասիոյ թիւրքմէններուն մէջ (նախկին Սելունեանք) աշխարհի ամէնէն շքեղ ու փայլուն գոյներով գորդեր կը հիւսուէին : Նոյն իտալացին կը յիշասալէ նաեւ թէ քաղաքներուն մէջ տեսած է հայեր՝ որք գորգագործութեամբ կը պարագէին, ինչպէս Պարսկաստանի մէջ : Պելունիստանի և Աֆղանիստանի մէջ պատրաստուած գորդերուն պատկերները աւելի երկրաչափական ձեւեր էին, ինչպէս զարաւոր ժամանակ առաջ, այնպէս և այսօր, և այս՝ արդիւնք է ժողովրդին հաւասարի ըմբռնման : Պելունեան և աֆղանեան բուրդէ գորգերուն մէջ կը գանուին ա'յնպիսի նրբանիւս, նկարակերտ ու խորսունմոցներ՝ որք մետաքսէ շինուածներէն աւելի փայլաւն են, ինչ որ թերեւս երկրին լոյծ տարրին քիմիական բաղադրութեան արդիւնքն է : Կեդր. Ասիոյ ժողովրդոց մտաւոր կարողութիւնն արդէն անբաւական է ըմբռնելու այն հոյակասդ նկարներն որք պարսկական հին գորդերու յատուկ են :

Պարսիկն է միայն գեղատեսիլ ծաղկանկարներու. մեծ ըմբռնողը, Առհաւական ժառանգութիւն մ'է այս, որ զարերէ ի վեր կարծես իր ուղեղին բոլոր ծալքերուն մէջ տպաւորուած է : Դիտած էք պարսիկին ծաղկասիրութիւնը . նորորինակ զուարթութեամբ մը կը տօնէ ան բնութեան մեծ զարթօնքը, նէվրուզը՝ որ ծաղկանց փըթթումըն նախադուռն է : Ուր որ ալ գտնուի՝ կը մշակէ ան իր պարտէզն ու սիրահար է ծաղիկի : Ափ մը հողը, — կամ, եթէ հող չունենայ, — իր սափորիկը կը կանաչորդէ : Ասիական ո՛չ մէկ ժողովուրդ նոյնքան պաշտում ունի հանդէպ ծաղիկին ու նոյնքան կ'ըմբռունէ անոր բանաստեղծութիւնը, որքան պարսիկը : Դիտած է որ Բարսիները Պալպայի վիքթօրեան զարաստանները կ'այցելէին մի

միայն օդ ծծելու համար, այսինքն ողջպահիկ պատյու մը բնելու զիտաւորութեամբ։ Հնդիկը ընդհակառակն իր ժամանակը կ'անցաւնէր ծաղկանց է՛ն համեմտա ու բարկ բոյըը հնչելով, աերեւներ փրցը նեղով և մասներուն մէջ հմելով սունգերուն կը տանէր և քիշախոտի պէս կը հնչէր։ Եւ սակայն եթէ ձշմարիտ իրան մը իր երկայն պարեղօսով ու բրդեայ սեւ զդակով՝ պատահարար ժոռ գար այդ ծաղկալից դարաստանին մէջ, հաւատացէք որ կանդ պիտի առնէր և հիացման մէջ խորասոյզ՝ պիտի խոկար ընդերկար ճամբուն վրայ գտնող մէն մի ծաղկի առջեւ, ու երբ վերջադէս հանդիսէր իր խաչալ ծաղկին, անոր դիմաց պիտի տարածէր իր օթոցը կամ փաթը, և անոր սատրութ գծկած՝ պիտի երազէր հիացմանդ, մինչեւ որ արծուը գէպի հորիզոն խոնարհէր, յետոյ ծնրադիր՝ իր ազօթքը պիտի ընէր, և ապա երջանիկ՝ պիտի վերադառնար տան։ Այսպէս ամէն օր պիտի շարունակէր, մինչեւ թօնումը իր խոչալ ծաղկին։


Անա այսպէս կը պաշտոի ընտթեան այդ հրաշալիքը՝ պարսիկէն, և պարսիկը այլ եւս իւրացոցած անոր ձևւն ու գունագեղութիւնը, եղած է մեծ վարպետը ծաղկանկարի։ Կը ճանչնայ ան իր երկրին բոլոր ծաղկիները, բաժակէն, առէջէն, ծզօտէն սկսեալ մինչեւ սրսիկ, ու զրեթէ ամէնքն ալ կերպարանած ու կենդանացոցած է զորդին սաեւոս այտին վրայ։

Պարսկաստան այսօր ալ մեծ շահատանն է զորդագործութեան, Քիրմանի Ա. Փշարները, Աստրապատի ու Պանուրի թիւրքմէնները, Ֆարսիստանի Քաջկայինները, Ֆարսիսի և Իրազի արարք, Քերմանշահի Շահսէվանները և ուրիշ ցեղեր, — Թափառուշընիկ կամ նստղական, — զորդագործութեամբ կ'զբաղին, հին ու նոր աշխարհի անվերջ խնդրանաց զոհացում առկով իրենց առնմիկ արհեստին ընափ'ր ընտիր արսազբայթներովը։

ԳԵԿԱՏԵՄԲԵՐ



Ո՞ւր պատրաստին ՀԱՐՍՈՒԵԱՅ ՏՈՄՈՒՐ,
(Որոնց համբիկ խոկ դուբուր ու կամսուր) :
— Տէր - Ներուէսեանէնց Տըպարանին մէջ,
Գիներն ալ այն տեղ չունին ելեւէջ . . . :





ԴԵԿԱՏԵՐԵՐ = 31 ՕՐ = ՔԵԱՆՈՒՆԻ ԷՎԱԼԵԼ.



ԴԵԿԱՏԵՐԵՐ անունը կուգայ լ. Տ. Decem բառէն՝ որ կը նշանակէ «քառը»։ Այս ամիսը 10րդն էր Հռովմէական տարւոյն։ Վասն զի տարեգրւիսը առաջ Մ-ՇԵՐՆ կը հաշուուէր։



Տարւոյն տասներկուերորդ ու վերջին ամիսն է Դեկտեմբերը՝ մեր գործածած Յուլիան տօնարի հաշուով։ մինչ Եւրոպացիներուն զործածած Գրիգորեան տօնարի հաշուով՝ Դեկտեմբերը 13 օր կանուխ կ'ուրի մերինէն։



Այս ամսուն է որ Երկիրն իր ընթացքին մէջ ձմեռուան արեւակայքը կը նասնի, այսինքն այն կէը որ Երկիր՝ Արևին էն մօք գնուած կէն է, եւ որ կը կոչուի՝ «մերժակէն»։ Յարենկը կ'երկարի, զիշերը կը կարճնայ եւ օդը սասակ ցուրտ կ'ընէ։ Բնութեան մեռելութիւնն է գրէ. թէ. զարաւ՝ Երկրագործական ամէն տեսակ աշխատանքեանց, Վառեալանիւթը կը սղի, եւ արշաներ հանգստաւէն կերպվ կը մզնեն զուերու անկիւնը։



Դեկտեմբերի խորնրդանիշ պատկերն է Ա.Հ.Վ.Շ.-Ռ (Capricorne) որ զոդիականի 10րդ։ կենդանակերպն է, եւ զոր կը ներկարացունեն յառաջակրոզմը այժ՝ խոկ յետակրոզմը զարաւուն պոչով վիշապ-նրէջի մը կերպարանքով։



Մեր նախնիք ՔԱՂՋՅ կոչած են Դեկտեմբեր ամիսը, որ է Զմեռ եղանակին երեսակ ամիսներէն առաջինը։ Այս ամսուան տասնին կը համդիալի «զարա զըշ»ը, որ բուն ձմեռն է, ու բանի մը օր յիսոյ Ս. Յակոբը չուշանար «իր մօռուքը Թօմ-վերու», Ձմեռուան այս Երկար զիշեներուն հարօնիք եւ երենկործ իրացու կը յաջորդն։ ամէնուն միաբը սեւեռեալ կը մնայ դէպ ի կաղանդ, եւ վաճառականը փոյթ կը տանին իրենց հաշուեկտուք պատրասիլու։ — 1870ական Յուլիանին սկիզբները թէ. եւ փորձ մը եղաւ։ ԴԵԿԱՏԵՐԵՐ օսար անունը փոխանակելու Զ-Ն-Շ նոր յուրցոցմամք, — իբր համառօտութիւն սօդինսարներ ամիսի, — բայց ընդունելութիւն չի գտաւ։

ԼՈՅՍ ԵՒ ԱՉՔԻ ԼՈՅՍ

ՀՀ Եր. — Ա. առարկաց և Ա. լուսադրասարք
Ժիշտ Թաղթունի և Շաբրովին

Գիշերներու այս երկարութեանց մէջ, երեկոյիթ, հաւաքոյթ կամ գիշերային զրադումներ կը հարկադրեն զձեզ ճրագի լոյսին տակ մնալու ժամերով. Ականազիքը շատ բան կը տուժէ սակայն արուեստական լոյսի այդ մթնոլորտներուն մէջ: Արգէս զի մինչեւ ծերութիւն անեղծ մնայ ձեր տեսազութեան գործարանը, պարտիք հնաւելի սա պատուէրներուն:

1. Զգուշանալ յանկարծակի մութէն լոյսի անցնելէ:

2. Բնաւ չի կարդալ՝ երբ օրը տարածամած է ու մութը կոխած:

3. Այսպէս մը պառկիլ որ արթըննալու ատեն լոյսը աչքի չի գարնէ:

4. Աշխատելու պահուն լոյսը բարձրէն կամ աջակողմէն ստանալ, և ոչ թէ դէմէն: — Զափազանց լոյսը և լամբարի լոյսով երկար աշխատութիւններ կը վիսան աչքին:

5. Գիրք կամ ձեռագործ մէկդի թողլով հանգչիլ, երբ աշուշնիդ յոգնած զգաք, կամ, խսկելու պէս:

6. Զաշխատիլ չի զտուած քարիւզի մը աղտոտ լոյսին ներքեւ:

7. Անեւակին ձեզունը կապտագոյն, ու գետնի գորգերը և պատերը կանանչ պահել՝ Մայր-Բնութենէն ընդօրինակելով, որ է, երկինքը՝ կապոյտ, և երկիրը՝ կանանչ:

8. Մոմին լոյսը դողդզացող ըլլալուն՝ յարմար չէ մեր գիշերային զրադմանց, տեսողութիւնը կը յոգնի ատակէ: Քարիւզի լամբար երբ գործածենք, վրայի շիշը պարտի ծածկուած ըլլալ լուսամֆոփով մը, և այսպէս մը վարօք հաստատուած որ անոր բոցը զերծ մնայ աշխատովին տեսողութենէն, այսինքն մութը մնայ աչքք: Լուսամֆոփն ալ պարտի բացարձակապէս անթափանց (opaque) ըլլալ, և երբէք լուսանցիկ (translucide), սուսարաթուզէ շինուած, վրան կանանչ: Տակը ճերմակ տեսամբը նախամեծար է. տեսքով թէեւ սիրուն չէ ասիկա, բայց աչքի չի վեսաեր:

ՀՀ Եր. — Բ. Յիշտակաց և Ա. լուսադրասարք
Ժիշտ Թաղթունի և Շաբրովին

ՆԾԽԱՐԲԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

* Բարեպաշտ ըլլալը պարկիչտ ըլլալին աւելի դիւրին է : Քանիներ կան որոնք ծերանալնուն՝ բարեպաշտ եղած են, բայց անպարկեցտ մնացած :

* Օրէսքին արամագրած զարտաւորութիւնը կատարողը աղօթելէ աւելի հաճելի բան մը կ'ընէ Աստուծոյ :

* Աղանէն ոսկի մը կորզելը՝ նախանձոտէն գովեստ մը սասանպէն դիւրին է :

* Բոլոր այցելուններէն՝ Մահը էն չատ ծանուցուած և էն քիչ սպասուած այցելուն է :

* Ուսքը կաղ եղողը կը ճանչնայ մեր շխտակ քալելը, մինչդեռ խելքով կաղը կը կարծէ թէ մեր խելքն է ծոռա: Անոր համար է որ առաջինին կը կարեկցինք, խել երկրորդը կ'արհամարինք, (Բասայ)

* Պերճախօսութեան մէջ պէտք է ճշմարիտ և զուարանդի ըլլալ միանգամայն, պայմանաւ որ զուարճալին ալ ճշմարիտ ըլլալ :

* Զգուշացի՛ր որոշում տալէ բարկութեանդ մէջ: Նաւալարը առագաստ չի պարզեր փոփորիկի ատեն :

* Չմեն եղանակին՝ երկինքի ջուրը և մարդուն սիրալ քար կը կորին :

* Սատանան երկու անուն ունի. մէկը «սատանայ», միւսն ալ «ստախօսութիւն» :

* Լանէ, մափկ ընել և միտք պահել, երեք գեղեցիկ յատկութիւններ՝ որոնցմէ առաջինէն զուրկ է մանուկը, երկրորդէն՝ երփառարդը, և երրորդէն՝ ծերունին :

* Անարդ ամուսիններ կարասիի տեղ կը դնեն իրենց առնին պատիւը: Կը ծախեն զայն՝ երբ չքաւորութեան մէջ իյնան :

* Յոռին ծածկելը՝ զայն բուժել չէ, և զայն մատնաշիք ընելը՝ չարը հաչափել չէ: Յոռին անհնալու է՝ անկէ խոյս տալու, անոր դիմադրելու և զայն յաղթանակելու: Համար միայն: Զարին անտեղեակ ըլլալը անմեղութիւն է պարզաբեր, և անմիղութեան մէջ արժանիք չի կայ, քանի որ հնա ոչ մրցում կայ, ոչ ալ յաղթանակ :

Դաստիարակութեան առաջնային աշխատավորութեան մասին:

Գ. — Հայութիւնի առաջնային աշխատավորութեան մասին:

ԾԱՎԱԽԸ

ԴՀ. — Պատ.

Այսօր դեկտեմբեր 6, յունաց՝ առն է Նիկողայոսի հայրապետին՝ որ «նաւագարներու պաշտպան» նկատուած է: Սակայն, եթէ ալենկոծութեան բռնուիլը վասնոդ մըն է, ծովէ բռնուիլն ալ այն տեսակ դէշ անհանգատութիւն մըն է՝ որմէ ասթուած տագուաւին ու տագնապը ո՞չ մէկ բանի հետ կարելի է բազգատել: Մեղմելու համար զայն, արդի բժշկութիւնը հետեւեալ պայմանները կ'առաջարկէ, չի մռնալով քանի մըն ալ դեղ միասին յանձնարարել:

Մովախտ ունենալու արամադիր եղող անձը պարտի պառկիլ շոգենաւին մէջ, դեռ անիկա ճամբայ չելած. և եթէ օդը պաղ է՝ սովորականէն աւելի ծածկուիլ, աչքերը գոցել ու ջանք ընել քնանալու: Եղային ճամբորդութեան ամբողջ տեւողութեանը միջոցին: Ասիկա ամէնէն աղղեցիկ միջոցն է ծովախտէ զերծ մնալու համար: Եթէ փախել դալու ըլլայ՝ պէտք է սոնդերու տանիլ հոսութանիք աղերու: Հի մը (flacon de sels):

Պէտք չէ ճաշել՝ երբ ճամբորդութիւնը կարճ է, և մարդ կրնայ անօթութեան դիմանալ: Խսկ երբ անօթութիւնը սաստկանայ, զառաթ մը պաղ սուրճ խմնու: Է, շաքարը քիչ, մէջն ալ քօնեաք դրուած: Կարեւոր է նաեւ չի ծխել:

Ծովէ բռնուող այն անձերը որ չեն ուզեր այս քիչ մը խիստ միջոցներուն դիմնել, պարտին մնալ չոգենաւին կամրջակին վրայ (կիւլէրթէ), բաց օդին, զգուշանալով երթաղէ նաւուն ցուռիին ու խելքին կողմերը, նաեւ մօտենալէ մն քենաներուն վայրը, վասն զի հանաեղի տափութիւնը և հոտը կը նպաստեն ծովախտի:



Յանձնարարելի երկու դեղեր կան՝ որ բաւական աղղեցիկ են: Շողենաւուն մեկնումի պահուն պէտք է առնել 2-3 գդալ սիոր յօրալ, կամ շոգենաւուն մեկնելն 3 ժամ առաջ՝ պէտք է առնել մէկ կրամ սիրթար ըլ յիմին:

ԱՀ. — Ե. հորդ նորդուացոց Պոյսի, Պա-
լոյ, Մակարյ, Եւսովի, Յովհաննես, Պիե-
տր, Յովհաննես, կարնանուակին, հայլէ:

ՃԱԾԱԿ ՈՉԻՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

ԵՐԶԱՆԿԱԿԹԻՒՆ

Երջանկուրիւն է մի բաժակ
Եւ դու տանիս ի վերան.

Ո՞հ, մի՛ բամեր փուրով դու զայն,
Օչինդըր կայ ի յատակ :

Երջանկուրիւն է մի ծաղիկ
Փրքքեալ ուղեոյն ի վերայ.
Քով ձեռամբ դու բաղես ըզնա,
Վաղ խամրեցաւ ընկեցիկ :

Երջանկուրիւն է բոյր զողսրիկ,
Դաշնակուրիւն տօնական,
Զոր տանի նողմն ի նեռատան,
Խորտակին լար եւ աղիք :

Երջանկուրիւն է զարուն ինչ
Պճնեալ ծաղկամբ ձիւնարոյր.
Երջանկուրիւն է ման անդոյր,
Ապրեցուցիչ եւ բուժիչ :



Պարս է մեզ սանձ կրբից կարեացդ արկանել,
Այլ ոչ բընաւ բողուլ զնոսա ցրտանալ.
Թէ իցես դեւ, դիւցազն իցես, թէ Աստուած,
Միւս յեռանդան անդ պանեսօիր ըզկարիսդ:

ԳԱԾՄԱՆ ՍԻԼՎԱ

ՄՈՒՐԱՅԻԿ ԱՂՋԻԿԻ

[Մանուկմարու կողմէ արտասանելի]

Ք. Կիր. — Չ. Ջիւնաց, Թղորիս Ս.
Առաւածածին Խնմոյթ : Բարեկեն
բան պահուց Ս. Յանցոց .

Պատիկ աղօթիկ մ'կ մուրացկան
Ու ինչ մը հաց կ'ուզէ ձենէ.
Տրւէ՛ք անմեղ խեղճ աղջրկան,
Տրւէ՛ք, տրւէ՛ք, անօրի է :
Եմ խնդիրքս դուք մի՛ մերձիք,
Աղէկ զիտէկ ինչո՞ւ համար.
Վեց տարու եմ, չունիմ ես մայր,
Անօրի եմ, ինձ զրացկի :

Երկկ գեղին մէջ հանդէս կար,
Թընաւ մեկուն միտեն շանցայ,
Թռներ եին տուժին տակ պար.
Ափսո՞ս, ես բան մ'ալ չի կերայ:
Ներեցէ՛ք ինձ երե կ'ուզեմ,
Աւզածս հաց է, ո՞չ ուրիշ բան,
Քիշիք մը հաց է բաւական.
Ախ, մի՛ չախիք, անօրի եմ:

Զելլա՛ք կարծէք որ չեմ զիտեր
Ու տառապանք բաւել պարտիմ.
Մակայն ես շա՛ս պատիկ եմ զեռ,
Ախս մի՛ բողոք զիս որ մեռնիմ:
Տրւէք, տրւէք խեղճ պատիկին,
Չեզի համար ան կ'աղօրէ.
Տրւէ՛ք, տրւէ՛ք, անօրի է,
Աստուած կուտայ ձեզի կրկին :

Բ.՝ Պահը : Ս. Միջնաց, Արմենիաց,
Գրաբարի, և լրացնոր աղքատոց,
Յովհաննու և Ավերիանոսի .

የኢትዮ በኩርያ የኢትዮ

ԵՐԿԱՐԱԿԵԱՑ ԽԱՅԵՔ

Նոսիները և կոճի (գարա աղածիները կ'ապրին 200 տարի, բաղեզը (արմաշը) 450 տարի, պիծիխին (ագ աղած, érable) 500, կռւենին (գաթրան աղաճը) 570, շագանակենին 600, ձիթենին և սոսին (չընար) 700, մայրին (չամ) և նարնջենին 800, թմբին (օխլամուր) 100, կաղնին (մէջէ) 1500, գեղձին կամ կարմրածառը (բօքուղ աղաճը, taxus baccata) 2000: Այսպէս գեղձին ամէնէն շատ դիմացկուն ծառն է, և դեղձին ամենէն քի:

U U. 9.

Ուտուելու համար, սագ մը պարտի 8—10 տմու ըլլալ։ Մորթուած սագի մը սարիքը կը ճշգուի կտուցը կոտրելով։ մատզաշ սագինը կակուղ է, և խիստ կարծր՝ ծերերունը։ Լա. է քանի մը տեղեկութիւն տալ փետուրներուն փետուրմին մասին, որ իր կարեւորութիւնն ունի։ Մերուկ սագերը փորին տակէն կը փետրատեն տարին 3 անգամ, մայիսին, յուլիսին և սեպտ.ի վերջ։ Խոչոր սագերը կը փետրատեն յուլիսին։ Այս սագերը զորս չենք ուզեր գիրցունել՝ կրնան փետրատուիլ Բ. անգամ՝ եւս, սեպտ.ի վերջ։ Դէք սագերը՝ զորս կը մորթին ծախելու համար, մեռնելնուն պէս պէտք է փետրատել, դեռ չի պաղած, սագա թէ ոչ փետրութը շատ կը կորանցունէ իր յարզը։

ФИЛОСОФИЯ ПОДЪЮНКЦИИ

Քառթ-բառթալի հնարիչն է Վիէննացի Տ. Է. կմմա-
նու. Էլ Հեռան 1869ին, որ ըսել է 38 տարի է՝ դոյտ-
թիւն ունի քառթ-բառթալը:

Կ ՍՄ Ի Թ Ն Ե Ր

Երեկոյիթ : Ոգեւորութիւն, պար, ժպիտ, խօսակցութիւն ամէն դի : Անկիւնէ մը .

— Կը ճանչնա՞ք սա երիտասարդը . եկածէն ի վեր լուռ ու մունջ մնաց . ի՞նչ էր արդեօք պատճառը :

— Տիկին, բերանը գէշ հոտելուն համար խեղճը կզգուշանայ խօսելէ :

— Արձան չէ եղեր որեւին, հապա մեռե՞լ մը , քանի որ բան մը շրսեր և գէշ կը հօտի :



Նորմանտիոյ պգտիկ քաղաքի մը մէջ երեցող օրաթերթ մը օրին մէկը հետեւեալ աղջը հրատարակեց .

«Այս նպարագաճառէն՝ որմէ անցեալ օր 1 քաշ փուշի շաքար զներ էի՝ կը խնդրուի որ խմբագրատունն այսանէ ½ քաշ շաքար, փոխան այն գաճին որ կը զրտանուէր զնեածիս մէջ : Եթէ հրաւերիս չի պատասխանէ , չշարաթ օրուան թիւով պիտի հրատարակեամ անոր անունը» : Նոյն իրիկունն իսկ, քաղաքին 46 նպարագաճառներէն 42ը փութացած էին խմբագրատուն խըրկել անխաղդախ կէս կէս քաշ փոյի շաքար :



— Ոսկի մը փոխ տուր ինծի :

— Կէս ոսկի միայն ունիմ :

— Տուր ատ կէսը, կէսն ալ պարտական եղիր :



Մեծանարուսա անձի մը բնակարանը կահաւորման շաբեսիտութիւններ տեղի կ'ունենային՝ մօտալուս հարսնիքի մը համար : Գոզ մը առիթէն օգտուելով ներս կը սպրդի և սեւուելով պատէն կախ մնձարժէք ժամացոյց մը , վար առնելու կ'աշխատի՝ երբ տանտէրը ներս կը մտնէ : Գոզն առանց այլայլելու . «Կը գալնամ կոր որ սանդուխը սանի» :

— «Վախնալու հարկ չմիկայ , ևս բռնե՞ր իմ» կը պատասխանէ առնտէրը , զանի աշխատաւորներէն մին կարծելով : Իրիկուան դէմ գողցուած ժամացոյցին լուրը տարածայնուեր էր ծառաներուն մէջ , երբ իր կարգին մնձանարուստ տանտէրը բռն իրողութեան վերահաստ . «Մի՛ ըսէք , կը կրինէր յուղուած , ևս էի որ սննդիտակցարար օգնեցի անոր» :



Ք Ա Խ Ն Բ

Քունը ըստ բժշկութեան՝ «ջղային գրաւթեան կամաւոր գործունէութեանը ընդմիջումն է»։ կամքը կը դադրի, արտաքին տպաւորութիւնք աւ չեն ազդեր 5 զգայարանաց վրայ. բայց կեանքը կը շարունակուի, արիւնը կ'ընէ իր շրջանը, չնչառութիւնը չի դադրիր, մարտողութիւնը անհոգ կը մնայ ու կը կատարելագործուի. յարարերական կեանքը որ զմեզ բոյսերէն կը զանազանէ՝ կը զադրի, մինչդեռ աճողականը կը շարունակուի։ Քունը անօթութեան նման պէտք մընէ, Յօրանչումը աւելի կը լայնցունէ մարտողութեան գործարաններուն գոռոք։ Քունին գալուն ատեն՝ աչքերը կը զադրին տեսնելէ, կամ, աւեածնին եօին խմացունելէ, ականջները՝ իմանալէ. ու կամեցովաթիւնը իր կարգին կը թմրի։ Հիները կը կարծէին թէ ուղեղին մէջ արիւն լեցուելով է որ կը քնանանք, և օրինակ կուտային կերակուրէն անմիջապէս յետոյ եկող թմրութիւնը զոր քունին հետ շրփութելու չափ յառաջ կ'երթային։ Նոր գիտուններ ձիչդ ասոր հակառակը կը պնդեն. քունի ատեն մեր ուղեղին մէջ անարիւնութիւն իսկ չի կայ, կ'ըսեն։ Ուղեղը երբ գործէ՝ «ասիտ լաթոփք» անուն թթու մը կ'արտադրէ։ Բայց երկար յոդուութենէ մը եաք ուղեղ ու զնդեր՝ դադարի մը պէտք ունին, դադա՛ր որ ատեն կը վտարուի կազմուած ասիտ լաթոփքը։ Քունի ատեն գաղափարնիս մերթ արթուն է ու մերթ քուն. գիտութիւնը երկուքն ալ կ'ընդունի։

Ննջարաննիս առաջական կողմն ըլլալու է, պատուանները առատան բացուելու և իրիկունը գոցուելու են. իսկ երբ անձրւէ՝ կէս ժամ մը բաց։ Անկազնի ծածկոցներ ցորեկը վիրնալու են վրայէն։ Պէտք է ննջել մաշէն 3-4 ժամ յետոց, պառկիլ միշտ աջ կողմին վրայ. այսպէսով լեարդը որ 1 ½ քիլօ կուգայ՝ ոչ ստամոքսին, ոչ ալ աղիքներուն վրայ կ'իյնայ, և մարտողութիւնը մութիւն մէջ կը կատարուի։

Տր. — Ա. Ցածրութեան Մակար Հայութի աշխատանքների մասին

Հիմք. — Վ. Ցածրութեան Մակար Հայութի աշխատանքների մասին

ՃԱԾԱԿ ՀՆԴԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՍՏԻՉՆ ՀԱՄԱԳՈՅԻՑ

Ստեղծագործութեան հեղինակներ եմ ես, և կազմակուծումը՝ տիեզերքի: Ոչինչ կայ աւելի մեծ քան զիս, ով Արձունա, և ինչ կանուալ են համօրէնք, ինչպէս իր վրայ բռնող շրջանակի մը մարգրիաները: Ես շոգին եմ ջուրին մէջ, լոյսը՝ արեւին ու լուսնին մէջ, առնական կորովը՝ մարդուն մէջ, անուշ բոցը՝ հողին մէջ, շողինը բոցին մէջ, յաւերժական սերմը՝ համայն բնութեան: Խմառունին իմաստութիւնն եմ, և մաքրափայլ սէրը՝ շընչաւոր էակաց մէջ: Ես սուրբ միավանին եմ, Վետայից երրեակ մատեանն եմ, առաջնորդն եմ, անուցիչը, տէրը, ապաստանը: Ննձրեւին ու ջերմութեան աղբիւրն եմ, ի ձեռին ունիմ ամբողուան ու անչութիւնը: Սկիզբը, մէջն ու վերջն եմ ես: Աստուածներու մէջէն վիշտուն եմ, սուրբ գրոց մէջէն օրհնութեանց մատեանն եմ, մարմնոյն մէջ հոգին եմ, և հոգւոյն մէջ՝ իմացախանութիւնը: Լեռներէն Մէռուն^(*) եմ ես, ծովերէն՝ Ովկէանն եմ, պաշտումներէն լոին երկրագութիւնն եմ, և անխլիքու բաներէն՝ Հիմալայան: Բոլոր զիստութիւններէն՝ ես անիկա եմ որ միտքը կը կանոնաւորէ, քիմբասացին մէջ՝ պերճախօսութիւնը: Տառերէն Ա. Ն եմ ես, և բարդ բառերէն՝ յօդակապը: Յափաննական ժամանակն եմ, նսեհը, համբաւը, յուշըն ու համբերութիւնը: Տաղերէն տաղարանն եմ ես, և առաջնը՝ ներդաշնակ չափերուն:

Մեծաւոք բաներէն փառքն եմ, յաղթանակն եմ, արուեստն եմ, ոյժն եմ: Փառամոլին մէջ խոնկմութիւնն եմ, լուռթիւնը՝ զաղտնիքին մէջ, զիստութիւնը՝ զիստունին մէջ, ինչ հարկ, ով Արձունա, բարդել այնքան ապացոյց՝ իմ կարողութեանս: Ինչ ելած միակ հիւլէ մը Տիեզերը զոյացուց՝ ու տակաւին կատարեալ ամբողջն եմ ես:

ՄԱՀԱԳԱՐԱԲԱՆ

(*) Ուկիով և Ռանկազին բարերով ժամկուած ննզկ. առապեկեալ լեռ:

ԶՄԵՐ ԳԻԾԵՐԻ ԶԲՈՍԱՆՔ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* Ասդին քսուիմ, անդին քսուիմ. քէն ընեմ՞ նըստիմ: (Աւել):

* Ծակեմ ծակեմ, ծակը ձգեմ: (Ասեղ):

* Ախոռ մը ունիմ մուս մութ, մէջի ճիւրը ձո՛ւր ձութ: (Ցերան-ակոայ):

* Մութիկ տուն, մտի՛ր դուն, քաշէ՛ քուն: (Գիեզման):

* Էրկան է պոչը, կը կրէ կէօչը: (Ներեփի):

* Մեւ սեւ հատիկ, ձեւ ձեւ կուտիկ. ձեռքով ցանէ՛, բերնով հանէ՛: (Նամակ):

* Մսուր մը ունիմ, մէջը լեցուն անիծ է: (Թուզ):

* Կազը կանանչ, կովը կանանչ, կովը կանանչին տակն է պառկած: (Ջերուկ):

* Նեղ ճամբայ, լայն պառուկ: (Կոկորդ ու Փոր):

* Բողոքը փուշ, մէջինը նուշ: (Ականողին):

* Լիճ մը ունիմ կլոր է, մէջի օձը խոլոր է, սոկին բերանը բոլորէ: (Հողէ կանքեղ):

* Երկայն աղիք, ճոթը ծաղիկ, երրոր հասնիմ կը ձիժաղիք: (Մոմ):

* — «Ծուռ ու մուռ, ուր կ'երթաս»: — «Ծա՛կ զը-լուխ, քեզի՞ լնչ»: (Մուխ-Ծխնելոյզ):

* Հինգ ախապար բոյն պիտի շինէին. մէկը մեռաւ, չորսերնին չի կրցան շինել: (Գուլպայի ասեղները):

* Կ'երթայ կուգայ, մասնոցի մը տեղ կանգ կ'առ-նէ: (Ցպիկ):

* Կակուզիկ կոչի, ո՛չ կը հալի, ո՛չ կը մաշի: (Լեզու):

(ԲԱԲԻՆԻՑՔ)

Դ. — Գուգը

Ե. — Ա. լուտուան ինքուկ քնչը, ինքուկ և քունքուկ,

ԿԵՆՑԱԴՈԳԻՏԱԿԱՆ

ՏԱՐԻՔ. — Տարիքի վրայ խօսիլը ներելի չէ : 80 տա-
կայ ծերունիներէն և մատղաշ աղջիկներէն զատ ոչ ոք
փափաք կը յայտնէ իր ծննդեան թուականին վրայ խօսե-
լու : Կնոջ մը տարիքը մէջտեղ հանելու միտքով՝ հետա-
ւոր ծանօթի պարագաներ լիցուակելը կենցաղիսու-
թեան հակառակ է :

ԴՐԱՄՄ. — Զաւեսներ և բաղզախնդիրներ գրամի վրայ կը խօսին։ Մարդ՝ ունեցած հարստութեանը մասին որ և է ակնարկութիւն պէտք չէ ընէ։ երբ հարկադրութիւն՝ շատ վերապահութեամբ պէտք է խօսի, մանաւանդ աղքատ կամ բարեկեցութիւննին կորսնցուցած անձերուներկայութեանը։

ԴԱՎԻԵՍ . — Պէտք է որ փափկանկատութեամբ ար-
տայագտուի զովեստ մը : Եթէ ձեր ներկայութեամբ՝ շրսի-
րած մէկ անձերնուղ նկատմանը զովեստ խօսուի, ան-
հարկի է հակառակ դադարիար մը յայտնելլը : Պահեցէք
խորին լուսթիւն մը, որ աւելի պիրծախօս է և որ զձեզ
մեղադրանքի ենթարկելէ զիրծ կը կացուցանէ :

ԲԱՐԵՔԱԾԱԿԱՆՔ. — Բարեկարգիքին մը «բամբասանք» ը
կ'արհամարէ և չի ներեր որ իր սրահը սպասաւորի մը
սիննեալին երեւոյին առնէ անպատճաճ խօսութքառութով :
Զեզոք մեռալ և բամբասանքի չի խառնուիլը բաւական
չէ : Պէտք է զայն դաղբեցունել ջանալ՝ խօսակցութեան
նիւթը շրջելով :

ԸՆԿԵՐ. — Հարկ է որ մանկամարդ կին մը իր ամուսինին բարեկամներուն հետ շնորհալիք և հաճայակատար քաղաքավարութեամբ վարուի. այսու հանդերձ պէտք է համարձակութիւն չի տայ ամուսինին՝ որ ամուրիութեան ժամանակի սովորական ընկերներ նոյն վագեմի մտերմութեամբ իր տռունք մանան ելլան։ Ամուսնութիւնը վերջաշան մ՞է կարգ մը յարարերութեանց, երկու ամուսները իրենց յարարերութիւնները կրնան պահել վագեմիներու հետ, առանց սակայն հին ընտանութեան։

ՕՐՀԵԿԻԳ

(Դեկտեմբեր 24, Օրուան Տօնախմբութեամբ Առիրով)

ՕՐՀՆԻԵցէ՛ք Տէրը, որովհետեւ բարի է մեր Աստու-
ծոյ սաղմոս ըսելը, որովհետեւ քազցր ու վայելուչ է
օրհնութիւնը :

Անիկա կը բժշկէ սրտարեկները, և անոնց բոլոր
վէրքերը կը պատէ :

Անիկա լուսաւորներուն բազմութիւնը կը համրէ, և
անոնց ամէնքը իրենց անուններովը կը կանչէ :

Մեծ է Տէրը, իր գօրութիւնն ալ մեծ, և իմաս-
տութիւնը՝ ամբաւ :

Անիկա կը բարձրացունէ հեղերը, և ամբարտաւան-
ները բնչուան գետին կը խոնարհնեցունէ :

Փառարաննելով օրհնեցէ՛ք Տէրը, և Սաղմոս ըսէ՛ք
անոր՝ քնարով :

Անիկա երկինքը ամպերով հագուեցուց, իր անձրե-
ւը երկրին պատրաստ ըրաւ, լեռները խռո բուօցուց, ու
դաղլարիք՝ մարդոց օգտին համար :

Անիկա՝ է որ իրենց կերակուրը կուտայ անաստն-
ներուն և ազատուի ձագուեներուն՝ որ զինքը կը կանչն :

Անիկա չէ թէ ձիուն ոյժին և հակայ մարդուն աղդ-
րերուն կը հաւնի, հապա իրեն պատկառ կեցողներուն և
ամէն անոնց որ իր ողորմութեանը կ'ապաւինին :

Անիկա իր խօսքը երկիր կը խրկէ ու իր պատպաւ-
ները շուտ շուտ կը սուբան :

Անիկա բուրդի պէս ձիւն կը տեղայ, մէկը կը ցա-
նէ փոշիի պէս և սառը պատառներու պէս կը նետէ :
Ո՞վ անոր ցուրտին դէմ կրնայ կենալ :

Անիկա կը խրկէ իր խօսքը. «Հովերը փշե՞ն և ջո-
րերը վաղե՞ն», ու կը հալեցունէ սառնատանիքը : Ալ-
լուիս :

ԴԱՒԻԹ ՄԱՐԴԱՐԵ¹
(Սաղմոս)

ՀԱՐ.—Ե. ՑԵՆՏՐԱԼ ՎԵՐԱԿՐՈՅ

ՀԱՐ.—Ե. ՑԵՆՏՐԱԼ ՎԵՐԱԿՐՈՅ

ՀԱՐՑՈՒԻՐ ՈՐ ՊԱՏԱՄԱԿՆԵՄ

Ո՞ր գլուխին մէջ ուղեղ չփկայ :

— Դնդասեղին :

Ի՞նչ է այն որ ո՛չ միս, ո՛չ ալ ուկոր ունի, և որ
սակայն ունի չո՛րս մաս և մէկ ձկողթ :

— Չեռնոց մը :

Կանանչ՝ որպէս մարզ, ճերմակ՝ որպէս ձին, դասն՝
որպէս մաղձ, քաղցր՝ որպէս մեղր, զիտէք ասանկ
բան մը :

— Ըսկոյզը 1. իր փեճեկով, 2. ստրկուած, 3. շըս-
տրկուած, 4. թարմը՝ ստրկուած :

Առաջին անդամ ի՞նչ դրաւ Աղամ դրախտին մէջ :

— Իր սուքերը :

Ո՞րշափ քաշենք՝ ա՛յնչափ կը կարճընայ. ի՞նչ է :

— Վառուած սիկառ մը :

Ո՞րն է այն բանը որ միեւնոյն առեն կ'երկարի ու
կը կարճընայ :

— Կեանքը, որ երկնցած չափովն ալ կարճըցած կը
սեպուի :

Ո՞րքան իրմէ պակսեցունես՝ ա՛յնքան կը մեծնայ,
ի՞նչ կրնայ ըլլալ ասիկա :

— Փռու մը :

Զեր հօրը զաւակն է, բայց ճեր եղբայրը չէ. ո՞վ է :

— Քոյս :

Սանը առաջին անդամ ո՞վ եռացուց :

— Կրակը :

Մէկ «գայրիկան»ի մէջ 1 անդամ կը տեսնենք,
«երկվայրիկան»ի մը մէջ՝ 2 անդամ, ու չենք կարող
տեսնել «հարիւր տարուան» մէջ : Ի՞նչ է :

— «Ե» տառը :

Աստուած ընաւ չի տեսներ, միլիառատէր մը հազ-
ուաղիւտ կերպով կը տեսնէ, իսկ հասարակ մահկանա-
ցու մը ամէն օր կը տեսնէ զայն : Ո՞վ է :

— Իր նմանը :

Ո՞վ է այն որ երիտասարդ կը մնայ ճերանալով :

— Իմնդանազիր մը :

Դէ. — Սահմանադրության առաջնային օրենսդրության մասին
և Ա. Առաջնային օրենսդրության մասին :

Դէ. — Պահապահ:

Ա. ՊԵՏՐՈՍ ՈՒ ՊՈՂՈՍ

(Կենացրական, Օռուան Տօնախմբութեանն Առիրով)

Առաքեալ կը յորջորջուին Քրիստոսի աշակերտներէն անո՞նք որոնք իրենց Վարդապետէն գլխաւորապար պաշտօն ստացան Աւետարանը քարոզելու ամբողջ աշխարհի : Թիւով 12 էին նախ : Քրիստոսի մահէն վերջ , Մատթէոս Յուղային անդք անցաւ , Պօղոս ու Բառնարասն ալ գերբնական հրաշքով մը կոչուեցան Աստուծումէ : Աւետարանի քարոզութեան համար :

ՊԵՏՐՈՍ առաջին աշակերտը եղաւ Քրիստոսի՝ Ռուն չարձարանքին ատեն զարհուցած՝ ուրացաւ իր Տէրը . բայց խոկոյն զզչաց , Մեծ յաջողութեամբ քարոզեց քըրիստոնէութիւնը Երուսաղէմ և հոն ի դիպահոջ կեցաւ : Հասաստուեցաւ նախ Անտիոք , ապա Հռոմ ուղղուեցաւ՝ ուր մարտիրոսացաւ Ս . Պօղոսի հետ : Ինք ու իր ընկերը Առաքեալներու իշխանը՝ կոչուած են : Պետրոս Գործ Առանդոցին մէջ երկու թուղթ ունի :

Նեթանուներու առաքեալն էր ՊՈՂՈՍ , Քրիստոսի 2 թուականին ծնած՝ հրեայ ծնողքէ : Նորածագ Քրիստոնէութեան ոսոփներէն էր , բայց անսիլքի մը հետեւածոք լոյս հաւատքին զառնալով՝ եղաւ էն վառվոռն աւաքեալներէն մէկը : 66 ին էր որ Յովհաննու Կարապետի վախճանը ունեցաւ : Տամնը չորս թուղթ ունի , բոլորն ալ այցելած տեղերուն ժողովուրդներուն ուղղուած , որոնք անստերիւր Տրամարանութեան դրոշմն ունին իրենց Աջ , հաւատքի տաք շտնչով մը թրմուուն , և են . — Հոգիմայեցիներուն , Եփեսացիներուն , Փիլիպեցիներուն , Կողոսացիներուն , Թեսազննիկեցիներուն (2) , Տիմոթէոսի (2) , Տիտոսի , Փիլիմոնի և Եփրայեցիներուն :

ՊՏԱԿԻ ՂՆԵՐ

(Կաղանդի Մերձական Առիրով)

Եր. — Ա. որդուց որոշակ բարերաց առ
ոսքերն և թօննութեաւ ու առարտութեաւ
խորեկեցան պահոց Ենթածան :

Եր. — Զ. թիւնակուց առ
Ենթածան :

ՏԱԿՆՀ : ամբասմիկ (առնէ արմաւոր), պէտրամոն (պէյ արմաւոր), սնչիկ, նանիկ (ճերմակ), մալաչի (աղնի), կարմաւանծ, լըմա (մէշը սեւուկ, հոսուկ), շնուկ (ՇՅՈՒ), մետոն (մետուուն), ժամաւանծ (պազագ աղն), բարմին կամ շիկու (ախզամ), ԽՆՉՈՒՐ, կամ նախանծու, վարզախնուուր, լոլիկ, բարինչ կամ փացի (փոյրի), ԱՌԼՈՒՐ, կամ շրու, հաղիման (իջորձէ ուկաթ, արքայութեաւուութեաւ), զամոն (պաստող), մանուխ կամ կրկան (փոյրի), ԴԵՂՋ, արց (էթի չէ քթալի), յօդ (երման), ԾԻՒՌԱՆ (քայլար), պարկուկ կամ խոթիկ (գերալի), մեղրուկ (միրունին ուր և երկուրի բամաւուածը), ԽԱՂՈՂ, ափեւուկ (մեծանուս ու ներմակ), աշճառուկ, սիսառուկ (բարձուր խոզիւմի), բուրդամուշ, առաւար, փուրփուզնայ, մոխուր (նորնիկեար), Թնառ (տառնց կուօի), չամիչ, կոպատն կամ խառուդ (չորք), ԹՈՒԶ, պարասիտ (ասպան իննիրի), մորամուռ (փոյրի), ԹՈՒԹ, սցուր (ներմակը), խաշթութ (սեւը), ԿԱՂՋԻՆ, արքայիալին (համեղ), ԲՆԿՈՅՑ, փուրի (սոքիւրիլլ դիրին ընկոյդ), իսուր կամ քիյիր (սոքիւրիլլ դիրուար), ՆԱԼԻՌ, շառնաց (փոյրի), ԿԵՌԱՆՆ, հալիր (կեռասի անուսկէն), բալ (ֆիշնէ), ԶԴԵՄՄ կամ զիեռ (մաւշնուր), մարմնարան զզեար (ֆրէնկ մաշմառափ), ՊԱՄՍԱՆ (չամ քրասուր), սկսուր կամ նամ (չամ քրասուր), զեւնսպիտակ (առերիքան քրասուր, arachide), ԵԼՈՒ կամ ինուան թութ (չիլէր), մոխ (առան չիլէր), խմուռուկ կամ մանթուզ (հոնա և միջի), մուսինի (մոռմէնի), արքայամուր (քզմափուր), հաղարց (ֆրէնկ խոզիւմի), կորզոչ (մասն խոզիւմի) :

Մշկընկոյդ: նարգիբակ (ճիսու, մէջիզի), Արմաւ, ժար կամ մարմ (Մրապքոն խորմանի, plaquemine), Աերկեւիր նայշ, Եղիշ, յանչար կամ խառնուպ (քէչի պույնուզի), Ալբան (հայլըշ), Հոյու զզալ, պրըի, չում կամ զաւարայ (զըզրէնըր), Սին կամ արօսի (քէզ), Փշառ կամ մնձի (իրուէ), Լուս, բարինչ կամ զզուին (քրէն ողին), Ցունապ, զուօնկ կամ իւրապ (ճիւննուպ), Կոննել զուզ, զուն, կամ սօդ (ապտիլէ զիզ), Նարինչ, Թուրինչ, Նումայ մանտորին), Ալուշ լիմն, Սեխ, շաման կամ խուրիզակ, Զննուկ, մեղրապատ, Վարտոնզ, անուր, շինկեր, Կիր (աղան զափունը), Եազանսկ, մաշկամիրզ, եւն. :

(ԲԱՐՁՐԻՆԻՔԸՆԸ)

ՊՈԼԱՍՀԱՅ ԹԵՐԹԵՐ

«ՓՈՒԽԵԶ»

1866 Մայիսին կ'ոկսի հրատարակուիլ այս թերթը է. Պոլսոյ մէջ Համբարձում Ալանաձեանի արտօնատիրութեամբ : «Փունչ» շարունակութիւնն է 1863 Յուլի . 1ին հրատարակուիլ սկսող «Կիլիկիա» թերթին՝ որուն արտօնատերն էր Տօքթ . Խւթիւննեան, և տնօրին՝ Հ. Ալանաձեան :

Կանոնաւորապէս շարունակուած է «Փունչ» շարաթամբերթի հրատարակութիւնը . իր խմբագրական մարմինը կազմուած ըլլալով արտօնատիրովմէն ու իր զաւկէն՝ Արմանիկ Հ. Ալանաձեանէ , պարունակելով կարճ խմբագրականներ , ամփոփոյքը քաղաքական ու ներքին լրոց , թղթակցութիւնք , անդագրականք , «Այլեւայլք» վերնագրին տակ զբօսուցիչ հատուածներ և «իմաստուն խոսքեր» :

Իր աշխատակիցներն են՝ գաւառէն Յակոբ Յ. Թէրզեան , Գառնիկ Տալկրձեան եւն . :

«Փունչ» բոլորած է 44թ. տարեշրջանը :

Բաժանորդագրութիւն . — Պոլսոյ և գաւառաց համար տարեկան 2½ մէնիս : Չեռքէ կը ծախուի թիւը մէկ դրոշի :

Հասցէ . — Պալըք Բազմը , Նաֆիէ խան , վերի յարկ . թիւ 16 : Տապագը . «Ճիշճան» , Պապը Ալի ճատէկսի :

Մաւալ . — Չորս էջ՝ հինգական սիւններով . էջի լայնք 33 սանթիմ , երկայնք 45½ սանթիմ : Մանուցում զրէթէ չտնի :

«ՓՈՒԽԵԶ» կ'աւարտի՝ այբուրենական կարգու՝ շարքը մեր 14 հատ Ֆըրանյ Ֆերթերուն . որոնցմէ տակայն Արեհելք 1906 նոյ . 1էն սկսու հրատարակուիլ — իր ցերեկեա որաթերթ — նոյն ժաւալով , բայց նոր տառերով ու նոր խմբագրութեամբ . և 20 փարայի իր զինէն իշնելով 10 փարայի . Անելցուններ Ֆէ ՄԱՅԻՆ պարբերականն ալ 1906 տարւոյ զրէթէ կէսէն դաղբացա երեւալէ . և յոյս կայ իր 56րդ . տարեշրջանին ակնան ներկայ տարեզիմէն , խմբագրավետութեամբ և Արմէնի .

Դր. — Դ. որ պահանջ մնական :

Այս համարակա մեջուն կը աւշտակ առանց նշեմք :

Գ Ե Տ Ը Լ

Հեռուէն , հիւսիսի
Աղևոր լերանց
Խորժէն անքափանց՝
Գետը կը հոսի :

Լեռներու սրբին
Գիտէ յոյզն անքառ
Անոնց՝ որ կանխառ
Կոհակներ էին :

Չայնն իր ջորերուն
Ու խաւարն հոգօր՝
Լերանց իդձն է զոր
Կը տանի ծովոն :

Անշարժ , դարաւոր
Լեռնասարերու
Թոյերու , ծփալու
Կարօսն է բոլոր

Չոր գետը սարսուն
Կերպայ տանելու
Լեռներէն հեռու
Մշտոնյզ ծովոն :


Տ. ԶՐԱՔԵԱՆ



ԹԵՂԻՆԱԿ

ՀԵՂԻՆԱԿ

«Ամենուն Տարեցուց» ին. և «Պօլիսի Հայելար» անուն
ժողովրդ. Բառզիրքին՝ 1905 ին Խզմիրեանցէն պատկուած
Ա. մեցանուկով





Չորս Քոթք

(ՏԱՐԵՑՈՅՑԻ ԱԿԱՆԴԱՎԵԴԻ)

La Beauté, c'est la signature
de Dieu sur ses œuvres.



Խլեբնին բարձունքն զոյդ մը թեւեր՝ զոր ցայդաթիթեռն ալ չտնի. անմոռուկի ու գորդինայի դրասանգներ՝ դեղձան մազերուն մէջ, և յակինթի, մեղեսփկի ցողքեր՝ աշքերուն նուշի բացուածքին խորը. Դիցանոյցի բան մը կար այս աղջկան վրայ որ Զեփիելի անունով կը ճանցուէր:

Մէկն էր ինք այն չարսերէն՝ որ ամայի ճամբայ մը բռներ՝ կ'երթային, զուարթ, հապալ ու աննպատակ:

Իր անձնիքը կ'ոստոտէր ու կ'ելեւէջէր՝ հովի պէս բարակ վտառակի մը ներքեւ. ու մետաքսի այդ ծոյլ ծըս վանքին վերեւէն կը նշմարուէր թեթեւ. մը գողանալը իր գողարիկ մինինիկ կուրծքին, դամասկեան վարդի զոյդ կուկոններու հանգունակ:

Երկու հաստ ճերմակ խոշոր կակաջներ կային առափեկներուն ճոխը, որոնք բերանաբաց կ'սպասէին անոր մանրիկ ոտներուն տակ, իրը զայդ մը կիսակօշիկ՝ Եղեմի գործարանին մէջ կարուած : Բամբիոններ ունէր մատուցներուն ծայրը որ կը շաչէին շարունակ արտոյտի ճճռանքներով, ունէր նաեւ ապրոնջաններ՝ գաստակներուն ագոցիկ, որ ամրուլ, նարգէս ու կովայնծուկ իրենց շափրակներուն կիսուածը կը բանէին քովքովիւ

«Երրոր խօսիմ ես, — կ'ըսէր ան՝ բիւրեղի ցնծուն ձայնով մը, — խայտիս, գեղձանիկ ու քանարեակ երդ կը «դիտնան ու «գէմ» կը բանեն խկոյն :

«Ես եմ որ կուտամ գոյներ՝ թիթեռնիկին թեւերուն, «բոյրեր՝ ծաղիկներու բաժակին, ու սլացք՝ բոյսերու հասակին : «Կեանքի անուշ արշալոյն եմ ես, ու փափուկ շունչը «Բնութեան . . . » :



... Իր գնացքը վաղք մըն էր աւելի . քալած սպահուն կայիծ ու փոշի կը ցատկէին կրուկներուն յասակէն : ԱՄՓԻՆԵԼ էր անունը այս կոկողավիզ բամբիշին :

Մնդումէ սպարեգօտին ճեղքերը վեղկեր էին երկրացիկ՝ ուրիշ գորշիներ ու մուշկի հոտեր կ'արձակուէին շարունակ . և կարմիր մը կը խաղար գէմքին վառ խնձորներուն վրայ՝ զոր հարսնուկներն ալ չունին :

Մազերը քրքում՝ քրքուած, վար կը սողոսկէին ինչուան սրանքներուն բարձքերը, իւերու ժիր գալարներու պէս . իսկ լանջանասը — անսահման կերպով ուռուցիկ — հսկայ փքոցի մը տեսքով կ'ուռել կ'ուռել ու կ'իշնար Տըրեխ էր ըրեր իր ոտներուն՝ կնիւնի հիւսքեր, կեռասներ՝ օղ իր ականջներուն, մինչ սպաերներ ժանեակէ թաշկինակներու ձեւով ատեն ատեն կ'անցնէին այտերուն վրայէն :

«Երբոր ե՞ս խօսիմ, — կ'աւելցուներ Արտինէ ամրարհաւ «ևաճ շեշտով մը, — պիծակին հետ ծղրիթը և ճպոռին հետ «Ըրամարդին գեղգեղ կը դիման ու «դէմ» կը բռնեն խկոյն։
«Ե՞ս եմ որ կուտամ վայլեր սաղարթներու երեսին, «երանգներ՝ մաղչսի թեփերուն, ու ոստերու մէջքին՝ ծան-«բութիւններ բոլորակ։

«Կեանքի պերճ ցորն կն եմ ես, ու խրոխսու հեւըը
«Բնութեան . . .»։



. . . Յուրիկներուն ոչ թոխն ուներ ասիկա, ոչ ալ աւ-
նոնց վաղըը ժիրաժիրւ Մառէն նոր փրթած տերեւ մը՝ մի-
ջոցին մէջ տարութեր . ա՛տ էր իր երթը տառամսուա, Մե-
Անեն. Ի՞նչ տիրապին յարջորջում։

Խոպոպները թոյլ ծփանք մը ունեին ճակախն շուրջ,
ու դիորակէ պարզ լոգիկը կը պարփակէր անոր մարմինը՝
որ ուղիղ էր, որ վտիտ ու նուրը էր իրացունէ։ Անսած,
թօշ խոտեր դուլսայի գերը կը կատարէին կերպարանքին
խարիսխին . ու վերէն, ուշգերու վունջ մը փեղայրի բոլորչի
մը կը փռէր դիխուն վրայ, առջեւօք, մինչ ուշգերուն ցանցա-
կերպ դորչ շուքը կ'իյնար երեսին, և անընդային չես դիտեր
ե՞նչ մը կը գնէր անոր դիմագիծերուն մէջ։

Տրտմութեան, խոհանքի պաշտեյի անդրի մըն էր ինք։
Ընքուները քառորդ լուսընկայի իրենց կոր կամարը կը կար-
թէին ճականն ի վեր, և անսնկ ցոլք մը կար իր բիրերուն
խորը, որ, վրան փոշի նոտած մարդքիտի մը կը նմանէր քիչ
մը, և շատ մըն ալ՝ հատնելու մօտ ճրագի մը պլաղլուքին։
Անձին միակ շնորհը ու միակ հմայքը կարծես առ նոյ-
տածքին մէջ խոտացեր էին։

«Երբոր ե՞ս խօսիմ, — կը կցէր Մելանիա հաղով մը, —
«բուեր կ'երեւայ թէ ողբ կը դիման ու կ'սկսին «դէմ»

«բանել դիմացս։ Հոգս . . . ևս իմ երադանքս, ապրելու։»
«գործելու իմ գերս ունիմ անդին։»

«Ե՞ս եմ որ կը դողնամ զմբուխտ գոյները բուսական
«աշխարհին, տեղը իմ գեղինս քանելու համար։ Եղտիւրներու
«մէջ գորտերը կը կրկռացունեմ և ծխնելոյզներու կատար՝
«կոկուվակները։ Վերջապէս, կը հանուեցունեմ ծառերը՝ Եր-
«կի՛րը գիրցունելու համար։»

«Կեանքի գորշ վերջալոյն եմ ես, ու մեղմ հառաջը
«Բնութեան . . .»։



... Ո՞չ խեկ թռիչ, ո՞չ խեկ վազքու գեղերանք։ Քու-
ըիկներուն կերպ կերպ քալուածքին մէ՛կն ալ չտնելը ասիկան
ԱՄՊՐՈՊԼԻ կոչած էին զինքը, ու այդ անոնը բաւական էր՝
իր սոնք ու գեղ նկարագիրը ցայտեցունելու համար։

Սեւ, խիտ մազերուն անցուցեր էր մասրենիի ոստերէ
շինուած ծամակալ մը, և հագած՝ տառատոկ մը վազրի
մորթէ, օրուն տակ գիզուող բաշերը կը գիրցունէին իր կեր-
պարանքը, արդէն անհեթեթ։

Իր խոշոր ճիւերուն սանդալ ծառայելու համար տաշ-
ուե՛ր էին կաղնիներուն կոճղերը մամռապատ։ և թաթպան-
ներ ուներ ձեւ քերուն՝ որոնք սկիսուի մը կռնակէն հան-
ուեր էին։ Կը քաղէր, ինչպէս պիտի քաղէր բեւեռային անա-
սունը՝ սառնակոյտի կարկառներուն վրայէն։ ու կը նայէր,
ինչպէս պիտի նայէր անդզը՝ անդունդներու կատարէն։

«Խոկ երբար ե՛ս խօսիմ; — ունաց Ամպրոպէ՝ իր երեք
քոյրերէն վերջ, — ազուտներ Ե՛րդ կը գիտնան ու «դէմ»
կը բռնեն խօսին։

«Ե՞ս եմ որ հպարտութեամբ կը նայիմ կաղամախի ան-
«տառներուն՝ զոր մատներովս, զոր փառմներով վս դարձոցի
«կմախք, լեռներուն՝ որոնց գլխուն իմ ճերմակ թուրս թքի,

«Ե. ծովերուն՝ որոնց ծոցէն ներս նորէն եւս կաթեցացի ուե
«մաղձը մրրիկներուն»:

«Կեանքի գոյ գիշե՛րն եմ ես, ու ամեհի մոռնոյր Բնու-
«թեան . . . » :




Զեփելի՛, Արփինէ, ՄելԱնիԱ, ԱՄՊՐՈՊէ, — Զորս Ե-
զանակները Բնութեան, — այսպէս քալելով շաղիաղփելով
ու իրենց գերերուն ուրոյն հանգամանքները դրուատելով՝
հասեր էին անտառի մը բերան:

Եւ Աստուած որ զատ զատ մտիկ էր ըրեր զիրենք,
վար իջաւ պահ մը իր ամպային պարունակէն, թեւերուն
մէջ առաւ չորս քոյրերը մէկանց, և անհուն համբոյրով մը
ստորագրեց անոնցմէ մէկուն ճակատը միայն:

Գեղանին Զեփիւո, Օրփորդ Գարո՛ւնն էր անիկա . . .

ԱԻԱՐՏ



Սիրելի ընթերցողներ եւ ընթերցուհիներ,

Այս տարի, առաջին անգամ ըլլարով, ծանօթ գրագէտ Տիար Թէողիկէ պատ-
րաստւած սոյն ՏԱՐԵՑՈՅՑԱ, — զոր հրատարակելու համար ամէն զոհողութիւն
սիրայօժար յանձն առինք, — եթէ ձեզմէ հանոյրով Թղթատելու պատիւին ար-
ժանացաւ ու կրցաւ զօնեզ զրուցունել եւ հրահանգել միանգամայն, ցևսութիւն
ուրեմն 1908 տարին:

Վ. եւ Հ. Տէ՛ր-ՆերՍէ-Սելև

ՎՐԻՊԱԿ

Էջ.	Անուն.	ՈՒՂ.ԻՊ.
41	(ԲԱՌԴ-ԽՄՔԵՒ)
43	Խըրինեան	Խըրինեան
43	Տիր. Հ. Նազարեան	Հրանի Տ. Նազարեան
70	ՏՐԻԽԵ մը պէս	ՏՐԻԽԵ մը պէս
75	ՓԱՏՆ. Եցի	ՓԱՏՆ. Եցի
123	(ԵԼԵԼԵԼ. Կ.)	(ԵԼԵԼԵԼ. Կ.)
137	լավայի ճայրքն	լավայի ժայրքն
152	որոնցմէ 70ը	որոնցմէ 40ը
160	Պառ. ու. աւունչ	Պառ. աւ. աւունչ
169	կը կորսնցունեն :	կը կորսնցունեն :
172	կը ինինիչն ներ կայացուներ	կը ինինի չեն ներկայացուներ
186	29 Մարտ 1909	29 Մարտ 1906

ՏԱՐԵՑՈՅՑԻ ԲՈՎԱԴԱԿՈՒԹԻՒՆԸ

Տարեղարձ Գանակալութեան Վ.Ե. Կազմեր (19 Օգոստո)	179
Տարեղարձ Մննդիան Վ.Ե. Կազմեր (11 Սեպտեմբեր)	201
Ա. Պատրիարք Հօր կարծիքը տարեցոյնին մասին	4
Փոխան յառաջաբանի (Մեր նուերներ)	6
Իրաւագիտական	178
Դրաւագ մը օրէնսդիտութենք	200

ԱԽԵ. Ա. Ա. ՐԱԴԱՐՅԱՆ

Յունաշի վրայ ժառարին	5
Փերակարի	29
Մարտի	53
Ապրիլի	77
Մայիսի	97
Յունիսի	123
Յուլիսի	145
Օգոստոսի	169
Սեպտեմբերի	195
Հոկտեմբերի	221
Նոյեմբերի	249
Դեկտեմբերի	273
Տարեկույն	7
Եռամակութիւն Եր. անոնքներ	12
Օրենքն անոնքներ	91
Լուսանցքի օրեր	205
Պատուանենք	59

Կ. ՐՈԴԱ. Ա. Ա. ՎԱՐԴԱՐՅԱՆ

Ալորք	58
Օհներք	285
Տիզզուներ Կոկ. նուրակարգուր	252
Հեթանակներ	254
Վարդստառ	160
Ա. Հեղին	147
Շերտենմ	136
Տոմ. Կողայի ճնշեան զիւդը	13

Ի. Ա. ՐԱՋՈՅԱՆ

Մայրական սէր	16
Մոր իսրա	232
Մուրացիկ աղջիկը	278
Ժաղովրդական առածներ	157
Փունչ անենազդի առածներու	182
Աննու ամենեւու հասցէին	34
Միրամարգին զանգազ	149
Խետի բանեակնե	18
Տաղուակ	236
Անտակի իշտառական	62
Պատուէր	78
Ցանքաւոր բանի	209
Ամէն վիճակի վիճակ	114
Վ. ինսկներ	127

Գ. ՐՈԴԱ. Ա. ՎԱՐԴԱՐՅԱՆ

Ճաւակ Զամ. գրականութեան	63
» Պրակ.	230
» Ալք.	63
» Գրարան	88
» Հայ. աւել.	196
» Գաւառակի	146
» Անգլ.	196
» Երց.	111
» Հնդկ.	282
» Օռու.	14
» Ֆրան.	146
» Գերմ.	125

Ճաշակ Սպան. գրականութեան	125	Հոչակաւոր նկարներ	83
» Խաղ.	38	Առախոփ սէր	113
» Առուման.	277	Թատերական (Սիսակի գեր)	162
» Հելլէն	171	Երածաւական հրաշակեաներ	203
Գարունը կեանելիդ	98	Նուազներու մաւսեն	116
Երիծանակին ծնունդը	87		
Մէր	108		
Տաղամազիր (2 հաս)	129		
Ալիմ-Տաղ	158	Գիրուրիւն եւ բանձրամուրիւն	15
Տիկինը կը զանգատի	263	Բժշկակոն երանիկ	84
Լուսնակը	181	Գեղեցկուրիան մօսկում	156
Խնդակցական նամակ	253	Թլուատուրիւն	154
Նիւրի զան	186	Երգել	210
Սիրոյ երգեր	60	Անարծար բժշկուրիւն	198
Կ'ամձեւէ	70	Բազկերակ	227
Մայրիկի օրօններ	9	Բաւսակերուրիւն	229
Գէր	290	Բժիշկի խօսեր	248
Սիրոյ հանգանակ	52	Քունք	281
Խաչին ցաւը	204	Խովիչ բանուազնեուն	22
Գրական զլուխ-զուծոցներ	109	Խովախ	276

ԽՐԱՍՏԱՄԱՐՑԱՅԻՆ

Գաղափարի ժիրեր	20	Լոյս եւ այլի լոյս	274
Գուլը խոներ	82	Մանկաց ակուայի դեղ	65
Խմասուրիեան բիբեռնիկներ	102	Ծուրքերու նարուտի	65
Նշխարք փիլիսոփայուրեան	275	Զմեննակ	65
Փիլիսոփային բառզիրք	228	Լին	65
Մասնումներ	210	«Խրտելլեց»	90
Կինը	194	Բոյը ու բուռում	104
Կարծիներ կանանց մասին	133	Խեչափառը	124
Կարծիներ սիրոյ մասին	259	Անդոյի հարրուխ	148
Դեղերումներ կանանց ըուրչ	184	Կորիկ	148
Ամուսնուրիներ	132	Դունակ քարիկներ	148
Մանը	89		
Կը հմանին	159		

ԴԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՅԱՆ

Ճաշակ Հայ. Եկեղ. երգեցողուրեան	8	Թռչունի վազք	10
Ճաշակ Արեւելեան երգեցողուրեան	54	Թուխս	17
Խոյնին հայնագրուրինը	55	Յղուրիւն (անասնց)	17
Ճաշակ Եւրոպ. Երած. (վախ)	100-101	Կենդանաց տարիկը	30
Զուգերք	103	Չերմաշափ	33
		Ժամ ու ժամացոյց	39
		Աղը	56
		Հաւաքուծական	79


Հիրենի	85	Պառզեստ ցանկ	288
Հաւկիբներուն բարեւրիւնը	99	Մեր գրական մեցումը	177
Վարդի իւղ	107	Մէկ նախադասուրիւն 17 լիզում	128
Առաջ զի չի բռնմին	107		
Մանիսակի բոյք	107		
Ժամ	137		
Ճաններուն շուշը	152	Գալուստ Եւ հիւրի վայել մեծարան	81
Թոշնասէներուն	173	Քանի մը նօր կենցազպիտուրին	172
Աչաց լոյսին օգուրինը	173	Կարդացել, երէ պէտ ունիք	223
Խաղողը	175	Այցամար	260
Զգուելի միջաներ	207	Դարձեալ նօրեր կենցազպիտական	284
Խոհանոցեն ներս	212		
Գինին	225		
Զի նամնալ (Մասնազիտական)	250		
Խոտուրի ններ	256		
Հարուսի	258		
Երկարակեաց ծառեր	279		
Սազ	279		
Բուսական աշխարհէն	248		
Նորէն բուսակերուրին	248		
ՆԵՐԱԾՈՎԻՐԱԿԱՆ. Նւային			
Ս. Պատիարէ Հայր	32	Հովանոցներ	22
Էնճէս Արքան	40	Քանի մը ծաղկանց լեզուն	106
Կիւրէնպէրէկէն մինչեւ այսօր	44	Խօսիկը՝ նոզույն հայելի	183
Մոցարդ	150	Խնդումի ձայնաւորներ	183
Չորս Աւետարանիշ	231	Դրումարուրի լեզուն	206
Ս. Պետրոս ու Պօղոս	287	Զայն՛ մարդ նամնալ	233
Հաշակուոր ծերունիներ	36	Բերենի ձեւէ՝ մարդ նամնալ	233
Ցիշատակարան	61	Տեսնոցներ լեզուն	261
Մարդկուրեան բարեւարներ	251	Համբաւեալ թերեւ	234
Գիւտեռու բռւականներ	235	Կիներուն ապրելակերպը	208
Դիցանոյններ	134	Այբեռուն ապրելակերպը	208
Դիմ	135	Յեմինիզմ !	126
ԼԵԶՈՒԱԿԱՆ.			
Ռատկական բառեր ու ններ	41	ԵՐԴԻՒՄԱԿԱՆ. Նւային	
Մանկական լեզու	68	Սիրոյ կրիմանումարդ	153
Նոյնանայն բառեր	112	Հայունին	86
Այբուրեններ	151	Խ մանր	31
Միջազգային լեզուներ	180	Անուս եւրեկը	255
Լեզուական հասուեկիռ	199	Երկրաշափուրին !	168
		Նկարչուրին !	238
		Յանգապատում	176
		Կամիրներ	280
		Ազուաչիկ զրոյններ	257
		Թուարանական կատակներ	224
		Մառայի ծիծաղ	197
		Էրիկ-կնեկան ծիծաղներ	11
		Մեծ-պահեցու ծիծաղներ	67
		Խնձիլ	110
		Ծովմոզ խնդուններ	130

Պարկետառուն կանայք	153
Պաշտու ուստե՛	80
Պատասխաններ	35
Ժ.Ա.Մ.Ա.Ն.Ց.Բ. Թ.Ա.Ժ.Ի.Բ.	
Խճնաժիս հրատիրազիր	132
Զենամուրեան փորձ	19
Անպարաւորին	42
Կոչնակի ձայն	261
Հենք զիւերի զրու. (հանդիլուկներ)	283
Քմածին սուլգարանուրիններ	174
Տարբերութեանց փիսուուն	222
Միսի մարզան	262
Հարցուար ու բան	286
Հօփ-ըստ	170
Հարցուց, պատասխանը դաշնուց	37
Միսուին տարբանէն	105
Հարց-պատասխանի	155
Պղիկի օրամտուրիններ	226
ԶԱՐԱԳՈՒՅԹ	
Մէկ միջիան ժամնիր	66
Անկազ ծանօթուրիններ	64
Լուցիին հնարիչներ	126
Տարեց լուսպիրներ	126
Խնչ խնչ բիւերու լաւկուրին	131
Մատուկներուն ախուժակը	173
Խուռակ կապիկներ	173
Աննուն կորաւսներ	202
Այլ (ծովաւ)	202
Քառք-քորայի հնարիչը	279
Պատմական ամառներ	57
Քառամայսած ձևեններ	57
ԹՐՐԱՎ.ՀԱՅ. Թ.ԵՐԹ.ԵՐ.Բ.	
(Այբուբենի կարգով)	
Արեւելան Մամուլ	21
Արեւելի	43
Աւեսակը	69
Բիլզանին	92
Բիւրակն	115
Լուս	138
Մաղիկ	161
Հանրապետակ	185
Ճերիտէի նարգիտ	211
Մանզաւմէի կմէնար	237
Մասիս	43
Մէնմուափ Ալապար	211
Սուրբանիակ	264
Փունչ	289
ՅՈՒԹԱԽ.Ծ.Ե.Ր.	
Ներումք	23
Հիացում	25
Զենարկին Շէյսորիիր մի զորդին	45
Անիսակ Էկեր	71
Մեծուրեան նամրան	93
Կնորուրին	117
Բիրեցումք նոզեկան սնունդ է	139
Լեզուական զիստանէր	163
Մօստ	187
Նոր Խալ	213
Նկար	239
Աւելեկան հիմ զորգեր	265
Չորս Ծոյր	291
ԼՈՒՍԱԿԱՐԵՆՔ	
Ա. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ	
ԵՂԻՆԵԼ ԵՊԻՍԿ. ԴԱՒՐԵԱՆԻ	
ՄԱՒՆԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵՐՈՎԵՐԵԱՆԻ	
ՄԵՄՐԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱՐՈՒԵՎԵՆԻ	
Գերազանչին Տիկին ՄԵՐԱՆՈՅՆԻ	
Ութինո Յ. ՊԵՐՈՒՐԵԱՆԻ	
ԵՂԻՆ. ՏԵՄՈՒՐՀԱՊԱՆԻ	
ՀՐԱՆՏ ԱԿԱՏՈՒՐԻ	
Յ. Ա. ՓԻԱՐԻ	
ՅՈՒ.Հ. ՖԵՐԻՏ ԳԱԼՅՈՒՐԵԱՆԻ	
ՅՈՒ.Հ. ԳԱՂԱՆԱՅԵԱՆԻ	
ՅՈՒՉԱՆԻ ՊՈԶԱՀԵԱՆԻ	
ՈՒԾՈՒՅ ԱՎՐՈՒԿԵԱՆԻ	
ԵՒ. ՏԱՐԵՑՈՅՅԻ ՀԵՂԻՆԵՎԱԿԻ	
Ա.ԵՐՋԱՐԱՐ	
Արհապակ	290





[52.]



ԳԱԱ Ֆիզմարար Գիտ. Գրադ.



FL0339393

תנ"ז
/ 1987